



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





Ն Ա Ն Է Ր

Լիզանի Գալուստ Կիւլպէնկեան
Հիմնարկութեան կողմէ
Հայկական ՍՍՌ Գիտութիւնների
Ակադեմիայի Մատենադարամին

1 9 6 6

Հ Ա Յ Ե Ր Ե Ն

Ք Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Բ Ա Ր 1,620 Կ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

• 11

491.99-5

493

Հ. ՅԱԿՈՎԻ Վ. ՏԻՐՈՅԵԱՆ

Մինչաւորեան Ռայոնեան


Հ Ա Յ Ե Ւ Ե Ն

ԲԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱԴՐՀԱՅԱՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ

Հայոց
1013

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ



ՎԵՆԵՏԻԿ - Ա. Պ. Պ. Պ. Պ.

1929

Ա. Զ. Պ.

Դպրոցական աշակերտներու համար խնամքով պատրաստուած ներկայ աշխարհաբար լեզուի քերականութեանս նեղինակն է Մեծ Հ. Ա. Աթանաս Վ. Տիրոյեան, Ազգիս մէջ քաջածանօթ անձ մը իր քազմաթիւ գրական տպուած եւ անտիպ երկասիրութիւններովը, - որ իր բարի սովորութեան համեմատ չուզելով զլանալ Կրօնակից շ մէկուն փափաքք - սակաւ օրերու մէջ գրեց ներկայ Քերականութեանս ԿԱՆՈՆԱԿԱՆ ՄԱՍԸ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ, որուն նետ աւարտեց նաեւ, գրեթէ անակնկալ մահով մը, իր անխոնց եւ քազմադիւն կեանքը, սրտի տկարութեան նետեւանքով:

Սոյն պիտանի գործս ի սպաս դնելու համար ազգային վարժարաններուն՝ իրք դասընթացք մը, եւ օգտաւէտ ընելու դիտումով անոր գործածութիւնը ուսանողներուն, յարմար դատեցայ երեք առանձին տարեշրջաններու վերածել զայն համառօտելով, որով տղուն միտքք պիտի կարենայ աստիճանաբար զարգանալ, եւ մայրական լեզուի կանոնները նիմնովին իւրացնել: Դարձեալ նոյն նպատակաւ, այսինքն աւելի գործնական եւ դիւրիմաց ընելու համար զայն, հարկ տեսնուեցաւ յատկացնել իւրաքանչիւր Դասին՝ օգտակար ընթերցում մը արձակ կամ ոտանաւոր, եւ կրթիչ հրահանգներ, որոնք պիտի դիւրացնեն միանգամայն աշակերտին ընելիք գրաւոր պարտականութիւններուն մասը:

Կը խոստովանվնք որ ներկայ աշխարհաբար Քերականութեանս ընթացքը առաջինը չէ որ լցո կը տեսնէ Ազգիս մէջ, եւ ոչ ալ իբր անթերի նկատուած գործ մը մեզմէ եւ կամ ընտրելագոյն քան իր նախորդները, որոնք երկար տարիներէ ի վեր ամենամեծ ծառայութիւն մատուցած են ազգային մանկուոյն իրենց նըմտայից պարունակութեամբը, ոնի եւ կարգի լաւ դասաւորումովը։ Ասով նանդերծ իւրաքանչիւր երկ ունի իր առանձնայատուկ լաւութիւնը եւ դիտումը։ Ներկայ աշխատութիւնս ալ ունի իր առանձին տեսակէտը որով կրնայ միեւնոյն նպատակին ծառայող դպրոցական կարեւոր գործիքներէն մէկն ըլլալ, եւ մինչեւ օրս ուրիշներէ չաւանդուած քերականական օրէնքներու պիտանի գիտութիւնն մը ներմուծել նայ լեզուին դասաւանդութեան կամ ուսուցման եղանակին մէջ, որ կը շօշափէ մասնաւորապէս ԲԱՑԵՐՈՒ ԱՐՄԱՏԱԿԱԾ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ բարդ խնդիրը՝ ներհուն եւ պայծառ ուսումնասիրութեամբ մը։

Ցարդ ըսուածներէն կը նասկցուի արդէն որ ներկայ Աշխարհաբար Քերականութեան Ա. ՏԱՐԻՈՅՑ ՇՐՋԱՆԸ, ինչպէս նաեւ Բ. ՏԱՐԻՈՅՑ ՇՐՋԱՆԸ՝ աստիճանաբար նամառօսութիւններ են Հեղինակին բուն երկասիրութեանը որ կը կազմէ սոյն քերականութեան ընթացքին Գ. ՏԱՐԻՈՅՑ ՇՐՋԱՆԸ, որ նոյնպէս ընթերցումի ընտիր նատուածներով եւ գործնական նրահանգներով նոխացած է եւ յարդարուած մեր կողմանէ։

Վայելողք գրոյս եթէ – ողորմիս մը – նանեն Հեղինակին հոգւոյն, այն պիտի ըլլայ նահոյական գովեստն ու վարձատրութիւնը իրեն եւ մեզ նամար։

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Ա. ԴԱՍ. — Գիր կամ տառ.

1. Մարդս կը մտածէ և իր միտքը ընկերին կը յայտնէ խօսքով և կամ զրով։ Խօսքով՝ երբ խօսակիցը իրեն մօտ է, զրով՝ երբ անիկայ հեռու կը գտնուի։

2. Զայնով կամ զրով խօսակցութիւն ընելու համար յէտք է խօսողները զիտնան նոյն լեզուին օրէնքները։

3. Լեզուի մը կանոններուն զիրքը կ'ըսուի Քերականուրիւն, ուստի խօսիլ և զրել զիտնալու համար պէտք է սորվիլ անոր քերականութիւնը։

4. Հայերէն լեզուն երկու տեսակ է, մէկը հին ժամանակ զործածուած և հիմայ դադրած, որ կ'ըսուի զրարար, իսկ միւսը՝ որ հիմայ կը զործածեն, կ'ըսուի աշխարհաբար։

5. Ցառ կամ զիր՝ մարդիկներէ հնարուած ձեւեր են, որոնք ցոյց կու տան այլեւայլ ձայներ հաներու զանազան կերպեր։

1. Մարդս ի՞նչ կերպով իր միտքը ընկերին կը յայտնէ։

2. Զայնով կամ զրով խօսակցութիւն մը ընելու համար ի՞նչ բան պէտք է։

3. Լեզուի մը կանոններուն զիրքը ի՞նչպէս կը կոչուի։

4. Հայերէն լեզուն քանի տեսակ է, և ի՞նչպէս կ'ըսուին։

5. Գիր կամ տառ ըսուած նշանները ի՞նչ կը ցուցնեն։

6. Մարդս իր շրթունքներուն զանազան բացուածներով եւ ամփոփումներով՝ այլեւայլ ձայներ կը հանել, որոնք երկուքի կը բաժնուին, այսինքն պարզ ձայներ և բաղադրեալ ձայներ, որ ըսել է երկու կամ երեք պարզ ձայներէ ծուլուած ձայներ:

7. Պարզ ձայներուն նշաններն են ա, ե, ը, ի, ու, ո, օ, ե, ետ, եօ, իւ, որոնք կը հնչուին շրթունքներուն, լեզուին, եւ ակռաններուն զանազան ձեւեր առնելէն, որով կոկորդէն ելած միենոյն ձայնը՝ այլեւայլ իրարու աննման ձայներու կը փոխուի:

8. Պարզ ձայներուն քովէքով գալէն կը ձեւանան բաղադրեալ ձայները, այսինքն քերականութեան մէջ երկրարրաս և եսարարրաս կոչուած հնչումները՝ զոր օրինակ, իտ, տի, այի, եի, իու, ուո, ուու, ուե, եւայն:

9. Տառերը կը բաժնուին նաեւ ձայնարո և տեսայն կամ բաղաձայն զասակարգի: Ձայնաւորներն են պարզ և բաղադրեալ ձայներու նշանները, որոնց վրայ արդէն խօսեցանք (6-8):

10. Բաղաձայն տառերը ձայնի նշան չեն, այլ կը ցուցնեն ձայնին տեսակը որոշող գործիքը՝ հընչուած ատեն, որոնց համեմատ ալ կը բաժնուին հետեւեալ զասակարգներու, շրբնային, կոկորդային, տառամեային, բմային, նագագային, տառամեանագագային, տառամեանական և նայ կամ բոյլ ու տահուն տառերը:

6. Մարդս քանի՞ տեսակ ձայն կրնայ հանել իր շրթունքներուն մինչուցի, և ի՞նչ կ'ըսուին:

7. Պարզ ձայներուն նշաններն որո՞նք են և ի՞նչովէս կը հնչուին:

8. Ուսկի՞ց կը ձեւանան բարդ ձայները, և ի՞նչ կ'ըսուին:

9. Տառերը ուրիշ բաժանում մ'ալ ունին:

10. Բաղաձայն տառերը ի՞նչ կը ցուցնեն, և ի՞նչ տեսակ զասակարգներու կը բաժնուին:

1. — ՃՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Թերամացի սովորիլ նետեւալ ընթերցումի արտասահմութիւնը :
2. Օրինակել թոյնը և ենթագծել երկրաբառները :
3. Արձակի վերածել թոյնը՝ զրելով ամոր պարումակութիւնը :
4. Դարձեալ ընթերցումին մէջ եղած բաղաձայններում՝ խրաբաժիշտը տեսակին որ խումբին պատկանիլը լսել բերամացի :
5. Սորվիլ ընթերցումին մէջ եղած բառերը :

ՂՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՂՈՒՆ Եւ ՕՐԻՈՐԴԸ

Ծըծէր վարդին ծոցէն մեղու մը քընքուշ:
 Օրիորդիկ մ'եկաւ խարաեաշ ու մեղուշ,
 Ու քաղեց այն վարդ, և ահա դիսպուածով
 Ճըզմեց մեղուն՝ որ խայթեց զինքն իր ուլաքով
 Ու նկաւ մեռաւ:
 «Ա՞չ, անիծեալ ձանձ, մայրիկ իմ, ո՛չ, ո՛չ, մայր,
 ի՞նչպէս խայթեց զիս:

— Այս, բայց նայէ վար,
 Կը մեռնի և մահուան դու ես պատճառ:
 Այս փոյթըդ չէ, և չես նայիր իսկ բընաւ»:
 Այսպէս յաձախ մի փոքրագոյն նախատինք,
 Առսկ մի խայթուած տայ մեզ զայրոյթ կատաղի.
 Ոճիր մ'է շարն իսկ փոքրիկ
 Եւ ըրածին վըրայ մարդ ոչ սարսափի:

ՃԱՇԱԿ ԳԱՂՂ. ԱՐԴ. ԲԱՆՍՏ.

Քնքուշ — փափուշի: Խարաեաշ — շեկ: Մեղուշ — անուշ-ալուի: Ալաք — նետ, խայրոց: Առսկ — մինակ, պարզ: Զայրոյթ — բարկուրիւն: Ոճիր — չարիր, վնաս: Ասրսափիլ — սաստիկ վախճակ:

Բ. ԴԱՍ. — Գիր կամ տառ (շար.)

11. Այս դասակարգներուն պատկանող նշաններէն իւրաքանչիւրը ցոյց կու տայ ձայնի մը երեք տեսակ՝ աստիճաններէն մէկը. այսինքն կամ սուր և ուժով աստիճանը, կամ բոյլ և հազարային աստիճանը, և կամ այս երկու ծայրագոյն աստիճաններուն միջինը: Հետեւեալներն են այս բազաձայն տառերը:

Սուր, ուժով,		Թաւ, թոյլ,
Ուրբը	Միջին	հազարային
Շրթնայինը պ	բ, վ	Փ, ֆ
Կոկորդայինը կ	դ	ք
Ատամնայինը մ	դ	թ
Քմայինը ճ	ջ	չ
Կոկորդահազարայինը . զ	լս	հ
Ատամնահազարայինը . ծ	ձ	յ
Ատամնաշականը . . զ, ժ	—	ո, շ
Նայը լ, մ, ն, ր, ռ —	—	—

12. Շրթնային պ, բ, փ զրերուն աստիճանի տարբերութիւնը առաջ կու գայ՝ ձայնաւորները հընչուած տառն շրթներուն ուժով, մեղմ և թոյլ սեղմումէն:

13. Կոկորդային կ, զ, ք տառերը ձայնաւորներուն հետ միացուցած ժամանակ, շրթունքներուն տեղ՝ սեղմումի զործողութիւնը պէտք է կատարէ աշակերտը իր կոկորդին վրայ:

11. Այս դասակարգներուն պատկանող իւրաքանչիւր տառանշանը բնէ ցոյց կու տայ, և որո՞նք են:

12. Շրթնային պ, բ, փ զրերուն իրարմէ ունեցած տարբերութիւնը ուսկի՞ց առաջ կու գայ:

13. Կոկորդային կ, զ, ք տառերուն տարբերութիւնը ըմբռնելու համար բնէ պէտք է ընէ աշակերտը:

14. Առաջնային տ, դ, թ գրերը ձայնաւորներուն հետ միացուցած ժամանակ, կոկորդին տեղ՝ սեղմումի գործողութիւնը պէտք է կատարէ աշակերտը իր շեզուին և ակուներուն վրայ, զանոնք աւելի կամ պակաս ուժով՝ իրարու դպցուցած հընչելով ձայները։

15. Քմային կոչուած ձ, չ, չ գրերը ձայնաւորներուն հետ հնչած ատեն, պէտք է լեզուին ծայրը ուժով, միջակ և թոյլ սեղմելով բիմբին՝ արտարերէ զանոնք, իմանալու համար ասոնց մէջ եղած ձայնի աստիճանանաւորութիւնը։

2. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ.

1. Պատմել հետեւեալ ըմթերցումին պարումակութիւնը և ապա ուսուցչին ներկայութեան զրի առմել պատմուածքը։

2. Գրաւոր բացատրել հետեւեալ բառերը։

Վառարան, ննջարան, եկեղեցի, կաղամար, տուն, պատուհան, դասարան, զինուոր, կօշկակար, գերձակ, դրասեղան, աթոռ։

3. Որոշել հետեւեալ բառերուն մէջ բաղաձայն նմանաթչում զրերուն ցոյց տուած ծայթի աստիճանները (սուր, միջին, թոյլ)։

Փապար, կարգ, դատաւոր, շղիկ, խաղող, չնջոց, ծոց, շարժուն, լման։

4. Քերականական լուծում ընել ըմթերցումին առաջին տունը։

14. Առաջնային տ, դ, թ տառերուն աստիճանի տարբերութիւնը իմանալու համար ի՞նչ պէտք է ընէ աշակերտը։

15. Ապա քմային կոչուած մ, չ, չ գրերուն տարբերութիւնը իմանալու համար ի՞նչ պէտք է ընէ։

Բ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Երկու արձաններ

Պողիկլետոս հռչակաւոր արձանագործը կ'աշխատէր միեւնոյն ժամանակի մէջ երկու յար և նման արձաններու վրայ. անսնցմէ մէկը ժողովրդեան առջեւ կը քանզակէր, միւսը ծածուկ: Այս վերջինին վրայ կը թափէր բոլոր իր հանճարը, առաջինին համար կ'ընդունէր նու ամենուն ըրած խորհրդածութիւնները, և եղած դիտողութիւններուն հետեւելով կը շինէր զայն: Երբար երկու արձաններն ալ վերջացան, ինքը զանոնք ի ցոյց գրաւ մէկը միւսին քով: Առաջին արձանը կը քննագատուի. անոր հակառակ կը. գովուի իր հանճարին արդիւնքով յօրինուած ծածուկ արձանը:

— Աթենացիներ, ըստու, այն տաեն Պողիկլետոս, ձեզմէ քննդատուած արձանը ձեր գործն է, իսկ անիկայ որուն վրայ գուք կը զարմանաք՝ իմ գործու է:

Գ. ԳԱԱ. — Գիր կամ տառ. (շար.)

16. Կոկորդահագագային զրերն են դ, իս, հ:
Հազար կ'ըսուի այն շունչը՝ որ մարդս հառաչելու
համար իր կոկորդէն գուրս կը հանէ: Երբ հազարը
գուրս ելլէ՝ ուժով սեղմուած կոկորդէ մը, կ'ունենանք
դա, դէ, դի, դու եւայլն ձայները. երբ թուլագոյն
սեղմումէ ելլէ՝ կ'ունենանք իստ, իսէ, իսի, իսու, եւայլն
ձայները. իսկ երբ առանց սեղմումի գուրս ելլէ՝
կ'ունենանք հա, հէ, հի, հու, եւայլն, զուտ հազարները:

16. Որո՞նք են կոկորդահագագային տառերը, ի՞նչ ըստ է հաղադ, և ի՞նչ կերպով դ, իս. և զիրերուն զօրութիւնը կրնայ ըմբոնել աշակերը.

17. Ատամեահագագային ծ, ծ, ց զրերն իրարմէ կ'որոշուին՝ լեզուի ծայրին ակռաներուն հետ, աւելի կամ նուազ սեղմումէն, որով կ'ունենանք ծա, ծէ, ծի, ծու . . . սուր ծայներն, և ձա, ձէ, ձի, ձու . . . միջին ծայներն, և ցա, ցէ, ցի, ցու . . . թոյլ ծայները:

18. Ատամեաշական կ'ըսուփին զ, ժ, սուր և ս, չ թոյլ զիրերն, որոնց կ'արտարերուին մարդուս շունչին աւելի կամ նուազ սաստկութեամբ՝ ակռաներուն մէջէն անցնելով՝ լեզուին միջոցաւ, որով բզզալու, ֆըշալու և սուլելու ծայներ առաջ կու գան:

19. Նայ կոչուած տառերէն շրթնային մ-ը կը ձեւանայ՝ վերին և ստորին շրթունքներուն իրարու դպչէ բացուելու ժամանակ, որով կը կազմուին մա, սը, մէ, մի . . . ծայները: Քմային և տառին հըն-չումը կը ծագի՝ լեզուին ծայրը քիմքին զարնելէն, ուսկից կը ձեւանան նա, նէ, նի, նու . . . ծայները: Խակ ր և ս տառերը՝ նշան են ծայնին՝ որ կը ձեւանայ լեզուի ծայրին նուազ (ըա, ըէ . . .) և կամ աւելի (սա, սէ . . .) թրթռացումէն:

3. — ՃՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ ըմթերցումիմ պարումակութիւմը պատմակամ ոմով զրել:

2. Բացատրել զրաւոր հետագայ բառերում իմաստը: Տնօրէն, ուսուցիչ, վարժուհի, աշակերտ, բարերար, սան, խնամակալ, կնքահայր, կնքամայր, սանահայր:

17. Ատամեահագագային ծ, ծ, ց տառերուն նշումի աստիճանները բնշպէս կ'որոշուին իրարմէ:

18. Ո՞ր զիրերը կ'ըսուփին ատամեաշական և ի՞նչ ցոյց կու տան:

19. Ի՞նչպէս կը ձեւանան մայ կոչուած տառերուն նշումները:

3. Որոշել նետեւեալ բառերում մէջ նմանահնչում զիրերում ծայթի աստիճանները (սուր, միջին, թոյլ) .

Բով, քանակ, Տալիթայ, ճանաչում, հող, բարրառ, ձեւացում, ոչու:

Գ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ինչո՞ւ նամար

Մի երթար ի բակ, կը լըսե՞ս Գրիգոր

— Բայց, հայր, չանձրեւեր:

— Թող ըլլայ, կեցիր:

— Բայց ինչո՞ւ:

— «Անոր . . .

— Գնա՛, կորսուէ՛:

Լաւ մը սառեր էր գետինն ու քար էր:

Հաղիւ թէ Գրիգոր մի քայլ էր ըրեր:

Սահեցաւ ինկաւ ու լարով դարձաւ:

— Թէ բան մ'արգիլէ հայրդ, հրաման կամ տայ,

Բարւոյդ համար է՝ հնազանդէ արզայ.

Առանց հարցնելու թէ ինչու համար . . .

— Քեղի համար:

Գ. ԳԱԱ. — Գիր կամ տառ (շար.)

20. Յ տառը կէս ձայնաւոր մ'է, բառերու սկիզբը թեթեւ հ-ի ձայն կը հանէ, բառերու վերջը չի հնչուիր, բացի բանի մը միավանիկ բառերուն մէջ (հայ, բայ, խոյ, վայ, ձայ, եւայլն) ուր կէս ի ձայնը կը հանէ, իսկ բառերուն մէջը ա և ո ձայներուն հետ միանալով՝ այ, ոյ երկբարբառները կը

20. Յ տառը ի՞նչ ձայն կը հանէ և ո՞ր տառն կը կաղմէ երկբարբառներ:

կազմէ, կէս ի-ի ձայն հանելով. զոր օրինակ, սակայն, ուի ձայն հանելով. զոր օրինակ, խսոյն երբիրմէ վերջը բաղաձայն տառ մը յաջորդէ:

21. Ի տառը միւս ձայնաւոր զիրերուն հետ միանալով՝ կը ձեւացնէ երկբարբառներ (8): Այս ոտանաւորի մէջ միայն առանձին կը զրուի և վ-ի ձայն կը հանէ, ւա-վա, ւե-վե, ւի-վի: Դարձեալ վ-ի պէս կը հնչուի՝ երբ ա, ե, ի ձայնաւորներէն վերջը զրուի, զոր օրինակ. տշանդ, տակաւ, բարեւ, կեղեւ, րիւ, հովիւ եւայլն: Բայց երբ իւ-էն վերջը բառին մասն կազմող բաղաձայն տառ մը յաջորդէ՝ այն ժամանակ իւ-ը կը հնչուի իւու, զոր օրինակ. դիւրին, նիւր, նիւդ, րիւր, զիւդ, զիւտ, իւդ, եւայլն:

22. Այրուբենի տառերը չորս տեսակ ձեւերով կը զործածուին, որ են. Գլխազիր՝ որով կը զրուին խօսքի մը սկիզբի տառը, ոտանաւորի մը ամէն տողերուն առաջին զիրը և յատուկ անունները: Բորբոգիր՝ որով ընդհանրապէս կը տպազրուին զիրքերը: Շեղազիր՝ մետաղեայ գրչածայրով զրուած զիրերը: Նոտրզիր ինչ որ կը զրուի փետուրէ պատրաստուած զրչով, տպազրութեան մէջ ալ շեղազրի պաշտօն կը կատարէ:

4. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ընդօրինակել նետեւեալ պատմուածքը՝ դիտելով ուղղազրութիւնը:

2. Նմանողութեամբ՝ ուղիւշ բարեգործական դէպք մը շարադրել:

21. Ի տառը ինչ փոփոխութիւններ կը կրէ ձայնաւոր զիրերու հետ միացած տակն:

22. Այրուբենի տառերը քանի՞ տեսակ ձեւերով կը զործածուին, որոնք են և ինչ ծառայութիւններ ունին:

3. Գտնել մետեւեալ յետաղաս մասմիկմերով շիմուած բառեր :

ական, ային, արան, ատ, աւէտ, աւոր, եայ, ենի, եղ, եղէն, ոտ, ունի, ուտ, որդ, ացի, ալի, պան, բար .

4. Ըսթերցումիմ վերջիմ տումը գրաւոր լուծում ընել :

5. Գրել տասը բառեր որոնց մէջ իւ = (իլ) երկրաբառով իւու հմչուի :

Դ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Աքճամի մկրատը

Մարիամիկ կը բնակէր այն տունէն քանի մը քայլ հեռու՝ ուր կը գանուէր հիւանդ տիկին մը : Թէպէտ Մարիամիկ նոր ճանչցած էր զայն, սակայն այն տիկնոջ վրայ սիրալիր խնամք մ'ունեցաւ նա : Երբ աղախինը տունէն գուրս գանուէր, անոր տեղ ինքը կը ծառայէր տիկնոջ, և աղատ ժամերուն կը ջանար գեղեցիկ գրքեր կարգալ անոր, զորոնք գեռառողջ տիկինը մերձաւոր քաղաքէն բերել կու տար : Երբոր տիկինը բոլորովին առողջացաւ զոյգ մը արծաթէ փոքրիկ մկրատներ նուիւրեց Մարիամիկին : Ո՞րքան հաճելի անցան անոնք աղջկան : Ետ կը պահէ գեռ զանոնք այնքան խնամքով՝ որ այսօր ալ նոր կ'երեւին : Երբ տուփէն դուրս կը հանէ և այնքան գեղեցիկ ու փայլուն կը տեսնէ զանոնք, Մարիամիկ շատ գոհ և ուրախ կ'ըլլայ, որովհետեւ իրեն կը յիշեցնեն սիրելի անձ մը և բարեգործութիւն մը :

Հյուպակ
1013

Ե. ԴԱՅ. — Վանկ եւ Բառ.

23. Զայնաւոր զրի մը հնչումը առանձին կամ բաղաձայն զրերու հետ վանկ կ'ըսուի, ինչպէս և, ու, առ, կեր, զիր, կոյր, կեանք, եւայլն:

24. Մէկ կամ աւելի վանկեր՝ երբ բան մը և կամ զործ մը ցուցնեն կը կոչուին բառ. ինչպէս, ևզ, ձուկ, ծով, լեռ, վարդ, եւայլն:

25. Բառ մը միավանկ կ'ըսուի, երբ մէկ վանկէ կազմուած է: Օրինակ. ձի, կով, կար: Երկավանկ, եռավանկ, քառավանկ, հնգավանկ կ'ըսուին, երբ երկու, երեք, չորս, հինգ վանկերէ կազմուած են: Օր. տ-րոս, երկ-եւ ոոր, խո-նար-հոռ-րիւն, բա-գա-տո-րոռ-րիւն. իսկ ինգէ աւելի վանկերէ կազմուած բառ՝ կ'ըսուի բազմավանկ: Օր. հա-րըս-տա-հա-րոռ-րիւն, եւայլն:

26. Ը զիրը թէպէտ բառերուն մէջ չի զրուիր, բայց կը հնչուի, ուստի և վանկ կը կազմէ, զոր օր. կռնակ=կըս-նակ, կարծր=կարծըր, ընկղմել=ըն-կըզ-մել, սկիզբն=ըս-կիզ-ըրն:

27. Բառերը իրենց կազմութեան համեմատ՝ երեք խումբի կը վերածուին, այսինքն՝ պարզ կամ արմատական, բարդ և ածանցեալ բառեր:

28. Վանկ ըսելով բնչ կ'իմանաս:

24. Մէկ կամ աւելի վանկեր երբ բառ կ'ըսուին:


25. Բառեր որ մէկ կամ աւելի վանկերէ կազմուած են, բնչողէս կը կոչուին:

26. Ը ձայնը երբ բառերուն մէջ զրուած չի ըլլար վանկ կը կազմէ:

27. Բառերը իրենց կազմութեան համեմատ քանի խումբ կը վերածուին:

Հայ. Քերկ.

* 2



28. Արմատական կ'ըսուին այն բառերը, որոնք
մէկ առարկայ մը միայն ցոյց կու տան. ինչպէս,
ձի, շուն, ձուկ, քիր, մազ, վարդ, եւայլն:

29. Բարդ կ'ըսուին այն բառերը որ երկու կամ
աւելի՝ միացած պարզ բառերէ կը կազմուին: Օր.
հաց—ա—զուրկ, խաղ—ա—սէր, շողե—կառք, եւայլն:

30. Ածանցեալ կ'ըսուին այն բառերը՝ որոնց
սկիզբը և կամ վերջը միացած է մասնիկի մը հետ,
որ ինքնին իմաստ մը չունի, բայց բարի մը վրայ
զբուելով՝ անոր իմաստը կը փոխէ: Օր. տժ—զոհ,
տե—համ, դժ—կամակ, տ—զետ, սիր—ային, բաս—աւոր, ևն:

31. Եթէ պարզ բառ մը ի ձայնով վերջանայ,
ուրիշ բառի միացած ատեն ի ձայնը կը փոխուի և—ի
և երբեմն նաեւ և—ի: Օրինակ (բարի, զործ) բառերը
կ'ըլլան բարե—զործ, (զարի, հաց) բառերը կ'ըլլան
զարե—հաց, եւայլն: Սակայն երբ ա կապով միանան
իրարու հետ, ի վերջաւորութիւնը կը ջնջուի: Օր.
(հեռի—բնակ) կ'ըլլայ հեռ—ա—բնակ, (թերի—հաւատ)
կ'ըլլայ րեր—ա—հաւատ, եւայլն:

32. Եթէ միացուելիք բառերէն առաջինը բաղա-
ձայն զբով մը վերջանայ և երկրորդը ձայնաւորով
մը սկսի՝ միութիւնը առանց ա զբին կը կատարուի:
Օր. դեր—անուն, հաւ—որս, վատ—ասողչ, եւայլն:

33. Այն բառերը որ ք տառով կը վերջանան,
ինչպէս, աչք, փառք, միտք, եւայլն, միանալու ժա-

28. Պարզ կամ արմատական ո՞ր բառերը կ'ըսուին:

29. Ո՞ր բառերը բարդ կ'ըսուին:

30. Ո՞ր բառերը ածանցեալ կ'ըսուին:

31. Երբ առաջին պարզ բառը ի—ով վերջանայ, միանալու առեն
բնչ զրի կը փոխուի և Երբ կը ջնջուի:

32. Ո՞ր գեղեցին առանց ա կապին բառերը իրարու հետ կրնան
միանալ:

33. Ք առառով վերջացող բառերը ի՞նչ օրէնքով կը միանան ուրիշ
բառի մը հետ:

մանակ ք տառը կը կորսնցնեն, կամ ս-ի կը փոխեն ո
Օր. աշ-ա-ցաւ, փաս-ա-զարդ, կամ-ա-կոր:

5. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Արձակ զրել ընթերցումիմ պարումակութիւնը :
2. Հետևեալ հիմք բառերը բաժմել վանկերու:
- Զրօսանք, Հնդիկ, Հրջիլ, երկնցնել, նայուածք:
3. Գրել հնգակամ բառ՝ իւրաքանչիւր վանկել:
4. Հետազայ արմատակամ բառերէթ բարդ բառեր շիմել:
- Որդի, հաց, կաթ, տուն, բերան, գիրք, քար, վերջ:
Օրինակ. Որդեսէր, հացագործ:
5. Գրել տառը բառ ածանցեալ մախսողաս և յետադաս մասնիկներով:
Օրինակ. Տկար, անպաշտօն, վարձկան, ոսկեղէն:

Ե. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Վառեակ եւ Աղուէս

- | | |
|----------------------------|----------------------------|
| Փոքրիկ վառեակ մ'անխոհեմ | — Օդն աղէկ էր գուրս ելայ |
| Անհաղանդ մօրն իրեն | Մօրըն կամքին հակառակ, |
| Կ'երթայ հեռու հաւնոցէն, | Որչափ կ'ուզէ թող կըրկըռայ |
| Իր մօր վրայ չէր մըտածեր, | Կ'ուզէ բանաել շարունակ |
| Բայց մայրը շատ հոդ կ'ընէր, | Սուտ վախերով տան մէջ զիս, |
| «Ո՛հ, կ'ըսէր նա՝ թէ աղուէս | Սիրեմ քալել իմ գըլիսիս: |
| կամ թէ ուրիշ մ'իրեն պէս | — Ապրիս, թէ ոչ այսօր ես, |
| իմ ձադուկին հանդիպի | Պատասխանեց մեր աղուէս, |
| Պիտի մեռնի»: | Անյոր պիտի մընայի |
| Հանդիպեցաւ այդ աղուէս, | Առանց քեզի անօթի: |
| «Պարոն վառեակ բարի լցոս, | Եւ ցատքելով բըզըքոեց |
| Ո՞ր բախտ զըրկեց հոս ըզքեզ, | Վառեակն ու կուշտ մը լափեց: |
| Ուրախ եմ զքեզ տեսնելուս: | Ո՛վ որ չի հնաղանդիր |
| | Կը գտնէ պատիժն իր: |
| | ՆՈՒԷՐ ՄԱՆԿԱՆՑ. |

Զ. ԴԱՍ. — Վանկ եւ Բառ (շաբ.)

34. Եթէ միացուելիք բառերէն մէկը ածական մ'ըլլայ և միւսը գոյական, սովորաբար առաջ ածականը կը դրուի և վերջը գոյականը։ Օր. մեծ-ա-միտ, բազմ-ա-ցուք բարե-իսօ, եւայլն։

35. Գոյականէ և բայարմատէ կազմուած բարդ ածականներուն մէջ նախ գոյականը կը դրուի և յետոյ բայարմատը։ Օր. օրէնս-ուսույց, մարդ-ատեաց, արիւն-ա-նեղ եւայլն։

36. Ածանցեալ բառերը կը կազմուին նախադաս կամ յետադաս մասնիկի մը ձեռքով որ ածանց կ'ըսուի։ Նախադաս ածանցներ են հետեւեալ ժըխտական մասնիկներն որ բանի մը չըլլալը ցոյց կուտան։ Օրինակ. ա-հօսր, ան-մեղ, ապ-ուշ, չ-դոյ, տ-հաս, տժ-դոյն, եւայլն։ Այս մասնիկներէն զատ կան շատ մը միավանկ բառեր ալ, որ ածանցի նման ուրիշ բառերու սկիզբը կը դրուին և կը կազմեն շատ մը բարդ բառեր։ Օրինակ. լնդ (ընդ-առաջ), լստ (ըստ-անձնել), ենր (ենթ-ա-կայ), զեր (զեր-ա-զանց), դեր (դեր-անուն), համ (համ-ա-սեռ), տար (տար-օրինակ), եւայլն։

37. Յետադաս բազմաթիւ մասնիկներէն ամենէն աւելի գործածականներն են՝

ակ, իկ, ուկ որոնք փոքրուրիւն և փաղաքշանք ցոյց կուտան։ Օր. նաշ-ակ, հայր-իկ, ձագ-ուկ։

34. Եթէ միացուելիք բառերէն մէկն ածական և միւսը գոյական ըլլայ անոնցմէ ո՞րը առաջ կը դրուի։

35. Գոյականէ մը և բայարմատէ մը կազմուած բարդ ածականներուն մէջ ո՞ր բառը առաջ կը դրուի։

36. Ածանցեալ բառերը բնչպէս կը կազմուին. ժխտական մասնիկները որո՞նք են։

37. Որո՞նք են յետադաս մասնիկներուն դլխաւորները։

ական, եկան, ային կը ցուցնեն յատկուրին և վերաբերուրին։ Օր. շահ-եկան, երկն-ային, եւայլն։

արան, անոց, նոց ցոյց կու տան բանի մը տեղը։ Օր. զին-արան, զօր-անոց, ծաղ-կոց, եւայլն։

ատ, հատ, կը ցուցնեն պակասուրին։ Օր. գոչն-ատ, պոչ-ատ, յուստ-հատ, եւայլն։

աւետ, եւետ, կը ցուցնեն ասատուրին։ Օրինակ. շահ-աւետ, այգ-եւետ, եւայլն։

աւոր, եւոր, ուոր կը ցուցնեն բանի մը ստացումը։ Օրինակ. գործ-աւոր, ալ-եւոր, տե-ուոր, եւայլն։

եայ, է, կը ցուցնեն բանի մը եիւրը, ժամանակ, կրօնը։ Օրինակ. երկար-եայ, ոսկի-է, տոժամ-եայ, իր-եայ, եւայլն։

եան կը ցուցնէ ցեղ, լմտանիք։ Օր. արամ-եան, ծաղիկ-եան, եւայլն։

ենի, ի, կը ցուցնէ յարաբերուրին, ծագում, ծոս, կաշի, միս։ Օր. մայր-ենի, վայր-ենի, վարդ-ենի, խոզ-ենի, եւայլն։

եղ կը ցուցնէ մեծուրին, ասատուրին։ Օրինակ. ձայն-եղ, ընչ-եղ, եւայլն։

եղեն կը ցուցնէ բանի մը ինչ եիւրի վերաբերիլը։ Օր. ոսկ-եղեն, բրդ-եղեն, եւայլն։

ոտ կը ցուցնէ յատկուրին մ'ունենալը։ Օրինակ. բոր-ոտ, երկ-ջոտ, եւայլն։

ունի կը ցուցնէ ազգ, ցեղ, տոնմ։ Օր. Արշակ-ունի, Բագրատ-ունի, եւայլն։

ուտ կը ցուցնէ ասատուրին, ձնխուրին։ Օրինակ. ձախձախ-ուտ, բաւ-ուտ, եւայլն։

ունի կը ցուցնէ իգական սեռ։ Օրինակ. Հայկ-ունի, որբ-ունի, եւայլն։

որդ, արար, գործ, կեր, հան, կար կը ցուցնեն

մեկու մը արունեատը: Օրինակ. որս—որդ, խոհ—արար,
հաց—ա—գործ, խոհ—ա—կեր, պատկեր—ա—հան, կօշկ—ա—
կար, եւայլն:

ացի, ցի կը ցուցնեն մեկու մը ծննդավայրը և կամ
յատկուրիւնը: Օր. գիւղ—ացի, բնե—ցի, եւայլն:

ցու կը ցուցնէ մեկու մը նպատակը: Օր. տիրա—ցու,
սերմ—ա—ցու, եւայլն:

անի, տի, ոտի ցոյց կու տան բազմուրիւն: Օր.
նամուկ—անի, մանկ—տի, հեռ—ոտի, եւայլն:

ամեն, երեն կը ցուցնեն թեզու: Օրինակ. չին—արեն,
հնդկ—երեն, եւայլն:

ստան, իս կը ցուցնեն երկիր, տէրուրիւն: Օրինակ.
Հայ—ա—ստան, իտաղ—իս, եւայլն:

ալի, ելի կը ցուցնեն րաւ և կամ վաստ յատկուրիւն: Օրինակ. զարման—ալի, զան—ելի, եւայլն:

պան կը ցուցնէ պաշտօն, զործ: Օր. դսնա—պան,
սենեկա—պան, եւայլն:

արան, ոց կը ցուցնեն տեղ, հաւաքում: Օրինակ.
չտեմ—արան, տաղ—արան, շարակ—նոց, եւայլն:

բար, պէս, ի կը ցուցնեն կերպ: Օր. հայրա—բար,
ձշմարտա—պէս, ձր—ի, հարեւանց—ի, եւայլն:

ական, եկան կը ցուցնեն ժամանակ: Օր. ամս—ական,
տար—եկան, եւայլն:

ուն, ան, ուան, ին կը ցուցնեն ժամանակի տեսու—
դուրիւն: Օրինակ. աստաօտ—ուն, զարն—ան, երեկ—ուան,
կէսօր—ին, եւայլն:

վար կը ցուցնէ բանի մը վարողը: Օր. կառա—վար,
հաւա—վար, եւայլն:

կից կը ցուցնէ կապակցուրիւն: Օրինակ. շահա—կից,
վշտա—կից, եւայլն:

զանց, դրուժ կը ցուցնեն պակասուրիւն, անհաջա—
տարմուրիւն: Օր. օրինա—զանց, ոչիտա—դրուժ, եւայլն:

6. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Գրել տասը բարդ բառեր որոնք կազմուած ըլլան
քերականութեան 31, 32, 33 թուահամարթերում մէջ
ըսուած կամոթերում համաձայն:

2. Գտնել և գրել տասը բարդ բառեր, որոնց մէջ
ածականը առաջ դրուած ըլլայ գոյականէթ:

3. Գրել տասը բառեր՝ որոնք կազմուած ըլլան գո-
յականէ, մը և բայարմատէ, մը:

4. Գրել վեց բառեր՝ որոնք մախաղաս ածանցներ ու-
նենան:

5. Գրել 12 բառեր՝ որոնք յետաղաս ածանցներ ու-
նենան:

9. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Մեծ մայր

Մեծ մայր, ինչու համար մաղերդ են ճերմակ:
— Տարիներուն ձիւնն է, ձըմեռն է որդեակ:
— Մեծ մայր, ուսկի՞ց են ճակատիդ խորշոմներ:
— Վիշտը փորեց բոլոր այս չոր ակօսներ:
— Մեծ մայր, ո՞վ է որ կը շարժէ գլուխոդ այսպէս:
— Հով մը որ գայ յերկնից, ես հոս չեմ այլեւս:
— Ինչու աշքիդ չորս կողմ սեւցեր է, մեծ մայր:
— Է թափելէն դառն արցունքներ անհամար:
— Ինչու ծըռած քալես ճակատդ ի գետին:
— Զի լաւ տեսնեմ հողն ուր ոտքերս պիտ՝ հանգչին:
— Սիրելի մայր, շըրթունքներդ ի՞նչ մըրմընջեն:
Միշտ՝ նոյն խակ երբ ըգբեզ գըրկեմ: — Կ'աղօթեն:

Ե. ԴԱՍ. — ԿԷՄ ԵՒ ԿԷՄԱԼՌՈՎԹԻՆ

38. Կէտ կ'ըսուի զրութեան մէջ այն նշանը՝
որ կը ծառայէ բառ մը յաջորդ բառէն և խօսք մը
յաջորդ խօսքէն բաժնելու:

39. Հայերէնի մէջ գործածուած կէտը քանի մը
տեսակ է, և են բուր (՝), ստորակէտ (,), միջակէտ (.),
վերջակէտ (:)

Այս կէտերուն գործածութիւնը կ'ըսուի կէտու-
ղրութիւն, որ անհրաժեշտ է զրուածք մը հասկնալի
ըլլալու համար:

40. Բայրը կը ծառայէ զլիսաւորաբար խօսքի մը
մէջ իրարմէ բաժնելու այն բառերը՝ որոնք իրարու-
չեն վերաբերիր, առանց բուրի իմաստի շփոթութիւն
կը ծագի: Օր. Ոտքին՝ կօշիկը յարմար չէ, այսինքն
մեծ կամ փոքր է: Եթէ բութը չդրուի, կրնայ հաս-
կըցուիլ թէ (ոտքին կօշիկը) իր հագուստին չի յար-
մարիր:

41. Բայրը կը զրուի դարձեալ՝ մէջ բերուած
խօսքի մը սկիզբը և վերջը՝ զատելու համար զայն
զլիսաւոր խօսքէն: Օր. մարդէ մը՝ որ զուրկ և զդու-
ցումէ՝ կը յուսան որ սղորմի:

42. Ստորակէտը կը գործածուի նախ խօսքի մը
մէջ մասնական իմաստները իրարմէ բաժնելու հա-
մար: Օր. յոգնած ես, ուստի չես կրնար անմիջապէս
մեկիլ բաղարէս: Կը գործածուի դարձեալ՝ իրարու-

38. Ի՞նչ է կէտը և Բ՞նչ բանի կը ծառայէ:

39. Քանի՞ ահասակ կէտ կայ և Բ՞նչպէս կը կոչուին:

40. Ի՞նչ պաշտօն ունի բութը խօսքին մէջ, ուրիշ Բ՞նչ պարագա-
ներու մէջ ալ կը գործածուի ան:

41. Ուրիշ ո՞ր պարագաներու մէջ կը գործածուի բութը:

42. Ե՞րբ կը գործածուի ստորակէտը:

յաջորդող բայեր, գոյական և ածական բառեր՝ մէկ մէկէ զատելու, երբ շաղկապով միացած չեն։ Օր. Այր, կի՞ն, ծեր, տղայ անխափիր չարդուեցան։ Կը գործածուի գարձեալ կոչական անուն մը խօսքին ամբողջութենէն զատելու համար։ Օր. Ո՛վ մարդ, յիշէ՞ բու վերջի և յաշխնեան չես մեղանձեր։

43. Միջակետը կը զրուի ամբողջական խօսքի մը մէջ եղած՝ մասնական իմաստները իրարմէ բաժնելու համար։ Օր. Անա մրագին ամպերը կը դիզուին։ Ավել երրարով կը սաստկանայ. ծովը խսոված է. եշան և որ փորորիկը վերանաս է։

Նոյնպէս միջակէտ կը զրուի համառօտուած բառերու առջեւ Օր. Ն. Ք. որ կը նշանակէ Քրիստոսէ առաջ։ Յ. Ք. որ կը նշանակէ Քրիստոսէ ետքը։

44. Վերջակետը կը գործածուի՝ իմաստը լրացած նախաղասութիւններէ վերջը։ Օր. Գիշեր եր։ Մանեկիլը զարրած՝ կու րար ոդրումազին օրոցին մէջ. անտարտակոյս բաղցած եր։ Մայրեն իր խոր բունեն զարքերով՝ փուրաց իր զարակին մօտ. լուց մանուկը։ Ես այ ացքերս զոցեցի մինչեւ ի րոյս։

Դ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերում մէջ, ըստ իմաստիմ, դմել ըութ, ստորակէտ, միջակէտ, վերջակէտ։

Վառարանները կը վառուին ձմեռ ժամանակ տուները տաքցնելու համար

Երբոր յօրանչես կամ հաղաս ձեռքով կամ թաշկինակով բերանդ գոցէ։

45. Միջակէտը ո՞ր ատեն կը գրուի խօսքին մէջ։

46. Վերջակէտը երբ կը գործածուի։

Երբեք գետին չթքնես թուքերը դարշելի ըլլալէ զատ
շատ վնասակար են

Առաւօտուն հազիւ թէ հագուիս բաց ամբողջովին
ննջասենեկիդ պատուհանները որպէս զի օդը կարենայ
նորոգուիլ

Աաթենիկ ամէն օր մարզանք կ'ընէ բիրերով և իր
կրտսեր եղբայրը Զարեհ կը մարզուի գաւազանով եր-
կուքն ալ կը զրօննուն և կը մեծնան ուղիղ և կորովի

Մարիամ սեղանը կը յարզարէ խնամքով փռոցը կը
տարածէ սեղանին վրայ պնակները պատառաքաղները
գաւաթները անձեռոցները ամէն մէկը իր տեղը կը դնէ
Սեղանին մէջտեղը կը դնէ աղամանը և ջրի շիշը Երբոր
վերջացնէ աթոռները իրենց տեղերը կը շարէ և կը
սպասէ օր մայրիկը սկաւոռակի մէջ լեցնէ շոգիացող
թանը

2. Ըթթերցումին առաջին տունը լուծել քրականօրէն
ցոյց տալով եթթակամ, բայց, խմդիրը, եւայլն:

3. Բացատրել հետեւեալ բառերը զրաւոր.

Մանրավէպ, հետազօտել, ծագում, գգեակ, հնարք,
զայրանալ, հսկողութիւն, խորամանկ, սղութիւն:

Է. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ապրիլի ձուլլը

Շատ մը մանրավէպներու մէջ՝ որոնք կը պատմուին
հետազօտելու համար ապրիլի ձուկին ծագումը, այս
ալ կայ:

Լուգովիկոս Բ. զայրանալով Լորէնի իշխանի գէմ,
զայն բանտեց Կանախ գղեակներէն մէկուն մէջ և խիստ
հսկողութեան տակ պահել տուաւ:

Բայց անիկա շատ խորամանկ էր, հնարքով մը
խարեց պահապանները, նուազեցուց անոնց հսկողու-
թիւնը իր վրայ և յաջողեցաւ փախչիլ: Կտրեց անցաւ
Մողէն գետը՝ լողալով: Ապրիլի առաջին օրն էր: Եղածը
իմացուելով Լորենցիք խնդացին թագաւորին վրայ, ըսե-
լով. — Զուկ մը փախեր է օր Ֆրանսացիներուն պահ-
պանութեան տակ դրուած էր:

Ը. ԴԱՍ. — Գրանիշ

45. Գրանիշ կ'ըսուին հայերէն գրութեան մէջ
հետեւեալ ութը նշանները.

1. Շեշտ ([']), 2. Հարցական (["]), 3. Զարմացա-
կան ([']), 4. Տողադարձ (-), 5. Մակակէտ ([']), 6.
Փակազիծ [()], 7. Զակերտ (^{< >}), 8. Զատազիծ (-):

Ասոնցմէ շեշտը, հարցականը և զարմացականը
մի միայն ձայնաւոր գրերու վրայ կրնայ գրուիլ:

46. Շեշտը կը զբուի այն վանկին վրայ՝ ուր
կ'ուզենք ձայնը զօրեղ հնչէ կարդացած ժամանակ-
նիս: Օր. Լուկ', ա՛լ առաջ մի՛ տանիր: Շեշտ կ'առ-
նեն դարձեալ բանի մը մակրայներ. զոր օրինակ,
ո՛չ, մի՛, ա՛լ, ա՛յլ եւս, ա՛յսօր, ա՛յսչափ, ա՛յսպէս,
պէսպէս, զընթէ, հապօ՞ն եւայլն:

47. Հարցական նշանը կը զբուի հարցումի նիւթ
եղող բառին վրայ. զոր օրինակ. Ո՞ր եիր զնացեր.—
Դեռ չձանցան զիս Փիլիպպոս, եւայլն:

48. Զարմացական նշանը կը զբուի այն բառին
վրայ որ զարմանքի կամ տիրութեան զգացում մը
հարկ կ'ըլլայ յայտնել: Օր. Ի եւ հրաշալի տեսիլ:

49. Տողադարձ ընել կը նշանակէ բառ մը կա-
նոնաւոր կերպով երկու մասի բաժնել, առաջին մասը
տողին վերջը դնել (տողադարձ նշանով) և երկրորդ
մասը յաջորդ տողին սկիզբը գրել:

45. Գրանիշն ի՞նչ է, և որո՞նք են այդ նշանները:

46. Շեշտը ո՞ր վանկին և ո՞ր զրերուն վրայ կը դրուի:

47. Հարցական նշանը ո՞ր բառին վրայ կը դրուի հայերէնի մէջ:

48. Զարմացականը ո՞ւր կը դրուի:

49. Ի՞նչ բահլ է տողադարձ ընել:

50. Տողադարձի կանոններն են. Ա. Միավանկ բառերը երկու մասի չեն բաժնուիր: Բ. Երկու բաղաձայններու մէջ՝ տողերուն վերջը կամ սկիզբը բայցնը կը զբուի: Օրինակ. տը-կար, լա-տոյգ, շը-քեղ, եւայլն: Գ. Երկու ձայնաւորի մէջ գտնուած բաղաձայն զիրը՝ տողադարձի ժամանակ կը միանայ երկորդ ձայնաւորին հետ. զոր օրինակ, բարի, ծարա-փի: Դ. Եթէ երկու ձայնաւորի մէջ՝ երկու բաղաձայն գտնուի, առաջինը՝ նախորդ ձայնաւորին հետ կը միանայ, և երկրորդը՝ հետեւորդին հետ. զոր օրինակ, աշխարհ, մարմին, եւայլն: Ե. Եթէ երկու ձայնաւորի մէջ՝ երեք բաղաձայն զիր գտնուի, մի միայն վերջին բաղաձայնը կը միացուի ձայնաւորին հետ. զոր օրինակ, թարգման, հանգչիլ, ճանչնալ: Բայց եթէ նայ տառ մ'է, այն պարագային երկրորդ բաղաձայնն ալ կը միանայ երրորդին հետ և կ'անցնի յաջորդ տողին. զոր օրինակ, կարմրութիւն, երկրորդ, մարմնաւոր, կողմնական, եւայլն:

51. Բարդ բառերը կը բաժնուին իրարմէ՝ զիրենց կազմող մասերով, անկախ վերը տրուած օրէնքներէն. զոր օրինակ, անարդ, մեծանձն, նորեկ, վերնայարկ, հողեղէն, ապաշնորհ, եւայլն:

52. Մակակէտը կը զբուի ձայնաւոր զրի մը տեղոր կրճատուած կ'ըլլայ բառի մը վերջը, յաջորդ բառն ալ ձայնաւորով սկսելուն համար. զոր օրինակ. մ'երբար (մի՛ երթար), պիտ'ընեկին (պիտի ընէին), ահ'այսպէս (ահա այսպէս): Մակակէտը կը գործածուի աւելի ոտանաւոր կոչուած զրութեան մէջ:

50. Որո՞նք են տողադարձի կանոնները:

51. Բարդ բառերուն տողադարձը Բ'նչ կանոնով կ'ըլլուի:

52. Մակակէտը ինչո՞ւ և ո՞ւր կը դրուի:

53. Փակագիծը կը ծառայէ միջանկեալ խօսք մը կամ բառ մը՝ զլսաւոր խօսքէն զատելու համար։ Օր. Մարգոնի խտալացին (անթել հեռախօսին հնարողը) դարուս անուանի ելեկտրագէտն է։

54. Զակերտը կը ծառայէ զրութեան մէջ՝ օտարէ մը մէջ բերուած խօսքը զատելու՝ զրողին խօսքերէն. զոր օրինակ, Պօղոս առաքեալը կ'ըսէ. «Ո՞վ որ հիւանդ է թող բանջար ուտէ»։

55. Զօդագիծ կամ զատագիծը կը զործածուի երեմն կարճ փակագծի տեղ. երբեմն ալ երկու երեք բառ իրարու հետ կապելով՝ մէկ բառի վերածելու համար։ Օր. Ո՞վ կայ – բեզմէ զատ – որ չփնտռէ իր անձին օգուտը։ Խոհուն–կենդանին, անկեալ–հըեշտակները, մազնիտա–ելեկտրա–զործիք եւայլն։

8. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Շեշտ առմող իմաստներ գրել Բինգ հատ։
 2. Գրել երեք իմաստ՝ հարցակամ նշանով, և երեք իմաստ զարմացականով։
 3. Տողադրծի իւրաքանչիւր կամոմին համաձայն գրել մէկ մէկ իմաստներ։
 4. Գրել Բինգ բառ՝ տողադրծի նշանով։
 5. Տալ զրաւոր օրինակներ՝ փակագծի, չակերտի և զատագծի։
-

56. Ի՞նչ բանի կը ծառայէ փակագիծը։

57. Զակերտին մէջ ո՞ր տեսակ խօսք կամ բառ կը դնեն։

58. Զօդագիծը կամ զատագիծը ի՞նչ ծառայութիւն ունի։

Ը. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՇԹԱՔԱՐԵՐ

Սիրեմ այրերն ես ուր լամբար
Արխւնոտէ զթանձըր խաւար,
Ուր արձագանդ՝ մի դոյզըն ճիշ
Ծնէ հառաչ մը մեծ՝ քիչ քիչ:

Շըթաքարերն իրարու քով
Կախուին քարցած արցունքներով,
Որոց՝ շիթ շիթ, խոնաւութիւն
Կաթի յուշիկ իմ ստքերուն:

Ինձ կը թըւի թէ այս մութին
Խշէ անդորրը ցաւագին.
Եւ այս երկայն տիսուր արտասուաց
Հանդէպ՝ որ են միշտ կախ ու թաց,

Մտածեմ սըրտերն այն վըշտագին
Ուր կը նընջեն տարփանքներ հին.
Սառած է հոն ամէն մի շիթ,
Հոն արտասուող բան մը կայ միշտ:

ՃԱՇԱԿ ԳԱՂԴ. ԱՐԴ. ԲԱՆԱՏ.

Լամբար - չահ, կանքեղ: Արձագանդ - ճայնին կտե:
դասնալլի: Դոյզն - քչիկ, պղտիկ, չնչին: Հառաչ - հառաչանք,
ախուվախ: Շթաքար - կարկրեղէ ճեւացած քար: Շիթ - կարիդ:
Յուշիկ - կամացուկ, մեղմ: Անդորր - հանդարտ, խաղաղ:
Արտասուող - արցունք: Հանդէպ - դիմացը, առջևը: Տար-
փանքներ - փափար, սէր, տենչ: Քարցած - քար դարձած:
Ճիշ - անորոշ ճայն, կանչ մը:

Թ. ԴԱՍ. — Բառերու քերականական բաժանումը

56. Հայերէն լեզուին մէջ ութ տեսակ բառ կայ. 1. Գոյական, 2. Ածական, 3. Դերանուն, 4. Բայ և Դերայ, 5. Նախդիր և Յետադիր, 6. Մակրայ, 7. Շաղիապ, 8. Զայնարկուրիւն։ Հայերէն որ եւ է բառ այս ութը տեսակներէն մէկուն կամ միւսին կը պատկանին։

57. Գոյական կ'ըսուին այն բառերը՝ որոնք ցոյց կու տան իրական և կամ մարդուս մտցին մէջ միայն գոյութիւն ունեցող առարկայ մը։ Օրինակ. մարդ, ձեռք, արեւ, ծաղիկ, — երկիր, կասկած, խորհուրդ, արդարուրիւն, եւայլն։

58. Ածական կ'ըսուին այն բառերը՝ որոնք գոյականի մը յատկութիւնը կը ցուցնեն, զոր օրինակ. երր ըսենք, հոտաւետ ծաղիկ, սուրբ Աստուած, հոյակապ չենք, եւայլն, այս խօսքերուն մէջ հոտաւետ, սուրբ, հոյակապ ածական անուն են, որ կը ցուցնեն ծաղկին, Աստուծոյ, չենքին, ինչպէս ըլլալ։

59. Դերանուն կ'ըսուին այն բառերը՝ որ գոյական անունին տեղը կը դրուին՝ խօսքին մէջ միեւնոյն անունը ստէպ չկրկնելու համար։ Օր. «Որեւը կը լուսաւորէ երկիրս, ան է որ կը կենդանացնէ քնութիւնը, անկէ կ'առնեն մարդիկ և բոյսերը ջերմութիւն և անունդ, անով և մոլորակները կը շրջին արեւային դրութեան մէջ»։ այս խօսքին մէջ ան, անկէ, անով, բառերը արեւ բառին տեղ դրուած են, զայն չկրկնելու համար։

56. Քանի՞ տեսակ բառ կայ հայերէնի մէջ և որո՞նք են։

57. Ո՞ր տեսակ բառերը գոյական կ'ըսուին։

58. Ո՞ր բառերը ածական կ'ըսուին։

59. Ո՞ր բառերը դերանուն կ'ըսուին։

60. Բայ կ'ըսուի խօսքին մէջ այն բառը՝ որ գործողութեան մը իմաստը ունի իր մէջ։ Օրինակ. երգեցիր (դու), խօսեցայ (ես), մեկնեցաւ (ան), որոնք գործ կամ շարժում մը կը ցուցնեն։ Իսկ Դերբայ կ'ըսուի այն բառը՝ որ գործողութիւն մը կը ցուցնէ՝ առանց գործող անձ մը ցուցնելու. զոր օրինակ, ըլլալ, ընել, գործող, սիրած, քնանալու, ապրիլ, երրալ, եւայլն։

61. Նախադիր և Յետադիր են այն բառերը որոնք գոյականէ մը, գերանունէ մը և բայէ մը առաջ և կամ վերջը զրուելով՝ անոնց ինչ վիճակի ըլլալնին կը յայտնեն. զոր օրինակ, մինչեւ հիմայ լուցի. ըու դիմացդ ովկ կեցած էր. քեզմէ ծածուկ խօսած են. ըլլոջը հետ մեկնեցաւ. առանց ինձի ուր կ'երթաս, եւայլն։ Այս օրինակներուն մէջ նախադիր են մինչեւ, առանց. իսկ դիմացդ, ծածուկ, հետ, յետագիր բառեր են։

62. Մակրայ կ'ըսուին այն բառերը բայերուն քով կը զբուին անոնց գործողութեան զանազան պարագաները յայտնելու համար, զոր օրինակ. արագ շարժիլ, ստեղ երգել, շատ ուտել, լսելեայն իմանալ, եւայլն, ստորագծուածները մակրայներ են, որովհետեւ կը ցուցնեն թէ շարժիլը, երգելը, ուտելը, իմանալը, ինչպիսի պարագաներու մէջ կը կատարուին։

63. Շաղկապ կ'ըսուին այն վանկերը և կամ բառերը որ խօսքին մէջ բառ բառի հետ կամ իմաստի հետ կը կապեն. զոր օրինակ. խնդրէ որ ուզածդ ընդունիս. ես և դու իրարու համամիտ ենք.

60. Ո՞ր բառերը բայ կ'ըսուին,

61. Նախադիր և Յետադիր ո՞ր բառերուն կ'ըսեն։

62. Մակրայ բառը Բնչ անակ բառ է։

63. Շաղկապ բառը Բնչ պաշտօն ունի։

իրաւունք ունիս, բայց առնելիք չունիս. տիսուր է, որովհեան յանդիմանութիւն լսեց. չուզեց լսել վասպես զի կը կասկածէր, եւայլն։ Նօտրագիր բառերը շաղկապ են։

64. Զայնարկութիւն կ'ըսուին այն վանկերը և կամ բառերը, որոնք զանազան մարդկային զգացումներ կ'արտայայտեն. զոր օրինակ. ուրախութեան, տրտմութեան, ցաւի, վախի, զարմանքի, խրախուսի, զզուանքի, բարկութեան, արհամարհանքի, եւայլն։

9. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ ընթերցումն ընդօրիմակել և վերլուծում ընել, իւրաքանչիւր բառին առջեւ զրելով իմչ տեսակ բառ ըլլալը։

2. Հետեւեալ խօսքերում մէջ՝ զոյական բառերում առջեւ յարմար ածական անումներ զրել։

կաղնիին տերեւները ... են. — Օձին խայթուածքը ... է. — Փղին ժանիքները ... են. — Տուր ինծի ... դանակ մը. — Յարգանքի արժանի են ... մարդիկ. — Աշնան ատեն, այս այգին պիտի լեցուի ... խաղողով. — Այս տարի ցորենի ... հունձք ունեցանք. — Տղուն ... աղաղակին վրայ ... կինը կը փութայ օգնութիւն փնտուելու. — Ամառուան ... օր մը ... Գեղամ գիւղ ելած էր. — . . . աշակերտը սիրելի է իր ուսուցիչներուն։

3. Շիմել զամազամ իմաստներ, որոնց իւրաքանչիւրը ումեմայ իր մէջ ածական մը կամ դերանութ մը. նախզիր կամ յետաղիր մը, մակրայ կամ շաղկապ մը և կամ ծայթարկութիւն։

64. Ի՞նչ կը յայտնեն ձայնարկութիւն կոչուած բառերը.

Համբաւաւոր Զիմմերման, իր երիտասարդութեան ատեն, հետամուտ ըլլալով բարձրագոյն կրթութեան երախտը փորձելու, թողուց Զուիցերին, ուր ծնած էր ինքը և գնաց Գերմանիա։ Պեռլին հասնելով՝ պատիւ ունեցաւ ներկայանալու Փրեգերիկոս Ե. ի որ կը սիրէր իր կողմանէ ճանչնալու ամէն արժանիք ունեցող մարդիկ։ Առվորական հարցումներէ վերջը թէ — Դու ո՞վ ես և ո՞ր տեղացի, կայսրը աւելցուց ըսել... Թէ ի՞նչ գործով կը զբաղիս։ — Տէր արքայ բժշկութեամբ, պատասխանեց։ — Ո՛չ, պարոն, ուրեմն ո՞րչափ մարդ ըսպաննեցիր։ — Ո՛չ այնչափ, որքան Դուք սպաններ էք, Տէր իմ, բայց անշուշտ շատ նուազ փառքով։

Այս սրամիս պատասխանը վաստկել տուաւ իրեն՝ թագաւորին վատահութիւնը, այնչափ՝ որ ի վերջոյ Զիմմերման պալատին բժիշկն եղաւ։

Ժ. ԴԱՍ. — Գոյական անուն

65. Գոյական անունը բառ մ'է, որ առարկայ մը ցոյց կու տայ։ Եթէ այն առարկան իրական է, բառը բանձրացեալ կ'ըսուի. ինչպէս՝ մարդ, թոչուն, գետ, թուղթ, զրիչ, եւայլն. իսկ եթէ մտաւոր է առարկան՝ բառը վերացեալ կ'ըսուի. ինչպէս՝ քէն, ատելութիւն, սէր, ողորմութիւն, եւայլն։

66. Հասարակ անուն կ'ըսուի գոյական բառը, որուն ցոյց տուած առարկային նման գոյութիւն ու-

65. Ո՞ր գոյական բառերը կ'ըսուին թանձրացեալ և որո՞նք վերացեալ։

66. Գոյական բառը ե՞րբ հասարակ անուն կ'ըսուի և ե՞րբ յասուէ անուն։

նեցող ուրիշներ ալ կան. զոր օրինակ. տղայ, շէնք,
մնձուկ, տանձ, եւայլն. իսկ յատուկ տեսնե կ'ըսուի
այն գոյական բառը, որուն ցոյց տուած իրը մէկ
հատիկ է. զոր օրինակ. Առղոմոն, Վարդան, Աշխէն,
Արուսեակ, Վենետիկ, Կասպից - ծով, Աւրիէլ, Աս-
տուած, եւայլն. Բոլոր յատուկ անունները զլիա-
զրով կը զրուին:

67. Գոյական անունը կրնայ ըլլալ անորոշ և
որոշեալ: Անորոշ է գոյականը երբ նոյն տեսակ շատ
մը իրեր կը ցուցնէ. զոր օրինակ. հաց կամ հաց մը
(այսինքն որեւէ հաց): Իսկ որոշեալ գոյական է երբ
միեւնոյն տեսակ իրերէն՝ մէկ հատ միայն կը ցուցնէ
որ ծանօթ է մեզի. զոր օրինակ. հացը (այսինքն այն
հացը՝ որուն վրայ առաջուց խօսեր ենք):

68. Որոշեալ անունը կը տարբերի անորոշ անու-
նեն ը կամ և տառով՝ որ որոշեալ բառին վերջը
կ'աւելցուի և կ'ըսուի որոշիչ յօդ: Այն որոշեալ
անունները որ բաղաձայն զրով կը վերջանան՝ ը
յօդը կ'առնեն եթէ յաջորդող բառը ձայնաւորով
չսկսի. իսկ ձայնաւոր զրով վերջացող բառերը և
յօդը կ'առնեն: Այսպէս՝ կ'ըսենք ձեղունը, փողոցը,
տպուղը, եւայլն, ը յօդով. իսկ վերարկուն, քեռին,
ձուն, արուն, եւայլն, և յօդով: Նոյնպէս նաեւ կ'ը-
սենք մանուկն իր մօրը զիրկը կը ննջէր:

69. Հայերէն լեզուն ընդհանուր բառերուն հա-
մար սեսի զանազանութիւն չունի, այլ մասնական

67. Գոյական անունը ե՞րբ անորոշ կ'ըսուի և ե՞րբ որոշեալ:

68. Որոշեալ անունը ինչո՞վ կը տարբերի անորոշէն: Ե՞րբ ը կը
դրուի որոշեալ անունի մը ձայրը և ե՞րբ ն զիրը:

69. Հայերէն լեզուի բառերուն մէջ սեսի զանազանութիւն կայ:

իրերու համար արտկանի և իգականի տարրեր բառեր
և կամ ածանցներ ունի. զոր օրինակ.

Արական պատ	Իգական մամ
» հայր	» մայր
» այր (էրիկ մարդ)	» կին (կնիկ մարդ)
» պատանի	» օրիորդ, եւայլն:

Կենդանիներուն էզերը նշանակելու համար կը գործածեն եղ, քած, մատակ բառերը՝ արական բառէն առաջ զրուելով, ինչպէս՝ էզ զայլ, քած շուն, եւայլն: Խակ կին մարդ նշանակելու համար կը գործածեն ունի մասնիկը՝ բառին վերջը դնելով. զոր օրինակ. թագուհի, դքսուհի, Տիգրանուհի, եւայլն. կան նաեւ դուխտ և անոյշ բառերով կազմուած իգական անուններ, զոր օրինակ. սէր-սիրանոյշ, Խոսրով-Խոսրովիդուխտ, եւայլն:

70. Գոյական անունը եղակի կ'ըսուի՝ երբ ցոյց տուած իրը մէկ հատ է. զոր օրինակ, խաչ, տուն, պատկեր, սեղան, պարտեղ, եւայլն: Յոզեակի կ'ըսուի գոյական անուն մը՝ երբ մէկէն աւելի իրեր ցոյց տայ: Բառ մը յոգնակի կ'ըլլայ՝ երբ անոր վերջը աւելցուի (եթէ միավանկ է) եր մասնիկը. ինչպէս, խաչեր, տուներ. խակ եթէ մէկէն աւելի վանկ ունեցող է, բառին վերջը կ'աւելցուի ներ մասնիկը. ինչպէս պատկերներ, սեղաններ, պարտեղներ:

Բազմավանկ բառեր՝ որոնք յ-ով կը վերջանան, երբ յոգնակի ըլլան, յ գիրը կը ջնջուի. զոր օրինակ. որայ-որաներ, կրիայ-կրիաներ, շարիզայ-շարիզաներ, եւայլն:

10. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Թերաթացի սորվիլ ըմթերցումի ոտամաւորը :

Օրինակել հետեւեալ բառերը և խրաքանչիւրիմ առջե
գրել թանձրացեալ և կամ վերացեալ անում ըլլալը :

Աստղ	Աէր	Նուարդ
Երկինք	Ժամանակ	Կարգ
Հրեշտակ	Հնութիւն	Երգ
Հոգի	Զարդ	Փափաք
Անտառ	Վաստակ	Կրակ
Վարք	Սուրէն	Աստուած

2. Հետեւեալ խօսքերում մէջ անորոշ գոյականները
որոշեալ ըմել և որոշեալ մերը՝ անորոշ :

Այսպէս Գիրք մը տուր ընկերիդ որ կարդայ :

Գիրքը ընկերիդ տուր որ կարդայ :

Մարդ չի գիտեր եղած գէպքը . — Կերակուրը գիր
սկաւառակին մէջ . — Ընտիր գինի հրամցուր եկող հիւ-
րերուն . — Գեղեցիկ երգը լսեցի երէկ . — Հայր, մայր
տղաք ի միասին մեկնեցան . — Յաջողութիւնը եղաւ
կատարեալ . — Պատառ մը հացէ մի գրկեր աղքատը .
— Յիսուս խաչին վրայ մեռաւ . — Մշակ մը՝ արժանի է
իր վարձքին . — Մարդ չի գիտեր ինչ ընելը . — Կատուն
մուկ մը բռնեց . — Թմբուկի ձայնը լսեցի հեռուէն :

3. Որոշեալ յօդ զմել հետեւեալ գոյականներում վրայ :

կաշի	կողով	ձուլածոյ	կոճակ	ճայ
հոգի	պտուղ	բու	ձիւն	բայ
մեղու	ծաղիկ	կիու	կաւ	հայ
որայ	պարտէզ	ծառայ	ծառ	թէյ
կարասի	ծիարշաւ	արբայ	ժողով	պայ

4. Ցոգթակի ըմել հետեւեալ եզակի բառերը :

աղբիւր	կիր	կարագ	փառք
յրվէժ	կղմինտր	սեղան	վկայ
կաթ	տանիք	փոռց	մեքենայ
սան	թղթախաղ	ձեռք	կոյ
կանթեղ	սանտր	ընծայ	վայ

Ժ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ապերախտները

«Մայրիկ, կ'ըսէր Պօղոս, չար են թըռչուններ։
Իրենց ամէն օր կու տամ իմ փշրանքներ։

Տես որշափ են ապերախտ։

Հազիւ կ'ուտեն կ'երթան բոլոր գէպ ի դաշտ։

Ասոնց նըման վատ ծիծեռնիկ

Մեր տանիքին տակ դնէ ամառն իր բունիկ։

Ցուրտն հազիւ գայ թողու փախչի։

— Անոնք, որդեակ իմ, են թեթեւ թըռչնիկներ,

Եւ ներելու են արժանի։

Բայց չեն պակսիր շատ ապերախտ մարդիկներ

Որոց շատ բան կը շնորհուի։

Կու գան կ'ուտեն լըրբութեամբ մէջ մեր ափին,

Եւ երբ իրենց անօթութիւնը կ'անցնի,

Կ'ելեն կ'երթան գարձընելով կըռնակնին։

Ահա ասոնք են չար և ոչ ծիծեռնիկը։

Ապերախտ մարդ չունի թեւիկ

Արդարացնել ինքզինք։

Լ. Ռ. ՃԱՇԱԿ ԳԱՂԴ. ԲՆՍՑ.

ԺԱ. ԴԱՍ. — Փոփոխական եւ անփոփոխ բառեր.

Զայնափոխութիւն

71. Փոփոխական բառեր կ'ըսուին՝ գոյականը, ածականը, գերանունը և բայը, որոնք կը փոխեն իրենց ձեւը խօսքին մէջ. իսկ նախղիրը, յետաղիրը, մակրայը, շաղկապը, ձայնարկութիւնը չեն փոխեր իրենց ձեւը խօսքին մէջ, որով կ'ըսուին անփոփոխ բառեր։

72. Գոյականին, ածականին և գերանունին փոփոխութիւնը հորով կ'ըսուի. իսկ բայինը՝ լծորդուրիւն։ Այս փոփոխումը կը կատարուի կամ բառին վերջի

71. Ո՞ր բառերը փոփոխական կ'ըսուին և որոնք անփոփոխ։

72. Ի՞նչ կ'իմանաս հորով և լծորդութիւն ըսելով, և ի՞նչ կերպով կը կատարուի։

ձայնաւորը՝ ուրիշ ձայնաւորի դարձնելով և կամ բառին վերջը՝ վանկեր աւելցնելով։

73. Երբոր բառի մը վերջը մէկ կամ աւելի վանկեր աւելցնենք, նոյն բառին վերցին վանկին մէջ եղած ձայնաւորը կամ կը փոխուի ուրիշ ձայնի և կամ կը չնշուի։ Այս գործողութիւնը բառերու ձայնափոխուրիւն կ'ըսուի։

74. Ձայնափոխութիւնը հետեւեալ կանոններուն համաձայն կ'ըլլայ։

Ա. և կը փոխուի ի և երբեմն և տառերուն, զոր օրինակ, տեր՝ կ'ըլլայ տիր-ոջ, աղկտ՝ կ'ըլլայ աղիտ-ի, աղկտ-ալի, եւայլն։

Բ. և կը փոխուի երբեմն ի և ը տառերուն, զոր օրինակ, գեւ՝ կ'ըլլայ դիւ-ի, զեղջ կ'ըլլայ զրդչ-ալ, զրդջ-ում։

Գ. ի կը փոխուի ը տառին (որ չի զբուփր), երբեմն նաեւ և-ի կը փոխուի։ Օրինակ, գիր՝ կ'ըլլայ զր-ոյ, — յոռի՝ յոռե-զոյն, եւայլն։

Դ. ու կը փոխուի ը տառին (որ չի զբուփր)։ Օր. ջուր՝ ջր-ոյ, սուր՝ կ'ըլլայ սր-ոյ, եւայլն։

Ե. ևս կը փոխուի և-ի և և-ի։ Օր. ախոյեան՝ կ'ըլլայ ախոյեն-ի, հրեայ՝ կ'ըլլայ հրե-ի, եւայլն։

Զ. իւ երբ բառի մը վերջը գտնուի կը փոխուի միշտ ու-ի։ Օր. հովիւ՝ կ'ըլլայ հովու-ի։ իսկ երբոր իւ ձայնէն վերջը՝ բառին մասը կազմող բաղաձայն մը յաջորդէ, այն ատեն կը փոխուի եա-ի։ Օրինակ, սիւն՝ կ'ըլլայ սիւն։ արիւն՝ կ'ըլլայ արեան, եւայլն։

Է. ոյ կը փոխուի ու-ի։ Օր. լոյս՝ կ'ըլլայ լուս-ոյ. կոյլ՝ կ'ըլլայ կոյր-ի, եւայլն։

73. Ձայնափոխութիւնը ի՞նչ գործ է։

74. Ձայնափոխութեան կանոնները որո՞նք են։

11. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Գրել հետեւեալ բառերում առջեւ որո՞նք փոփոխաւ կամ եմ և որո՞նք ամփոփուս:

աղքատ	վատնել	խաղցած	ներքուստ
բայց	գերեզման	գրելով	երբեք
կամաց	այլուր	կամ	թէպէտեւ
շաքար	սրտանց	յանկարծ	ստորեւ
սրտաքուստ	ջերմութիւն	խմասառւն	վաշ

2. Հետեւեալ խօսքերում փակազծի մէջ դրուած բառերը փոփոխ իմաստիմ համեմատ:

Մայրը կը յանդիմանէ անհնազանդ (որդի)։ — Լուսաւորիչ (վիրապ) հանուեցաւ։ — Պարտիզի (ժաղիկ) չուրտուր։ — (Զրմեղեղ) բոլոր մարդիկ մեռան։ — Ծառան (յարդարեկ) տիրոջ սենեակը։ — Ջկները (ժող) և (զետ) մէջ կ'ապրին։ — Այգեկութք (բնող) կը քաղեն ոսկեզոյն (ողկոյզ)։ — (Աստուած) չնորհակալ եղիր։ — Թըլսամայրը կը պաշտպանէ իր (ձագ) ցուրտին դէմ։ — Երկիրս (արեւ) կ'առնէ իր լոյսը։ — (Վաճառական) ծախուծ էին իրենց (ապրանք)։ — (Որ) ձեռքէն առիր զայդ։ — Ոսկին (մետաղ) մէջ ամենէն յարգին է։ — (Խնամբը) պահէ ստացած նուէրդ։ — Լրտեսները կը վտարուին (հայրենիք)։ — Ծնողք կը սիրեն իրենց (զաւակ)։

3. Գտնել երկերկու օրինակ 74 թուանամարիմ մէջ դրուած ծայթափոխութեամ կամոններում համածայն:

ԺՈ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Բարեխօսը

Արթիկ անգամ մը պատժուած էր մօրմէն ստահակութեան մը համար զոր գործեր էր. և պատժեր էր զինքը պտոյտի երթալէ զրկելով։ Փոքրիկ եղբայրը միայն դուրս պիտի ելլէր հօրը հետ։ բայց սա տժգոհ էր առանց Արթիկի պտոյտի երթալուն վրայ և կամք չունէր երթալու։ Միւս կողմանէ չէր կրնար դիմադրել մօրը և ստիպուած էր երթալու։ Աակայն հազիւ թէ տանը մեծ

դրան մօտեցած էր, աչքերը լեցուած արցունքով՝ ետքարձու և բսաւ մօրը.

— Միայն այսօրուան համար, մայրիկ, թող տուր որ Արթիկը գայ հետու: — Ի՞նչ կ'ուզէք:

Մայրը անպառուղ չթողու համար կրտսեր եղրօրն այնքան բարութիւնը, ստիպուեցաւ ներել երէցին: Բայց վստահ եղիք որ այս բանս օդտակար եղաւ նաեւ Արթիկին: Որովհետեւ շինուելով և զգացուելով փոքր եղրօր ցոյց տուած սիրոյն վրայ, միտքը պահեց զայն, և այս վերջինը եղաւ իր ստահակութիւններուն:

Բարութիւնը և սէրը այսքան ազգեցիկ են տղաներու և ամէն մարդու վրայ:

ԺԲ. ԴԱՍ. — Զեղչումն ձայնաւորներու եւ բաղաձայններու

75. Ձայնաւոր զիրերու զեղչումը կամ կորուստը կը կատարուի բառերուն մէջ՝ հոլովումով և կամ լրծորդութիւնով՝ երբ բառին վերջը վանկ մը կամ վանկեր կ'աւելցուին. զոր օրինակ. ձուկ՝ կ'ըլլայ ձիւան, զառնուկ՝ կ'ըլլայ զառնկւան, դարուկ՝ կ'ըլլայ դարկւան, եւայլն. երկիր՝ երկրային, տիտոր՝ տիտրալից, չունչ՝ շնչաւոր, եւայլն:

76. Բաղաձայն զիրերուն մէջն ա, ց, ը տառերը կը զեղչուին և տառէն առաջ՝ երբ բառին վրայ աւելցուելիք վանկը և տառով սկսի. իսկ ձ և ց

75. Ձայնաւոր զիրերու կորուստը բնչ պարագաներու մէջ կը կատարուի:

76. Բաղաձայն զիրերուն մէջ ձ, ց, ը տառերուն զեղչումը ո՞ր տառն կը կատարուի:

տառերէն առաջ գտնուած ր տառն ալ՝ և տառին
հանդիպելով՝ ո-ի կը փոխուի. զոր օրինակ. բարձ
բառէն կը շինուի բաս-նալ, դիր բառէն՝ դե-ել, ևն:

77. Սակայն այն բառերը որոնց մէջէն զեղ-
չում եղած է և և ձայները՝ աշխարհաբարի դար-
ձած ժամանակ՝ կը պահեն իրենց ր զիրը ե-էն առաջ.
զոր օրինակ. զեր բառէն զիր-ա-նալ, զեղչելով տ
ձայնը՝ եղած է զիր-նալ, զր-ա-նալ, զր-նալ, տե-
ցա-նել՝ անց-նիլ, կար-ե-նալ՝ կր-նալ, զարկ-ա-նել՝
զար-նել, եւայլն:

12. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ և օրինակել հետեւեալ հատուածը:
 2. Գրի առնել հատուածին մէջ եղած որոշ և անորոշ
գոյակաթմերը:
 3. Հետեւեալ բառերում մէջ եղած ձայնափոխութիւնները և զեղչումները ըսել:
 - Գիշերուան, գեանին, թեւիկներուն, սենեկին, տան,
բրդին, հիւսան, լուսոյ, երկնքի, Աստուծոյ:
 4. Նշանակել ուղիղ կամ չփոխուած ծեւերը նոյն բա-
ռերում:
 5. Հետեւեալ խօսքերում պակաս բառերը լեցնել:
- Միրգերը կը պահուին ... մէջ. — Որդին ... խօս-
քէն դուրս չելլեր. — Զինուորները կը հնազանդին իրենց
... — Թանկագին են սրբոց ... — Համարիւն են երկու
... — Բուսային հողը ... կ'ըլլայ. — Դիւսանին մէջ
կը պահուին ... — Խունկը կը դրուի ... — Յովսէփ
կը հազնէր ծաղկեայ ... — Փղոսկրեայ է ... կողմը.
— Իմաստուն մարդը ... չի ըլլար. — Արքայութիւնը ...
համար է:

ԺԲ. • ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Նախավնամութիւն

Արեւը մարը մտաւ. գիշերուան ցօղը զետնին երեսը
կը թրջէ, ողը՝ որ ցորեկը չափէ դուրս տաք կ'ընէր՝
հիմա կը պաղըշտկի:

Ծաղիկները իրենց խատուտիկ թերթերը կը գոցեն,
դուխնին կը ծռեն, իրենց կոթին վրայ կը կախուին:

Վառեակները իրենց մօրը թեւին տակ կը քնանան:
Թուչունները երգերնին գաղրեցուցեր են, բոյներնին
ծառերուն վրայ դրած՝ զլուխնին ալ թեւիկներուն տակը
առած կը հանգչին:

Զայն մը շելեր այն փեթակէն՝ ուր մեղուները ժիր
կը մոնէին ու կ'ելլէին: Իրենք ալ թողուցեր են իրենց
աշխատութիւնը, ու ամէն մէկը իրեն ընկերին քով մոմէ
սենեկաց մէջ կը քնանայ,

Ոչխարները իրենց կակուղ բրդին վրայ պառկեր են.
ալ չի լոււիր բլուրներու վրայ անոնց մայելը:

Տղաքն ալ մոռցեր են իրենց խաղը. ամենեւին ոտքի
ձայն չկայ, ճամբանները մարդ չկայ, գարբինն ալ չի
զարներ իր կռանը սալին վրայ:

Հիւսան սղոցը ճոլթոց մ'ալ չի հաներ. ամէն արա-
րած կը քնանայ, մարդիկ ալ, անբանք ալ:

Երկինքն ու երկիրը մոլթը պատեր է. գիշեր....

Ո՞վ է որ աս ամէն քնացողներուն վրայ հոգ կը
տանի, ու անոնց չկրցած ատենը զիրենք կը պաշտպանէ:

Կայ աշք մը որ քնանալ չունի, որ առանց արեւու
լուսոյ կը տեսնէ, ճամբու մէջ անոր լուսին պէտք չէ,
տան մէջ կանթեղի կարօտ չէ, երկնքի վրայ աստղ չի
փնտուեր: Աս աշքը ամէն տեղ կը տեսնէ, ամէն մարդ
կը հոգայ, աս է Աստուծոյ աշքը, որուն ձեռքը միշտ
մեր վրայ է:

ԱԼԻՇԱՆ (Ցոյցք Աստուծոյ):

ԺԳ. ԴԱՍ. — Բառերու հոլովումը

78. Բառ մը հոլովել ըսելով կ'իմանամ անոր փոխուած զանազան ձեւերը ըսել կամ զբել։ Այդ փոխուած ձեւերը վեց հատ են և կ'ըսուին՝

Ուղղական, Հայցական, Ակսական, Տրական, Բացասական, Գործիական։

79. Խօսքի մը մէջ բայերն են որ պատճառ կ'ըլլան բառերու հոլովումին, ուստի անոնց իւրաքանչիւրին նշանակութիւնը իմանալու համար՝ պէտք է նայիլ թէ անոնցմէ ամէն մէկը ի՞նչ հարցմունքի կը պատասխանեն։

80. Ուղղականը կը պատասխանէ ո՞վ կամ ի՞նչ բան, և յոգնակիին մէջ որո՞նք, ի՞նչ բաներ՝ բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եզակի. Ծղան շատ խելօք է. — ո՞վ խելօք է. — տղան։

Յոգնակի. Լեռները բարձր են. — ի՞նչ բաներ բարձըր են. — լեռները։

81. Հայցականը կը պատասխանէ եզակիին մէջ զ՞նվ, ի՞նչ բանը, և յոգնակիին մէջ, զորո՞նք, ի՞նչ բաներ՝ բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ։

Եզակի. Աղքատը կերակրեցի. — զ՞նվ կերակրեցիր. — աղքատը։

Յոգնակի. Աշխատաւորը գործերնին լմնցուցին. — ի՞նչ բաներ լմնցուցին. — գործերնին։

78. Հոլովել ըսելով ի՞նչ կ'իմանաս. քանի՞ են հոլովերը և ի՞նչպէս կ'ըսուին։

79. Հոլովումին պատճառը որո՞նք են. ի՞նչպէս կ'իմանանք անոնց նշանակութիւնը։

80. Ուղղական հոլովը ի՞նչ բանի կը պատասխանէ։

81. Հայցական հոլովը ի՞նչի կը պատասխանէ։

82. Աեսականը կը պատասխանէ եզակիին մէջ որո՞ւն, ի՞նչ բանին, և յոգնակիին մէջ, որո՞նց, ի՞նչ բաներուն՝ զոյականի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եզակի. Արեւուն լոյսը խաւարեցաւ. — որո՞ն լոյսը. — արեւուն:

Յոգնակի. Բանուուրներուն վարձքերը աւելցան. որո՞նց վարձքերը. բանուուրներուն:

83. Տրականը կը պատասխանէ եզակիին մէջ որո՞ւն, ի՞նչ բանի, և յոգնակիին մէջ որո՞նց, ի՞նչ բաներուն՝ բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եզակի. Նամակը թղթատարին յանձնեցի. — որո՞ւ յանձնեցիր. — թղթատարին:

Յոգնակի. Ծաղիկներուն ջուր տուաւ. — ի՞նչ բաներու տուաւ. — ծաղիկներուն:

84. Բացառականը կը պատասխանէ եզակիին մէջ որմէ, ուսկից, ի՞նչ բանէ, և յոգնակիին մէջ՝ որո՞նցմէ ի՞նչ բաներէ՝ բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

Եզակի. Փուռէն հաց առի. — ուսկից հաց առիր. — փուռէն:

Յոգնակի. Յիսուս հրեաներէն խաչուեցաւ. — որո՞նցմէ խաչուեցաւ. — հրեաներէն:

85. Գործիականը կը պատասխանէ եզակիին մէջ՝ որո՞վ, ի՞նչով, և յոգնակիին մէջ որո՞նցմով, ի՞նչ բաներով՝ բայի մը քով դրուած հարցումներուն. զոր օրինակ.

82. Աեսական հոլովը իմանալու համար ի՞նչ կը հարցնենք:

83. Տրական հոլովը ի՞նչ հարցումքի կը պատասխանէ:

84. Բացառականը գտնելու համար ի՞նչ հարցումներ պէտք է ընել:

85. Գործիականը ո՞ր հարցումներով կը դանուի:

Եզակի. Գերեզմանը մատանիով կնքեցին. — ինչո՞վ
կնքեցին. — մատանիով:
Յողհակի. Բիրերով սպաննեցին. — ինչ բաներով
սպաննեցին. — բիրերով:

18. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ և գոց սորվիլ լիթերցումը:
2. Գտնել նետեւեալ խօսքերում մէջ զտնուած գոյական
բառերում ի՞նչ նոլովով ըլլալնիմ:

Լաւ մշակուած երկիր մը շատ պտղաբեր կ'ըլլայ. —
Աշակերտաներ կան որ գեղեցիկ գիրքեր ունին, բայց
կարդալու փափաքէն զուրկ են. — Յուրա երկիրներու
մէջ կը տեսնուին կորովի և շատ ծեր մարդիկ: — Համ-
բերութեամբ և յարատեւութեամբ մարդ կը յաղթէ ա-
մէն բանի. — Բարձր լեռներուն գազաթները ամպերուն
մէջ կը կորսուին. — Շատ բարեբեր երկիրներու մէջ՝
մարդիկ մեծ մասամբ հեղդ կ'ըլլան. — Վճիտ առուակ
մը՝ խաղաղ կեանքի մը պատկեր է. — Ծնակիր գիրքի
մը ընթերցումը շատ օգտակար է. — Մեծահամբաւ
մարդու մը պատմութիւնը հրահանդիչ է. — Խոհեմ
մարդ մը պէտք է գիտնայ ծածուկ պահել գաղտնիքը:

3. Սորվիլ լիթերցումին բառերը:

ԺԳ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Փախստական

Հիւր ենք երկրիս վըրայ, կ'անցնինք ըշտապով,
Նըման թեթեւ մի նաւակի՝ որ տայ խոյս
Անուշ հովի մ' համբոյըներուն տակէն զով
Եւ կապոյտին մէջ կ'անհետի խորասոյդ:

Երանի թէ, բացած ակօսն իր ետեւ՝
Յետ անցընելուն՝ ունենար քիչ մ'ատեն տեւ.
Եւ փոթորիկ մ'իսկոյն չի գար չըջընչէր
Ուղին զոր նա սուր ընթացքովն է գըծեր:

Երանի թէ, հոն ուր տանի բախտն զմեղ
Աշնար մեղ սիրա մ'ուր ապրէինք մենք դեռ ևւո,
Որ հետեւէր մեղի հեռու աշխարհն այն՝
Զոր մարդկային լեզուն կոչէ գերեզման:

ԱԼԻՍ ՏԸ ՇԱՄՊՐԻ
ՃԱՇԱԿ ԳԱՂԴ. ԲԱՆՍՑ.

Շատապով - արտորնօք, փուրով: Խոյս տալ - փախչիլ:
Անհետիլ - անհետ ըլլալ, ձետը քրողով, չնչուիլ: Խորասոյզ
- խորը ընկղուղ, մոնող: Ակօս - փոս, ձեղբուած հող: Տեւ
- տեւողուրիւն, շարունակուրիւն: Ուղի - ձամրայ: Ծնթացք
- վազելլ, ձամրայ:

ԺԴ. ԴԱ.Ա. — Կանոնաւոր հոլովումներ

86. Հոլովումը երկու ձեւ ունի կանոնաւոր և
անկանոն: Բառերուն մեծագոյն մաս մը կանոնաւոր
ձեւերով կը հոլովուին, իսկ փոքրագոյն մաս մ'ալ
անկանոն ձեւերով:

87. Կանոնաւոր հոլովումն ալ հինգ ձեւ ունի
եղակիի համար. իսկ յոգնակիի համար բոլոր բա-
ռերը մէկ ձեւ միայն ունին:

86. Հոլովումը քանի՞ ձեւ ունի. բառերուն մեծ մասը ո՞ր ձեւով կը
հոլովուին:

87. Կանոնաւոր հոլովումը քանի՞ ձեւ ունի և ինչո՞վ կը զանազա-
նուին իրարմէ:

Եզակիի մէջ հինգ ձեւերը իրարմէ կը զանազանուին, իրենց սեռական հոլովին վերջին վանկին մէջ գտնուած ձայնաւորին տարբերութենէն. այդ ձայնաւորը կ'ըսուփ բնորոշ ձայնաւոր:

88. Առաջին հոլովման բնորոշ ձայնաւորն է ի, երկրորդինն է ոյ, երրորդինն է ու, չորրորդինն է ու, հինգերորդինն է ևս. զոր օրինակ.

Ուղղական

Ա.	Հոլովում	բառ
Բ.	»	սէր
Գ.	»	ծով
Դ.	»	գարուն
Ե.	»	ծերութիւն

Սեռական

բառ-ի
սիր-ոյ
ծով-ու
գարն-ան
ծերութ-եան

89. Հինգ ձեւով եղած հոլովումներուն ցուցակը հետեւեալն է.

Եպակի	Ա	Բ	Գ	Դ	Ե
Բնորոշ ձայն.	ի	ոյ	ու	ան	եան
Ուղղ. և Հայո.	բառ	սէր	ծով	գարուն	ծերութիւն
Սեռ. և Տրկ.	բառ-ի	սիր-ոյ	ծով-ու	գարն-ան	ծերութ-եան
Բացառական	բառ-է	սէր-է	ծով-է	գարուն-է	ծերութ-ենէ
Գործիական	բառ-ով	սիր-ով	ծով-ով	գարուն-ով	ծերութ-եամբ

88. Հինգ հոլովումներուն բնորոշ ձայնաւոր դիրերը որո՞նք են:

88. Ըստ ուրեմն հինգ կանոնաւոր հոլովումներուն կրած փոփոխութիւնները:

90. Յողնակի բառերուն հոլովումը մէկ ձեւով միայն կ'ըլլայ, եր կամ ներ մասնիկները աւելցնելով եզակի բառին վերջը։ Եւ այդ անփոփոխ ձեւն հետեւալն է։

Ուղղակ. և Հայեկ.	Ծով-եր	Հովիւ-ներ .
Առակ. և Տրակ.	Ծով-եր-ու	Հովիւ-ներ-ու
Բացառական	Ծով-եր-է	Հովիւ-ներ-է
Գործիական	Ծով-եր-ով	Հովիւ-ներ-ով

14. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Թերամացի պատմել հետեւալ ըմթերցումը։
2. Լուծել քերակամօրէմ ըմթերցումիմ վերջիմ տումը։
3. Հետեւալ բառերը օրիմակել և գրել իւրաքամչիւրիմ առջեւ իր հոլովումիմ սեռակամի բմորոշ զիրը։

Կարգ	Չուր	Կով	Պուռ	Ճիւն
Հասակ	Կենդանի	Հաւ	Նուռ	սիւն
Վաստակ	Հուր	Վարձ	շուն	յարութիւն
Երազ	զինի	շահ	փուռ	բարութիւն
Թոշակ	թռչուն	նաւ	ձուկ	գերութիւն

4. Հոլովել զրելով վերի բառերում առաջիմ հորիզոնակամ շարը։

90. Յողնակի բառերուն հոլովումը ի՞նչպէս կ'ըլլայ։

Հայ. Քերկ.

ԺԴ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Վեհանձն լրութիւն

Գառնիկ լսած էր անգամ մը որ ուսուցիչը կը հարցընէր դպրոցի պահապանին, տղաներէն ո՞ր մէկը շրջած էր կաղամարը սեղանին վրայ: Գառնիկ որոշ տեսած էր զայն ընողը, բայց լոեց. լոեց վասն զի այն տղան թէպէտ խրատի մը արժանի էր, սակայն կը ցաւէր մահացուած տեսնելու իր ընկերներէն մէկը: Ուրիշ անգամ մը նոյն տղան զէշ կերպով ճմբոթքեց Գառնիկին մաքուր տետրակը: Ուսուցիչը կարծելով որ ինքն է անոր պատճառը, խստիւ յանդիմանեց զինքը, և տղան լոեց յանդիմանութիւնը, բայց նորէն լոեց: Լաւ համարեցաւ յանդիմանուիկ քան ամբաստանել ընկեր մը:

Այսպէս կ'ընեն աղնուասիրտ և վեհանձն տղաները: Ո՞հ, բայց ո՞վ որ բարի կը գործէ, բարիք կը գտնէ, և շուտ կամ ուշ այսպիսի ազնիւ հոգիներ և բարձր զգացումի անձեր կը յայտնուին, կը գնահատուին մեծապէս, և բարձրածայն կը ծափահարուին, ինչպէս որ պատահեցաւ նաեւ վեհանձն Գառնիկին:

ԺԵ. ԴԱՅ. — Կանոնաւոր նորվումներ (շար.)

91. Հոլովումներուն մէջ՝ բառերուն որոշեալ ձեւերը կը տարբերին անորոշներէն երբ բառերուն վերջը ը կամ և որոշիչ յօդերէն մէկը զրուած ըլլայ. բացի գործիական հոլովէն որ երբեք յօդ չ'առներ. զոր օրինակ.

ծառը	ծառ-ին	ծառ-էն	ծառ-ով
ծառ-երը	ծառ-եր-ուն	ծառ-եր-էն	ծառ-եր-ով

91. Հոլովումներուն մէջ՝ բառերուն որոշեալ ձեւերը ինչո՞վ կը տարբերին անորոշ ձեւերէն:

92. Բառերը հոլովելու ժամանակ պէտք է ուշ դնել, ձայնափոխութեան և զեղչման կանոններուն, որոնց պատճառով կը հոլովուին հետեւեալ և անոնց նման շատ մը բառեր:

Հաւկիթ, հաւկիթի, հաւկիթով. Աիրտ, սրտի, սրտով. Պանիր, պանրի, պանիրով. — Եռւնչ, շնչոյ, շնչով. Աէր, սիրոյ, սիրով. — Փուշ, փշոյ, փշով. — Փուռ, փուռան, մատրան, մատուռով. Փախուստ, փախստեան, փախստեամբ. — Զիւն, ձեան ձիւնով. — Աիւն, սեան, սիւնով. — Աերմն, սերման, սերմով. — Մ'անուկ, մանկան, մանուկով. — Մուկ, մկան, մուկով:

93. Ժամանակի վերաբերող բառերէն ոմանք սեռականի ան վերջաւորութեան տեղ՝ ուսե կ'ըլլան. զոր օրինակ.

Օր, օր-ուան, ամառ, ամառ-ուան. երէկ, երեկ-ուան, եւայլն:

94. Տեղ ցոյց տուող բառերու ուղղականին վրայ երբ ս, դ, և գիրերը աւելցուին, բանի մը մէջ և կամ ուր ըլլալը կը ցուցնէ եզակիին մէջ. զոր օրինակ. կ'ըսենք ես պարտէզն եմ, (այսինքն պարտէզին մէջ եմ). — Թաշկինակդ գրաւանդ դի՞ր, (այսինքն գրաւանիդ մէջ դի՞ր). — տղան տունը տարին (այսինքն տանը մէջ տարին), եւայլն:

95. Ոյ և ան սեռականի վերջաւորութիւնները երթալով զործածութենէ դուրս կ'իյնան աշխարհա-

92. Բառերը հոլովելու ժամանակ ի՞նչ բանի պէտք է ուշ դնել:

93. Ժամանակի վերաբերող բառերուն ոմանց սեռականը ի՞նչպես կ'ըլլայ:

94. Տեղ ցոյց տուող բառերուն ուղղականին վրայ երբ ս, դ, և շնենք ի՞նչ կը ցուցնեն:

95. Ոյ և ան սեռականի վերջաւորութեան վրայ ի՞նչ գիտելիք կայ:

բար լեզուին մէջ։ Ուստի այս հոլովման վերաբերող շատ մը բառեր լի։ հոլովումին ձեւով ալ կրնան հոլովուիլ, որով աւելի գործածական սեռականներն են՝ ի, ու, եւ բնորոշ ձայնաւոր ունեցողները։

96. Երկրորդ հոլովման տակ գացող այն բազմավանկ բառերը որ ի տառով կը վերջանան՝ իրենց վերջին ի տառը ւ-ի կը փոխեն սեռական և տրական հոլովներուն մէջ։ զոր օրինակ։

Ուղղ. և Հայց. Ոսկի Տարի Գարի Ապակի Սեռկ. և Տրկն. Ոսկւ-ոյ Տարւ-ոյ Գարւ-ոյ Ապակւ-ոյ Բացառական. Ոսկի-է Տարի-է Գարի-է Ապակի-է Գործիական. Ոսկի-ով Տարի-ով Գարի-ով Ապակի-ով

15. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարղալ հետեւեալ ըմթերցումը. ըսել բերամացի որոշեալ և ամորոշ գոյական բառերը, տալով իրաքամչիւրիթ պատճառը։

2. Գտմել հիմգ բառեր՝ որոնք հոլովուած ատեն հետեւին ծայնափոխութեան և զեղչման կանոններում։

3. Ժամանակ կամ եղանակ ցոյց տուող ձմեռ բառը հոլովել գրելով։

4. Գրել հիմգ օրինակ տեղ ցոյց տուող ուղղականներ դիմորոշ-յօգերով։

5. Գտմել երեք բազմավանկ բառեր և հոլովել զանոնք գրաւոր, որոնց ի տառը ւ-ի փոխուի տրական և սեռական հոլովներում մէջ։

6. Սորվիլ ըմթերցումին մէջ եղած հետազայ բառերը։

96. Երկրորդ հոլովման տակ գացող բազմավանկ բառերուն ի պէտք էնչ գրի կը փոխուի։

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԽՄ. — Փառք տանք Աստուծոյ

Համար, երթանք դաշտը, տեսնենք ինչպէս կը մեծանան ծաղիկները. մտիկ ընենք սա թռչուններուն ճիւճիւր, խաղանք սա նոր բուսած խոտերուն վրայ:

Ջմեռն անցեր է. ծառերը կը ծլին. գեղձին վարդագոյն ծաղիկը կը բացուի, տերեւները կը կանանչան, մշուշը բլուրներու վրայ, ձորերու մէջ կը փռուի. մանուշակը շուքի տակ կը պահութի ու անուշ հոտը կը ձգէ:

Հաւը իր հաւկիթներուն վրայ նստած՝ ժամէ ժամ կը սպասէ, թէ երբ պիտի դայ այն ատենը՝ որ կտուցովը հաւկիթին կձեռքը կոտրէ ու իր սիրուն ձագերը դուրս հանէ:

Նոր ծնած գառնուկները մարմանդին վրայ են, հազիւթէ կրնան իրենց տկար ոտքերուն վրայ կենալ, ու մօրերնուն քով կը դողդղան: Աիրուն գառնուկներ, թէ որ դուք ընկնիք ալ՝ չէք ցաւիր, վասն զի գետինը փըսուած է կակուզիկ կանաչ կապերտ մը:

Թիթեռնիկները թեւերնին բացած արեւուն՝ ճիւղէ ճիւղ, ծաղիկէ ծաղիկ կը թռչըտին: Ամէն նոր ձագերն ալ երջանիկ են, ամէնն ալ ասդին անդին ցրուած կը խաղան, կը խնդան ու փառք կու տան Աստուծոյ որ իրենց կետնք տուաւ: Անոնք միայն սրտով կրնան ճխալ, մենք սա բախտն ալ ունինք որ բերնով ալ կ'օրհնենք զինքը:

Թռչունները կը ձըւճըւան, գառնուկները կը մայեն, բայց մենք միայն կրնանք Աստուծոյ բարիքներուն վրայ խօսիլ: Ուրեմն փառք տանք ու օրհնենք զինքը ան արարածներուն բերնէն ալ՝ որոնք լեզու չունին:

Ծաղկած ծառեր, պղտիկ գառնուկներ, թէ որ լեզուունենայիք, որչափ պիտի գովէիք Աստուծոյ բարութիւնը, բայց դուք լեզու շունիք, մենք ձեր տեղը կը խօսինք: Ամէն լերան վրայ ու ամէն կանաչ գետնի երես մենք ձեր տեղը շնորհակալ կ'ըլլանք:

ԱԼԻՇԱՆ (ՑՈՅՑ ԱՍՏՈՒԾՈՅ)

Մարմանդ — բարեխառն տեղեր, (եայլա): Կապերտ — կարպետ (հոս կանաչ կապերտ բակրով կ'իմանայ խոտաւէտ դաշտը): Ճխալ — ուրախուրենէն վեր վեր իշեալ: Մայել — գառնուկին հանած ձայնը: Զոր — խոր տեղ լեռներու մէջ:

Ժ. Զ. Ա. — Կանոնաւոր հոլովումներ (շար.)

97. Բոլոր բայերուն անորոշ դերբայները Գ. Հոլովման տակ կ'երթան. զոր օրինակ. կարգալ, կարգալու, կարգալով. երգել, երգելու, երգելով. միայն թէ իւ վերջացող դերբայները՝ և՛ի կը փոխուին, այսպէս, ծիծաղիլ, ծիծաղելու, ծիկաղելով, եւայլն:

98. Իս վերջացող յատուկ անունները Յ. Հոլովման տակ կ'երթան՝ կորսնցնելով իրենց ա վերջին զիրը. զոր օրինակ. Սերպիա, Սերպիոյ, Ռուսիա, Ռուսիոյ:

99. Ում վերջացող բառերը կ'երթան Դ. Հոլովման տակ. զոր օրինակ. բարձում, բարձման, գնում, գնման, օճում, օճման, եւայլն:

100. Իւ վերջացող բառերէն ոմանք Պ. Հոլովման տակ կ'երթան, միայն թէ Հոլովման ատեն իւ վերջաւորութիւնը ու-ի կը փոխուի, ձայնափոխութեան պատճառով, ինչպէս պատիւ, պատուոյ, պատուէ, պատուով. անիւ, ան-ուոյ, ան-ուէ, ան-ուով. արծիւ, արծուոյ, արծուէ, արծուով. կոիւ, կո-ուոյ, կո-ուէ, կո-ուով, եւայլն:

101. Իւմ վերջացող բառերէն ոմանք կը Հոլովուին թէ Ա. և թէ Ե. Հոլովման ձեւով. զոր օրինակ. սիւն, սիւնի, սիւնով և կամ սիւն, սեան, սեամբ, ևն:

97. Բայերուն անորոշ դերբայները ո՞ր Հոլովման տակ կ'երթան:

98. Իս վերջացող յատուկ անունները ո՞ր Հոլովման ոքս կ'ըլլան:

99. Ում վերջացող բառերը ի՞նչպէս կը Հոլովուին:

100. Իւմ վերջացող բառերը ի՞նչպէս կը Հոլովուին:

101. Իւմ վերջացող բառերն ի՞նչպէս կը Հոլովուին:

102. Աշխարհաբարի մէջ բոլոր յատուկ անունները կը հոլովուին Ա. հոլովման ձեւով. զոր օրինակ. Եփրեմ, Եփրեմի, Եփրեմէ, Եփրեմով. Սանդուխտ, Սանդուխտի, Սանդուխտէ, Սանդուխտով, եւայլն:

103. Բոլոր րիւն վերջացող բառերը Ե. հոլովման տակ կ'երթան:

104. Այն բառերը որոնք գրաբարի մէջ լի վերջաւորութիւնը ունեցող բառերէն առաջ կու զան, կորուսած ըլլալով զայն, ինչպէս հիմ, կողմ, հիւս, լեռ, մուկ, եղէգ, եւայլն: Նոյնպէս ում վերջացող բառեր կը հոլովուին թէ՛ Ա. և թէ՛ Դ. հոլովման ձեւով. զոր օրինակ. լեռ, լեռի, լեռով, և կամ լեռ, լերան, լերամբ. մուկ, մուկի, մուկով, և կամ մուկ, մկան, մկամբ, եւայլն:

16. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ բառերը նոլովել գրաւոր:

Անկիւն, նստիլ, լոյս, պղինձ, Վահրամ, նուռ, հիմ, բանալ, ուսում, հովիւ, հոսում, մունջ, խոփւ, բազուկ, Գերմանիա, լուրջ, Սարգիս, անկում, աշխատութիւն, թաղում, բարութիւն, մանուկ, ծնունդ, սերմ, գիւցաղ, ճարճատիւն, գանգիւն, միածին, թուղթ, թոռ:

2. Բերանացի սորվիլ հետեւեալ արտասամութիւնը տուժ առ տուժ:

3. Սորվիլ ըթթերցումիմ բառերը:

102. Յատուկ անունները ո՞ր հոլովման տակ կ'երթան:

103. Թիւմ վերջաւորող բառերն ո՞ր հոլովման տակ կ'երթան:

104. Գրաբարի մէջ լի վերջաւորութիւն ունեցող բառերը ո՞ր հովիւններուն տակ կ'երթան:

ԺԶ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ամպերու ճամբան

Մեծ կայլակներ կ'երերան
Գիշեր ատեն բիրիս վրան.
Հառաչներ գողտը ու խորունկ
Երթունքիս վրայ կը թըրթուան.
Ո՛հ, զանոնք ո՞վ պիտ' տանի
Մինչեւ աշխարհ մայրենի:

Ծով, քեզ կու տամ իմ հրաւէր.
Դու արցունքիս առ գետեր.
Թէ գան առջեւըդ ափունք՝
Հողմին յանձնէ իմ խօսքեր.
Թող ինք բառերըս գաղտնի՝
Տանի յաշխարհ մայրենի:

Սուրբ է աւանդն, ով հողմիկք,
Սիրոյ խօսքեր կը տանիք.
Բառ մ'ալ ճամբան չըմռոնաք.
Թէ վըտանգի հանդիպիք՝
Ամպին տըւէք որ տանի՝
Մինչեւ աշխարհ մայրենի:

Ա՛ւ կը յուսամ աներկրայ
Որ խօսքըս հոն պիտ' երթայ.
Զի ամէն ամպ սեւ եւ թաց
Լի շանթերով վայրենի,
Ուրիշ աշխարհ չըմըտած
Պէտք է երկրէս միշտ անցնի:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԵԱՆ

Կայլակ - կարիլ: Երերաւ - դողդղալ: Գողտը - վաւ-
փուէկ ու անուշ: Ափունք - գետի, ծովի եղր: Հողմ - հով.
Քամի: Աւանդ - պահեղու տրուած բան: Աներկրայ - ան-
տարակոյս, անկասկած: Շանթ - կայժակ, երկնքեն իշած
իրակ:

ԺԷՅ. ԴԱՍ. — Անկանոն հոլովումներ

105. Կան խումբ մը բառեր որ անկանոն կերպով կը հոլովուին միայն եզակիին մէջ, որոնք երկու խումբի կրնանք վերածել՝

Առաջին խումբ՝ որ վերջացող սեռականներու

Ուղղ-Հայր	Հայր	Մայր
Աեռ-Ճրկ.	Ճօր	Մօր
Բացառական.	Ճօրէ, հօրմէ	Մօրէ, մօրմէ
Գործիական.	Ճօրով, հօրմով	Մօրով, մօրմով

Այսպէս կը հոլովուին ազգականութեան վերաբերեալ միւս բառերը, ինչպէս եղբայր, հօրեղբայր, մօրեղբայր, կաթնեղբայր, եւայլն։

106. Երկրորդ խումբը՝ ոչ վերջացող սեռականներու

Ուղղ-Հայր	Քոյր	Կին
Աեռ-Ճրկ.	Քրոջ, քեռ	Կնոջ
Բացառական.	Քոյրէ, քրոջմէ	Կնոջմէ
Գործիական.	Քոյրով, քրոջմով	Կնոջմով

Այսպէս կը հոլովուին քոյր բառով կազմուածները, ինչպէս հօրացոյր, հարսնցոյր, եւայլն, ինչպէս նաեւ տիկին-ով վերջացող բառերը։ Ասոնց կարճ ձեւերը հօրքուր, մօրքուր, հարսնքուր, եւայլն, կը հոլովուին նաեւ Ա. հոլովման պէս. — հօրքուր, հօրքուրի, հօրքուրով, եւայլն։

105. Անկանոն կերպով հոլովուած բառերը քանի՛ խումբի կը բաժնուին, և որո՞նք են,

106. Երկրորդ խումբի անկանոն հոլովման բառերը որո՞նք են։

17. — ՀՐԱՀԱՆԳԵՐ

1. Կարդալ հետեւեալ հատուածը և բաղել մէջէն բռւլոր ամորոշ գոյակամ բառերը:

2. Գրել հետեւեալ բառերում հոլովները իրեմց յոզակիթերով:

Հօրաքոյր	Հարսնքոյր	տիկին	տանտիկին
կնքահայր	կաթնեղբայր	առնակին	տալ
տիրամայր	կուսամայր	ներ	կեսուր
սանահայր	վանահայր	աներ	քոյր

3. Մէկմէկ խօսք շիմել հետեւեալ բառերով.

Ափ, գաշտ, խոտ, տերեւ, լեռ, կանկառ, ծաղիկ, ժայռ, ամառ, կաղնի, մարմանդ, դափնի:

Օրիթակ. Հիները դափնիով կը պատկէին յաղթական զօրավարները:

4. Սորվիլ ըթթերցումիմ բառերը:

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Շատ են Աստուծոյ գործերը

Ափով մը աւազ ուռ ու համրէ: Նայիմ կրնանս դաշտին խոտերը, ծառերուն տերեւները համրել: Իրաւ որ անոնք համրանքի չեն գար, բայց Աստուծոյ գործերը ալ աւելի շատ են: Եզեւնին բարձր լեռներու վրայ կը բուսնի, ուռենին վազուկ ջրերու վրայ կը ծռի:

Կանկառը սուր սուր փուշերով պատաժ է. մոլոշը րրդոտ ու կակուզիկ է: Լուրիասը կը տարածուի ու կը պլուի. կաղնին խոր արմատ կը ձգէ ու ձմեռուան հովերուն դէմ կը դնէ. մարգարիտ ծաղիկը դաշտերը կը դարդարէ, լեռներու փէշերուն տակը կը բուսնի. կակաջը պարարտ հող ու հոգացող ձեռք մը կ'ուզէ:

Հերիկն ու եղէգը մէկմէկու կը պլուին, կակուզինոտը մարմանդի մէջ կը բուսնի, փշոտ թուփերը՝ չբանած երկիրները: Ջրային շուշանը գետին մէջ կը մեծնայ, իր լայն ծաղիկները ջրին երեսը կը բացուին. շահոքրամը չոր քարի վրայ կը բուսնի ու իր հոտը ժայռերու մէջ կը սփռէ:

Ամէն տերեւ մէկմէկ ձեւ ունին, ամէն բոյս մէկմէկ կերպ բնութիւն։ Տես ան խոսերը որ դաշտի մէջ կը մնանան, ան խոսերն ալ՝ որ նեղ ճամբաներու մէջ ոտքի տակ կ'երթան, զանոնք մարդ չէ սերմանած։ Կան բոյսեր որ ժայռերու վրայ կը բուսնին, ուր մարդ չէ ելած, կան որ խոր անտառներու կամ անմարդի կղզիներու մէջ, ու ամէն տեղ։

Աստուած է որ հունտերը ասդին անդին կը ցանէ. անոնց մէկմէկ ձեւ կու տայ, անձրեւով կ'ոռոգէ, ցօղով կը մեծցնէ. Խնքն է որ անոնց սիրուն գոյներ կու տայ և տեսք, անուշ հոտ մը ու թափանցիկ բարակ թերթեր՝ որ մարդս կը զարմացնեն։

Խ՞նչպէս կ'ըլլայ որ այն սեւ հողէն՝ վարդը իր ծիրանի գոյնը կ'առնէ, չուշանը իր բեչեղը. Բ՞նչպէս կ'ըլլայ որ պղտիկ հունտը մեծ ծառ կը բուսցնէ. Խնչէ՞ն գիտեն բոյսերը իրենց գալու ժամանակը, իրենց կարգը ու իրենց տեղը։

Ջիւնը իջնելէն վերջը եղնագին գլուխը հողէն դուրս կը հանէ, ու գարունը հասնելուն՝ ահա ես ալ եկեր եմ, կ'ըսէ։

Կան ծաղիկներ որ ամառուան արեւը կ'ուզեն, դափնին ձմեռուան տիրութիւնը կը զարդարէ։ Ամէն բոյս կը բերէ իրեն նման բոյսեր. ցորենին հասկը կորիզէ առաջ չի գար. խնձորին կուտը չի կրնար կեռաս հասցներ։

Ջիւնը երկրիս երեսը ծածկած, սառը պատած ատեն՝ Աստուած կը հոգայ որ չը շորնան։ Ծառերը կը ցամքին, կը թափթլիին, կարծես թէ միայն ոսկորնին կը մնայ. Աստուած դարնան շունչը կը փշէ անոնց վրայ, մէկ մ'ալ տերեւներ կը հագնին, կը սկսին ողջննալ։

Բոյսերուն պահուիլը Աստուածոյ հրաշալի գործերուն մէկն է. երրոր ամէն բան զԱստուած կը քարոզէ՝ պէտք չէ որ ես խօսիմ, ամէն դաշտ մէկ բացուած գիրք մ'է, ամէն ծաղիկ մէկ գրած դաս մը։

Առուակը որ կը խոխոջայ՝ ձայն մը ու լեզու մ'ունի. ամէն արարածները կը պատմեն իրենց ստեղծողը ու փառք կու տան անոր։ Չենք կրնար զԱստուած տեսնել, վասն զի աշքի տակ շընկնիր. բայց իր գործերը տեսնելով՝ զինքը կը պաշտենք։

Որչափ որ մէկուն խելքը բաց է՝ այնչափ աւելի պարտական է զԱստուած օրհնելու. բայց ով կընայ Աստուծոյ գործերուն թիւը և չափը գիտնալ:

Հ. Դ. ԱԼԻՇԱՆ (80882 ԱՍՏՈՒԾՈՅ)

Եղեւին - մայր, (լամ): **Ուռենի - ուսի ժայր:** Կանկառ - (տ. էնկինար): **Մոլոշ - բաղրուշի** (տ. էպիմ կիւմեկի): **Կաղնի - կաղինի ժայր:** Կակաջ հարսնուկի (տ. լայի): **Լուրիսս - լուսիս** (տ. ֆասուլիա): **Եզէդ - եղէդ (գամբշ):** **Շահոքրամ - մեխակի ժայիկը:** **Եզնագի - խոտեղին բոյս մը** (տ. սրդր գույցրուղու): **Ափոել - ցանել,** չորս դին տարածել: **Անմարգի - մարդ կամ բնակուրիւն չեղած տեղ:** **Ուռգել - ցրել,** չուր տալ: **Թափանցիկ - որ լոյսը իր մէջին կ'անցնէ:** **Ծիրանի - ծիրանի գոյն,** կարմիրով գեղին խամնուած: **Բէչեղ ազնիւ և բարակ կտաւ:** **Դագինի - սարդինի** (տ. տէֆնէ). **Կորիզ - կուս:** **Խոխոջալ - չուրի վազելուն ձայնը:** **Պաշտել - սրբաւանց պատուել,** յարգել:

ԺԷ. ԴԱՍ. — Յատկացուցիչ եւ Բացայացտիչ

107. Յատկացուցիչ կ'ըսուի սեռական հոլովով զրուած գոյական բառը որ ցոյց կու տայ բանի մը որուն ըլլալը. իսկ ցոյց տրուած բանն ալ կ'ըսուի յատկացեալ. զոր օրինակ. ծափին պտուղը, զըքին կողքը, բարձին երեսը, եւայլն. ծափին, զրքին, բարձին բառերը յատկացուցիչ են, որովհետեւ կը ցուցնեն թէ պտուղը, կողքը, երեսը որուն կը վերաբերին: Աշխարհաբարի մէջ, յատկացուցիչը միշտ առաջ կը դրուի յատկացեալէն:

107. Ո՞ր բառը խօսի մը մէջ յատկացուցիչ կ'ըսուի, և ո՞րը յատկացեալ:

108. Բացայայտիչ կ'ըսուփ բառ մը որ կը բացատրէ գոյականի մը ի՞նչ և կամ ո՞վ ըլլալը. իսկ բացատրուած գոյականն ալ կ'ըսուփ բացայայտեալ: Զօր օրինակ. Սողոմոն իմաստուն. Մովսէս քերթողահայր. ծովագնաց օդանաւ. ոսկեծոյլ մետաղ, ևն: Արդ, իմաստուն, քերրողահայր, ծովագնաց, ոսկեծոյլ բառերը բացայայտիչ են Սողոմոն, Մովսէս, օդանաւ, մետաղ բառերուն, որովհետեւ կը յայտնեն անոնց ո՞վ և ի՞նչ ըլլալը. իսկ ասոնք ալ բացայայտեալ կ'ըսուփն:

18. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

- Օրիմակել և բերամացի ըմել նետեւեալ ըմթերցումը:
- Օրիմակել նետեւեալ իմաստմերը կ մէկ մէկ յատիացիցիչ զնել կէտերում տեղը:

Ամէն արարած կը հնազանդի ... օրէնքին. — Իտալիան կոչուած է պարտէզ ... — Վայրկեան մը կը տեւեն ... գեղեցիկ օրերը. — Բարի իշխան մը կը վաստըկի իր ... սիրոը. — Բարձր ... գագաթները միշտ ծածկուած են սառով և ձիւնով. — Լիկուրգոս եղաւ ... օրէնսդիր, իսկ Սոլոն ... օրէնսդիր. — Միշտ ձիւնապատ են ... լեռները: — Մեծամեծ յուշարձաններուն մէջ առաջին տեղը կը բռնեն ... բուրգերը. — Կը սկսին չորնալ ... տերեւները աշնան մէջ. — ... լոյսը մեզի կը հասնի 8 վայրկեան և 15 բռպէի մէջ:

3. Ցողմակիի դարձմել նետազայ խօսքերը:

Ցորենը արտի մէջ կը բռւսնի. — Մարդս մահկանացու է. — Գետը դէպի ծով կը վաղէ. — Խրատէ որդիկ եթէ թերանայ. — Պատանին կեանքի փորձ չունի. — Հաւը հաւկիթ կ'ածէ. — Մանուկը մօրը կաթին կարօտ է. — Վարդը փշոտ կ'ըլլայ. — Պտուղէն կը ճանչցուի ծառը. — Զուկը ջուրի մէջ կ'ապրի:

ԺԵՐԵԲԵՐՑՈՒՄ. — ԽՄ ԱՍՏՂՅ

Այդեստանին մէջ բնչ անուշ ես, կեանք,
Տակ լուսընկային, աստեղց հոյլերուն.
Երբ Աստղընբերդի սրընգին արձագանգ՝
Անկեղծիկ երգեր ծաւալէ հեռուն:
Կ'երեւի երրեմն ալիք Եփրատայ.
Կ'օրօրէ հողմիկ արտերն ու այգի.
Տեսնըւին հեռուն՝ հօտեր բացօթեայ,
Ճրագոյ հընձաններ, կղզիներ կեանքի:
Ու դաշտին մէջ ալ ցանուած զիւզօրէն,
Լուսավառ ծառոց մէջ ու շուքերուն
Հոն կը ննջէի, հմայուած, մեղմօրէն՝
Ճակատը դէպ իմ աստղը դողդոջուն:
Մայր շընաղ, Տարօն, ուր տեղ Պատմութիւն՝
Բնութեան հետ մըրցի գեղով Երազոց.
Ուր տեղ յԱստղընբերդ կ'ելնեն, իրիկուն,
Փառքը և Անցեալ՝ լուսնով ոսկեզօծ...
Զերդ մանուկ իր մօր՝ ծոցիկ մէջ նընջեմ,
Երկիրն ուր մահն ալ, մահն ալ անուշ է.
Լուսընկայդ իջնայ խոտն զիս ծածկէ,
Սրինդը հընչէ բլուրներու մէջէն,
Ու սիւզդ անցնելով գամբանիս վրայէն,
Կեանքիս թառամած՝ ըլլայ ողբերգուն.
Հոն, հոն նընջեմ ես յաւէժ մեղմօրէն
Ճակատը դէպ իմ աստղը դողդոջուն:

Հ. Դ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

ՀՍՅԼ - բազմուրիւմ: **Հողմիկ** - անուշիկ ձով: **Բացօթեայ**
- դուրս տեղ: **Հնձան** - խաղողը կոխելու տաշտ, անօր: **Գիւղ-**
օրէն - գիւղեր: **Լուսավառ** - լուսով կամ լուսոյ պէս վառուած:
Հմայուիլ - խարուիլ, կախարդուիլ: **Մեղմօրէն** - կամացուկ:
Դողդոջուն - երերուն: **Մըրցել** - կառչիլ, վիճակ. (ա. եարդշի-
ելիկ): **Զերդ** - պէս, ևանձ: **Լուսնկայ** - լուսնի լոյսը. լուսի-
նով զիշեր: **Սիւդ** - հովիկ, բարակ, անուշ ձով: **Դամբան**
- գերեզման, շիրիմ: **Ողբերգուն** - ողբ ընող՝ երգող. լալկան:
Յաւէժ - միշտ, անանց:

ԺԹ. ԴԱՍ. — ԱՃական ամսուն եւ տեսակները

109. Աճական կ'ըսուին այն բառերն որ գոյականին քով դրուելով՝ ի՞նչպէս, և կամ ո՞րն և կամ որո՞ւն և կամ քանի՞ հատ ըլլալը կը ցուցնեն:

110. Աճականը միշտ գոյականէն առաջ կը դըրուի. զոր օրինակ. շքեղ ապարանք, զեղեցիկ պատկեր, ազնուական մարդ, եւայլն: Այս պարագային մէջ անփոփոխ է ածականը, եթէ իր գոյականը յոգնակի և հոլովուած ալ ըլլայ. ի՞նչպէս. շքեղ ապարանքէն, զեղեցիկ պատկերներուն, ազնուական մարդերով, եւայլն:

111. Աճականը շատ անզամ խօսքին մէջ կանխաւ յիշուած գոյականի մը տեղ ալ կը դըրուի, և այս պարագային մէջ իրրեւ գոյական մը՝ յօդ, րիւ և հորով կ'ունենայ: Զոր օրինակ. Ռւսուցիչը իր քաջագոյն աշակերտներէն երկուցին նուէր տուաւ, անոնցմէ մեծին զիրք մը, խսկ փոքրին խաղալիք մը: Գոյներուն մէջ ախորժելի են ինծի երկնակապոյտն և վարդակարմիրը: Ըսած խօսքդ ազգեցութիւն ըրաւթէ մեկին և թէ միւսին վրայ: Պատուիրուած ապրանցները հանան, անոնցմէ կընաս ոզգածներդ ընտրել: Նօտրագիր ածական բառերն իրրեւ գոյական անուններ՝ հոլովով և թիւով փոխուած են:

112. Աճականն երր ի՞նչպէս ըլլալը ցուցնէ՝ կ'ըսուի որակական ածական, երր ո՞րն ըլլալը ցուցնէ՝ կ'ըսուի ցուցական ածական, երր որո՞ւն ըլլալը յայտնէ կ'ըսուի ստացական ածական, խսկ երր քանի՞ հատ ըլլալը որոշէ կ'ըսուի բուական ածական:

109. Ո՞ր բառը ածական կ'ըսուի խօսքին մէջ,

110. Աճականն ո՞ւր կը դըրուի:

111. Աճականը կընայ գոյականի տեղ դըրուիլ:

112. Քանի՞ տեսակ ածական կայ, և ի՞նչպէս կ'ըսուին:

113. Որտակական ածականներն անփոփոխ ձեւով
միշտ գոյականէն առաջ կը դրուին. զոր օրինակ.
կ'ըսենք խոնարհ ծառայ, հնազանդ որդի, ողորմած
Աստուած, տղեղ խօսք, կապուտակ երկինք, սրբա-
զան իր, եւայլն:

114. Յուցական ածականներն են այս, այդ, այն,
սոյն, դոյն, նոյն. աս, ադ, ան կամ սա, դա, նա,
որոնք գոյականէն առաջ դրուելով՝ կը զատեն ցոյց
տրուած իրը՝ ուրիշ իրերէն:

Այս ածականներուն ամէնուն նշանակութիւնը
նոյն է, միայն թէ այս, սոյն, աս, սա կը ցուցնեն
իր մը՝ որ խօսողին մօտ է. այդ, դոյն, ատ, դա կը
ցուցնեն իր մը որ մօտ է անոր՝ որուն հետ կը խօ-
սինք. այն, նոյն, ան, նա, կը ցուցնեն, իր մը՝ որ
թէ խօսողէն և թէ իր խօսակցէն հեռու է:

Այս ածականները երբ գոյականի մը քովը դը-
րուին, գոյականը որոշիչ յօդ կ'առնէ միշտ, այսպէս
կ'ըսենք՝ այս թուղթս, այդ քամին, սա մարդը, այն
տուները, եւայլն:

19. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. ՀՅԹեռմուլ նետեւեալ նատուածը. օրինակել զայն
և ամոր մէջ եղած գոյակամ բառերում ներքեւ մէկ զիծ
քաշել. իսկ ածակամ բառերում տակ կըկիմ զիծեր:

2. Հետեւեալ գոյակամ բառերում յարմար ածակամներ
գոյնել և զընել:

Օդ, աստղ, հով, ամպ, լուսին, գիւղ, այգի, արտ,
ցորեն, մշակ, ճաշ, սեղան, ըմպելիք, գինի, կաթ, բակ,
դարակ, սեղան, ժամանակ, աշակերտ, Աստուած, հոգի,
հրեշտակ, դրախտ:

113. Որտակական ածականը փոփոխական է թէ ոչ:

114. Ո՞րոնք են ցոյցական ածականներն և ինչ պաշտօն ունին:

3. Կազմել Բինգ խօսք որոնց մէջ ածականը՝ գոյակաւարար գործածուած ըլլայ. զոր օրինակ. Իրերու մէջ՝ զեղեցիկը և արժեքաշորը կը փնտռուի. իսկ մարդերուն մէջ՝ իւելացին ու պատուաշորը:

4. Գրել մէկմէկ իմաստ որոնց մէջ զտնուին որակական, ցուցական, ստացական և թուական ածականներ։

ԺԹ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՓՈՂՈՅԻՆ ՄԷջ

Երկու քոյրեր սուգի մէջ են,
Եւ մեծագոյնը — մայր է ան —
Բըռնած փոքրիկ քըրոջ ձեռքէն
Տանի դպրոցը տարրական։

Եւ զըննելով նա կողովին
Աէջի անուշն ու կարկանդակ,
Գրավարժութեան տետրին վերջին
Պարտքին ալ մի ձըգէ ակնարկ։

Յետոյ, զի է մի ցուրտ առառու
Ուր սառի ջուրն փոսին փոքրիկ,
Եւ զի դպրոցը մըանելու
Համար նա հարկ է 'լայ կոկիկ,

Հին շալը սեւ մէկգի նելով
Որ փոքրիկ գլուխը կը պատէ,
Եւ թաշկինակ մը հանելով՝
Քըթէն բըռնած. կ'ըսէ. — ինչէ։

Ֆ. ԳՈՅԵ ՃԱՇԱԿ ԳԱՂԴ. ԲՆՍՏ.

Ի. ԴԱՍ. — Ածական անուն (շար.)

115. Ստացական կ'ըսուին այն անփոփոխ ածականներն՝ որ գոյականէն առաջ դրուելով՝ անկէ ցոյց տրուած իրին որուն ըլլալը կը ցուցնեն:

Այս տեսակ ածականները հետեւեալներն են.

Եղակի իմ, քու, իր կամ անոր
Յոդնակի մեր, ձեր, իրենց > անոնց

116. Ստացական ածականներն ունին դեմք՝ այսինքն՝ կը յայտնեն թէ ցոյց տրուած իրը որո՞ւն կը վերաբերի, խօսողի՞ն, խօսակցի՞ն, թէ ուրիշ մեկու մը: Խօսողը, առաջին դեմք կը կոչուի. խօսակիցը՝ երկրորդ դեմք, անոնցմէ դուրս ուրիշ մէկ մը՝ երրորդ դեմք: Ուստի իմ, մեր առաջին դէմք ցուցնող ածականներ են:

բու, ձեր երկրորդ > > > >

իր, իրենց, անոր, անոնց երրորդ դէմք ցուցնող ածականներ են:

117. Այս ածականները դեմք ցուցենող ըլլալնուն համար՝ գոյականներուն հետ գործածուած ժամանակ, անոնց վերջն ալ դէմք ցուցնող յօդ մը կը դրուի, որ քերականական լեզուով դիմորոշ յօդ կ'ըսուի:

118. Դիմորոշ յօդերն են ս, դ, և կամ լ զիւերը, որոնք գոյականներուն վերջը կցուելով՝ թէ ցուցական և թէ' ստացական ածականներուն հետ կը գործածուին: Յուցական ածականի հետ գործա-

115. Ո՞ր ածականները ստացական կ'ըսուին:

116. Ստացական ածականները դէմք ոմքին:

117. Ստացական ածականներուն հետ եղած գոյականները յօդ կ'առնեն. Բնչ է դիմորոշ յօդը:

118. Որո՞նք են դիմորոշ յօդերը, և Բնչ պաշտօն կը կատարեն:

ծուած ժամանակ՝ որոշիչ յօդի պաշտօն կը կատարեն. զոր օրինակ. այս ոտքս, այդ վերարկուղ, այն մանուկը. իսկ ստացական ածականի հետ գործածուած առեն դիմորոշ յօդի զօրութիւն ունին. զոր օրինակ. իմ ոտքս, քու վերարկուղ, իր մանուկը, եւայլն:

119. Թուական ածականները՝ գոյականի մը քանի համ ըլլալը և ի՞նչ կարգ ունենալը կը ցուցնեն: Երեք տեսակ են ասոնք, դրական կամ բացարձակ, դասական և բաշխական: Դասականները՝ գոյականէն վերջը կը զրուին միայն այն պարագային՝ երբ գոյականը մարդու մը անուն է. զոր օրինակ. Աշոտ առաջին, Տիգրան երկրորդ, Լեւոն վեցերորդ, եւայլն:

120. Թուական ածականները հետեւեալներն են:

Դրական	Դասական	Բաշխական
մեկ	առաջին	մեկմեկ
երկու	երկրորդ	երկերկու
երեք	երրորդ	երեքական
տասը	տասներորդ	տասնական
յիսուն	յիսներորդ	յիսնական
հարիւր	հարիւրերորդ	հարիւրական
հազար	հազարերորդ	հազարական
միլիոն	միլիոներորդ	միլիոնական

121. Ասոնցմէ զատ կան նաեւ կրկնութիւն և բազմապատկութիւն ցուցնող ածականներ, ինչպէս՝ երկապատիկ, եռապատիկ, քառապատիկ, եւայլն. նոյնպէս նաեւ ուսոր ածանցով շինուածները: Օր. տասնաւոր, հարիւրաւոր, հազարաւոր, բիւրաւոր, եւայլն:

119. Ի՞նչ կը ցուցնեն թուական ածականները, և քանի տեսակ են:

120. Որո՞նք են թուական ածականները:

121. Արիշ թուական ածականներ ալ կան:

122. Թուական ածականներն երբ գոյականի մը
տեղ դրուին՝ կը հոլովուին Ա. հոլովման ձեւով։ Օր,
մէկ, մէկի, մէկով. երկուք, երկուքի, երկուքով.
հազար, հազարի, հազարով. եւայլն։ Բաշխական
ածականները չեն հոլովուիր։

20. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ըթթեռմուլ նետեւեալ նատուածը և վերլուծել ամոր
առաջիմ պարբերութիւնը՝ ըսելով. որո՞նք գոյական բառեր
եմ և ի՞նչ նոլովով, ի՞նչ թուով. զարձեալ՝ որո՞նք ածական
ամում եմ և ամոր տեսակներէն ո՞ր մէկում կը պատկանիմ,
և ուրիշ ի՞նչ պայմաններու կամ կամուններու նամածայն եմ։

2. Մէկմէկ խօսք կազմել նետեւեալ բառերով.

Եղէգ, պուրակ, ձոր, լեռ, գագաթ, ծուղակ, կիրճ,
հովիտ, աղեղ, գիծ, երկաթ, ձող, մուրճ, սալ, կարթ,
կամուրջ, կամար։

3. Ստացական ածականով նոլովել նետեւեալ բառերը.

Կրակ, ժողովուրդ, վարագոյր, ապակի, թղթապա-
նակ, քսակ։

4. Հետազայ խօսքերում մէջ փոխել ցուցական ածա-
կանները՝ ստացականի և փոխաղարձարար. նոյնակէս դրա-
կանը՝ դասականի, իսկ դասականը՝ բաշխական ածականի։

Այս գիրքս քու գրագարանէդ առնուած է. — Ա՞ր
պարտիզի աւազանին մէջ կարմրախայտ ձուկեր կան. —
Վարձատրուեցան տասն աշակերտներ իմ դասարանէն. —
Ողորմութիւն տուի երեք ֆրանգ՝ մուրացիկ տղա-
ներուն։

122. Թուական ածականները երբ գոյականի տեղ դրուին՝ ո՞ր հո-
լովման տակ կ'երթան։

Ի. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ի ՎԵՐ

Ի ՎԵՐ, ո տղաներ, դէպ ի վեր նայինք:

Կենդանիներն են, որոնք ցռուկն ի վար կը կենան.
չար մարդիկ են որ աչքերնին դէպ ի վար կը բռնեն և
երբեք խօսակցին երեսը չեն նայիր:

Լոյսը վերէն կու դայ: Վերը կը փայլի արեգակը:

Ան ելնելէն առաջ սպիտակ կը ներկէ երկինքը, որ
մթքնցած էր դիշերէն. լուսայգ է. յետոյ սակաւ առ
սակաւ սպիտակը կը փոխուի գեղեցիկ վարդագոյնի մը.
արշալոյս է: Վերջապէս արեգակը կը փայլի իր բոլոր
պայծառութեամբը և լիաձեռն ոսկի կը սփռէ լեռներուն
դաշտերուն և ծովուն վրայ:

Այն ժամանակ աշտարակներէն, զանդակատուննե-
րէն և եկեղեցեակներէն, որոնք դէս ու դէն դաշտա-
վայրին մէջ ցրուած են, հանդիսաւոր զանդակներու
հնչիւն մը կը լսուի, որ կ'ողջունէ օրուան երեւումը:
Թուշուններուն քաղցր ձայնը կը միանայ զանդակներուն
ներդաշնակ ձայնին հետ՝ այս լուսոյ և ձայներու հան-
դէսին մէջ, և կ'ըսէ.

— Փա՛ռք Տիրո՞ջը յաւիտեանս յաւիտենից. փառք
Անոր՝ ցորչափ արեգական ճառագայթները պիտի տաք-
ցընեն երկիրը, օդը և ջուրերը և պիտի կառավարեն
մարդերուն և տղաներուն գործը սիրայօժար կամքով:

ԻԱ. ԴԱՍ. — Որակական ածականին աստիճանները

123. Որակական ածականը երեք աստիճան ունի:

Առաջին աստիճանն է դրականը որ գոյականին ինչպէս ըլլալը կը ցուցնէ. զոր օրինակ. կարմիր հաւկիթ, փտած խնձոր, տղեղ գոյն, անձաշակ զարդ, ևն:

124. Որակական ածականին երկրորդ աստիճանն է բաղդատականը, որ երկու կամ աւելի իրեր իրարու հետ համեմատելով՝ ցոյց կու տայ անոնցմէ մէկուն առաւելութիւնը. զոր օրինակ. Շունը միւս կենդանիներէն աւելի հաւատարիմ է մարդուս:

125. Բաղդատութիւն ընելու զանազան կերպեր կան. Ա. աւելի ու բան մակրայով. զոր օրինակ. Որդին աւելի կը սիրէ իր ծնողը քան իր բոլոր ազգականները. Բ. գոյականը բացառական հոլովով դնել եւ անկէ վերջը աւելի բառը. զոր օրինակ. Մեղքը թուզէն աւելի քաղցը է. Գ. գոյն մասնիկով. զոր օրինակ. Մանանուխի հատը փոքրագոյն է բոլոր սերմերէն կամ քան բոլոր սերմերը: — Հրանդ երիցագոյն է քան իր եղբայրը Զարեհ:

126. Որակական ածականին երրորդ աստիճանն է գերադրականը, որ կը ցուցնէ իրի մը ամենէն աւելի գերազանց կամ ստորին ըլլալը՝ բոլոր իր նմաններուն մէջ, և կը կազմուի ամենա մասնիկով, զոր կը դնենք ածականին սկիզբը. զոր օրինակ. Օրէնքին ամենափոքր զանցառութիւնն ալ պատժոյ ենթակայէ: Այսօր ամենագեղեցիկ օդ կ'ընէ, եւայլն:

123. Որակական ածականը քանի՛ աստիճան ունի և ո՞րն է գրական ըսուածը:

124. Բաղդատական աստիճանը ի՞նչ կը ցուցնէ:

125. Քանի՛ կերպով կընայ բաղդատառութիւն ըլլուիւ:

126. Գերադրականը ի՞նչ կը ցուցնէ և ի՞նչուէ կը չինուի:

127. Բարդ ածականներ կ'ըսուին այն բաղազեալ բառերը, որոնք կազմուած կ'ըլլան Ա. ածականէ մը գոյականի հետ. զոր օրինակ. վատանուն, զեղածիծաղ, պայծառափայլ, տիրագէմ, ևն: բ. ածականէ մը՝ բայարմատի հետ. զոր օրինակ. ծանրալուր, յատակատես, սրաթոփչ, եւայլն: Գ. գոյականէ մը՝ գոյականի հետ. զոր օրինակ. շնորհազարդ, զրագէտ, հնարագէտ, եւայլն: Դ. գոյականէ մը՝ բայարմատի հետ. զոր օրինակ. ստախօս, մարդակեր, վրիժառու, հնածախ, եւայլն: Ե. մակրայէ մը բայարմատի հետ. զոր օրինակ. հազուազիւտ, յարտատեւ, մշտակայ եւայլն:

Տ1. — ՀՐԱՀԱՆՔՆԵՐ

1. Մէկմէկ խօսր շիմել լըթերցումիթ հետեւեալ բառերովը:

Հարթակ, ձողարարձ, հոծ, ջինջ, քրքիչ, ճակատ, ատոք, անխօսն, վէպ:

2. Գրել տասը հատ բաղդատական ածակամով իմաստենք:

3. Հետազայ իմաստմերում բաղդատական ածակամթերը՝ զերադրականի դարձմել:

Ադամմանդը հանքերուն մէջ կարծրագոյնն է. — Տղայի մը սիրելագոյն զբաղումը խաղն է. — Վարդը ծաղիկներուն մէջ զեղեցկագոյնն է. — Գինովութիւնը շարագոյն աղէտն է ամուսնացեալի մը համար. — Սուզոմոն՝ թագաւորներուն մէջ իմաստնագոյնն էր. — Մարդու մը շարագոյն թշնամին իր անձն է:

4. Գրել երկերկու բարդ ածակամթեր, որոնք կազմուիմ ա. ածական մը գոյականի հետ. բ. ածական մը բայարմատի հետ. գ. գոյական մը գոյականի հետ. դ. գոյական մը բայարմատի հետ:

127. Որո՞նք կ'ըսուին բարդ ածականներ և ի՞նչ տեսակ բառերէ կը կազմուին:

5. Որոշել նետեւեալ ածականներում տեսակները:

Աւագ խորան, հինգերորդ աստիճան, ձեր այգին,
երեք անձեր, այս ամառ, երեքական դաշեկան, թարմ-
պտուղ, ամէն մարդ, ահագին որոտում, կիզիչ արեւ,
խորագոյն վիրապ, ամենասուրբ Երրորդութիւն:

6. Կմաստմեր շիմել նետեւեալ ամորոշ ածականներով:

Մէկու մը, միեւնոյն, այսքան, որչափ, ինչ, ուրիշ,
միւս, քանի մը:

ԻԱ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Այգեկութք

Հարդակի վրայ եղած խաղողը արդէն քաղուած է,
կը ման դեռ ձողաբարձին և բլուրին վրայի որթերը,
որոնք հասուն և հոծ ողկոյզներով լի են, գեղնած տե-
րեւներուն տակ:

Կարմիր սայլը բառաշող եղներէն լծուած՝ կը փոխա-
զրէ լուացուած և արեւուն դիմաց լաւ չորցուած տաշ-
տերը մինչեւ այգին:

Հոկտեմբերի ջինջ օդին մէջ՝ կը լսուին երիտասարդ-
ներու քրքիչներ և երգեր, որոնք խաչաձեւ զիրար կը
ձայնեն բլուրէ բլուր, և պատերազմի երգերը կու գան
կը խառնուին գեղջկականներուն հետ, որովհետեւ պա-
տերազմի ճակատ գացող մը, չի կրնար բնաւ մոռնալ
զանոնք:

Մկրատներու և դանակներու հարուածով՝ գետին
կը թօթափեն խաղողի խոշոր և ատոք ողկոյզներ և
շատ մ'ալ նեշղարիի ճիւղեր կը փրթին իրենց բունէն
և գետին կ'իյնան:

Տղաք, ահա ձեզի ինկած դործը, ժողվեցէք խաղողին
թափած ողկոյզները:

Սակայն սղաք չեն ուղեր անոնցմով զբաղիլ. կ'ու-
զեն իրենք ալ մեծերուն նման դանակով քաղոց ընել
և ողկոյզներուն ամենէն գեղեցիկները կտրել:

Կողովներ, սապատներ և լիաբերան սակառներ կը
դատարկուին տաշտերու մէջ և կը ճմլուին տեղոյն

վրայ կարասներու մէջ, որչափ հնարաւոր է. յետոյ վերը ըստին բեացուելով սայլին վրայ, եզները զանոնք կը տանին ստորերկրեայ գինետունները և կը լեցուին մեծ հնձաններու մէջ, ուր ճմլուած խաղողը պիտի խմորուի:

Առաւօտէն ի վեր տէրեր, բարեկամներ և գործաւորներ, այդիին մէջ են, և երբ արեգակը մարը մտած է արդէն, և լուսինը կը բարձրանայ երկնքին վրայ, ալ խաղողի ողկոյզ մը մնացած ըլլար: Ամբողջովին քաղուած և այգեկութքը վերջացած է:

Այս միջոցին տան տիկինը ետեւէ է փութով ապուրը կրակի վրայ դնելու. խակ ընտանիքին հայրը վէպեր կը պատմէ մեծերու, պատանիներու և տղաներու, որոնք այս պահուս միայն կ'իմանան բոլոր օրը աշխատած և քիչ մը յոդնած ըլլալնին:

Հարթակ - դուրսան տեղ: Չողաբարձ - ձողերու վրայ: Հոծ - խիտ, լեցուն: Զինջ - պայծառ, մարուր: Փրքիչ - ծիծաղ: Ճակատ - պատերազմի ձակատ: Ատոք - լեցուն, կուռ, (ձասկ): Անխոսն - անխոսնի ծառ: Բուն - ծառին ձիւղերին վարի մասր: Ճմլել - ձգմել: Կարասի - անօր, աման: Խորութել - հուալ, եվուշիլ: Այգեկութք - բաղոցք, խաղող կրել: Վէպ - պատմութիւն:

ԻԲ. ԴԱՍ. — Դերանուն — իր տեսակները

128. Դերանունները դէմք ցուցենող բառեր են՝ որ գոյականի մը տեղ կը դըռուին, ելքը հարկ ըլլայ գոյականը շատ անգամ կրկնել խօսքին մէջ: Ասոնք կը հոլովուին գոյականին պէս թէ՛ եզակի թէ յոգնակի թիւով:

129. Դերանունները իրենց կատարած պաշտօնին համեմատ՝ կը բաժնուին զանազան տեսակներու, և են. էական կամ անձնական, ցուցական, ստացական, յարաբերական։

130. Էական կամ անձնական կ'ըսուին այն դերանուններն՝ որ չնշաւոր էակի մը կամ անձի մը տեղ կը դրուին։ Եզակի և յոզնակի թիւով իրեց դէմք կը ցուցնեն. ասային դէմք՝ ես, մենց, երկրորդ դէմք՝ դու, դուք, երրորդ դէմք՝ ինքը, իրենց և կամ ան, անոնց։

131. Առաջին դէմքի էական դերանունն այսպէս կը հոլովուի.

ԵԶԱԿԻ	ՑՈՂՆԱԿԻ	
Ուղղ.	Ես	Մենք
Հայց.	զիս	մեզ, զմեզ
Սեռ.	իս	մեր
Տրկ.	ինձ, ինձի	մեզ, մեզի
Բաց.	ինձմէ, ինձմէ	մեզմէ
Գործ.	ինձմով, ինձմով	մեզմով

132. Երկրորդ դէմքի էական դերանունն այսպէս կը հոլովուի.

ԵԶԱԿԻ	ՑՈՂՆԱԿԻ	
Ուղղ.	Դու, դուն	Դուք
Հայց.	քեզ, զքեզ	ձեզ, զձեզ
Սեռ.	բու	ձեր
Տրկ.	քեզ, զքեզի	ձեզ, ձեզի
Բաց.	քեզմէ	ձեզմէ
Գործ.	քեզմով	ձեզմով

129. Քանի տեսակ դերանուն կայ։

130. Էական կամ անձնական որ դերանունները կ'ըսուին։

131. Առաջին դէմքի էական դերանունը ի՞նչպէս կը հոլովուի։

132. Երկրորդ դէմքի էական դերանունը ի՞նչպէս կը հոլովուի։

133. Երրորդ դէմքի էական դերանուններն այս-
պէս կը հոլովուին.

ԵԶԱԿԻ

Ուղղ.	ինք, -ք, ան, անիկա	իրենք, անոնք
Հայց.	զինք, -ք, զան, զանիկա	զիրենք, զանոնք
Սեռ.	իր, անոր	իրենց, անոնց
Տրկ.	իրեն, անոր	իրենց, անոնց
Բաց.	իրմէ, անկ	իրենցմէ, անոնցմէ
Գործ.	իրմով, անով	իրենցմով, անոնցմով

134. Դերանուններուն հայցական հոլովին մէջ
գործածուած զ նախղիրը զրաբարէն փոխ առնուած
է, զայն չշփոթելու համար ուրիշ նման ձեւով հո-
լովներու հետ:

22. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Օրինակել նոյն դասին ըմթերցումը և ստորագծել
ամոր մէջ զամուած դերանունները:

2. Սորվիլ ըմթերցումին բառերը և ամոնց ուղղագրու-
թիւմը:

3. Առանձին խօսքեր շիմել նետեւեալ էական դերա-
նուններով.

Զիս, մեղմէ, քեզի, իրենց, անով, ինքը:

4. Էտեւեալ իմաստներում մէջ դմել (զրաւոր կերպով)
յարմար դերանունները:

Մեռեր է խանութպանը . . . գնեցի այս գեղեցիկ
թաշկինակները. — Լան ծաղիկներ մատուցուած քաղ-

133. Երրորդ դէմքի էական դերանունները բնշպէս կը հոլովուին.

134. Դերանուններուն հայցական հոլովին վրայ ինչո՞ւ զ նախդիրը
կը դրուի:

ցրահոտ չեն, բայց . . . զարդի համար կը խնամուին պարտէզներու մէջ. — Ախտաւոր կ'ըլլան տղաքներ . . . փողոցներու մէջ կ'անցնեն իրենց մատաղ հասակը. — Ով որ . . . յարգէ, փոխադարձ յարգանք կը գտնէ . . . — Սիրէ ծնողքդ, որպէս զի . . . օրհնութեան արժանի ըլլաս. — Այս . . . ըսի . . . այդ խօսքը. — Օգնէ ընկերիդ եթէ . . . փոխադարձ օդնութիւն կը սպասես . . . — Վնասը . . . է, հօրը թէ մօրը. — Թերութիւնն . . . է, թէ արդեօք . . . է. — Ով որ ասպարէզին մէջ օրինաւոր կը կռուի, . . . միայն կը վարձատրուի. — Ներէ, ըսաւ Յիսուս, . . . որոնք . . . նախատեցին. — Բանտը . . . համար է, . . . օրէնքի դէմ կը դործեն:

ԻԲ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Դպրոցը

Ուրախութեամբ մտէք, ո՛ տղաներ, հոս կ'ուսանին և չեն նեղուիր:

Եւ մանշեր ու աղջիկներ հոն կը մտնեն առաւօտուն՝ միայնակ, խմբովին, խուռներամ: Անոնց մէջ կան ամէն վիճակի տղաներ, գէր ու կարճուկ խիստ լրջամիտ փոքրիկներ, որոնք իրեւ թէ իրենց փոքր գլուխներուն մէջ մեծ կարեւորութիւն ունեցող գործեր ունենային. ուռած ու կարմրուկ այտերով փոքր աղջիկներ, բաւական մեծ կակ աղջիկներ, որոնք շատ մը մայրերու երեւոյթը կը բերեն, անառակներ՝ վառվառուն աչքերով և քիթերնին բարձր, սնդիկի պէս անհանդարտներ:

Եւ ո՞րքան տարբեր են իրարմէ: Ոմանք խնամուած և վայելուչ հագուստներով, ուրիշներ՝ հօրերնուն զեեստով՝ իրենց վրայ յարմարցուած, գեռ ուրիշներ հազիւ ծածկուած պատառուն պաստառով մը, ոչ միշտ մաքուր:

Բայց բոլոր այս մարդուկները՝ մանչ ու աղջիկ, դասարանին մէջ՝ ուսուցչին կամ վարժուհին առջեւ ամէնն ալ հաւասար են, մանաւանդ թէ եղբայրներ են:

Միթէ ուսուցիչը հայր մը չէ, և վարժուհին մայր մը չէ:

Երբեմն աւելի քան հայր մը և աւելի քան մայր մը:
Վասն զի ծնողները մեղի կեանք տուած են, այս՝ ստուգիւ
մեծ պարզեւ մ'է, բայց կեանքը կենդանիներն ալ ունին:

Այն բանը հակառակաւ որ երբեմն ծնողներ չեն
կրնար տալ իրենց զաւակներուն՝ է զիտուրիւնն ու բա-
րեկրուրիւնը:

Խուռաներամ — բազմուրեամբ: Այս — երես, բուշ:
Անառակ — ջարաձախ, համարձակ: Պատառուն — պատրո-
տած: Կերպաս — շար: Մարդուկ — պզտիկ մարդ, տղայ: Բա-
րեկրթութիւն — շատ կրրուրիւն:

ԻԳ. ԳԱԱ. — Փոխադարձ եւ Անդրադարձ
Գերանուններ

135. Լական դերանուններուն տեսակին կը վե-
րաբերին փոխադարձ և անդրադարձ կոչուած դերա-
նունները, որ այսպէս կը հոլովուին:

Փոխադարձ — Եզ.	Ուղղ.	(Հունի)	(Հունի)
Հայց.	իրար,	զիրար	մեկզմեկ
Սեռ.	իրարու		մեկմեկու
Տրկ.	իրարու		մեկմեկու
Բաց.	իրարմէ		մեկմեկէ
Գործ.	իրարմով		մեկմեկով

Այս դերանունները յոգնակի ձեւ չունին, բայց
եզակի ձեւին մէջ ալ յոգնակիի իմաստ ունին:

135. Փոխադարձ և անդրադարձ դերանունները ո՞ր տեսակին կը
վերաբերին, և ի՞նչպէս կը հոլովուի փոխադարձ դերանունը:

136. Անդրադարձ

Ա Ռ Ա Զ Ի Ն Դ Ե Մ Ք

ԵԶԱԿԻ

ՑՈՎՆԱԿԻ

Ուղղ.	Ես ինքս	Մենք ինքնին
Հայց.	ես զիս, ինքզինքս	մենք զմեզ
Սեռ.	ես իմ	մենք մեր
Տրկ.	ես ինժի	մենք մեզի
Բաց.	ես ինժմէ, ինքիրմէս	մենք մեզմէ
Գործ.	ես ինժմով, ինքիրմովս	մենք մեզմով

Ե Ր Կ Ր Ո Բ Դ Դ Ե Մ Ք

Ուղղ.	Դու ինքդ	Դուք ինքնին
Հայց.	դում զքեզ, ինքզինքդ	դուք զձեզ, ինքզինքմիդ
Սեռ.	դու քու	դուք ձեր
Տրկ.	դում քեզի	դուք ձեզի
Բաց.	դում քեզմէ, ինքիրմէդ	դուք ձեզմէ
Գործ.	դում քեզմով, ինքիրմովդ	դուք ձեզմով

Ե Ր Ր Ո Բ Դ Դ Ե Մ Ք

Ուղղ.	Նա ինքը	Անոնք ինքնին
Հայց.	ինքզինքը	իրենք զիրենք, ինքզինքնին
Սեռ.	ինքիր	իրենք իրենց
Տրկ.	ինքիրնն	իրենք իրենց
Բաց.	ինքիրմէ	իրենք իրենցմէ
Գործ.	ինքիրմով	իրենք իրենցմով

23. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Օրիթակել ըմթերցումը և ստորագծել գոյականները. երկու գծով՝ ածականները, խաչանիշով փոխադարձ և անդրադարձ դերանութերը:

136. Անդրադարձ դերանունը բնակչութեա կը հոլովուի իր երեք գլու-

քերուն մէջ.

2. Ըթթերցումիմ պարումակութիւմը բերամացի պատմել ուսուցչին:

3. Հետեւեալ դերամումներով կազմել իմաստմեր:

Իրարմէ, մենք մեզմով, ինքինքը, դուք ձեզմէ, մենք զմեզ, ինքիրեն, գուն քեզի, ես ինքս, մէկզմէկ:

4. Օրիմակով մը բացատրէ՛ հետեւեալ բարոյական խօսրին իմաստը.

Միակ բարին որ կարելի չէ մեզմէ գողցուիլ, եւ բարի դործ մ'ըրած ըլլալուն արժանիքը:

5. Հետեւեալ իմաստմերը լրացմել պատշաճ ամղրադ դերամումներով:

... անձնասագանն եղաւ. — Երկուքն ալ ... ընտիր են. — Նա ... լեցուած է. — ... ջանքովը միայն չեք կրնար գլուխ տանիլ այդ դործը. — ... հնարեցի ես սցս գիւտը. — ... ձեռքովը կը լարենք մեր որոգայթը. — Մարդիկ ... ձեռնտու ըլլալու են. — ... մատնեցին թշնամոյն ձեռքը. — ... կարող էք զձեզ պաշտպանել. — Աւուղ ... թագաւոր օծել տուաւ:

ԻԳ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Դպրոցը (շար.)

Խեղճ հայրիկ, խեղճ մայրիկ: Գրեթէ միշտ ստիպուած են աշխատիլ բոլոր օրը տան մէջ, դաշտերուն մէջ, գործառուններուն մէջ, խանութներու մէջ, գրասենեակներու մէջ, և չեն կրնար անձամբ կրթել իրենց զաւակները: Բայց ուսուցիչը և վարժուհին կ'ընեն այն ամէն բան՝ ինչ որ հայրը և մայրը չեն գիտեր կամ չեն կրնար ընել: Կ'առնեն մանուկներ և անոնց կը սորվեցնեն շատ գեղեցիկ և սիրուն բաներ, այն պատճառաւ որ պէտք չէ տղաները ապրին կենդանիներու կամ բոյսերու պէս, այլ պէտք է մեծնան մարդու նման, և ըլլան քաջ և արի, օգտակար իրենք իրենց անձին և ուրիշներուն՝ ապագային մէջ:

Այն տղաները որ ուշադիր կ'ըլլան ուսուցչին խօսքերուն, չեն անդրադառնար անդամ դպրոցի մէջ ըլլաւ-

Նին, իրենց միտքը կո՞ն է՝ ուր կրցեր է տանիլ զայն իրենց ուսուցիչը, բարութեան, գիտութեան և քեղթու զութեան թագաւորութիւններուն մէջ:

Եւ քերթողութեան թագաւորութիւնը շատ մօտ է Աստուծոյ:

Անդրադառնալ - իմանալ, վրան մտածել: Ուշագիր - ուշ դնող, միտքը վրան եղող: **Քերթողութիւն** - բանաւոեղծութիւն:

ԻԴ. ԴԱՍ. — Յուցական Դերանուն

137. Յուցական դերանուններն կը ցուցնեն խօսքին մէջ նախապէս յիշուած գոյական անունները՝ որոնց տեղ դրուած են իրենք, և այսպէս կը հոլովուին:

Ա. Ռ. Ջ. Խ. Դ. Է. Մ. Ք

ԵԶԱԿԻ	ՑՈԳՆԱԿԻ
Ուղղ.	Այս, աս, ասիկա, աս
Հայց.	զայս, զասիկա
Սեռ.	ասոր
Տրկ.	ասոր
Բաց.	ասկէ
Գործ.	ասով

Ե. Ր. Կ. Ր. Ո. Ր. Դ. Դ. Է. Մ. Ք

Ուղղ.	Այդ, ատ, ատիկա, դա	Ատոնք
Հայց.	զայդ, զատիկա	զատոնք
Սեռ.	ատոր	ատոնց
Տրկ.	ատոր	ատոնց
Բաց.	ատկէ, ատկէց	ատոնցմէկ
Գործ.	ատով	ատոնցմով

187. Յուցական դերանուններուն պաշտօնը ի՞նչ է, և ի՞նչորեւ կը հոլովուին:

ԵՐԵՌՈՒԴԻ ԴԵՄՔ

ՆԶԱԿԻ ՏՈՂՆԱԿԻ

Ուղղ.	Այն, ան, անիկա,	Անոնք
Հայց.	զայն, զանիկա	զանոնք
Աեռ.	անոր	անոնց
Տրկ.	անոր	անոնց
Բաց.	անկէ, անկէց	անոնցմէն
Գործ.	անով	անոնցմով

138. Յուցական ածականները միշտ գոյական անուան մը հետ կը զործածուին. զոր օրինակ. Այս աշակերտն ընթերցասէր է. իսկ յուցական դերանունները առանց գոյականի կը զործածուին. զոր օրինակ. Ասով (խաչով) յաղթէ թշնամոյն. Ասոր կը սպասէր ամէն մարդ, եւայլն:

Զ4. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ օրուամ ընթերցումը և պատմել ամոր պարուժակութիւնը:

2. Սորվիլ ընթերցումին բառերը:

3. Բացատրել զրաւոր հետեւեալ բառերը.

Փուռ, գարբին, արհեստանոց, հալոց, բու, մածուն, ծիծեռնակ, գեղձանիկ, սեր, մակարդ:

4. Խօսքեր կազմել հետեւեալ յուցական դերանութերով:

Այս, անով, զայն, անկէ, ատոր, ասոնք, ասոնց, անոնցմով:

5. Հսել հետեւեալ դերանութերութ դէմքերը և թիւը:

Զիս, անոր, իրմով, գուք, ինձմէ, իրեն, անոնցմով, ատորը, անոնց, զայն, անկէց, զանոնք, ասոնցմէ:

138. Ի՞նպէս կրնանք դատել իրարմէ յուցական ածականները՝ յուցական դերանութերէն:

6. Հետազայ հատուածին մէջ՝ անձնական դերամում թերում տեղ դնել գոյական անումը, օրինակելով զայս.

Տղայ մը աւելի շուտ կը զգայ շարժումի օգտակարութիւնը։ Ան գասարանի մէջ լաւ աշխատելէ յետոյ, իրեն ախորժելի կու գայ ցատկել և վազել։ Անհրաժեշտ պէտք մ'է անոր՝ շարժելու այս մարզանքը որ պիտի զօրացնէ իրեն փափուկ և աճող ջիզերն ու մկունքները, առոյդ մեծնալու և քաջառողջ տպրելու համար իր բոլոր կեանքին մէջ։

ԵԴ. ԸՆԹԵՐՑՈՒԽՄ. — Գիշերի աշխատութիւնը

Երրոր ժամն իննէն տասը՝ դուք անկողին կը մտնէք, կը մտածէք թէ ուրիշներն ալ քիչ մը վերջ՝ քնանալու կ'երթան։ Բայց այսպէս չէ։ Կան գործառուններ ուր չէ կարելի ընդհատել աշխատութիւնը գիշերն անդամ։ աշխատութիւնը կարելի չէ դադրեցնել նաեւ քանի մը մեծ արհեստանոցներու մէջ, փուռերու մէջ՝ ուր ձուլածոյ երկաթ կը հալեցնեն։ Երկաթուղւոյ կայարաններուն մէջ, թղթարանի և հեռագրի պաշտօնատուններուն մէջ, մեծ թերթերու տպարաններուն մէջ և այսպէս կարգաւ։ Ուստի կայ մեծ բազմութիւն մը գործաւորներու, արուեստաւորներու, շոգեկառքի մարդերու, պաշտօնեաներու, դրաշարներու, որոնք ստիպուած են գիշերով աշխատելու։ Պէտք է գիշերը փոխն ի փոխ աշխատին անոնք որ կը զբաղին ելեկտրական լոյսի գործով։ Ինչպէս նաեւ գեղագործները և բժիշկները, որոնք գիշերը կարգով կը հսկեն, որպէս զի պատրաստ գտնուին գեղերով, որոնց պէտք կրնան ունենալ հիւանդները։ Նոյնպէս հերթով կը հսկեն գիշերները հիւանդանոցներուն մէջ մայրապետներն և հիւանդապահները։ Բոլոր այս մարդիկ կը կատարեն աշխատութեան և հոգածութեան նուիրական պարտականութիւն մը։

Հսկել - գիշերը արրուն կենալ, Փոխն ի փոխ - կարգով, օր մը մէկը, օր մը միւսը։ Հոգածութիւն - հոգալը, պէտընելը։ Նուիրական - սրբազնե, սուրբ։ Թերթ - լրագիր։

ԻԵ. ԴԱՍ. — Ստացական Գերանուն

139. Ստացական դերանունները ցոյց կու տան
թէ որոնն կը պատկանին այն գոյական անուններն՝
որոնց տեղ իրենք զրուած են:

140. Ասոնք կը հոլովուին երեք դէմքով՝ եզակի
և յոզնակի հետեւեալ կերպով.

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն. Դ. Է. Մ. Ք.

ԵԶԱԿԻ	ԱԽՈՋԱԿԱՆ	ՑՈՎԱԿԻ
-------	----------	--------

Ուղղ.	իմս, իմինս	իմիններս
Հայց.	իմս, իմինս	իմիններս
Աեռ.	իմինիս	իմիններուս
Տրկ.	իմինիս	իմիններուս
Բաց.	իմինէս	իմիններէս
Գործ.	իմինովս, իմովս	իմիններովս

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	քուկդ, քուկիմդ	քուկիններդ
Հայց.	քուկդ, քուկինդ	քուկիններդ
Աեռ.	քուկինիդ	քուկիններուդ
Տրկ.	քուկինիդ	քուկիններուդ
Բաց.	քուկինէդ	քուկիններէդ
Գործ.	քուկինովդ, քուկովդ	քուկիններովդ

Ե Ր Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	իրը, իրենը	իրենները, -ն
Հայց.	իրը, իրենը	իրենները
Աեռ.	իրենին	իրեններուն
Տրկ.	իրենին	իրեններուն
Բաց.	իրենէն	իրեններէն
Գործ.	իրենով	իրեններով

139. Ի՞նչ կը ցուցին ստացական գերանունները.

140. Ի՞նչպէս կը հոլովուին ստացական գերանունները.

Հաւաքական

Ա. Ռ. Ա. Զ. Ի Ն. Դ Է Մ Ք

ԵԶԱԿԻ

Ուղղ.	Մերը , մերինը
Հայց .	մերը , մերինը
Սեռ .	մերինին
Տրկ .	մերինին
Բաց .	մերինին
Գործ .	մերինով

Մերինները , - ն
մերինները
մերիններուն
մերիններուն
մերիններէն
մերիններով

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	Զերը , ձերինը
Հայց .	ձերը , ձերինը
Սեռ .	ձերինին
Տրկ .	ձերինին
Բաց .	ձերինին
Գործ .	ձերինով

Ձերինները , - ն
ձերինները
ձերիններուն
ձերիններուն
ձերիններէն
ձերիններով

Ե Ր Ր Ո Ր Դ Դ Է Մ Ք

Ուղղ.	Իրենցը
Հայց .	իրենցը
Սեռ .	իրենցին
Տրկ .	իրենցին
Բաց .	իրենցէն
Գործ .	իրենցով

Իրենցները , - ն
իրենցները
իրենցներուն
իրենցներուն
իրենցներէն
իրենցներով

25. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Օրինակել դասիմ ըմթերցումը և համառոտիւ ըսել անոր պարումակութիւնը բերաթացի:

2. Գրաւոր բացատրութիւն տալ հետեւեալ բարդ և ածանցեալ բառերում:

Լուսարգել , մատակարար , հացագործ , հրաշալիք , հովանոց , երկնային , խնկաւէտ , մտաւոր , գրագէտ :

3. Խմաստներ կազմել հետեւեալ բառերով՝ որոնց մէջ գտնուին ստացական դերամումներ :

Աենեակ, կոնք, գաշնակ, սանդուխ, պարահանդէս, կրպակ, ծաղկոց, չքասեղան, գարագլուխ, պանդոկ :

Օր. Այս սենեակը մերինեն աւելի ընդարձակ է :

4. Որոշել հետեւեալ ստացական դերամումներում գէմշքերը ըսելով միանգամայն անձնական թէ հաւաքական է :

Խմս, քուկիններէդ, իրենցով, ձերինները, քուկդ, իրեններուն, մերիններէն, մերինը, իրենով, իմինիս :

5. Հետեւեալ խօսքերուն մէջ կէտերուն տեղ դնել ստացական դերամումները յարմար կերպով :

Պարտիզիս մէջ ունիմ վարդի գեղեցիկ տեսակներ, բայց ... պէս խոչոր և հստաւէտ չեն. — Նա ալ ունի այս գրքէն, բայց ... կազմը հասարակ է. — Եատ կը սիրեմ իմ ծնողքս, բայց ... ալ մեծապէս կը յարգեմ. — Ընկերիս փոխ տուի իմ զմելիս, պատճառաւ որ ... տունը մոռցեր էր. — Հաւա դրացւոյն տուի, զայն ... հետ խառնեց. — Մեր եկեղեցին աւելի լուսաւոր և սրտաբաց է քան ... — ... ստացայ այս հրաւիրագիրը, եթէ արգելք մը չունենամ, զո՞ն պիտի գտնուիմ ... — Երբեք չէի կրնար խորհիլ որ ... այդքան նուազ նիշեր ստանան քննութիւններուն մէջ :

ԻԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԺԱՄԸ քանի՞ է

Ամէն վայրկեան կը լսուի այս հարցումը։ Դուք ալ կը հարցնէք զայն երրոր կը պատրաստուիք դպրոց երթալու։

Ժամը քանի՞ է, մայրիկ :

Եւ երբ կը զգաք որ անօթի էք և ձեզի կ'երեւի թէ քիչ մը աւելի ուշացած է ապուրին լեցուիլը սկաւառակին մէջ, նորէն կը հարցնէք.

Ժամը քանի՞ է։ Ո՞չ, գեռ կէսօր չէ՞ եղած։

Մարդիկ՝ մեծ թէ փոքր, մենք ժամուն համեմատ կը կանոնաւորենք մեր ամբողջ օրը։ Ով որ իր նման-

ներուն հետ կ'ապրի, անոր գլխաւոր գործը ժամացուցակին հետեւին է։ Եթէ ուսուցիչը կամ աշակերտը շյարդէին ժամացուցակը, դպրոցը կը վերջանար, բարելոն մը կը դառնար։ Եթէ շոգեկառքները չմեկնէին կամ չասնէին ժամացուցակով, այլ եւս ոչ մէկը պիտի կարենար ճամբորդել։ վաճառքները ժամանակին պիտի չհասնէին, և անոնցմէ շատերը պիտի վնասուէին։ Յուսահատութիւն մը պիտի տիրէր։

- Բայց ի՞նչ է ժամը։
 - Ժամը՝ քսանըշորսերորդ մասն է օրուան։
 - Հապա օ՞րը։
 - Օրը՝ ժամանակն է որ կ'անցնի արեւուն ծագելէն մինչեւ իր կրկին ծագիլը հորիզոնին վրայ։
-

Ժամացուցակ - գործի մը՝ ժամանակի չափերը բաժնող ցուցակը։ Բարելոն - Բարելոնն ըստաբը ուր եղաւ յեզուներու խասնակութիւնը։

ԵԶ. ԴԱՍ. — Յարաբերական Գերանուն

141. Յարաբերական դերանուն կ'ըսուի որ դերանունը որ ցոյց կու տայ իրմէ առաջ յիշուած ցոյական անուն մը և կամ դերանուն մը՝ որուն տեղինքը դրուած է։

142. Յարաբերեալ կ'ըսուի այն անունը և կամ դերանունը՝ որուն տեղ դրուած է որ յարաբերականը։

141. Ի՞նչ է յարաբերական դերանունը։

142. Ո՞ր բառը յարաբերեալ կ'ըսուի։

143. Որ յարաբերականը կը հոլովուի հետեւեալ կերպով.

ԵԶԱԿԻ	ՑՈՎՆԱԿԻ
Ուղղ.	Որ
Հայց.	դոր
Աեռ. Տըկ.	որուն, որու
Բաց.	որմէ
Գործ.	որով

144. Մակրայական ձեւերէ ծագած ուսկէ, ուրկէ, ուսկից, ուրկից, բացառականները պէտք է մի միայն տեղոյ համար գործածել և ո՛չ անձի կամ ուրիշ գոյականի համար։ Պէտք է ըսել. Այն ճամբան ուսկից անցար. Այն մարդը որմէ ստացար. բայց ո՛չ ասոր հակառակը. այն ճամբան որմէ անցար կամ այն մարդը ուսկից ստացար։

26. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումը և զրել ժամացոյցի գիւտիմ բերած օգուտը առ մարդկութիւմը։

2. Խմաստմեր կազմել հետեւեալ յարաբերակամ դերամումմերով։

Որուն, որոնցմով, զորոնք, որոնց, որով, որմէ, զոր, որոնք, որ։

145. Խնչողէս կը հոլովուի յարաբերական գերանումը։

144. Ո՞ր պարագաներուն մէջ կը գործածուին ուրկէ, ուսկից, ուրկից գերանունի բացառական ձեւերը։

3. Հետեւեալ խօսքերում մէջ՝ դմել յարաբերական դերամութեր՝ կէտերում տեղ:

Կայ երկնքին մէջ թագաւոր մը . . . կը կախուին երկրիս թագաւորները. — Պէտք է զգուշութեամբ ընտրել բարեկամներ՝ . . . կ'ուզենք յայտնել մեր գաղտնիքը. — Մարդ մը . . . ոչ մէկ բան հաճոյ է, շատ աւելի գմբախտ է քան զայն . . . ոչ որի հաճոյ է. — Քաջարի ըլլանք կատարելու պարտականութիւնները մեր վիճակին . . . սահմաններ է զմեզ Աստուած. — Մարդիկ . . . կ'իմացնեն մեզի մեր թերութիւնները, անոնք են մեր լաւագոյն բարեկամները. — Հաճութեամբ որտի կը գովենք զանոնք . . . մենք գովուած ենք. — Ուրախութիւնը պտուղ մ'է . . . չի կրնար ամիւ բայց եթէ աշխատութեան արտին մէջ. — Կորիոլանոս պաշարեց Հոռվմ քաղաքը . . . ինքը աքսորուած էր. — Երջանիկ է այն մարդը . . . գտած է բարեկամ մը . . . հաւատարամութեան վրայ կրնայ վատահիւ. — Փախիր այն ամէնէն . . . բարքերը մաքուր չեն. — Աշակերտը . . . կը սիրէր Յիսուս, առաքեալներուն մէջ առաջին տեսնողն եղաւ Յիսուսի, Յարութենէն ետքը. — Պիտի շմոռնամ երք այն մեծ ծառայութիւնը . . . մատուցիր ինձ:

4. Հետեւեալ խօսքերում մէջ դմել պահամչուած յարաբերալթերը:

Յանձնեցի դրամը . . . որուն կ'ուզէի որ արուի ընդ փոյթ. — Պարտիզիս մէջ ցանեցի . . . զորոնք հաճեր էիր զրկել ինձ. — Գնեցի գեղագործէն . . . զորոնք զու ուզած էիր. — Ընդհանրապէս կը նեղենք . . . որոնցմէ բնաւ երկիւղ չունինք. — Կայ . . . մը որուն բազուկը կը պաշտպանէ անմեղութիւնը. — Վագրը հաւասարապէս կը փարատէ այն . . . որ զինքը կը կերակրէ, ինչպէս . . . որ զինքը կը պատժէ. — Զար մանկիկը կը խածնէ մօրը . . . որ իրեն կաթ կու տայ:

ԵԶ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԺԱՄԾ ՔԱՆԻ՞ Ե (Չար.)

Ճիշտ է որ հիները իրենց օրերը կը կանոնաւորէին արեւուն աստիճաննաբար վեր բարձրանալէն երկնքին վրայ, ինչպէս որ կ'ընեն նաեւ այսօր դիւզացիները. ակնարկ մը միայն տալով արեւուն՝ ճշտութեամբ կ'ըսէ քեզի գեղջուկը թէ որչափ կայ կէսօր կամ երեկոյ ըւլալու համար:

— Սակայն եթէ օդը աւրուածը ըլլայ. ապա գիշերը:

— Գիշերը կրնանք շատ լաւ կանոնաւորել զմեղ աստղերով:

Միթէ արեւն ալ աստղ մը չէ, բայց երբ ամսպամած ըլլայ երկինքը, ստուգիւ գժրախտութիւն մ'է ան: Եւ պիտի ըլլար դժրախտութիւն մը եթէ ժամացոյցները հնարուած չըլլային:

Ժամացոյցով մենք օրուան քսանըչորս ժամերը կը համրենք սկսեալ կեսզիշերեն մինչեւ յաջորդ կէսպիշերը:

Կ'ըսենք ժամը մէկն է, երկուք է. . . տասնուվեցն է, մինչեւ քսանըչորսը: Փոքր տղայ մ'ալ կրնայ ըսել ժամը քանին է և քանի վայրկեան անցած, այնքան ճշտութեամբ՝ որ առանց ժամացոյցի՝ մտքէ անդամ կարելի չէր անցնել:

Մե՛ծ դիւրութիւն է ժամացոյցը: Երեսուն ֆրանքով մը ամէնքն ալ կրնան անկէ գնել, և այսպէս ունենալ բարի մարդոց շատ համակրելի այն առաքինութիւնն որ է, ձշտուրիւն:

Ակնարկ - աչք մը տալը, մէկ նայուածքով: Ամպամած - ամպերով պատած, ամպոտ: Հնարուած - գտնուած, ձարուած: Համակրելի - սիրելի, ախորժելի: Առաքինութիւն - լաւուրիւն: Ճշտութիւն - հաւատարիմ գործադրութիւն (յանի մը), ուղղուրիւն:

ԵԼՅ. ԴԱՍ. — Երկատեսակ բառեր

145. Կան բառեր՝ որ երկու զանազան պաշտօն կը կատարեն խօսքի մէջ, երբեմն իբրեւ ածական և երբեմն ալ իբրեւ դերանուն գործածուելով։

146. Երկատեսակ այս բառերուն ածականներուն վրայ երբ աւելցուի ե, ը յօդերը, անոնց դերանունի կը փոխուին։

147. Երկատեսակ են հետեւեալ բառերը.

Առյեն, Առյեր, Այիւնյեն, Այիւնյեր. Առյեինյերն. Օր. (ած.) Առյեն տէրը, Այիւնյեն շէնքին մէջ. (դեր.) Առյեր կամ Այիւնյեր իբրեն ալ տրուեցաւ. (Ու. Հոլով)։

Այսա, Այսը, Ակկալ, Ակկալը. Օր. (ած.) Այսա կողմը, Ակկալ մասը. (դեր.) Այսար ազնուագոյն է. Այսներուն ալ իմացնելու է. Ակկը Այսակն սատանայ է. (Ու. Հոլով)։

Արիշ, Արիշը, Արիշ. Օր. (ած.) Արիշ տուն, Արիշ ցեղ. (դեր.) Արիշներուն հարցուը, Արիշէ մը լսեցի, Արիշին խորհրդով մի՛ շարժիր. (Ու. Հոլով)։

Իրաքանչիր, իրաքանչիրը, ամեն մեկ, ամեն մեկը, ամեն ոք. Օր. (ած.) Իրաքանչիր տղայ. (դեր.) Իրաքանչիրին պատուէր տուի (Ու. Հոլ.). ամեն մեկը գոհ է իր վիճակէն (Գ. Հոլով)։

մեկ, մը, բան մը, ոմն, ոք, մին. ոչ մեկը, բնաւ մեկը, ոչ ոք, ոյինչ. Օր. (ած.) մեկ զիբը. (դեր.) բնաւ մեկուն չըսես. ոչ մեկը հնազանդեցաւ հրամանին (Գ. Հոլ.). ոչ ոք զիտէ զայն, ոյինչ առի. (Ու. Հոլ.)։

145. Ի՞նչ կ'իմանաս երկատեսակ բառեր ըսելով։

146. Երկատեսակ բառերուն ածականները Բնչպէս դերանունի կը փոխուին։

147. Որո՞նք են երկատեսակ բառերը։

սմանք, մեկ քանին, քանի, քանի մը: Օրինակ.
(ած.) քանի մը անձեռ, մեկ քանի դահեկան, քանի
հոգլով. (դեր.) անոնցմէ մեկ քանին տեսայ. (Ա. հոլ.)
քանիի խօսք տուիր. սմանք ետ դարձան:

ինչ, ինչ որ, ի՞նչ, ինչեր: Օր. (ած.) ի՞նչ բան
մեաց որ չընէ ան. ի՞նչ վեասներ հասուց մեզի. (դեր.)
ինչ որ ալ ըսես՝ օգուտ չունի. ի՞նչ կընաս ընել.
ինչեր չըբաւ ան (Գ. հոլով):

ամեն, ամենը, ամենքը, ամեն ինչ, բորբ, բորբը.
Օր. (ած.) ամեն յոյս վերջացեր է. ամեն գոյն կ'առնէ.
բորբ աշխարհ անոր ետեւէն գնաց. (դեր.) ամենը
խօսեցան, բորբն ալ հաւանեցան. ամէնը (Գ. հոլ.)
բոլորը (Ա. հոլով):

շատ, բիչ, շատ մը, բիչ մը, շատերը, քիչերը.
Օր. (ած.) շատ բաներ լսեցի. բիչ դեղ առիր. բիչ մը
համբերութիւն ունեցիր. (դեր.) շատերը ներս մտան.
շատերեն յոյս չկայ (Ա. հոլով):

ո՞ր, ո՞րը, ո՞ր մեկը: Օր. (ած.) ո՞ր տէրը, ո՞ր աղ-
բատը, ո՞ր մեկը ըսեմ. (դեր.) ո՞րը կ'ընտրես, որմէ
կը սպասես, որո՞ն զրիչն է այս (Գ. հոլով):

ո՞վ, ով որ, ինչ որ, ով: Օր. (ած.) ո՞վ տէր, ո՞վ
թագաւոր (իբրեւ ձայնաբկութիւն կը կազմէ զոյա-
կաններուն կոչական ձեւը). (դեր.) ո՞վ կը յանդզնի՝
թող առաջ գայ. ո՞վ որ խնզը պիտի տրուի անոր.
ինչ որ լսես զաղտնի պահէ, ո՞վ տուաւ լուրը, զ՞ով
կարծեցիր:

այսպիսի, — սին, այդպիսի, — սին, այնպիսի,
այնպիսին: Օր. (ած.) այնպիսի տեղեր, այդպիսի նշան.
(Գ. հոլ.) (դեր.) այնպիսոյն հետ ընկերութիւն ընե-
լու չէ, այնպիսին ոչ մէկ բան չի յուսացուիր (Ա.
հոլով):

այսչափ, — փլ, այդչափ, — փլ, այնչափ, — փլ:
 Օր. (ած.) այսչափ հաց որ մէկուն պիտի բաւէ. (դեր.)
 այդչափի շատ է մեզի համար. այնչափով պիտի չլի
 գոհանան (Ա. հոլով):

այսքան, — ել, այդքան, — ել, այնքան, — ել:
 (կը գործածուին այսչափին նման, թէ՛ իրրեւ ածա-
 կան և թէ՛ իրրեւ զերանուն (Ա. հոլով):

որչափ, — փլ, որքան, — ել, ինչքան, — ել:
 Օր. (ած.) որչափ վարձք կը ստանաս. որքան աշա-
 կերտ ունիս. ինչքան զինուոր կայ բերդին մէջ. (դեր.)
 որչափ խոստացար անոր, որքանը քուկդ է, ինչքան
 սորվեցար (Ա. հոլով):

27. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Բերանացի սորվիլ ընթերցումի արտասամութիւնը
 2. Մէկմէկ խօսք շիմել՝ որոնց մէջ հետեւեալ բառեր
 իրրեւ ածական գործածուիմ:

Ուրիշ, նոյն, միւս, մէկ, իւրաքանչիւր, քանի՞, ո՞ր
 ինչ, ամէն, քիշ մը, այնպիսի, այսչափ, այնքան:

3. Հետեւեալ բառերը իրրեւ դերանում գործածել՝ զա-
 նազան խօսքեր շիմելով անոնցմէ:

Միեւնոյնը, մէկալը, ուրիշ մը, ամէն մէկ, ոմանկ-
 մէկ քանին, ինչեր, ամէն ինչ, բոլորը, շատերը:

4. Հետեւեալ խօսքերում մէջ դմել կէտերում տեղ լս-
 իմաստիմ յարմար բառերը:

Թութակը . . . խօսքերը կը կրկնէ շարունակ.
 Տաղտուկ կը բերէ . . . եղանակին ստէպ լսուիլը.
 Կանչուածներէն մաս մը եկան . . . ուր մնացին.
 Ի՞նչքան տուիր . . . — Զեր մէջէն ովէ է ստախօսը .
 — Ծանր խօսքերուդ դէմ . . . բողոքեցին. — Իշխան-
 առջեւ . . . մարդ ոտքի կը կենայ. — Ատոնցմէ .
 ինամի կու դայ ձեզի. — Ճրադով կը վնասուին .
 աշխարհիս վրայ. — Տանը վաճառումին մէջ դու .
 բաժին ունիս. — Բոլոր տունը . . . պիտի վաճառու-

ԻԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Մեղու Եւ Մանկիկ

Առա զու ինձ, տեսօք մեղու,
ինչո՞ւ կանուխ ամէն առտու,
Թըռչըտելով մի վեր, մի վար,
Հիւթ կը ժողվես ծաղիկներէն,
Մեխակներէն ու վարդերէն:
Չունիս վայրկեան մ'ըզրոսելու,
Հանգիստն ի՞նչ է. — շըգիտես զու:
«Մանուկ, ասաց, խելօք մեղուն,
«Որ կը տեսնաս վաղ զիս առտուն
«Աշխատելու միշտ ըզբաղած,
«Հանգըստութիւնըս մոռացած.
«Օրինակ զիս առ դու քեզի,
«Չեսօք զարի ի ժիր աշխատանքի.
«Ժողովէ քեզ անկորուստ գանձ
«Ե՞ր հըմտութեանց և զիտութեանց:

ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

ԻԲ. ԴԱ. — Տրամաբանական լուծում.
Նախադասութիւն

148. Նախադասութիւն կ'ըսուի քանի մը բառ-
ոերով յայտնուած գաղափար մը կամ դատում մը:
Այսպէս, եթէ ըսենք, մարդո խելացի է, դատում մը
ըրած կ'ըլլանք մարդուն վրայ: Եոյնպէս եթէ ըսենք
ուսուցիչը դաս կու տայ, ասով գաղափար մը կը յայտ-
նենք ուսուցչին վրայ:

149. Ամէն նախադասութեան մէջ՝ երկուք են
հիմնական բառերը. ևերական և բայր:

148. Ի՞նչ է նախադասութիւնը:

149. Նախադասութեան մը մէջ զմխաւոր բառերը քանի՞ են և որո՞նք:

150. Ենթական կը ցուցնէ անձը կամ իրը, որուն
կը յատկացուի գործ մը կամ հանգամանք մը՝ երեք
յաջորդ դէպքերուն մէջ։ Եթէ ըսեմ տղան կը խաղայ,
տղան որ ենթական է, հոս՝ խաղալու գործը կ'ընէ։
Եթէ ըսեմ տղան ծոյլ է, հոս՝ (տղուն) ենթակային
մէկ հանգամանքը կը յայտնուի. իսկ եթէ ըսեմ տղան
կը գովուի, հոս՝ տղան բան մը կ'ընդունի։ Հետեւա-
րար կրնանք ըսել. նախաղասութեան մը մէջ այն
բառն է ենթական որ կամ գործ մը կը կատարէ,
կամ զայն կ'ընդունի, և կամ որ եւ է կերպով կը
սահմանուի։

151. Բայը կը ծառայէ հաստատելու ենթակայէն
կատարուած և կամ անկէ ընդունուած գործը, և
կամ կը ծառայէ ցուցնելու ենթակային տրուած յատ-
կութիւն մը։ Այսպէս, երբ կ'ըսեմ տղան կը խաղայ,
կը խաղայ բայը՝ կը հաստատէ ենթակային (տղուն)
ըրած գործը. երբ ըսեմ տղան կը գովուի, բայը (կը
գովուի) կը հաստատէ ենթակայէն (տղայէն) ընդու-
նած գործը։ Վերջապէս երբ ըսեմ տղան ծոյլ է, բայը
(ծոյլ է) կը ցուցնէ ենթակային յատկութիւնը։

152. Երբ նախաղասութեան մը մէջ կը պակսի
ենթական կամ բայը, անիկա զեղչեալ նախաղասու-
թիւն կ'ըսուի։ Այսպէս եթէ ըսեմ վաղը պիտի խօ-
սիմ, յայտնի է որ կը պակսի և՛ ենթական։ Եթէ
հարցնեմ «ով կը խաղայ», դիմացինս որ ինծի պիտի
պատասխանէ, կ'ըսէ պարզապէս «տղան», հոս՝ կը
պակսի ուրեմն կը խաղայ բայը։

150. Ենթական բնէ կը ցուցնէ, և բնչպէս կը բացատրեաւ։

151. Բայը բնէ ծառայութիւն ունի, և բնչպէս կը բացատրեաւ։

152. Երբ նախաղասութեան մը մէջ պակսի ենթական կամ բայը,
բնէ կ'ըսուի։

153. Նախաղասութեան մը ենթական կրնայ ըլլալ 1. անուն մը. ինչպէս, մանուկը կը զարգանայ, ծառը կը ծաղիի. 2. ածական մը. ինչպէս, սուրբերը կը բարեխօսեն, հարուստները հագարտ են. 3. բայի մը անորոշ գերրայն. ինչպէս, աշխատիլլ օգտակար է. երգելլ ախորմելի է. 4. խօսքի մասերէն որեւէ մէկը՝ որոշեալ յօդովը. ինչպէս, յոսեղոյեն (մակըայ) պիտի պատահի, այն բայցը՝ (շաղկապ) մտածել կու տայ, այն լսար (նախաղրութիւն) կը կնձոտտէ խնդիրը, ո՞նք (ձայնարկութիւն) շատ եշտակիչ էր:

154. Բայը կրնայ ըլլալ բայական և անուանական: Բայական կ'ըսուի. եթէ լոկ բայ մըն է: Օր. Դու կ'ուսանիս, նա կը խաղայ, եւայլն: Անուանական կ'ըսուի, եթէ անուն մը կամ ածական մը՝ ընկերացած է ըլլալ բային հետ: Օր. Մենք աղբատ ենք, վահան բաչ եղաւ, հոգին անմահ է:

155. Բայը պարզ կ'ըսուի, երբոր մէկ բառով ներկայացուած է: Օր. Դու կ'երգես, նա կը պարէ, տեսարանը կը դիւթէ, եւայլն: Բարգ կ'ըսուի, երբոր բայը երկու կամ աւելի բայ—բառերով ներկայացուած է: Օր. Տղան անօրեցած է, ծառը չորցեր է, քոյրս անդրանիկ մը ունեցած է, եղբայրս ձաշեր է եղեր:

28. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ոտանաւոր լմթերցումը և գոց սորվիլ:
2. Հետեւեալ նախաղասութիւններում մէջ եղած եմթականները մշամակել:

Հայրս կը ճամբորդէ. — Ես կը սորվիմ. — Մայրս

153. Նախաղասութեան մը մէջ ո՞ր բառերը ենթակայ կրնան ըլլալ:
154. Բայը քանի՞ կոչում ունի, և ինչպէս:
155. Բայը երբ պարզ կ'ըսուի նախաղասութեան մը մէջ, և երբ ըսարդ:

կը կարէ . — Բոյսերը կը ծլին . — Տղաք կը ճաշեն . — Երկինքը կը գոռայ . — Ծովը խաղաղ է . — Դուք զըւարթ էք . — Այս մարդը կ . Պոլսեցի է . — Անոնք կը լոէին . — Սաւառնակը կը թռչի . — Բնութիւնը դարթեր է . — Գարունը սկսեր է . — Ծիծեռնակները բոյն կը շինեն . — Կեռասները կարմրեր են . — Մշակը կը չերկէ :

3 . Հետեւեալ նախաղասութիւններում մէջ ցոյց տուէք բայերը :

Հայրենի յիշատակները քաղցր են . — Կեանքը սիրելի է . — Լեռան օդը մաքուր է . — Խրատներուդ հետեւեցանք . — Շատերը կը խոստանան . — Քիշերը կը կատարեն խոստումնին . — Մենք խարուեցանք . — Նա պիտի զղջայ . — Կ . Պոլիս հիանալի դիրք ունի . — Արարատ լեռը ձիւնապատ է . — Զինացիք համակրելի են . — Դուք միշտ տժզոհ էք . — Ամէնքը կը հաստատեն դայն . — Անոնք ազատ թողուեցան :

4 . Ըսել թէ հետեւեալ նախաղասութիւններում մէջ եմթական կը պակսի թէ բայր :

Ճամբորդեցի . — Բաւական տանջուեցան . — Պիտի անդրադառնայ . — Ո՞վ կը մեկնի . դրացին . — Անթել հեռագիրը ովզ գտաւ . Մարգոնի խտալացին . — Ո՞ւր կ'երթաս . եկեղեցի . — Առաջին տեսնողը ովզ եղաւ . ես . — Ի՞նչ բան աւելի ախորժելի է քեզի . շարժանկարը . — Ժամը քանիին պիտի վերապառնաս . կէսօրին . — Որո՞ւ է այս զմելին . քեռորդւոյս . — Խրատուեցաւ . պիտի ուզգէ ինքզինքը . — Շատ տանջուեցան :

5 . Գտէք հետեւեալ նախաղասութիւններում մէջ եմթականները և ըսէք մասնաւորապէս ամոնց քերականակամ ինչէ բառ ըլլալը :

Գառները կը մայեն . — Մարմինը մահկանացու է . — Արդարը պիտի յաղթանակէ . — Աշխատողը կը վարձատրուի . — Գեղեցիկը ախորժելի է . — Սգաւորները պիտի մխիթարուին . — Երե-ին չեմ հաւնիր . — Քիշը կը բաւէ . — Լաւագոյնը յուսալի է . — Այն վաշը սրտագոչ էր . — Այն իրբեւը երկիմաստ է . — Վասն զիները տարակուսելի են . — Այն հաճելի է . — Անոր ոչերը խիստ եղան :

6. Հետեւեալ նախաղասութիւններում մէջ ըսկք թէ բայց յերեն որո՞նք բայցական են և որո՞նք անուանական, նոյնպէս որո՞նք պարզ և որո՞նք բարդ են:

Ամէնքս բողոքեցինք. — Շուները հաւատարիմ են. — Դժբախտ եղար. — Մանուկները անմեղ են. — Էշը յամառ է. — Գրքերը յանձնուեցան. — Զինքը ճանչցեր եմ. — Կարկուտը շատ վնասներ հասուցեր է. — Ոմէնքը թողին և փախան. — Ճաշեցիք. — Այդ աշակերտները գպրոցէն ելած են. — Անով մէկ մը խօսք տուած եղայ:

ԵԲ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Հնարագիւտ Սարեակը

Տեսաւ սարեկիկ
Շեշ մի կէսն ջըրով.
Խնքը ծարաւով
Կը տանջէր սաստիկ.
Մտածեց արագ
Գըտաւ մի հընարք,
Քար ու խիճ մանրիկ,
Կամացուկ մեղմիկ
Լեցուց շիշն տակ:
Ի վեր բարձրացաւ
Զուրը անապակ:
Խըմեց յագեցաւ
Խմաստուն հաւիկ:
Խրատ քեզ մանկիկ
Լինի սեւ սարեակ,
Ամէն ժամանակ:

Հ. Ք. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ:

**ԻԹ. ԴԱՍ. — Նախադասութիւն, — Սեռի խնդիր, —
Բացայայտիչ, եւայլն.**

156. Խնդիրը նախադասութեան մը լրացուցիչ
մասն է: Օրինակ. եթէ ըսեմ Արամ ցոր կը խմէ, կը
գտնեմ ենթակայէն (Արամ) և բայէն (կը խմէ) զատ՝
ուրիշ բառ մը, չորս: Արդ այս բառը կը լրացնէ նա-
խադասութեան իմաստը. մինչդեռ եթէ ըսած ըլլայի
Արամ կը խմէ. պիտի հարցուէք, ի՞նչ բան: Հետեւ-
աբար ջուր բառը որ կը համապատասխանէ ի՞նչ
հարցումին, կ'ըսուի սեսի խեղիր:

157. Սեռի խնդիրը կը գտնուի միայն այն նա-
խադասութիւններուն մէջ, որոնց բայը անցողական
բայ մըն է, այսինքն բայ մը՝ որուն ցոյց տուած
գործը ենթակայէն կ'անցնի նոյն սեռի խնդիրին վրայ:
Օրինակ. Դաշիր սպաննեց Գողիարը. կը տեսնեմ որ
բայէն (սպաննեց) բացատրուած գործը՝ ենթակայէն
(Դաշիրէն) կ'անցնի խնդիրին վրայ, որ ըսել է,
սպաննել բայն՝ անցողական բայ մըն է, հետեւաբար
Գողիարը սեռի խնդիր է:

158. Նախադասութիւն մը պարզ կ'ըսուի երբոք
կազմուած է պարզապէս ենթակայէ և բայէ մը, եթէ
ասոնցմէ զատ խնդիր ալ պարունակէ, կ'ըսուի խառն:

159. Նախադասութիւնը խառն կ'ըսուի ոչ միայն
երբ սեռի խնդիր մը պարունակէ, այլ նաեւ երբ որ

156. Խնդիրը նախադասութեան ո՞ր մասն է, և ի՞նչ կ'խմանաս
սեսի խնդիր ըսելով:

157. Սեռի խնդիրը ո՞ր նախադասութիւններուն մէջ կը գտնուի:

158. Նախադասութիւն մը երբ պարզ կ'ըսուի և ե՞րբ խառն:

159. Խառն նախադասութիւն մը միայն սեսի խնդիր կը պարու-
նակէ:

եւ է ուրիշ լրացուցիչ մը ոչնենայ. ինչպէս ածական մը, բացայայտիչ մը, եւայլն։ Օր. երբ ըսեմ, սաստիկ րոյսը վճառակար է. ենթակայէն (րոյսը) և բայէն (վճառակար է) զատ՝ կը գտնեմ սաստիկ բառն՝ որ ենթակային յատկութիւն մը կը վերազրէ. իսկ երբ ըսեմ րոյսը կը նեղէ ցատտ աչքերը. ենթակայէն, բայէն և խնդիրէն զատ կը գտնեմ ցատտ բառը՝ որ խնդիրին հանգամանքը կը յայտնէ:

160. Նախադասութեան մէջ բացայայտիչը ընդհանրապէս կարճ բացատրութեամբ՝ լրացուցիչ մընէ, որ կը ծառայէ լուսաբանելու ենթական և կամ խնդիրը, անոր համեմատ ալ կ'ըսուի բացայայտիչ և ներակայի կամ բացայայտիչ խնդիրի։ Օր. Սոդոմնե՛ Դաւրի որդին, շինեց Երուսաղեմի տաճարը։ Նախադասութեանս մէջ ենթակայէն, բայէն և սեռի խընդիրէն զատ՝ կը գտնեմ Դաւրի որդին բացատրութիւնը, որ կը վերաբերի ենթակային (Սոդոմոնի), և կը ծառայէ լուսաբանելու զայն, որով այս բացատրութիւնը կ'ըսուի բացայայտիչ և ներակային։ Նոյնպէս երբ ըսեմ կարդացեր ևմ Եղիշեն, Աւարայրի պլատուր. ենթակայէն, բայէն և խնդիրէն զատ՝ կը գտնեմ Աւարայրի պլատուր բացատրութիւնը որ կը վերաբերի խնդիրին, և կը ծառայէ լուսաբանելու Եղիշէի ովլ ըլլալը, որով Աւարայրի պլատուր բացատրութիւնը կ'ըսուի բացայայտիչ խնդիրին։

161. Սեռի խնդիրէն, ածականէն և բացայայտիչէն զատ՝ կան նախադասութեան մէջ ուրիշ խընդիրներ ալ կը գտնուին նախադասութեան մէջ, և բնչ կ'ըսուին.

160. Նախադասութեան մը մէջ բացայայտիչը բնչ պաշտօն կը կատարէ։

161. Սեռի խնդիրէն, ածականէն և բացայայտիչէն զատ ուրիշ խնդիրներ ալ կը գտնուին նախադասութեան մէջ, և բնչ կ'ըսուին.

դիրներ ալ, որոնք ընդհանուր անունով բնուրեան խնդիրներ կը կոչուին։ Անոնք բայցին համեմատ զանազան հոլովներով կ'ըլլան, և իրենց պաշտօնին բերումով տարբեր անուններ կը կրեն. ինչպէս, զործողի խնդիր, պատճառի խնդիր, մասնորոշումի խնդիր, վախճանի խնդիր, օգուտի խնդիր, ժամանակի խնդիր, տեղոյ խնդիր, որպիսուրեան խնդիր, բաղդատուրեան խնդիր, եւայլն։

29. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ Բետազայ ոտամաւոր ըմթերցումը և ըսել ամոր իմաստը բերանացի։

2. Գտէք սեփի խմղիրները Բետեւեալ մախաղասութիւմներում մէջ։

Հօրմէս նամակ մը ստացայ. — Գիրքերն իրենց օգուտն ունեցան. — Վասակ մատնեց իր հայրենիքը. — Կատարեցինք Վարդանանց հանդէսը. — Դուք պիտի տօնախմբէք քաջամարտիկները. — Ազիկները ծաղկէ պսակներ կը հիւսեն. — Սոխակները հիացուցին լսողները. — Անժուժկալութիւնը շատերը կործանեց. — Պատմութիւնը երեւան կը հանէ անցեալը. — Գիտութիւնը գիւտեր կը ծնանի. — Արեւը ամպեր կը ձեւացնէ. — Ազրերը կը պարարտացնեն հողը. — Անձրեւը կը զովացնէ օգը. — Շահը բարեկամութիւններ կը ըստեղծէ։

3. Հետեւեալ մախաղասութիւմներում մէջ պարզերը որոշեցէք խառն մախաղասութիւմներէմ։

Աշակները ցորենը կը հնձեն. — Երկինքը կ'որոտայ. — Անկրօնութիւնը բարքերը կ'ապականէ. — Ծառերը ծաղկեր են. — Ազօթքը հոգին կը զօրացնէ. — Վայրենիները մարդակեր են. — Գինին կը զուարթացնէ սիրտը. — Տեսար երգիչները. — Տեսայ. — Անոնք

պիտի երգեն. — Դուք ներկայ պիտի ըլլաք. — Շատերը պիտի զարմանան. — Լրագիրները լուրեր կը հաղորդեն. — Սուրբերը հրաշքներ կը գործեն. — Մարզանքը մարմինը կը դօրացնէ:

4. Գտէր ածականները հետեւեալ նախաղասութիւններում մէջ, և ըսէր թէ նախաղասութեամ ո՞ր մասիմ կը վերաբերի՞ւ:

Օգտակար գիրքեր կարգացէք. — Մենք հաւատարիմ բարեկամներ պիտի ըլլանք. — Մեր քաղցր յոյսերն անհետացան. — Բարի օրինակ տուր ընկերներուդ. — Անոնք գեղեցիկ ծաղիկներ քաղեցին. — Մենք համեղ ըմպելի մը խմեցինք. — Հին փուլերը սուզ կը վաճառուին. — Քաջ արհեստագէտները կը փնտռուին. — Ամպամած երկինքը անձրեւ կը սպառնայ. — Քաղցրածայն երգը ամենուն ախորժելի է. — Յաղթական պըսակը մրցումով կը ստացուի. — Մտեղծող միտք քիչերու տրուած է:

5. Հետեւեալ նախաղասութիւններում մէջ գտէր բացայայտիչներն, և ըսէր նախաղասութեամ ո՞ր մասիմ կը վերաբերի անոնց իւրաքանչիւրը:

Յիսուս, Դաւթի որդին, ողորմէ ինձի. — Գրիգոր Լուսաւորիչը Պարթեւ էր ազգով. — Աշոտ ողորմած՝ Բագրատունի ցեղին նշանաւոր թագաւորներէն մէկն եղաւ. — Տուղրիլի յաջորդը Ալվասաւն՝ Անի քաղաքը առաւ և կործանեց 1064ին. — Ֆրետերիկ Շիկամօրուս՝ Գերմանիոյ կայսրը, մեր Լեւոն Երկրորդէն օգնութիւն խնդրեց. — Սուրբ Ներսէս Լամբրոնացին, Ներսէս Շնորհալիին եղրօր աղջկան տղան էր. — Հոռվմ, կայսրներուն քաղաքը, յաւիտենական կոչուած է. — Աւիշան մեծ բանաստեղծը գրած է նուագները. — Արամազդ աստուածներուն հայրը, ահաւոր էր. — Օգոստոս Հռոմայեցիներուն առաջին կայսրը առատաձեռն եղաւ. — Զուրի շուշանները լիճին երեսը ծածկեր են կանաչ գորգի նման. — Ամրորդին Յովհաննէս եղաւ կարապետ և մկրտիչ Յիսուսի:

Հարուստին մէկ, ճամբռու վրայ,
 ԱՌ աղքատի կը հանդիպի:
 Խոնարհ ձեւով ծըռելով սա
 Կ'ըսէ ձայնով պաղատալի.
 «Ողորմէ ինձ խեղճ աղքատիս,
 «Վարձգ Աստուծմէ դուն կ'ընդունիս:»
 «Ես մուրացկան շատիօններու
 «Չեմ սովորած ստակ բաժնելու»:
 Կ'ըսէ հարուստը բարկացած:
 Վայրկեան չ'անցնիր՝ նորա դիմաց
 Կ'ելնէ մի այլ տընանկ աղքատ.
 Որոյ ըզգեստ և դէմք դունատ
 Կը յայտնէին համարձակ
 իւր շըքաւոր խեղճ վիճակ:
 Սա մուրալու ամաչելով,
 Արայն արխուր նայուածքով
 Կ'իմացընէ դիմացինին
 Որ՝ կարօտ է օրուան հացին:
 Այլ անողորմ և անտարբեր
 Հարուստ, ադահն: «Այն յիմարներ
 «Որ խօսելու կը ծուլանան,
 «Արժանի չեն ողորմութեան»:
 Կ'ըսէ, կ'երթայ շիտակ տուն:
 Ու ետեւէն կը դոցէ դուռն:
 Ագահութեան երբ ժանտ ախտ
 Կը խանգարէ ըզգացում՝ դութ,
 Արդ կը գըտնայ պատճառ սուտ փուտ
 Աերժել դըռնէն ամէն աղքատ:
 Ագահութեան ճիրաններէն մեզ ազատ
 Կը իընդրենք տէր պահէ՝ անարատ:”

Լ. ԴԱՍ. — Նախադասութիւն — տեսակները. —
Պարբերութիւն

162. Նախադասութիւն մը պարզ և խառն ըլլալէ զատ՝ կրնայ նաեւ բաղադրեալ ըլլալ, երբ կ'ունենայ մէկէ աւելի ենթակայ, կամ բայ, և կամ խնդիր՝ մէկ տեսակէ։ Այսպէս բաղադրեալ է հետեւեալ նախադասութիւնը, դու և ինքը ձարտար էք. որովհետեւ ունի երկու ենթակայ։ Բաղադրեալ են դարձեալ հետեւեալ երկու նախադասութիւններն. նա աղքատ և հապարտ է, ամենքը կ'ատեն շահամոլը, բահսարկուն և ծոյլը, որովհետեւ ասոնց առաջինին մէջ կայ կրկին բայ, և երկրորդին մէջ կան երեք սեռի խնդիրներ։

163. Նախադասութիւնը կրնայ ըլլալ դարձեալ հաստատական, ժխտական, հարցական, գարմացական։ Հաստատական է երբ ըսենք, մնեք կը սիրենք ծնողքնիս։ Ժխտական է երբ ըսեմ. դու չես ձանչնար զինքը։ Հարցական է երբ ըսեմ. ինչո՞ւ չես ուտեր։ Զարմացական է երբ ըսեմ. որչափ զեղեցիկ են այն ձեռագործները։

164. Նախադասութիւն մը կրնայ ըլլալ ուղիղ կամ խոտոր։ Ուղիղ է երբ զրուի նախ ենթական, յետոյ բայը, որուն յաջորդեն խնդիրները։ Օրինակ. Գիշացին կը մշակէ դաշտը բահով։ Խոտոր է երբ վերեւ ըսուած կարզը չսահուի։ Օրինակ. Քեզ մատնացոյց ըրին ամենքն ալ։ Հոս կը տեսնենք որ ենթական (ամէնքը) առաջ զրուելու տեղ՝ վերջը մնացեր է, որով խոտոր նախադասութիւն մըն է։

162. Նախադասութիւն մը ե՞րբ բաղադրեալ կ'ըսուի։

163. Նախադասութիւն մը ի՞ր խմաստին նայելով բնչ անուններ կ'առնէ։

164. Նախադասութիւն մը ե՞րբ ուղիղ և ե՞րբ խոտոր կ'ըլլայ։

165. Պարբերութիւն կ'ըսուի քանի մը յաջորդական նախաղասութիւններու միութիւնը, որուն ձեռքով կը յայտնենք մէկ ամրող և լրացեալ խօսք մը։ Օրինակի համար, նախապետը ձամբու հանդերձանքը տեսած ըլլարով՝ սուլիչի եշտեր տալի յետոյ, շարժման մէջ դրաց նաւը, որ շուտով հետացաւ քաղաքին։

166. Պարբերութեան մը մէջ գտնուած բոլոր նախաղասութիւններն ալ միեւնոյն կարեւորութիւնը չունին։ Անոնցմէ ոմանք լրացեալ իմաստ մը կը պարունակին, ուրիշներ՝ առանձին առնելով՝ կիսատ կը մնան։ Այսպէս վերի օրինակին մէջ, նախապետը շարժման մէջ դրաց նաւը, լրացեալ նախաղասութիւն մըն է, ուսկից կը կախուին միւս ամէնը, մինչզեռ միւս նախաղասութիւններն (ինչպէս ասիկա, սուլիչի եշտեր տալին յետոյ) չեն կրնար ամրողական իմաստ մը տալ, որովհետեւ լրացեալ չեն։ Արդ այն նախաղասութիւնը ուսկից կը կախուին միւսները՝ կ'ըսուի զիխաւոր, իսկ միւսները կ'ըսուին ստորադաս նախաղասութիւն։

167. Նախաղասութիւններուն թիւը զիտնալու համար, որոնցմով ձեւացած է պարբերութիւն մը, կը բաւէ համրել անոր մէջ գտնուած բայերը։ Այսպէս, նախորդ պարբերութեան մէջ բայերն են 1. տեսած ըլլարուն, 2. եշտե տալէ, 3. շարժման դրաց, 4. հետացաւ։ Հետեւարար կրնանք ըսել որ յիշեալ պարբերութիւնը կազմուած է չորս նախաղասութիւններէ։

165. Պարբերութիւն ըսելով ի՞նչ կ'իմանաս։

166. Պարբերութեան մը բոլոր նախաղասութիւններն ալ նո՞յն կարեւորութիւնն ունին, Որո՞նք զիխաւոր և որո՞նք ստորադաս կ'ըսուին։

167. Պարբերութիւն մը քանի նախաղասութիւններէ կազմուած ըլլար ի՞նչպէս կրնանք զիխնալ։

Տրամաբանական լուծումը

Տրամաբանական լուծումը կը կատարուի 1. Խօսք մը նախադասութիւններու բաժնելով, որոնցմով ան կազմուած է. 2. Որոշելով անոնց տեսակները (պարզ, խառն, բաղադրեալ, հաստատուն, ժխտական, հարցական, զարմացական, ուղիղ, խոտոր, եւայլն). 3. Դասաւորելով զանոնք և ցոյց տալով ներական, բայր, ստորոգելին, սեռի կամ բնուրեան խնդիրները, անոնց լրացուցիչները, եւայլն:

Օթինակ

Գոլոմպոսի ուղեկիցները սպառնացան մեռցնելու դինքը և Ապանիա դառնալ, եթէ երեք օրուան մէջ չի հասնին նոր աշխարհը՝ զոր կը փնտռէին:

Այս խօսքը ումի երեք նախադասութիւններ:

1. Գոլոմպոսի ուղեկիցները սպառնացան մեռցնելու դինքը և Ապանիա դառնալ: Նախադասութիւն մըն է խառն, լրացեալ, ուղիղ և զլխաւոր: Եղան սպառնացող, եղան բայ, ուղեկիցները ենթակայ բազմամասն որ լրացուցիչ ունի Գոլոմպոսի յատկացուցիչը. սպառնացող ստորոգելի պարզ և բազմամասն, ունի լրացուցիչ 1. մեռցնելու, 2. զինքը՝ սեռի խնդիր. 3. Ապանիա դառնալու:

2. Երեք երեք օրուան մէջ չնասնին նոր աշխարհը. ստորագաս և երկրորդական նախադասութիւն, որ զլխաւորին չետ կապուած է երեք շաղկապով. են բայ, ենթական զօրութեամբ կ'իմացուի ուղեւորները՝ պարզ. չնասնող՝ ստորոգելի ժխտական, պարզ և բազմամասն, լրացուցիչ ունի բնութեան խնդիրներ, 1. երեք օրուան մէջ. 2. նոր աշխարհ:

3. Զոր կը փնտռէին, զեղչեալ և խոտոր նախադասութիւն. են բայ. ենթակայ՝ լոելեայն անոնք, պարզ. փնտռող՝ ստորոգելի պարզ և բազմամասն, լրացուցիչ ունի զոր՝ սեռի խնդիրը:

ՅՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումի ոտամատրը և արձակ զրել ամոր պարումակութիւմը :

2. Կազմեցէք հիմք հատ խառն նախաղասութիւմ և եօթն հատ բաղադրեալ :

3. Շինեցէք երեք նախաղասութիւմ նաստատական, չորս հատ ժխտական, հիմք հատ նարցական և վեց զարմացական :

4. Ըսէք որո՞նք ուղիղ և որո՞նք խոտոր են նետեւեալ նախաղասութիւններէն :

Աղնիւ վարմունք ունի այս երխտասարդը . — Մեր հայրերը առողջակաղմ մարդիկ էին . — Ճշմարտութիւնը աւելի լուսաւոր է քան սխալ կարծիքը . — Միշտ հարուստները չեն որ աղքատներէն լաւ կ'ապրին . — Քիմիական չորս ծանօթութեամբ իր բախտը շինեց . — Քեզի համար լացաւ մայրդ . — Փառքի համար իշխանները միշտ կոռւած են . — Ոտքը կոտրեց իր անխոհեմութեան համար . — Բարեկամ, գու շատ տուատաձեռն ես . — Մենք զմեզ կը նուիրենք ազնուական նպատակներու . — Շատ մը թշուառութիւններ փառասիրութենէ տուաչեկան . — Գիտութիւնը կ'ազնուացնէ զմարդ . — Գէպ ի երկինք կը թռչին մեր մտածումները . — Մեծամեծ գործեր պէտք է որ կատարես դու . — Աշակերտները երախտագիտական յիշատակներ կը պահեն իրենց վաղեմի ուսուցիչներուն նկատմամբ . — Մանուշակներ կը սիրեն . — Ատոր վրայ կը մտածեմ ես . — Այս բաներս չես հասկնար դու :

1. ԸՆԹԵՐՑՈՒՄ . — Արագաստ

Ճերմակ փայլուն առագաստիկն միս մինակ կը ծածանի ծովուն ի մոայլ կապուտակ .

ի՞նչ կը փնտոէ նա հեռուներ ծովակոծ ,

ի՞նչ է թողել նա հայրենի տանն ի ծոց :

Խոաղան ալիք և սուլէ հողմ անդադրում,
Խոնարհելով վայր ճարճատի կայմ ճկուն:
Ո՛չ, ո՛չ, ետին նա չի փնտուել մի նոր բաղդ,
Եւ չի խուսել բաղդէն հեռու տարապարտ:

Նորա ներքեւ հոսին սահանք կապուտակ,
Ճառագայթէ վերէն ոսկի արեգակ,
Այլ նա կ'ուզէ մըրըրկալից մի ծով խիստ,
Իրր թէ լինէր մըրկին մէջ իւրն հանդիստ:

ՄԱՂԿ. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ:

ԱԱ. ԴԱՅ. — Բայ. — (Խօսքին կազմութիւնը)

168. Խօսքը կը կազմուի զլխաւոր երեք բառերէ,
որոնք են.

Ենթակայ, բայ, խնդիր կամ ստորոգելի:

169. Ենթական զոյական բառ մ'է կամ դերա-
նուն (անձ կամ իր), որ զործողութիւն կը կատարէ
կամ իր վրայ, զոր օրինակ. և վազեցի, և կամ
ուրիշ առարկայի մը վրայ. զոր օրինակ. դու զար-
կիր, և կամ ինքն ուրիշէ մը կը կըէ. զոր օրինակ.
Յիսուս դատուեցաւ Պիղատոսէն:

170. Ենթական միշտ ով հարցումին կը պա-
տասխանէ. զոր օրինակ. արեւը կը լուսաւորէ եր-
կիրս: Ո՞վ է լուսաւորողը — արեւը՝ ենթակայ:

168. Խօսք մը քանի՛ բառերէ կը կազմուի և ի՞նչ կ'ըսուին:

169. Ի՞նչ է ենթական և ի՞նչ կը ցուցնէ խօսքին մէջ:

170. Ո՞ր հարցումին կը պատասխանէ ենթական:

171. Բայր որ բան մը ընել կամ ըլլալ կը նըշանակէ՝ իմաստին համեմատ չորս տեսակ է.

Ներգործական, չեղոք, կրաւրական և անցողական.

172. Ներգործական է բայր երբ գործը ընողէն՝ ուրիշ առարկայի մը վրայ կ'անցնի. զոր օրինակ. «Ես ճանչցայ զքեզ» որ ըսել է ճանչնալու գործը ինձմէ քու վրադ կը կատարուի:

173. Չեղոք է բայր երբ գործը՝ ընող անձին կամ իրին վրայ կը մնայ. զոր օրինակ. «Ես կը մեկնիմ քաղաքէս». որ ըսել է մեկնելու գործը՝ զայն ընող անձին (ես) վրայ կը մնայ:

174. Կրաւրական է բայր, երբ գործը ենթակային վրայ կը կատարուի՝ ուրիշ մէկէ մը. զոր օրինակ. «Յիսուս խաչուեցաւ հրեաներէն». որ ըսել է խաչուելու գործը Յիսուսի (ենթակային) վրայ կը կատարուի ուրիշներէ:

175. Անցողական կ'ըսուի բայր՝ երբ բայէն ցոյց տրուած գործն ընողը, ուրիշի մը կատարել կու տայ զայն, որով գործը իրմէն ուրիշի կ'անցնի: Զոր օրինակ. կօշիկս կարել տուի. – ձին դարմանել տուի. – կամքս կատարել տուի, եւայլն:

176. Խնդիր կամ ստորոգելի կ'ըսուին խօսքին մէջ այն բառերն՝ որոնք բային յայտնած իմաստը

171. Բայր քանի՛ տեսակ է:

172. Ո՞ր բայերը ներգործական կ'ըսուին:

173. Բայ մը ե՞րբ չեղոք կ'ըսուի:

174. Ե՞րբ բայ մը կրաւրական է:

175. Ո՞ր բայերը անցողական կ'ըսուին:

176. Խնդիր կամ ստորոգելի ո՞ր բառերը կ'ըսուին խօսքին մէջ:

կը լրացնեն. զոր օրինակ. «Ես կը սիրեմ երգը», Բնէջ բան կը սիրեմ — երգը (խնդիր): «Հանդիպեցայ բարեկամիս», որու հանդիպեցայ ես, — բարեկամիս (խնդիր): Ալդ, երգը և բարեկամիս բառերը խնդիր կ'ըսուին, որովհետեւ կը լրացնեն սիրեմ և հանդիպեցայ բայերուն իմաստները:

177. Երբոր խօսքին մէջ տեսան բայ գտնուի, որուն խնդիրը ածական մը ըլլայ՝ կ'ըսուի ստորոգելի: Օրինակ. Աստուած մեծ է. — Երկիրս գնդաձեւ է. — Հագուստս գեղեցիկ եղաւ, եւայլն: Մեծ, զեղաճեւ, զեղեցիկ բառերն ստորոգելի կ'ըսուին՝ և, եղաւ էական բայերուն:

178. Խնդիրը երկու տեսակ է, սեսի խնդիր և բնուրեան խնդիր: Երբոր խօսքին մէջ ներգործական և կրաշրական բայեր գտնուին, անոնց իմաստը լրացընող բառերը սեսի խնդիր կը կոչուին. իսկ երբ խօսքին մէջ չկոր բայ գտնուի, անոր իմաստը լրացընող բառը բնուրեան խնդիր կ'ըսուի: Զոր օրինակ. Աստուած ստեղծեց աշխարհս. — Երկիրս կը լուսաւուրուի արեւելե. — Զար ընկերներէ ետ կեցիր: Այս խօսքերուս մէջ աշխարհս և արեւելե բառերը սեսի խնդիր են, իսկ չար ընկերներէ բառերը բնութեան խնդիր: Այսի խնդիրը կ'ըլլայ հայցական հոլով երբ բայը ներզործական է, կ'ըլլայ բացառական՝ երբ բայը կրաւորական է: Իսկ բնութեան խնդիրը կ'ըլլայ զանազան հոլովներով:

177. Երբոր խօսքին մէջ բայը էական է, խնդիրը Բնէջ կ'ըսուի:

178. Քանի՞ տեսակ խնդիր կայ, և Բնէջպէս:

Յ1. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Թերանացի սորվիլ ընթերցումի արտասանութիւնը։
2. Խօսքեր շիմել նետեւեալ բառերով։
Ենթակայ. — ալիք, երկիր, չաքար, պղպեղ, խէժ,
ամազ. աստղ։

Ստորոգելի. — կատաղի, արդաւանդ, քաղցր, դառն,
ընտիր, անձրեւաբեր, չողողուն։

3. Լուծել զրաւոր նետեւեալ խօսքերը, որոշելով եմ-
թակամ, բայց, խթղիրը կամ ստորոգելին։

Բոլոր մարդիկ մահկանացու են. — Խմաստուն մարդը
չի նախանձիր ոչ մէկուն բախտին. — Չար գործ մը
գովելը՝ զայն գործելուն հաւասար է. — Բարեկամու-
թիւնը պէտք մ'է մարդուն համար. — Կեսար լաւ գի-
տէր գործածել իր գրիչը՝ ինչպէս իր սուրբը։

Ա. ԸՆԹԵՐՑՈՒԻՄ. — Մեղըւ եւ Մանկիկ (շար.)

«Միաք գիր մանուկ իմ խօսքերուն»
կը յաւելու ըսել մեղուն։
«Երբոր անցնի երթայ ամառ
«Ծաղկանց հետքերն եւս չեն մընար.
«Կարմիր, ճերմակ գարնան ծաղիկք
«Խամրին ձըմեռն՝ դառնան ի չիք։
«Այսպէս հասակ առոյգ մանկան
«Կը թառամի ի ծերութեան։
— «Զի և արեւ լուսապայծառ
«Կը խաւարի մըտնելով մայր։ —
«Մըտիկ արա՛, մանուկ, մեղուին,
«Ուշ գիր նորա խրատտու ձայնին.
«Աշխատէ՛ որ օր մի վայլես,

«Հերկէ՛, ցանէ՛, քաղո՞ց կ'անես,
«Բանի որ դու՛ գեռ մանուկ ես,
«Աշխատէ՛ որ հունձք պատրաստես,
«Բզզաստ վարքով տուաքինի.
«Զի ձըմեռուան պաշար լինի:

Հ. Ք. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Հետք — նշան: Խամբիլ — բռնիլ, բօշիլ: Ի չեք — ոչինչ ըլլաղ, չբանալ: Թառամիլ — բռնիլ: Կուսապայժառ — բասով պայժառացած: Խրառառու — խրառ տուող. Հունձք — հնձելիի բաղելի բերք, ցորեն, և այլն: Զգաստ — խելթը գրդուխը, խելացի, պարկելու:

ԼՅ. ԴԱՅ. — Բայ (կազմութիւնը եւ Ժամանակը)

179. Բայը երկու մասէ կը ձեւանայ արմատէ
և վերջաւորուրենէ. զոր օրինակ. խաղ—ալ, վազ—ել,
տան—իլ, զրուն—ուլ, որոնց մէջ խաղ, վազ, տան և
զրոն՝ բայերուն արմատներն են. խկ ալ, ել, իլ, ուլ
մասնիկներն՝ վերջաւորութիւններն են:

180. Բայերուն արմատները գոյական կամ ա-
ծական անուններ են. ուստի այդ արմատներէն շի-
նուած բառերն ալ կ'ըսուին բայարմատ բառեր. զոր
օրինակ. լուսավաս, սրատես, քաղցրախօս, ալէնուի,
եւայլն:

181. Խօսքին մէջ բային արմատը չի փոխուիր,
անոր վերջաւորութիւնը կը փոխուի, որ կ'ըսուի
յժորդուրիւն: Բայը ունի թիւ՝ եզակի և յոգնակի,
ինչպէս նաեւ դեմք՝ ես, դու, նա, մենք, դուք, անոնք:

179. Բայը քանի՞ մասերէ ձեւացած է, և ի՞նչ կ'ըսուին:

180. Ո՞ր բառերը բայարմատ կ'ըսուին:

181. Բայի մը վերջաւորութեան փոխուիք ի՞նչ կ'ըսուի:

182. Բային ցոյց տուած գործողութեան՝ երբ
կատարուիլը կ'ըսուի ժամանակ բայի, որ ունի երեք
բաժանում՝ ներկայ, անցեալ և ապանի:

183. Այս երեք ժամանակներէն ներկան միշտ
միեւնոյն ժամանակը կը ցուցնէ, բաժանումներ չունի,
բայց անցեալը կը բաժնուի անցեալ անկատար, ան-
ցեալ կատարեալ, անցեալ գերակատար, անցեալ վա-
ղակատար. իսկ ապանին կ'ըլլայ բուն ապանի և
գերապանի:

184. Անցեալ անկատարը կը ցուցնէ այն ժամա-
նակը՝ երբ գործողութիւն մը դեռ շարունակութեան
մէջ է:

185. Անցեալ կատարեալը կը ցուցնէ այն ժամա-
նակը երբ գործողութիւն մը նոր լմնցեր է:

186. Անցեալ գերակատարը կը ցուցնէ այն ժա-
մանակը երբ գործողութիւն մը լմնցած ցոյց կը արուի՝
առանց ժամանակը որոշելու:

187. Անցեալ վաղակատարը կը ցուցնէ այն ժա-
մանակը երբ գործողութիւն մը հին ժամանակ կա-
տարուեր է:

188. Բուն ապանին ցոյց կու տայ ներկային
մօտագոյն գալիք ժամանակ մը. իսկ գերապանին
ցոյց կու տայ հեռաւոր ապագայ ժամանակ մը:

182. Ժամանակ բայի ըսելով ի՞նչ կ'խմանաս:

183. Ներկան ստորաբաժանում ոմի՞ն. անցեալը և ապանին ի՞նչ
բաժանումներ ունին:

184. Ի՞նչ կը ցուցնէ անցեալ անկատարը:

185. Ի՞նչ կը ցուցնէ անցեալ կատարեալը:

186. Ի՞նչ կը ցուցնէ անցեալ գերակատարը:

187. Ի՞նչ կը ցուցնէ անցեալ վաղակատարը:

188. Ի՞նչ կը ցուցնեն ապանին և գերապանին,

189. Բայի մը տարբեր ժամանակները բացառութեամբ համար, զոր օրինակ, առնելով դրեւ բայը կ'ըսեմ,

կը զրեմ – ներկայ, որ ըսել է, հիմա կը կատարեմ զրելու զործը.

կը զրէի – աճկատար, որ ըսել է, դեռ զրելու զործը կը շարունակէի, լմնցած չէր.

զրեցի – կատարեալ, որ ըսել է, հիմա զրելու զործը լմնցուցի.

զրած եմ – զերակատար, որ ըսել է, զրելու զործը լմնցուցեր եմ, բայց չեմ յայտներ թէ երբ.

զրած էի – վաղակատար, որ ըսել է, զրելու զործը հին ժամանակ լմնցուցեր էի.

պիտի զրեմ – ապասնի, որ ըսել է, զրելու զործը ապագային կը թողում.

պիտի զրէի – զերապասնի, որ ըսել է, անցած ժամանակի մէջ եղած պիտի ըլլար:

32. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Բերանացի սորմիլ ոտամաւոր ըմթերցումը:

2. Ոտամաւորը վերածել արձակի, զրելով ամոր պարունակութիւմը:

3. Հետազայ բառերում մէջ՝ զոյական կամ ածական ամումը զատել բայցարմատէ:

Բանաստեղծ, բոցավառ, քարկոծ, արագագիր, բազմավաստակ, խաղամոլ, շարատանջ, բարետես, տարամերժ, պաշտօնանկ:

4. Հետեւեալ բառերում վրայ արմատներ աւելցնել: Օրինակ. շնորհ, շնորհատու, դառն դառնակուիծ:

189. Օրինակով մը բացատրէ՛ բայի մը ժամանակները:

Շնորհ, որդի, սիրա, ականջ, երկիր, գիրք, վաղ,
դառն, նետ, անուն, բարձր, խաղ, բախտ, ալիք:

5. Մէկ մէկ բայ շիմել նետեւնալ արմատներով:
Թափ, տփալ, շահ, բաց, ձիգ, առ, կից, էջ, բարձ,
նորոգ, հաւատ, կնիք, դատ, վար, ցունց, բեր:

6. Նոյն բայերում մերկայ, ամեկատար, կատարեալ,
զերակատար, ապառի, զերապառի, ժամսմակներում
եզակի առաջիմ դէմքերը զրել:

ԼԲ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Զինը

Դաշտերուն, ճամբաներուն
Վըրայ թեթեւ և լըռիկ,
Կ'երեւայ ձիւնը զարձադարձ
Դառնալով:
Կը պարէ ճերմակ տարտափն
Լայն երկնից մէջ ծաղրածու,
Կը հանդչի յետոյ գետին
Պարտասած:
Անխլիրտ բիւր ձեւերով
Տանեաց վըրայ, ծըխչանաց,
Կոթողաց, պարտէզներու
Կը քնանայ:
Զորս դին խաղաղութիւն.
Փակուած խոր մոռացօնքի
Միջեւ աշխարհ անտարբեր
Կը լըռէ...:
Բայց անհուն հանդարտութեան
Մէջ կը գառնայ սիրտն յուշերու
Եւ մարած սիրոյ մը վրայ
Կը մտածէ:

ԱՅՍ. ՆԵԿՐԻ (թարգ. չ. Ա. Քաստանիլ)

Տարափ – առատ ու շատ եկած ձիւն, անձրեւ: Ծաղրածու –
ծիծաղնող: Պարտասած – յոգնած: Անխլիրտ – անշարժ:
Մոռացօնք – մոռացում, մոռնալը: Անհուն – վերչ չունեցող:
Յուշ – յիշատակ: Միջան – (տ. պաձա):

ԼՎ. ԴԱՍ. — Բային եղանակները

190. Գործի մը կատարուելուն զանազան կերպերը եղանակ բայի կ'ըսուին:

191. Բայը հինգ կերպ կամ եղանակ ունի, որոնք են. 1. Սահմանական, 2. Ստորադասական կամ թեկական, 3. Հրամայական, 4. Որդերական, 5. Դերբայ կամ Անորոշ եղանակ:

192. Սահմանական եղանակը կը ցուցնէ ներկայ, անցեալ և կամ ապառնի գործի մը որոշ վիճակը: Օրինակ. կ'ուտեմ, կ'ուտէի, կերայ, պիտի ուտեմ:

193. Ստորադասական եղանակը կը ցուցնէ առկախ կամ պայմանաւոր գործ մը: Օրինակ. կը կարդամ որ սորվիմ. — մորքս չանցաւ որ խնդրէի. — այսօր երե մեկնի՝ վազը Բարիզ կը հասնի, եւայլն:

194. Հրամայական եղանակը պարտը կը դնէ ուրիշի մը, ըսուած գործը կատարելու. միեւնոյն կերպով կ'ըլլայ նաեւ յորդորելը, խնդրելը, ըղճալը: Օրինակ. զուտ հրամայական՝ գնա՛, ըսէ՛ որ հոս գայ. — տո՛ւր ինծի գիշեթ, եւայլն. յորդորական՝ սիրտ առեք ո՛, ընկերներ. — եղածը ըսէ՛ աներկիւղ. խնդրական՝ բարի հղիր հաղորդելու իրեն՝ ըսածս. — մի՛ մերժեք խնդիրըս. — կ'աղաջեմ ո՛չ դիր խօսքիս. ըղճական՝ թողպաշտպանէ՛ ինցզինքը. — ապրի՛ երկար տարիներ, են:

195. Որդերական կ'ըսուի այն եղանակը՝ որ թոյլ չուզեր տալ ուրիշի մը՝ կատարելու բայէն ցոյց

190. Ո՞ր բանը եղանակ բայի կ'ըսուի.

191. Բայը քանի՛ եղանակ ունի, և որոնք են.

192. Սահմանական եղանակը ի՞նչ կը ցուցնէ:

193. Ստորադասականը ի՞նչ կը ցուցնէ:

194. Հրամայական եղանակը ո՞րն է և քանի՛ ձեւեր ունի,

195. Որդերական եղանակը ո՞րն է:

տրուած գործը. զոր օրինակ. մի՛ մօտենար. — մի՛ շակեր. — բնաւ զինի և օղի պիտի չխմէ. — մի՛ հաւատար անոր խօսքին:

33. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ընթերցումին իւրաքանչյուր տումին իմաստը՝ արձակի վերածելով զրել:

2. Ըսել թէ տեսնել բայց նետեւեալ իւրաքանչյուր խօսքին մէջ ի՞նչ եղանակով զործածուած է:

Կը տեսնեմ վիճակդ և շատ կը ցաւիմ վրադ. — Զինքը որ տեսնեմ պիտի խրատեմ. — Տես, որ աստիճանն նուաստացաւ. — Ահա տես, յաղթանակը քեզի կը սպասէ. — Կ'աղաչեմ տես մէկ մը սա մարզարիտները. — Ուր էր թէ անդամ մը տեսնէի զինքը. — Գէշ գոյնով մի՛ տեսներ ուրիշին գործերը:

3. Որոշել նետեւեալ խօսքերում մէջ ներկայ, անցեալ և աւպատի ժամանակները:

Վարդանանց նահատակութիւնը եղաւ Փրիստոսի թուականին 451 յունիս 2-ին. — Գրիգոր Նարեկացին կը վախճանի 1003ին. — Միհիթար Արքահայր ծնած է Աբրաստիոյ մէջ 1676-ին. — Լազարեան Ճեմարանը բացուեցաւ Մոսկուաի մէջ 1819ին. — Վենետիկ քաղաքին շինութեան 16 երորդ դարադարձը պիտի ըստ 2021 Փրիստոսի թուականին. — Փրիստոսի երկրորդ գալստեան՝ աշխարհս պիտի կործանի. — Երբ գարունը գայ՝ ծաղկելները պիտի բացուին. — Եթէ չարքաշ մեծնաս, բոլոր կեանքիդ մէջ քաջողջ պիտի ապրիս:

4. Հետեւեալ բայցերով շինել մէկ մէկ խօսք նիմզ եղանակներում զործածութեամբ:

Ոիրել, երթալ, վազել, հեռանալ, որսալ, օգնել:

5. Համապատասխան բայցեր գտնել՝ նետեւեալ գոյական և ածական ամումներում:

Կարկատուն, յաջողակ, վախճան, գութ, հեռաւոր, թղթակիր, կազմարար, վէճ, կաթ, թուք:

Եղ. ԲՆԹԵՐՑՈՒՄ. — Արեւելքին կու գաս

Մըրմբնջեցի ծայրը բըլրան
Առաւօտեան աղօթքն անոյշ.
Էակներու հետ միաբերան՝
Երգեցի զայն՝ որ դրկէ լոյս.
Ու խնդրեցի տալ անրաւ որ
Իմ սիրելեացս հեռաւոր:
Արեւ, ով արեւ քեզ կը դիմեմ.
Արեւելքին դուն կու գաս հոս...
Հանդիպեցա՞ր, անցած տաեն
Վրտակներու ծիրանեհոս.
Տարի՞ր արգեօք պայծառ մի օր,
Հայրենիքս իմ հեռաւոր:
Տեսա՞ր հոն վար սիրուն Եղեմ,
Ուսկից Եփրատը մտախոչ
Կ'անցնի դղեկաց ըստորոտէն,
Ու կիսաւեր մատուռներու.
Ճաճանչելով աըւի՞ր համբոյր
Ուերակացն այն հեռաւոր:
Գեղջուկ կընոջ գողար երգով,
Տեսա՞ր մեկնումը նախիրին,
Զուարթ ամբոխ մատրան մը քով,
Խաղողկութի՞մ մէջ էր այզին.
Ճաճանչելով աըւի՞ր համբոյր
Յիշատակացն իմ հեռաւոր:
Բայց գըրկիս մէջ լոյս մը կ'իյնայ,
Մեր նայուածքներ վըրադ, ըսէ,
Հանդիպեցա՞ն միմեանց հիմայ.
Կեցի՞ր ճաճանչ, կեցի՞ր, խօսէ,
Ե՞ս փոխադարձ ջերմիկ համբոյր,
Իմ սիրելեացս հեռաւոր:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԵԱՆ

Տատասկ — փշոտ բոյս: Մըմնջել — մեղմ ձայնով ըսել:
Ծիրանեհոս — կարմիր գոյնով վազող: Մտախոչ — մտածիոտ:
Ստորոտ — տակ: Գողար — փափուշ, անուշ: Ամբոխ —
բազմուրիւն: Ճաճանչ — ձառագայր, շող: Եղեմ — դրախտ:

ԼԴ. ԴԱՍ. — Բային եղանակները (Դերբայ)

196. Դերբայ կամ Անորոշ եղանակը այն է, որով բայց՝ գործ մը ցոյց կու տայ, առանց գործող անձի մը, զոր օրինակ. յայտնել, երզող, հասած, սահերով, խնդրելու, կարուելիք։ Դերբայը երկու տեսակ բառ կը պարունակէ, որ է բայզոյականներ և բայածականներ։

197. Բայզոյականը եթէ պարզապէս գործողութիւն մը ցոյց տայ՝ առանց ժամանակը որոշելու կը կոչուի անորոշ դերբայ. իսկ եթէ ցուցնէ ապազային մէջ ըլլալիք գործողութիւն մը, կը կոչուի ապասնի դերբայ։ Զոր օրինակ. անորիշ դերբայ են՝ երթալ, լոել, ցաւիլ և զգենուլ. իսկ ապասնի դերբայ են՝ մորքելիք կամ մորքելու, կպցնելիք կամ կլոպցելու, եւայլն։

198. Բայածականը՝ գործի մը ներկայ կամ անցած ժամանակը ցոյց կու տայ անորոշ կերպով, հետեւաբար երկու տեսակ է, ներկայ դերբայ և անցեալ դերբայ։ Զոր օրինակ. ներկայ դերբայ են՝ երզող, խմող, խորհող, եւայլն. իսկ անցեալ դերբայ են՝ երզած, երզեր, խորհած, խորներ, խմած, խմեր, ևն։

196. Ո՞րն է Դերբայ կամ Անորոշ եղանակը և քանիի՞ կը բաժնուի։

197. Բայզոյականը քանի՞ բաժանում ունի և ի՞նչովէս կ'ըսուին։

198. Բայածականը գործողութեան մը ո՞ր ժամանակները ցոյց կու տայ, և քանի՞ տեսակ է։

34. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Օրինակել ընթերցումը, սորվիլ ամոր բառերը և պատմել պարունակութիւնը:

2. Նշանակել առանձին թուղթի վրայ ընթերցումին մէջ եղած բայերը, և զրել դիմացնին անոնց ո՞ր ժամանակ և ո՞ր եղանակ ըլլալնին:

3. Հետեւեալ անորոշ դերբայները վերածել ապառնի, ներկայ և անցեալ դերբայներու:

Գործել, եփել, զրկել, ընթրել, վաճառել, մեծարել, կարօտիլ, գնել, բաշխել, տալ:

4. Հետեւեալ խօսքերում մէջ իրեն ածական գործածուած բայարմատ դերբայները զատել գոյականարար գործածուածներէն:

Հին պալատներուն մէջ շատ հրաշալիքներու կը հանդիպինք. — Մութ բովերու մէջ բիւրաւոր մարդիկ կ'աշխատին. — Պատին ծեփը համազօր է մարդուն հազուստին իրը պատոսպարութիւն. — Կարծր սիրու ունեցող մարդիկ՝ անզգայ կ'ըլլան. — Դրացիներս ճաշի հրաւիրուեցան. — Յիսուսի մարմինը սուրբ կտաւող պատեցին. — Զեր մէջ ամէնէն խոնարհը՝ բարձրագոյնն է Աստուծոյ առջեւ. — Կեանքի վարժ մարդիկ՝ արիասիրս կ'ըլլան. — Գէր կենդանիներուն միսը համեղագոյն կ'ըլլայ. — Երբ կոյրը կոյրին առաջնորդէ երկուքն ալ խորխորատ կ'իյնան. — Աբրահամու զոհը հաճոյ անցաւ Աստուծոյ. — Մարդիկ գիտցան ամէն բանի կեղծը հնարել. — Մարդուս խօսքը կը թռչի, դործը կը մնայ. — Գործաւորին շահը իր օրապահիկն է:

5. Վերի խօսքերում մէջ եղած բայարմատ դերբայները՝ աթերեւոյթ կամ անցեալ դերբայի վերածել:

Օրինակ. Հինցած պալատներուն մէջ շատ հրաշալիքներու կը հանդիպինք:

6. Հետեւեալ խօսքերում մէջ գտնուած բայզոյակամբները՝ ամորոշ դերքայով բացաարել:

Այսօր շուկային մէջ անցուդարձը շատ դժուար է. — Տուրեւառը բոլորովին դադրած է. — Թուչուններուն գեղգեղումը լսելու է գարնան՝ անտառներուն մէջ. — Երկրապագուրիւնը միայն Աստուծոյ վայել է. — Խրաւունքէ բռնի զրկանքը ծայր աստիճան անիրաւութիւն է. — Ատացուածքին վատնումը՝ իր անձին և ժառանգներուն դէմ անիրաւուրիւն է. — Ծառերուն ժադիւմը փետրմարտ ամիսներուն մէջ տեղի կ'ունենայ. — Գիշերուան զուարձութիւնը սովորաբար տիսուր առաւօտ կը բերէ: Օր. Շուկային մէջ անցնիլ դառնալը շատ դժուար է:

ԵՒ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Բարի տղաներ

Այն առաւօտ հիւսիսային հովը կը կծէր մարդոց երեսները:

Տղաները դպրոց կ'երթային, հաստ շալերով պլուած մինչեւ աչքերնին, զորոնք զթասիրտ մայրեր հայթայթեր էին անոնց՝ նոյն իսկ անձնական զրկումով մը:

Հանրային թասրոնի շէնքին աստիճաններուն վրայ, որ մօտ էր դպրոցին, նստած էր աղջնակ մը, որ տասը տարեկանէն քիչ մաւելի կը ցուցնէր, և զգին վրայ բըռնած էր մանկիկ մը հնոտիններով ծածկուած:

Երկուքն ալ կը դողային ցուրտէն: Մեծ քրոջը վրայ զրեթէ ալ ոյժ չէր մնացեր ողորմութիւն մուրալու, և հաղիւ ճիկ մը հանելով՝ զինքը անոնց զթութեան կը յանձնէր. բայց երբ հովը կը փչէ և ցուրտը խիստ զդալի կ'ըայ, մարդիկ այլեւս չեն կենար և ձեռքերնին զըրպանէն դուրս չեն հաներ:

Տղաներն են միայն որ ցուրտը չեն զգար երբոր բան
մը իրենց սրտին հետ կը խօսի, անոնցմէ բազմութիւն մը
հաւաքուեցան այն կարեկցելի խումբին քով։ Քանի մը
դաշեկան՝ իրենց շատակերութենէն խնայուած՝ ինկան
այն նիշար և ընդարձացած ձեռքին մէջ որ երկնցուցեր
էր։ Այն օրը ամէնքն ալ սովորականէն նուազ ուրախու-
թեամբ գացին գպրոց, բայց ներքասապէս աւելի գոհ էին,
գիտնալով որ բարի գործ մըրած էին։

Կծէլ – կմել, խաժնել։ Զըկում – իրաւունքեն ետ կե-
նալը։ Հանրային – հասարակաց, ամենուն։ Հոսով – ձին,
ձինցած։ Ճեկ – պղտի ճայն, ճիկ։ Հաւաքուիլ – ժողովիլ,
մեկտեղ զալ։ Կարեկցէլի – խղալի, գուր շարժող։ Ընդար-
մանալ – բմրիլ, փայտ կտրել։

ԵՅ. ԴԱՍ. — Բայերու լծորդութիւնը

199. Քերականութեան կանոններուն համաձայն
լծորդուող բայերը կ'ըսուին կանոնաւոր բայ, խկ յիշ-
եալ կանոններէն շեղողները կ'ըսուին անկանոն բայ։
Անոնցմէ զատ կան նաև պակասաւոր և անդեմ բայեր։

200. Երեք տեսակ լծորդութիւն կայ բայերու,
որոնք իրարմէ կը զանազանուին իրենց անորոշ գեր-
բային վերջաւորութեան մէջ գտնուած ձայնաւոր զի-
րովը։ Ա. լծորդութեան բայերը կը վերջանան ալ մաս-
նիկով, երկրորդին՝ ել մասնիկով և երրորդին՝ իլ
մասնիկով։ Կան նաև քանի մը ուղ վերջացող բայեր
որոնք անկանոն լծորդութիւն ունին։

199. Ո՞ր բայերը կ'ըսուին կանոնաւոր և որո՞նք անկանոն։

200. Բայերու քանի՞ տեսակ լծորդութիւն կայ և որո՞նք են։

201. Բայերուն մէջ ըլլալ բայը հիմն և օժանդակ (լրացուցիչ) է բոլոր բայերու լծորդովթեան՝ աշխարհաբարի մէջ։ Այս չէզոք բայը կազմուած է զրաբար լեզուին ել, լինել, եղանել պակասաւոր բայերէն, որոնց գիրար կը լրացնեն գրաբարին մէջ։

202. Բայերուն Սահմ. ներկայ և անկատար ձեւերը՝ կը կամ կու նախադաս մասնիկ մ'ունին, որ յատկանիշ է այդ ժամանակներուն, և կ'որոշէ զանոնք Ստորադասական ներկայէն և անկատարէն։ Կու կը զրուի միավանկ բառերու առջեւ, իսկ կը՝ կը զրուի բազմավանկ բառերու առջեւ. զոր օրինակ, կու տամ, կու լայի. — կը շրջիմ, կը կարգադրէք, ևն։

35. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումը և զոց ըսել անոր սկարումակութիւննը։

2. Հետեւեալ բայերում ո՛ր լծորդութեան պատկանիլլը ըսէր։

Սպասեցէք, ողորմեցան, խաղացէք, ծարաւեցան, պիտի յաղթուէք, եթէ յաջողէին, որ խօսիս, որ ճանչնայ, պիտի ընկղմինք, պառկած, խնտալու, վճարելիք։

3. Վերի բայերով մէկ մէկ խմաստներ շխմեցէք։

Օր. Սպասեցէք ձեր եղբօրը վերադարձին։

4. Հետեւեալ խօսքերում մէկ մէկ բայ գտէր։

Գինեպաննը խսդող... — Երկրագործը արտերը... — Վեղուներու որ գալիս... — Գարունը բացուելուն ծաղիկները... — Գայլը իր մորթը ... բայց բնութիւնը ոչ. — Գրիչը գրելու... — Տիսուր լուրը շուտով ... — Մահը պատճառանքով մը...։

5. Սորվիլ հետեւեալ էջին մէջ՝ ըլլալ բային լծորդութիւննը։

201. Ըլլալ բայը ինչ գեր ունի լծորդութիւններուն մէջ։

202. Սահմանական ներկայ և անկատար ձեւերը ինչ նախադաս մասնիկ կ'առնեն, և ո՞ր բայերը չունին այդ մասնիկը։

Ե. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՓԵՍՊԱԼՈՐ ԴԵՐՁԱԿՈՒՅԻ ՄԸ

Կ'ուզէք որ ձեղի ներկայացնեմ զայն :

Հովահարի նման պոչ ունի . լիճերու և գետերու մօշակայ տեղեր կը բնակի և իր տնակը գետափի խոտերուն մէջ կը շինէ :

Հասկցաք արդէն որ թռչնիկի մը վրայ է խօսքը . . . : Յայց երբեք մաքերնէդ պիտի անցնէր որ այս թըռչնիկը, Շիկանաւ դերձակումի կոչուած, առաջնակարգ դերձակումի մըլլայ : Իր փոքրիկ կտուցովը որ ասեղի պէս սուր է, շատ մը կանոնաւոր գիծերով՝ ծակտիկներ կը բանայ ճիշդ թիթեղներու եղերքի նման :

Յեսայ հետամուտ կ'ըլլայ դերձանը՝ ճարել, որուն խիստ մեծ քանակութեան կը կարօտի, որովհետեւ, ամէն բանէ վեր, կ'ուզէ որ շինելիք տնակը մեծ ամրութիւն ունենայ :

Կը կարծէք թէ բոլոր այն գերձանը՝ որ ազուամազներէ և խոտի թելերէ բաղկացած է, շիութ' ո՛ւ մէջ ձգէ զինքը : Երբեք . և ո՛չ խակ երազի մէջ : Իր կտուցին համար այդ ամէնը խաղ մ'է, որովհետեւ անով թելին բոլոր ծայրերը իրարմէ կը բաժնուին, կ'երկննան, ծակտիկներէն կ'անցնին այնպիսի ճշգութեամբ մը՝ որ յատուկ է այդ հրաշալի թռչնիկին :

Ո՞րքան սիրուն է Շիկահաւն իր շարժումներուն մէջ, երբ իր կանաչագեղ տնակին մէջ կ'օրօրուի ջուրերուն վրայ :

Կ'ուզէք լսել զարմանալի բան մը որ սեփական է այս թռչունին, որուն համար շատ տղաներ պիտի նախանձին անոր : Ամէն անգամ որ գերձան մը պիտի գործածէ Շիկահաւը, անոր երկու ծայրերէն մէկը կը հանգոյցէ : Ո՞վ գիտէ որ գերձանին և ասեղին գիւտը, ստուգիւ, այս աշխատասէր թռչնիկին չենք պարտիր :

Լծորդութիւն ԲԱՐՁՐ օժանդակ անկանոն բային

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>Եղ.</i>	<i>Եմ</i>	<i>Եղ.</i>	<i>Կ'ըլլամ'</i>	<i>Եղ.</i>	<i>Էի</i>	<i>Եղ.</i>	<i>Կ'ըլլայի</i>
»	<i>Ես</i>	»	<i>Կ'ըլլաս</i>	»	<i>Էիր</i>	»	<i>Կ'ըլլայիր</i>
»	<i>Է</i>	»	<i>Կ'ըլլայ</i>	»	<i>Էր</i>	»	<i>Կ'ըլլար</i>
<i>Յոդ.</i>	<i>Ենք</i>	<i>Յոդ.</i>	<i>Կ'ըլլանք</i>	<i>Յոդ.</i>	<i>Էինք</i>	<i>Յոդ.</i>	<i>Կ'ըլլայինք</i>
»	<i>Էք</i>	»	<i>Կ'ըլլաք</i>	»	<i>Էիք</i>	»	<i>Կ'ըլլայիք</i>
»	<i>Են</i>	»	<i>Կ'ըլլան</i>	»	<i>Էին</i>	»	<i>Կ'ըլլային</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>Եղ.</i>	<i>Եղայ</i>	<i>Յոդ.</i>	<i>Եղանք</i>
	<i>Եղար</i>		<i>Եղաք</i>
	<i>Եղաւ</i>		<i>Եղան</i>

ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>Եղեր կամ եղած եմ</i>	<i>Եղ.</i>	<i>Եղեր կամ եղած էի</i>
»	<i>Եղեր » եղած ես</i>	»	<i>Եղեր » եղած էիր</i>
»	<i>Եղեր » եղած է</i>	»	<i>Եղեր » եղած էր</i>
<i>Յոդ.</i>	<i>Եղեր » եղած ենք</i>	<i>Յոդ.</i>	<i>Եղեր » եղած էինք</i>
»	<i>Եղեր » եղած էք</i>	»	<i>Եղեր » եղած էիք</i>
»	<i>Եղեր » եղած են</i>	»	<i>Եղեր » եղած էին</i>

ԱՊԱՌԵՒ

<i>Եղ.</i>	<i>պիտի ըլլամ'</i>
»	» <i>ըլլաս</i>
»	» <i>ըլլայ</i>
<i>Յոդ.</i>	<i>պիտի ըլլանք</i>
»	» <i>ըլլաք</i>
»	<i>ըլլան</i>

ԳԵՐԱՊԱՌԵՒ

<i>Եղ.</i>	<i>պիտի ըլլայի</i>
»	» <i>ըլլայիր</i>
»	» <i>ըլլայիք</i>
<i>Յոդ.</i>	<i>պիտի ըլլայինք</i>
»	» <i>ըլլայիք</i>
»	<i>ըլլային</i>

ՍՏՈՐԱԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ կամ եթէ ըլլամ
 » որ » եթէ ըլլաս
 » որ » եթէ ըլլայ
 Յոդ. որ » եթէ ըլլանք
 » որ » եթէ ըլլաք
 » որ » եթէ ըլլան

ՍՏՈՐԴ. ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ եղեր եմ
 » որ եղեր ես
 » որ եղեր է
 Յոդ. որ եղեր ենք
 » որ եղեր էք
 » որ եղեր են

ՍՏՈՐԱԴ. ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ կամ եթէ ըլլայի
 » որ » եթէ ըլլայիր
 » որ » եթէ ըլլար
 Յոդ. որ » եթէ ըլլայինք
 » որ » եթէ ըլլայիք
 » որ » եթէ ըլլային

ՍՏՈՐԴ. ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. որ եղեր էի
 » որ եղեր էիր
 » որ եղեր էր
 Յոդ. որ եղեր էինք
 » որ եղեր էիք
 » որ եղեր էին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Եղ.	Բ.	Դէմք	Եղիք	—	Թող ըլլաս
»	Գ.	»	ըլլայ	—	Թող ըլլայ
Յոդ.	Ա.	»	ըլլանք	—	Թող ըլլանք
»	Բ.	»	եղէք	—	Թող ըլլաք
»	Գ.	»	ըլլան	—	Թող ըլլան

ԱՐԳԵԼԱԿԱՆ

Եղ.	Բ.	Դէմք	<i>մի ըլլար = մ' ըլլար</i>	—	Թող չըլլաս
»	Գ.	»	չըլլայ	—	Թող չըլլայ
Յոդ.	Ա.	»	չըլլանք	—	Թող չըլլանք
»	Բ.	»	<i>մի ըլլաք = մ' ըլլաք</i>	—	Թող չըլլաք
»	Գ.	»	չըլլան	—	Թող չըլլան

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Բայզոյական	Անորոշ դերբայ	ըստ
	Ապանի դերբայ	ըստու, ըստիք
Բայածական	Ներկայ դերբայ	եղող, ըլլող
	Անցեալ դերբայ	եղեր, եղած

Լ.Զ. ԴԱՍ. — Ա.Թ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ
Բայերու արմատները

203. Բայ մը երկու տեսակ արմատ ունի, մէկը ներկային մէջ որ պարզ արմատ կ'ըսուի, որուն վրայ ուղղակի կ'աւելցուին լծորդութեան վերջաւորութիւնները. իսկ միւսը՝ կատարեալին մէջ, որ բաղադրեալ արմատ կը կոչուի, որուն վրայ կ'աւելցուին ց, աց, եց, ուց մասնիկներէն մէկը՝ կանոնաւոր լծորդութեան վերջաւորութիւններէն առաջ: Օրինակներ.

Բայ	Արմատ ներկայի (պարզ արմատ)	Արմատ կատարեալի (բաղադրեալ արմատ)
հազ-ալ	կը հազ-ամ	հազ-աց-ի
երգ-ել	կ'երգ-եմ	երգ-եց-ի
յոզն-իլ	կը յոզն-իմ	յոզն-եց-այ
թող-ուլ	կը թող-ում	թող-ուց-ի

204. Բայերը կը զանազանուին իրարմէ ուրիշ երկու կերպով ալ, պարզ բայեր և վերադրեալ բայեր:

Պարզ բայեր կ'ըսուին՝ երբոր ալ, ել, իլ, ոչ վերջաւորութիւնները ուղղակի բային արմատին վրայ աւելցուին. զոր օրինակ. հոգ-ալ, մաքր-ել, շարժ-իլ, եւայլն: Վերադրեալ բայեր կ'ըսուին՝ երբ արմատին և վերջաւորութեան մէջ զիր մը և կամ վանկ մը կը մտնէ. զոր օրինակ. հեռ-ան-ալ, կամ-են-ալ, մեռ-ն-իլ, փախ-չ-իլ, եւայլն: Ոյս յաւելուած զիըը կամ վանկը կը կոչուի բային վերադրը:

203. Բայ մը քանի՛ տեսակ արմատ ունի և ի՞նչ կ'ըսուին:

204. Բայերը ուրիշ ի՞նչ կերպով կը զանազանուին իրարմէ: Որո՞նք կ'ըսուին պարզ բայեր և որո՞նք վերադրեալ:

205. Առաջին լծորդութեան մէջ կը գտնուին և, ան, ևն վերադիրները. զոր օրինակ. չոր-ն-ալ, զայր-ան-ալ, արր-են-ալ, եւայլն:

Երկրորդ լծորդութեան մէջ միայն և, ան վերադիրները կան, զոր օրինակ. զար-ն-ել, անու-ան-ել, զարձ-ն-ել, եւայլն:

Երրորդ լծորդութեան մէջ կան և, ան, և վերադիրները. զոր օրինակ. անց-ն-իլ, զիջ-ան-իլ, խրո-չ-իլ, եւայլն:

206. Երկու օրինակ ունի առաջին լծորդութիւնը, որուն տակ զնացող բոլոր բայերը, որոնք զուրկ են վերադիրներէ, երկրորդ օրինակին պէս կը լծորդուին, բաց ի տալ (արմատ տու կամ տո՛ր) բայէն՝ որ առաջին օրինակին պէս կը լծորդուի:

36. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Օրինակել ըմթերցումին ոտամաւորը, պատմել անոր պարումակութիւնը և յետոյ արծակ զրել զայն:

2. Երեքական խօսք շիմել պարզ արմատ ումեցող և բաղադրեալ արմատ ումեցող բայերով:

Օրինակ Մի շատապիր, գեռ կանուխ է ժամանակը. — Զարէն փախչիլը՝ բարւոյն հետեւիլ է:

3. Գտնել տասը հատ վերադրեալ բայեր՝ լրացնելու համար հետեւեալ խօսքերը:

Պէտք չէ բնաւ շուքէն ... — Յիսուսի օրհնած հացերը ու ձուկերը ... — Ո՞րչափ հարուստներ՝ պատերազմին երեսէն ... — Ֆիլիպպէ քաղաքին տուներուն մեծ մասը երկրաշարժէն ... — Դաւիթ պարսատիկով մը ... զՓողիաթ. — Կայէն իր գործած եղբայրական

205. Ի՞նչ վերադիրներ կը գտնուին առաջին, երկրորդ և երրորդ լծորդութիւններուն մէջ:

206. Քանի՞ օրինակ ունի առաջին լծորդութիւնը:

ոճիրին համար կ'ուզէք Աստուծոյ երեսէն ... — Ամէն
ոք ունի յատուկ նպատակ մը, որուն կը ջանայ ... —
Մարդ իր նախնեաց փառքով պէտք չէ ... — Հայր մը
իր որդւոյն բարութեան վրայ ... — Մեղրի որ դպշես
ձեռքիդ ... — Մարմին մը որ ձեռքէ թողուս՝ գետին ...:
4. Սորվիլ՝ բայերուն Առաջին լծորդութեամ երկու օրի-
մակմերը :

1.9. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՋՈԹք Եւ ողբրմութիւն

Երկու ընկերք պատարագի կ'երթային,
Եւ երկուքն ալ տասնական փող ունէին:
Ուրախ զուարթ ձեռք ձեռքի տուած խօսէին,
Այն փողերով արդեօք ի՞նչ բան գընէին:
Աղքատ մելաւ դիմացնին ձիշդ ժամին զուռն,
Երկընցուց ձեռքն, «անօթի եմ, գըթութիւն»:
«Եթէ մէկ փող ունենայի:

Բսաւ Սարգիս, քեզ կու տայի:
Աստուած օգնէ, մանրուք չունիմ ես այսօր:
— Ես ալ մանրուք չունիմ, ունիմ բայց խոշոր,
Բսաւ Յակոբ, ահաւասիկ».

Ու գրաւ աղքատ մարդուն տփիկ
Իւր գեղեցիկ տասը փողեր:
Եւ մըտան ինքն և իւր ընկեր
Յեկեղեցին:

Եւ երկուքն ալ աղօթեցին:
Աստուած լըսեց Յակոբիկին աղօթքին:
Չէ բաւական գըրքի մէջէն աղօթել
Պէտք է նաեւ տառապեալները սիրել.
Եւ անոնց տալ արծաթ՝ պըղինձ երբ պակսի,
Կըցել ձեռներն է լաւ, բանալն աւելի:

ՆՈՒԵՐ ՄԱՆԿԱՆՑ :

Փող - մէկ փողը ձինց սանդիմ է. Ափ - բուռ, ձեռքին
մէջ. Տառապեալ - խեղճ, ողորմելի. Կցել ձեռներն - ձեռ-
ները իրարու բերել՝ աղօթելու ձամար. Աղքատ - բշուառ,
մուրացիկ :

Արևագին լուրդութիւն պարզ բայերու

Ա. ին Օրինակ

Լ-ալ

Արմատ ներկային ւ
» կատարեալի ւ-աց Արմ. ներկային կարդ
կատարեալի կաղադ-աց

Բ. դ Օրինակ

Կարդ-ալ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՇԵՐԿԱՑ

Եղ.	կու լ-ամ	Եղ.	կը կարդ-ամ
»	կու լ-աս	»	կը կարդ-աս
»	կու լ-այ	»	կը կարդ-այ
Յող.	կու լ-անք	Յող.	կը կարդ-անք
»	կու լ-առք	»	կը կարդ-առք
»	կու լ-ան	»	կը կարդ-ան

ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	կու լ-այի	Եղ.	կը կարդ-այի
»	կու լ-այիր	»	կը կարդ-այիր
»	կու լ-ար	»	կը կարդ-ար
Յող.	կու լ-այինք	Յող.	կը կարդ-այինք
»	կու լ-այիք	»	կը կարդ-այիք
»	կու լ-ային	»	կը կարդ-ային

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	լ-աց-ի	Եղ.	կարդ-աց-ի
»	լ-աց-իր	»	կարդ-աց-իր
»	լ-աց-աւ	»	կարդ-աց
Յող.	լ-աց-ինք	Յող.	կարդ-աց-ինք
»	լ-աց-իք	»	կարդ-աց-իք
»	լ-աց-ին	»	կարդ-աց-ին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>t-ag-br</i>	<i>bu</i>	<i>bq.</i>	<i>կարդ-ag-br</i>	<i>bu</i>
»	<i>t-ag-br</i>	<i>bu</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>bu</i>
»	<i>t-ag-br</i>	<i>է</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>է</i>
<i>թոգ.</i>	<i>t-ag-br</i>	<i>ենք</i>	<i>թոգ.</i>	<i>կարդ-ag-br</i>	<i>ենք</i>
»	<i>t-ag-br</i>	<i>էք</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>էք</i>
»	<i>t-ag-br</i>	<i>են</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>t-ag-br</i>	<i>էի</i>	<i>bq.</i>	<i>կարդ-ag-br</i>	<i>էի</i>
»	<i>t-ag-br</i>	<i>էիր</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>էիր</i>
»	<i>t-ag-br</i>	<i>էր</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>էր</i>
<i>թոգ.</i>	<i>t-ag-br</i>	<i>էինք</i>	<i>թոգ.</i>	<i>կարդ-ag-br</i>	<i>էինք</i>
»	<i>t-ag-br</i>	<i>էիք</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>էիք</i>
»	<i>t-ag-br</i>	<i>էին</i>	»	<i>կարդ-ag-br</i>	<i>էին</i>

ԱՊԱՌՆԻ

<i>bq.</i>	<i>պիտի</i>	<i>t-agմ</i>	<i>bq.</i>	<i>պիտի</i>	<i>կարդ-agմ</i>
»	»	<i>t-ag</i>	»	»	<i>կարդ-ag</i>
»	»	<i>t-agյ</i>	»	»	<i>կարդ-agյ</i>
<i>թոգ.</i>	<i>պիտի</i>	<i>t-agնք</i>	<i>թոգ.</i>	<i>պիտի</i>	<i>կարդ-agնք</i>
»	»	<i>t-agք</i>	»	»	<i>կարդ-ք</i>
»	»	<i>t-agն</i>	»	»	<i>կարդ-ն</i>

ԳԵՐԱՊԱՌՆԻ

<i>bq.</i>	<i>պիտի</i>	<i>t-agյի</i>	<i>bq.</i>	<i>պիտի</i>	<i>կարդ-agյի</i>
»	»	<i>t-agյիր</i>	»	»	<i>կարդ-agյիր</i>
»	»	<i>t-agյիր</i>	»	»	<i>կարդ-agյիր</i>
<i>թոգ.</i>	<i>պիտի</i>	<i>t-agյինք</i>	<i>թոգ.</i>	<i>պիտի</i>	<i>կարդ-agյինք</i>
»	»	<i>t-agյիք</i>	»	»	<i>կարդ-agյիք</i>
»	»	<i>t-agյին</i>	»	»	<i>կարդ-agյին</i>

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>Եղ.</i>	<i>որ լ-ամ</i>	<i>Եղ.</i>	<i>որ կարդ-ամ</i>
»	<i>որ լ-աս</i>	»	<i>որ կարդ-աս</i>
»	<i>որ լ-այ</i>	»	<i>որ կարդ-այ</i>
<i>Յող.</i>	<i>որ լ-անք</i>	<i>Յող.</i>	<i>որ կարդ-անք</i>
»	<i>որ լ-աք</i>	»	<i>որ կարդ-աք</i>
»	<i>որ լ-ան</i>	»	<i>որ կարդ-ան</i>

ԱՆԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>որ լ-այի</i>	<i>Եղ.</i>	<i>որ կարդ-այի</i>
»	<i>որ լ-այիր</i>	»	<i>որ կարդ-այիր</i>
»	<i>որ լ-ար</i>	»	<i>որ կարդ-ար</i>
<i>Յող.</i>	<i>որ լ-այինք</i>	<i>Յող.</i>	<i>որ կարդ-այինք</i>
»	<i>որ լ-այիք</i>	»	<i>որ կարդ-այիք</i>
»	<i>որ լ-ային</i>	»	<i>որ կարդ-ային</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>Եղ.</i>	<i>որ լ-աց-եր եմ</i>	<i>Եղ.</i>	<i>որ կարդ-աց-եր եմ</i>
»	<i>որ լ-աց-եր ես</i>	»	<i>որ կարդ-աց-եր ես</i>
»	<i>որ լ-աց-եր է</i>	»	<i>որ կարդ-աց-եր է</i>
<i>Յող.</i>	<i>որ լ-աց-եր ենք</i>	<i>Յող.</i>	<i>որ կարդ-աց-եր ենք</i>
»	<i>որ լ-աց-եր էք</i>	»	<i>որ կարդ-աց-եր էք</i>
»	<i>որ լ-աց-եր են</i>	»	<i>որ կարդ-աց-եր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>որ լ-աց-եր էի</i>	<i>Եղ.</i>	<i>որ կարդ-աց-եր էի</i>
»	<i>որ լ-աց-եր էիր</i>	»	<i>որ կարդ-աց-եր էիր</i>
»	<i>որ լ-աց-եր էր</i>	»	<i>որ կարդ-աց-եր էր</i>
<i>Յող.</i>	<i>որ լ-աց-եր էինք</i>	<i>Յող.</i>	<i>որ կարդ-աց-եր էինք</i>
»	<i>որ լ-աց-եր էիք</i>	»	<i>որ կարդ-աց-եր էիք</i>
»	<i>որ լ-աց-եր էին</i>	»	<i>որ կարդ-աց-եր էին</i>

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Եղ.	բ.	դէմք	լ-աց	կարդ-ա՛
Յող.	ա.		լ-անք	կարդ-անք
	»		լ-աց-էք	կարդ-աց-էք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

Եղ.	բ.	դէմք	մի լ-ար	մի կարդ-ար
Յող.	ա.		շլ-անք	շկարդ-անք
	»		մի լ-աք	մի կարդ-աք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Բայցոյական

Ամորոշ	լ-աւ	կարդ-աւ
---------------	-------------	----------------

Ապառմի	լ-աւ-ու,	լ-աւ-իք	կարդ-աւ-ու,	կարդ-աւ-իք
---------------	-----------------	----------------	--------------------	-------------------

Բայցածական

Ներկայ	լ-աց-ող	կարդ-աց-ող
---------------	----------------	-------------------

Անցեալ	լ-աց-եր,	լ-աց-ած	կարդ-աց-եր,	կարդ-աց-ած
---------------	-----------------	----------------	--------------------	-------------------

**ԱՅ. ԴԱՅ. — Բ.Դ. Եւ Գ.Դ. լԾՈՐԴՈՒԹԻՒՆ
պարզ բայցերուն**

207. Երկրորդ լծորդութիւնն ալ ունի երկու օրինակ, և ել վերջացող բայերուն մնձագոյն մասը երկրորդ օրինակին պէս կը լծորդուին, իսկ ըս-ել և լն-ել բայերը կը հետեւին առաջին օրինակին, միայն իրենց հրամայական եղակի երկրորդ զկմքով կը համաձայնին երկրորդ օրինակին, որով կ'ըլլան ըս-է և ըր-է, փոխանակ պարզ արմատներուն ըս և ըր:

207. Երկրորդ լծորդութիւնը քանի օրինակ ունի և ի՞նչ ձեւով կ'ըլլայ:

208. Երբորդ լծորդութիւնն ալ ունի երկու օրինակ, որուն առաջին օրինակին (սկս-իլ) պէս լծորդուող քանի մը բայեր՝ որոնք են՝ զեղծ-իլ, ծն-իլ, կտ-իլ, պրծ-իլ, սն-իլ, փախ-իլ, թո-իլ, փլ-իլ, ունին վերադիրով՝ աւելի գործածական ձեւեր, ինչպէս զեղծ-ան-իլ, ծն-ան-իլ, կտ-չ-իլ, պրծ-ան-իլ, սն-ան-իլ, փախ-չ-իլ, թո-չ-իլ, փլ-չ-իլ, սակայն ասոնք մի միայն իրենց վերադիրներով շինուած ժամանակներուն մէջ կը գործածուին, իսկ իրենց պարզ ժամանակներուն մէջ՝ կը հետեւին պարզ բայերու այս Գ. լծորդութեան առաջին օրինակին (սկս-իլ):

209. Նստ-իլ բայը այս երբորդ լծորդութեան առաջին օրինակին պէս լծորդուող՝ այն սակաւաթիւ բայերէն է, միայն թէ միւսներուն պէս վերադրեալ ձեւ չունի:

210. Հանգ-չ-իլ բայը միայն կը զարտուղի վերի ըսուած կանոնէն և ամբողջապէս կը լծորդուի երբորդ լծորդութեան երկրորդ օրինակին պէս (նայ-իլ), այսպէս կը հանգ-չ-իմ, հանգ-չ-եց-այ, հանգ-չ-է, հանգ-չ-եր, հանգ-չ-ած, եւայլն:

211. Երբորդ լծորդութեան վերաբրող քանի մը բայեր՝ որոնք թէպէտ իլ կը վերջանան, սակայն կը հետեւին Ա. և Բ. լծորդութեանց մէջ իրենց համապատասխանող բայերուն ձեւին. զոր օրինակ. անհամ-իլ, երեւ-իլ, տա-ն-իլ, եւայլն, որոնք կը լծորդուին իրենց համապատասխանող վերադիր բայերուն ձեւով, որ են անհամ-ն-ալ, երեւ-ն-ալ, տա-ն-իլ, ևն:

208. Երբորդ լծորդութիւնը քանի՛ օրինակ ունի:

209. Նստիլ բայը վերադիր ձեւ ունի՛, և ինչպէս կը լծորդուի:

210. Հանգչիլ բայը ինչպէս կը լծորդուի:

211. Կա՞ն իլ վերջացող բայեր, որ իրենց համապատասխանող վերադիրով բայերուն ձեւով լծորդուին:

ՅՇ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ հետազայ ըթթեցնումը և միոք առնելով զայթ պատմել ամոր խմաստը:
2. Գրել 208 թուամարին մէջ եղած զեղծ-իլ, ծն-իլ, եւայլն, ութը բայերում լծորդութիւնները:
3. Մէկ խօսք կազմել հետեւեալ բայերով:
4. Քերակամակամ լուծումն ընել ընթերցումին, զոտել ամոր գոյակամ, ածակամ ամուսնները, գերանումը և նշանակել ամուս հոլովը, թիւը, տեսակը: Գտնել բայ բառերը և ըսել իւրաքանչիւրին տեսակը, որ լծորդութեամ վերաբերիլը, եղածակը, ժամանակը, թիւը և դէմքը:
5. Սորգիլ շրդ և Զրդ լծորդութեամ կրկին օրինակ-ները՝ յաջորդ էջերուն մէջ:

ԱՅ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ընտանեկան մանրանկար

Ո՞վ չի նախընտրեր քան ո և է զուարձութիւն, քան ո և է զրօսանք, այն բերկրալի անդորրութեան քաղցրութիւնը որ կը բուրէ զիմացի տան անշուք սենեակին մէջ:

Երեկոյեան ժամը ութ է: Տասներկու տարեկանի մօտ գեռատի աղջիկ մը, ուշիմ գէմքով և զուարթամիտ՝ չի հեռանար զրասեղանէն իր դասերը սորվելու համար: Հոն իր մօտն է Մարիամիկ՝ փոքրիկ քոյրը որ կը ջանայ կրցածին չափ լաւ գծել գեղագրական շիւղիկները: Մայրը զիմացնին նստած՝ կ'աշխատի կարգի զնելու լուացքը, և միեւնոյն սենեակին մէջ՝ առանձին դրուած սեղանիկի մը վրայ կը կենայ հայրը որ յաջորդ օրուան աշխատութեան համար գործիքները կը պատրաստէ:

Փոքրիկ ընտանիքը ամբողջութեամբ հոն հաւաքուած է այդ ժամուն՝ նոյն սենեակին մէջ, և ամէն մէկը ուշադիր է իր գործին:

Չորսերնին ալ ուրախ և հանգիստ են, պիտի շտային այն քաղցր երեկոյները, այն անուշ ժամերը՝ աշխարհիս բոլոր ոսկւոյն տեղ: Ժամը տասին ննջելու կ'երթան: Ո՛րքան գոհ սրտով կը քնանան, ի՞նչպէս քաղցր պէտք է ըլլայ իրենց հանգիստը, ո՞րչափ զուարթարար իրենց քունը խաղաղութեամբ և սիրով որորուած:

Երկրորդ լծորդութիւն պարզ բայերու

Ա. ի՛ Օրիմակ

Բեր-ել

Արմատ ներկայի բեր

» կատարեալի բեր

Բ. դ Օրիմակ

Ծեծ-ել

Արմատ ներկայի ժեծ

» կատարեալի ժեծ-եց

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ

Եղ. կը բեր-եմ

» կը բեր-ես

» կը բեր-է

Յող. կը բեր-ենք

» կը բեր-էք

» կը բեր-են

Եղ. կը ծեծ-եմ

» կը ծեծ-ես

» կը ծեծ-է

Յող. կը ծեծ-ենք

» կը ծեծ-էք

» կը ծեծ-են

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կը բեր-էի

» կը բեր-էիր

» կը բեր-էր

Յող. կը բեր-էինք

» կը բեր-էիք

» կը բեր-էին

Եղ. կը ծեծ-էի

» կը ծեծ-էիր

» կը ծեծ-էր

Յող. կը ծեծ-էինք

» կը ծեծ-էիք

» կը ծեծ-էին

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. բեր-ի

» բեր-իր

» բեր-աւ

Յող. բեր-ինք

» բեր-իք

» բեր-ին

Եղ. ծեծ-եց-ի

» ծեծ-եց-իր

» ծեծ-եց

Յող. ծեծ-եց-ինք

» ծեծ-եց-իք

» ծեծ-եց-ին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>բեր-եր եմ</i>	<i>bq.</i>	<i>ծեծ-եր եմ</i>
»	<i>բեր-եր ես</i>	»	<i>ծեծ-եր ես</i>
»	<i>բեր-եր է</i>	»	<i>ծեծ-եր է</i>
<i>Ծոդ.</i>	<i>բեր-եր ենք</i>	<i>Ծոդ.</i>	<i>ծեծ-եր ենք</i>
»	<i>բեր-եր էք</i>	»	<i>ծեծ-եր էք</i>
»	<i>բեր-եր են</i>	»	<i>ծեծ-եր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>բեր-եր էի</i>	<i>bq.</i>	<i>ծեծ-եր էի</i>
»	<i>բեր-եր էիր</i>	»	<i>ծեծ-եր էիր</i>
»	<i>բեր-եր էր</i>	»	<i>ծեծ-եր էր</i>
<i>Ծոդ.</i>	<i>բեր-եր էինք</i>	<i>Ծոդ.</i>	<i>ծեծ-եր էինք</i>
»	<i>բեր-եր էիք</i>	»	<i>ծեծ-եր էիք</i>
»	<i>բեր-եր էին</i>	»	<i>ծեծ-եր էին</i>

ԱՊԱՌՈՒԻ

<i>bq.</i>	<i>պիտի բեր-եմ</i>	<i>bq.</i>	<i>պիտի ծեծ-եմ</i>
»	<i>» բեր-ես</i>	»	<i>» ծեծ-ես</i>
»	<i>» բեր-է</i>	»	<i>» ծեծ-է</i>
<i>Ծոդ.</i>	<i>պիտի բեր-ենք</i>	<i>Ծոդ.</i>	<i>պիտի ծեծ-ենք</i>
»	<i>բեր-էք</i>	»	<i>ծեծ-էք</i>
»	<i>բեր-են</i>	»	<i>ծեծ-են</i>

ԳԵՐԱՊԱՌՈՒԻ

<i>bq.</i>	<i>պիտի բեր-էի</i>	<i>bq.</i>	<i>պիտի ծեծ-էի</i>
»	<i>» բեր-էիր</i>	»	<i>» ծեծ-էիր</i>
»	<i>» բեր-էր</i>	»	<i>» ծեծ-էր</i>
<i>Ծոդ.</i>	<i>պիտի բեր-էինք</i>	<i>Ծոդ.</i>	<i>պիտի ծեծ-էինք</i>
»	<i>բեր-էիք</i>	»	<i>ծեծ-էիք</i>
»	<i>բեր-էին</i>	»	<i>ծեծ-էին</i>

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>Եղ.</i>	<i>որ բեր-եմ</i>	<i>Եղ.</i>	<i>որ ծեծ-եմ</i>
»	<i>որ բեր-ես</i>	»	<i>որ ծեծ-ես</i>
»	<i>որ բեր-է</i>	»	<i>որ ծեծ-է</i>
<i>Յող.</i>	<i>որ բեր-ենք</i>	<i>Յող.</i>	<i>որ ծեծ-ենք</i>
»	<i>որ բեր-էք</i>	»	<i>որ ծեծ-էք</i>
»	<i>որ բեր-են</i>	»	<i>որ ծեծ-են</i>

ԱՆԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>որ բեր-էի</i>	<i>Եղ.</i>	<i>որ ծեծ-էի</i>
»	<i>որ բեր-էիր</i>	»	<i>որ ծեծ-էիր</i>
»	<i>որ բեր-էր</i>	»	<i>որ ծեծ-էր</i>
<i>Յող.</i>	<i>որ բեր-էինք</i>	<i>Յող.</i>	<i>որ ծեծ-էինք</i>
»	<i>որ բեր-էք</i>	»	<i>որ ծեծ-էք</i>
»	<i>որ բեր-էին</i>	»	<i>որ ծեծ-էին</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>Եղ.</i>	<i>որ բեր-եր եմ</i>	<i>Եղ.</i>	<i>որ ծեծ-եր եմ</i>
»	<i>որ բեր-եր ես</i>	»	<i>որ ծեծ-եր ես</i>
»	<i>որ բեր-եր է</i>	»	<i>որ ծեծ-եր է</i>
<i>Յող.</i>	<i>որ բեր-եր ենք</i>	<i>Յող.</i>	<i>որ ծեծ-եր ենք</i>
»	<i>որ բեր-եր էք</i>	»	<i>որ ծեծ-եր էք</i>
»	<i>որ բեր-եր են</i>	»	<i>որ ծեծ-եր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>որ բեր-եր էի</i>	<i>Եղ.</i>	<i>որ ծեծ-եր էի</i>
»	<i>որ բեր-եր էիր</i>	»	<i>որ ծեծ-եր էիր</i>
»	<i>որ բեր-եր էր</i>	»	<i>որ ծեծ-եր էր</i>
<i>Յող.</i>	<i>որ բեր-եր էինք</i>	<i>Յող.</i>	<i>որ ծեծ-եր էինք</i>
»	<i>որ բեր-եր էք</i>	»	<i>որ ծեծ-եր էք</i>
»	<i>որ բեր-եր էին</i>	»	<i>որ ծեծ-եր էին</i>

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

<i>bq.</i>	<i>r.</i>	<i>qէմք</i>	<i>rէր</i>	<i>ծեծ-է</i>
<i>Ցող.</i>	<i>m.</i>	<i>></i>	<i>rէր-էնք</i>	<i>ծեծ-էնք</i>
<i>></i>	<i>r.</i>	<i>></i>	<i>rէր-էք</i>	<i>ծեծ-եց-էք</i>

ԱՐԳԵԼԱԿԱՆ

<i>bq.</i>	<i>r.</i>	<i>qէմք</i>	<i>մի բէր-եր</i>	<i>մի ծեծ-եր</i>
<i>Ցող.</i>	<i>m.</i>	<i>></i>	<i>շբէր-էնք</i>	<i>շծեծ-էնք</i>
<i>></i>	<i>r.</i>	<i>></i>	<i>մի բէր-էք</i>	<i>մի ծեծ-էք</i>

ԴԵՐԲԱՑՆԵՐ**Բայզոյական**

<i>Ամորոշ</i>	<i>բէր-ել</i>	<i>ծեծ-ել</i>		
<i>Ասլառնի</i>	<i>բէր-ել-ու,</i>	<i>բէր-ել-իք</i>	<i>ծեծ-ել-ու,</i>	<i>ծեծ-ել-իք</i>

Բայտական

<i>Ներկայ</i>	<i>բէր-ող</i>	<i>ծեծ-ող</i>		
<i>Անցեալ</i>	<i>բէր-եր,</i>	<i>բէր-ած</i>	<i>ծեծ-եր,</i>	<i>ծեծ-ած</i>

Երրորդ լծորդութիւն պարզ բայերու

Առաջին Օրինակ

Երկրորդ Օրինակ

Սկս-իլ

Նայ-իլ

Արմատ ներկայի սկս

Արմատ ներկայի նայ

» կտտարեալի սկս

» կտտարեալի նայ-եց

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ. կը սկս-իմ

Եղ. կը նայ-իմ

» կը սկս-իս

» կը նայ-իս

» կը սկս-ի

» կը նայ-ի

Յող. կը սկս-ինք

Յող. կը նայ-ինք

» կը սկս-իք

» կը նայ-իք

» կը սկս-ին

» կը նայ-ին

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կը սկս-էի

Եղ. կը նայ-էի

» կը սկս-էիր

» կը նայ-էիր

» կը սկս-էր

» կը նայ-էր

Յող. կը սկս-էինք

Յող. կը նայ-էինք

» կը սկս-էիք

» կը նայ-էիք

» կը սկս-էին

» կը նայ-էին

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. սկս-այ

Եղ. նայ-եց-այ

» սկս-ար

» նայ-եց-ար

» սկս-աւ

» նայ-եց-աւ

Յող. սկս-անք

Յող. նայ-եց-անք

» սկս-աք

» նայ-եց-աք

» սկս-ան

» նայ-եց-ան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>սկս-եր եմ</i>	<i>bq.</i>	<i>նայ-եր եմ</i>
»	<i>սկս-եր ես</i>	»	<i>նայ-եր ես</i>
»	<i>սկս-եր է</i>	»	<i>նայ-եր է</i>
<i>Ըստ.</i>	<i>սկս-եր ենք</i>	<i>Ըստ.</i>	<i>նայ-եր ենք</i>
»	<i>սկս-եր էք</i>	»	<i>նայ-եր էք</i>
»	<i>սկս-եր են</i>	»	<i>նայ-եր են</i>

ՎԱՂԱԽԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>սկս-եր էի</i>	<i>bq.</i>	<i>նայ-եր էի</i>
»	<i>սկս-եր էիր</i>	»	<i>նայ-եր էիր</i>
»	<i>սկս-եր էր</i>	»	<i>նայ-եր էր</i>
<i>Ըստ.</i>	<i>սկս-եր էինք</i>	<i>Ըստ.</i>	<i>նայ-եր էինք</i>
»	<i>սկս-եր էիք</i>	»	<i>նայ-եր էիք</i>
»	<i>սկս-եր էին</i>	»	<i>նայ-եր էին</i>

ԱՊԱՌՆԻ

<i>bq.</i>	<i>պիտի սկս-իմ</i>	<i>bq.</i>	<i>պիտի նայ-իմ</i>
»	<i>» սկս-իս</i>	»	<i>» նայ-իս</i>
»	<i>» սկս-ի</i>	»	<i>» նայ-ի</i>
<i>Ըստ.</i>	<i>պիտի սկս-ինք</i>	<i>Ըստ.</i>	<i>պիտի նայ-ինք</i>
»	<i>» սկս-իք</i>	»	<i>» նայ-իք</i>
»	<i>» սկս-ին</i>	»	<i>» նայ-ին</i>

ԳԵՐԱՊԱՌՆԻ

<i>bq.</i>	<i>պիտի սկս-էի</i>	<i>bq.</i>	<i>պիտի նայ-էի</i>
»	<i>» սկս-էիր</i>	»	<i>» նայ-էիր</i>
»	<i>» սկս-էր</i>	»	<i>» նայ-էր</i>
<i>Ըստ.</i>	<i>պիտի սկս-էինք</i>	<i>Ըստ.</i>	<i>պիտի նայ-էինք</i>
»	<i>» սկս-էիք</i>	»	<i>» նայ-էիք</i>
»	<i>» սկս-էին</i>	»	<i>» նայ-էին</i>

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>bq.</i>	<i>որ սկս-իմ</i>	<i>bq.</i>	<i>որ նայ-իմ</i>
»	<i>որ սկս-իս</i>	»	<i>որ նայ-իս</i>
»	<i>որ սկս-ի</i>	»	<i>որ նայ-ի</i>
<i>Ընդ.</i>	<i>որ սկս-ինք</i>	<i>Ընդ.</i>	<i>որ նայ-ինք</i>
»	<i>որ սկս-իք</i>	»	<i>որ նայ-իք</i>
»	<i>որ սկս-ին</i>	»	<i>որ նայ-ին</i>

ԱՆԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>որ սկս-էի</i>	<i>bq.</i>	<i>որ նայ-էի</i>
»	<i>որ սկս-էիր</i>	»	<i>որ նայ-էիր</i>
»	<i>որ սկս-էր</i>	»	<i>որ նայ-էր</i>
<i>Ընդ.</i>	<i>որ սկս-էինք</i>	<i>Ընդ.</i>	<i>որ նայ-էինք</i>
»	<i>որ սկս-էք</i>	»	<i>որ նայ-էք</i>
»	<i>որ սկս-էին</i>	»	<i>որ նայ-էին</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>bq.</i>	<i>որ սկս-եր եմ</i>	<i>bq.</i>	<i>որ նայ-եր եմ</i>
»	<i>որ սկս-եր ես</i>	»	<i>որ նայ-եր ես</i>
»	<i>որ սկս-եր է</i>	»	<i>որ նայ-եր է</i>
<i>Ընդ.</i>	<i>որ սկս-եր ենք</i>	<i>Ընդ.</i>	<i>որ նայ-եր ենք</i>
»	<i>որ սկս-եր էք</i>	»	<i>որ նայ-եր էք</i>
»	<i>որ սկս-եր են</i>	»	<i>որ նայ-եր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>bq.</i>	<i>որ սկս-եր էի</i>	<i>bq.</i>	<i>որ նայ-եր էի</i>
»	<i>որ սկս-եր էիր</i>	»	<i>որ նայ-եր էիր</i>
»	<i>որ սկս-եր էր</i>	»	<i>որ նայ-եր էր</i>
<i>Ընդ.</i>	<i>որ սկս-եր էինք</i>	<i>Ընդ.</i>	<i>որ նայ-եր էինք</i>
»	<i>որ սկս-եր էք</i>	»	<i>որ նայ-եր էք</i>
»	<i>որ սկս-եր էին</i>	»	<i>որ նայ-եր էին</i>

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

<i>ԵՊ.</i>	<i>Ի.</i>	<i>ԴԵմք</i>	<i>Ակս-է</i>	<i>Նայ-է</i>
<i>ՑՈՂ.</i>	<i>Ա.</i>	<i>></i>	<i>Ակս-ինք</i>	<i>Նայ-ինք</i>
<i>></i>	<i>Ի.</i>	<i>></i>	<i>Ակս-էք</i>	<i>Նայ-եց-էք</i>

ԱՐԳԵԼԱԿԱՆ

<i>ԵՊ.</i>	<i>Ի.</i>	<i>ԴԵմք</i>	<i>Ժի ակս-իք</i>	<i>Ժի նայ-իք</i>
<i>ՑՈՂ.</i>	<i>Ա.</i>	<i>></i>	<i>Հակս-ինք</i>	<i>Հնայ-ինք</i>
<i>></i>	<i>Ի.</i>	<i>></i>	<i>Ժի ակս-իք</i>	<i>Ժի նայ-իք</i>

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Բայզոյական

<i>Ամորոշ</i>	<i>Ակս-իլ</i>	<i>Նայ-իլ</i>
<i>Ապառմի</i>	<i>Ակս-ել-ու,</i>	<i>Ակս-ել-իք</i>
<i>Բայզածական</i>		
<i>Ներկայ</i>	<i>Ակս-ող</i>	<i>Նայ-ող</i>
<i>Անցեալ</i>	<i>Ակս-եր,</i>	<i>Ակս-ած</i>

15. ԴԱՍ. — ԼԾՈՐԸՆՈՎԹԻԱՆ ՎԵՐԱՊԵՏԵԱԼ բայերու

212. Պարզ-արմատը կը վարէ հետեւեալ ժամանակները.

Ամանանական ներկան և անկատարը. — ապառ-նին և գերապառնին.

212. Պարզ կամ սահմանական ներկային արմատը ո՞ր ժամանակ-ները կը վարէ.

Ատորադասական ներկան և անկատարը.

Հրամայական յոգնակի առաջին դէմքը.

Արգելական երեք դէմքերը.

Անորոշ դերբայները (-ալ, -ել, -իլ).

Ապանի դերբայները (-ալու, -ելու):

213. Բաղադրեալ-արմատը կը վարէ հետեւեալ ժամանակները.

Աահմանական կատարեալը.

Հրամ. եզակի և յոգնակի երկրորդ դէմքերը.

Անցեալ դերբայները -եր և -ած վերջաւորութեամբ, որոնցմէ կազմուած են Աահմանական գերակատարը և վաղակատարը. — Ատորադասական կատարեալն և վաղակատարը. — Ներկայ դերբայները -ող և -իչ վերջաւորութեամբ:

214. Վերադիրները միայն այն ժամանակներուն մէջ կը գտնուին՝ որոնց պարզ արմատով կը կառավարուին, միւսներուն մէջ կ'անհետանան: Ուստի վերադրեալ ժամանակ ըսուածները անոնց են, որոնց մէջ վերադիրը կրնայ գտնուիլ, և պարզ ժամանակներ անոնց՝ որոնց մէջ վերադիրը չի կրնար գտնուիլ:

215. Վերադրեալ բայերուն լծորդութիւնը իրենց վերադրեալ ժամանակներուն մէջ բնաւ դժուարութիւն մը չունի, որովհետեւ պարզ բայերուն լծորդութենէն անով կը տարբերի որ վերադիրը անփոփոխ կը զըտնուի արմատին և վերջաւորութեանը մէջ: Ինչպէս կը տեսնուի յաջորդ երեք լծորդութիւններուն համար տրուած օրինակներուն մէջ:

218. Բաղադրեալ կամ Աահմանական կատարեալին արմատը ո՞ր ժամանակները կը վարէ:

214. Վերադիրները ո՞ր ժամանակներուն մէջ կը գտնուին:

215. Վերադրեալ բայերուն լծորդութիւնը դժուարութիւն մը կը ներկայացնէ:

38. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Գրի առմել ընթերցումիմ պարուժակութիւնը և ամեր բարոյակամ իմաստը յայտնել:

2. Որոշել հետեւեալ բայերում մէջ թէ, որը պարզ և որը բաղադրեալ արմատ ունիմ:

Կարդալ, երեւնալ, կարենալ, խնամել, յօրանջել, լուծել, գինովեալ, պարծենալ, հմտանալ, հպարտանալ, հերկել, հեստել, կակազել, խնայել, բանալ:

3. Հետեւեալ խօսքերում մէջ շեղագիր դիմաւոր բայերը՝ դերբայի վերածել:

Կեանքերնիս օրէ որ առաջ կ'երրայ և կը ձերանանք. — Արեւը կը ծագի և երկիրս կը լուսաւորէ. — Ծունկի եկաւ և թողութիւն խնդրեց. — Արծիւը բացաւ իր թեւերը և թուաւ հանդարտօրէն. — Ջրենեց հաշիւը, անմիջապէս դրամը վճարեց. — Բժիշկին հրամանը կատարէ և շուտով կ'առողջանաս. — Կաթը որ կը մակարդուի, մածուն կ'ըլլայ. — Քարը որ կը փշի, աւազ կը դառնայ. — Սաստեց Յիսուս ալիքներուն և խաղաղցաւ ծովը:

4. Ներկայ, ապամի և ամցեալ դերբայներու վերածել հետեւեալ խօսքերը:

Մարգը որ չարաչար կ'աշխատի յետոյ կը տուժէ. — Ով որ փոս կը փորէ ուրիշին ինքը մէջը կ'իյնայ. — Ինչ վէպ որ կը կարդաս ինծի ալ պատմէ. — Երգէ՛, ինչ եղանակ որ զիտես. — Ինչ որ պիտի ըսես, հիմակուընէ ըսէ. — Շուտով ըրէ՛, ըսաւ Յիսուս՝ Յուղայի, ինչ որ պիտի ընես:

5. Սորվիլ վերադրեալ բայերում վերադրեալ ժամանակները երեք լծորդութիւններում մէջ:

Լ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Զիւնէ գան

Երկու փոքրիկներ կը խաղային պարտէղին մէջ, հակառակ թանձր օթոցին, որուն առաջին ձիւնելլ ծածկած էր անհարթ և աւազուտ գետինը:

Երկուքին ալ այտերը կարմիր, ձեռքերը մանիշակա-
դոյն և աչքերը փայլուն էին:

Կը զուարձանային, փոքրիկ խաբերաները, կը դը-
ւարձանային ձիւնէ գնդակներ, աշտարակներ, դղեակ-
ներ, բերդեր շինելով, որոնց պարզ դպչել մը կը բաւէր
Հիմնայտակ ընելու համար:

Գուրզէնիկի մտքին մէջ նոր դաղափար մը ծնաւ:

— Թաղաւորի խաղ՝ խաղանք — ըսաւ Գէորգին:
— Դու գետին կը չոքիս, խոնարհ դիրքով մը, ես ձիւ-
նէ դահ մը կը բարձրացնեմ և անոր վրայ կը բազմիմ:

— Շատ մի վատահիր, Գուրզէնիկ — խորհուրդ
տուաւ իրեն Գէորգ: — Ձիւնէ դահերը դիւրաբեկ են:

Գուրզէնիկ վերջին ձիւնակոյտը դրաւ սպիտակափայլ
շէնքին վրայ, և երբ շատ հաստատ, շատ բարձր և շատ
ապահով երեւցաւ, ելաւ վրան նստաւ, ձեռքը չորցած
ձիւղ մը բռնած՝ որ արքայական դաւազանի տեղ կը
ծառայէր:

Յետոյ սկսաւ շարժուածքներ ընել, յուզուիլ և յան-
դիմանել խեղճ Գէորգը, որ գետին չոքած՝ անոր աղեր-
սագիր մը ներկայացնել կը ձեւացնէր:

Մինչ այս, փոքր իշխանին դահը սկսեր էր յաջ ու
ձախ երերաւ, բայց Գուրզէնիկ ուշ չէր դներ անոր:
Յանկարծ կը փլչի, դահն ու թաղաւորը ձիւնի և շա-
ղախի կոյտ մը դարձան:

Ուոց - գորգ, խալի: Անհարթ - անհաւասար: Հիմնա-
յատակ - հիմնեն կործանում: Գաղափար - մտածուրիւն:
Բազմիլ - նստիլ: Դիւրաբեկ - դիւրաս կոարտղ: Յուզուիլ
- խռովիլ, շփորիլ: Երերաւ - շարժիլ, երրալ դալ: Կոյտ
- դէզ:

Ա. լժորդութիւն

Ա վերադիր

իջնալ

Ան վերադիր

Բարկանալ

Ին վերադիր

ունենալ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Ե. կ'իջնամ

» կ'իջնաս

» կ'իջնայ

Ց. կ'իջնանք

» կ'իջնաք

» կ'իջնան

կը բարկանամ

կը բարկանաս

կը բարկանայ

կը բարկանանք

կը բարկանաք

կը բարկանան

կ'ունենամ

կ'ունենաս

կ'ունենայ

կ'ունենանք

կ'ունենաք

կ'ունենան

ԱՆԿԱՏԱՐ

Ե. կ'իջնայի

» կ'իջնայիր

» կ'իջնար

Ց. կ'իջնայինք

» կ'իջնայիք

» կ'իջնային

կը բարկանայի

կը բարկանայիր

կը բարկանար

կը բարկանայինք

կը բարկանայիք

կը բարկանային

կ'ունենայի

կ'ունենայիր

կ'ունենար

կ'ունենայինք

կ'ունենայիք

կ'ունենային

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ց. ա. դէմք իջնանք բարկանանք ունենանք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի իջնար

չիջնանք

մի իջնաք

մի բարկանար

չբարկանանք

մի բարկանաք

մի ունենար

չունենանք

մի ունենաք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

իջնալ

իջնալու, -իք

բարկանալ

ունենալու, -իք

ունենալ

ունենալու, -իք

Բ. Ծորդութիւն

Ա վերադիր

գտնել

ան վերադիր

սերմանել

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ. կը գտնեմ

» կը գտնես

» կը գտնէլ

Յող. կը գտնենք

» կը գտնէք

» կը գտնեն

Եղ. կը սերմանեմ

» կը սերմանես

» կը սերմանէլ

Յող. կը սերմանենք

» կը սերմանէք

» կը սերմանեն

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. կը գտնէի

» կը գտնէիր

» կը գտնէր

Յող. կը գտնէինք

» կը գտնէիք

» կը գտնէին

Եղ. սերմանէի

» սերմանէիր

» սերմանէր

Յող. սերմանէինք

» սերմանէիք

» սերմանէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Յող. ա. դեմք գտնենք սերմանենք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի գտներ

չգտնենք

մի գտնէք

մի սերմաներ

չսերմանենք

մի սերմանէք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

գտնել

գտնելու, գտնելիք

սերմանել

սերմանելու, — իք

Գ. լժորդութիւն

Ա վերադիր

Բաս-ն-իլ

ան վերադիր

շիջ-ան-իլ

Հ վերադիր

Բանգ-չ-իլ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Ե. կը հաս-ն-իմ

» կը հաս-ն-իս

» կը հաս-ն-ի

Յ. կը հաս-ն-ինք

» կը հաս-ն-իք

» կը հաս-ն-ին

կը շիջ-ան-իմ

կը շիջ-ան-իս

կը շիջ-ան-ի

կը շիջ-ան-ինք

կը շիջ-ան-իք

կը շիջ-ան-ին

կը հանգ-չ-իմ

կը հանգ-չ-իս

կը հանգ-չ-ի

կը հանգ-չ-ինք

կը հանգ-չ-իք

կը հանգ-չ-ին

ԱՆԿԱՏԱՐ

Ե. կը հաս-ն-էի

» կը հաս-ն-էիր

» կը հաս-ն-էր

Յ. կը հաս-ն-էինք

» կը հաս-ն-էիք

» կը հաս-ն-էին

կը շիջ-ան-էի

կը շիջ-ան-էիր

կը շիջ-ան-էր

կը շիջ-ան-էինք

կը շիջ-ան-էիք

կը շիջ-ան-էին

կը հանգ-չ-էի

կը հանգ-չ-էիր

կը հանգ-չ-էր

կը հանգ-չ-էինք

կը հանգ-չ-էիք

կը հանգ-չ-էին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Յ. ա. դեմք հաս-ն-ինք շիջ-ան-ինք հանգ-չ-ինք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի հաս-ն-իր

չհաս-ն-ինք

մի հաս-ն-իք

մի շիջ-ան-իր

չշիջ-ան-ինք

մի շիջ-ան-իք

մի հանգ-չ-իր

չհանգ-չ-ինք

մի հանգ-չ-իք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

հաս-ն-իլ

հաս-ն-ելու, -իք

շիջ-ան-իլ

շիջ-ան-ելու, -իք

հանգ-չ-իլ

հանգ-չ-ելու, -իք

Լ.Փ. Դ.Ա.Ա. — Առաջին Ծորդութեան
վերադրեալ բայերու պարզ ժամանակները

216. Վերադրեալ բայերուն պարզ ժամանակները երեք լծորդութիւններուն մէջ ալ զանազանութիւններ կը կրեն, բայերէն ոմանց պարզ և ոմանց բաղադրեալ արմատ ունենալուն համար (203):

217. Առաջին լծորդութեան մէջ և, ան, են վերադրներով եղած զանազանութիւնները՝ կ'ըլլան չետեւեալ օրինակներուն նման:

Առաջին լծորդութեան օրինակներ
և, ան, են վերադրներով

1. իջ-ն-ալ 2. բարկ-ամ-ալ 3. ուն-են-ալ

ԿԱՏԱՐԵԱԼ

լզq.	իջ-այ	բարկ-աց-այ	ուն-եց-այ
»	իջ-ար	բարկ-աց-ար	ուն-եց-ար
»	իջ-աւ	բարկ-աց-աւ	ուն-եց-աւ
թոգ.	իջ-անք	բարկ-աց-անք	ուն-եց-անք
»	իջ-աք	բարկ-աց-աք	ուն-եց-աք
»	իջ-ան	բարկ-աց-ան	ուն-եց-ան

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

լz. բ. դէմք	իջ-իր	բարկ-աց-իր	ուն-եց-իր
թ. բ. »	իջ-էք	բարկ-աց-էք	ուն-եց-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ իջ-ող	բարկ-աց-ող	ուն-եց-ող
Անցեալ իջ-եր, -ած	բարկ-աց-եր, -ած	ուն-եց-եր, -ած

216. Վերադրեալ բայերուն պարզ ժամանակները ի՞նչ պատճառով կը զանազանուին լծորդութիւններուն մէջ:

217. Առաջին լծորդութեան մէջ և, ան, են վերադրներով եղած զանազանութեան օրինակներ կրնաս տալ:

218. Առաջին օրինակին (*իչ-ե-ալ*) պէս լծորդուող բայերն են.

ինկ-ն-ալ

ինկ-այ, ինկ-ար, ինկ-աւ, ինկ-իր, ինկ-եր, ինկ-ած, կե-ն-ալ, մտ-ն-ալ, գտ-ն-ալ, դառ-ն-ալ, հեծ-ն-ալ, ստա-ն-ալ:

219. Ոչ միայն ան, են վերադիրով բայերը այս լծորդութեան երկրորդ եւ երրորդ օրինակներուն պէս կը լծորդուին, այլ նաեւ անոնց՝ որոնց մէջ և վերադիրը կայ՝ իբրեւ սեղմում մը ան, են վերադիրներուն, այս տարբերութեամբ սակայն որ և վերադիրով բայերը իբրենց պարզ ժամանակներուն մէջ ց գիրը կ'ընդունին փոխանակ աց, եց մասնիկներուն։ Զոր օրինակ, հետեւեալ բայերը երդուըն-ն-ալ որ կ'ըլլայ

երդուըն-ց-այ

երդուըն-ց-եր

երդուըն-ց-իր

երդուըն-ց-ած

Այսպէս ամըչ-ե-ալ, արրըն-ե-ալ, բարտե-ե-ալ, երեւ-ե-ալ, հին-ե-ալ, վախ-ե-ալ, ձանչ-ե-ալ, մեծ-ե-ալ, կր-ե-ալ, մոռ-ե-ալ, սեւ-ե-ալ:

ՅԹ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ընթերցումը կարդալէ վերջ պատմել զայն և յետոյ զբել անոր պարումակութիւնը։

2. Գրաւոր լուծում ըմել ընթերցումին, ցոյց տալով անոր մէջ եմթական, բայը, խնդիրը կամ ստորոգելին։

218. Առաջին օրինակին պէս լծորդուող բայերը որոնք են.

219. Ուրիշ ի՞նչ տեսակ բայեր Ա. լծորդութեան 2.րդ և 3.րդ օրինակներուն պէս կը լծորդուին և ի՞նչ տարբերութեամբ։

յատկացուցիչը կամ բացայայտիչը, և այլն, եթէ կամ. ըսել յետոյ բային տեսակը, լծորդութիւնը, թիւը, դէմքը:

3. Որոշել նետեւեալ բայերուն մէջ՝ պարզ բայերը՝ վերադիրներէն. յետոյ ըսել թէ անոնցմէ, ամէն մէկը ի՞նչ տեսակ բայ է, ո՞ր լծորդութեամ կը վերաբերի և ո՞ր օրինակին կը նետեւի:

Աղեղանչել, արթննալ, խենթենալ, հագնիլ, խառնել, աշխատիլ, գողնալ, կանգնիլ, խածնել, պղտիկնալ, վրդովիլ:

4. Հետեւեալ զոյական ամուսները բայի վերածել:

Լոյս, փայլ, մղում, կոչ, աղօթք, ներկ, ոէր, կար, գոչխն, խոստում, միտք, անձրեւ, գոռ, գործ, գովլ:

5. Գրել նետազայ վերադրեալ բայերուն պարզ ժամանակները:

Վախնալ, լուսանալ, իմացնել, երկնցնել, ցուցնել, տանիլ, անցնիլ, մոլորցնել, լուսնալ, բուսնիլ:

6. Հետեւեալ խօսքերուն մէջ զնել բայերուն պատշաճ ժամանակները:

Ասուուծմէ չվազցողը՝ մարդիկներէն ընաւ չի (ամբէնալ). — Երբեմն մենք վարժարանին մէջ առաւօտեան ժամը վեցին (արքնալ). — Ըրածիդ համար, լսեցի որ ուսուցիչը երէկ շատ (յարկանալ). — Այս տունը շատ (հիննալ) է. — Յովոէփ՝ տուաջին անգամ տեսնելով իր եղբայրները Եղիպտոսի մէջ զիրենք (ձանձնալ). — Ներըն կայսրը մինչ մանուկ էր, կ'աւանդուի, բարեմիտ մարդ էր, բայց երբ (մեծնալ), կայսրներուն մէջ ամենէն շարն եղաւ. — Կը բաւէ որ կամք ունենաս, (կարնալ) ընել ինչ որ հնարաւոր է. — Անյիշաշարութեան առաքինութիւնը մեզի կը սորվեցնէ որ (մոռնալ) մեզի դէմ եղած անիրաւութիւնները. — Արեւուն դիմաց երկար ատեն կեցող մարդիկ (սեշնալ):

ԱՅ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Հիւալ մայրը

Այցրիկս հիւանդ է , կ'աղօթեմ ,
Կ'աղօթեմ եռ իրեն զաւակ .
Աստուած հըզօր , սփոփէ խընդրեմ ,
Սփոփէ իմին մայր սիրունակ :

Անքուն տչաց տուր նինջ քաղցրիկ ,
Հանգիստ՝ զոր նա ի զուր խընդրէ .
Գէթ մի գիշեր չերմը սաստիկ
Թող մեղմանայ , որ զինքն այրէ :

Կ'ուզէի եռ իսկ կըրել , ահ ,
Վան տեսնել զինքը որ տանջուի .
Թէ զինք բժբշկել կարէր իմ մահ ,
Յօժարակամ կը մեռնէի :

Բայց ոչ , ինչու այսպէս խօսիմ .
Ներէ , Աստուած , իմ ժըպրհութեան .
Ոհ , ողորմէ մանկութեանս իմ ,
Կըթա նտեւ մօրըս վըրան :

Ազատէ , Տէր , մայրիկն է իմ ,
Որ զիս ծընաւ որ զիս ոընուց .
Երկրի վրայ զինք միայն ունիմ ,
Որ սէրը բնաւ չըպակսեցուց :

Դու որ սըրտիս խորը կարգաս ,
Լըսէ սըրտանց աղաւանքիս .
Բայց թող քու կամքդ ըլլայ ; Աստուած :
Չըլլայ , չըլլայ ըլնաւ իմինս :

ՃԱՇԱԿ ԳԱՂՂ. ԲԱՆԱՏ.

Սփոփել - միսիրարել , ցաւը վարատել ; Անքուն - ըուն
չունեցող , չընացող ; Նինջ - ըուն , մրափում ; Յօժարակամ -
սիրով , ոչկելով ; Ժպրհութիւն - յանդգնուրիւն , համարաւ
կուրիւն :

Խ. ԴԱՍ. — Երկրորդ լծորդութեան
վերադրեալ բայերու պարզ ժամանակները

220. Երկրորդ լծորդութեան մէջ կը գտնուին միայն և և ան վերադիրները. զոր օրինակ, առ-ն-ե-ի, սե-ոց-ան-ե-ի, և ունի երեք օրինակ, որոնց համաձայն կը փոփոխուին այս լծորդութեան տակ գնացող վերադրեալ բայերուն՝ բոլոր պարզ ժամանակները:

221. Երկրորդ լծորդութեան օրինակներ՝ և և ան վերադիրներով

1. առ-ն-ե-ի 2. յեց-ն-ե-ի 3. չոր-ց-ն-ե-ի

ԿԱՏԱՐԵԱԼ

լ. . առ-ի	յեց-ուց-ի	չոր-ց-ուց-ի
» առ-իր	յեց-ուց-իր	չոր-ց-ուց-իր
» առ-աւ.	յեց-ուց	չոր-ց-ուց
թ. . առ-ինք	յեց-ուց-ինք	չոր-ց-ուց-ինք
» առ-իք	յեց-ուց-իք	չոր-ց-ուց-իք
» առ-ին	յեց-ուց-ին	չոր-ց-ուց-ին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

լ. . թ. . դէմի առ.	յեց-ուր	չոր-ց-ուր
թ. . թ. . » առ-էք	յեց-ուց-էք	չոր-ց-ուց-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ առ-ող	յեց-ուց-ող	չոր-ց-ուց-ող
Անցեալ առ-եր, -ած	յեց-ուց-եր, -ած	չոր-ց-ուց-եր, -ած

220. Ո՞ր վերադիրները կը գտնուին Երկրորդ լծորդութեան մէջ, և քանի օրինակ ունի այս լծորդութիմբ:

221. Ո՞ր նք են Երկրորդ լծորդութեան օրինակները և ի՞նչպէս կը լուսայ անոնց կատարեալը, հրամայականը և գերբայները:

222. Առաջին օրինակին պէս լծորդուող բայերն են. դ-ն-ել (արմատ դիր), տա-ն-իլ (արմատ տար), ը-ն-ել (արմատ ըր, սեղմ. գրաբար արար բայէն). թթ-ն-ել (արմատ րուր):

223. Վերազրեալ բայերը փրց-ե-ել, պրծ-ե-ել, կորց-ե-ել, անց-ե-ել, դարձ-ե-ել, եւայլն, կը լծորդուին երկրորդ օրինակին պէս, որուն համաձայն կը լծորդուին այն բոլոր վերազրեալ բայերը՝ որոնց պարզ արմատը կը վերջանայ ծ, ճ, ց տառերէն մէկով կամ միւսով:

224. Երկրորդ և երրորդ օրինակին պէս կը լծորդուին այն վերազրեալ բայերը որ կը վերջանան ուց-ան-ել կամ սեղմուած ց-լին-ել մասնիկով։ Օր.

սն-ուց-ան-ել	սն-ց-լին-ել
--------------	-------------

ԿԱՏԱՐԵԱԼ

սն-ուց-ի	սն-ց-ուց-ի
----------	------------

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Բ. ԴԵՄք

սն-ուր	սն-ց-ուր
--------	----------

ԴԵՐԲԱՑՆԵՐ

ներկայ	սն-ուց-ող	սն-ց-ուց-ող
--------	-----------	-------------

Անցիալ	սն-ուց-եր	սն-ց-ուց-եր
--------	-----------	-------------

— ած	— ած
------	------

225. Երրորդ օրինակին (*չոր-ց-ն-ել*) պէս կը լծորդուին բոլոր ց-ե-ել վերջացող վերազրեալ բայերը։ Օր. բաց-ց-ե-ել, փսս-ց-ե-ել, տաբ-ց-ե-ել, մեռ-ց-ե-ել, փակ-ց-ե-ել, տրբե-ց-ե-ել, բայն-ց-ե-ել, երկե-ց-ե-ել, ցած-ց-ե-ել, ամր-ց-ե-ել, վեր-ց-ե-ել, բեռ-ց-ե-ել, բերեւ-ց-ե-ել, եռ-ց-ե-ել, կորե-ց-ե-ել (*արմատ կոթուն*), եւայլն։

222. Ո՞ր բայերը առաջին օրինակին պէս կը լծորդուին։

223. Ո՞ր բայերը երկրորդ օրինակին պէս կը լծորդուին։

224. Երկրորդ և երրորդ օրինակին պէս լծորդուող բայերը որո՞նք են։

225. Երրորդ օրինակին պէս լծորդուող բայերը որո՞նք են։

40. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումը և պատմել անոր պարումակութիւնը:

2. Բսել թէ մետեւեալ բայերէմ ո՞ր մէկը ածանցեալ և ո՞ր մէկը բարդ է:

Յնորհել, վերագտանալ, չեռագրել, պարտանորել, դիմագրել, խնկարկել, պատառատել, գեղազարդել, հոգեւորել, դիմագրել, արտազրել, ձեռնոտել, ազոտել, ցեխոտել, մրոտել, գասաւորել, գծագրել, վարժապետել, յուսագրել, լուսաւորել:

3. Բսել թէ ո՞ր լծորդութեամ և ո՞ր օրինակիմ պէս կը լծորդուիմ մետեւեալ բայերը:

Կեցնել, հարցնել, խմցնել, վերցնել, բեռցնել, կերցընել, հասցնել, գիրցնել, մեծցնել, որցնել:

4. Հետեւեալ խօսքերում մէջ դնել բայերը՝ խմատիմ պահանջման եղանակով, ժամանակով և դէմքովը:

Ի զուր (յուսալ) զուք առատ բերք ունենալ չաղբուածերկըն. — Ստիպուած ճամբայ (յանեալ) մեղի մացառներու և փուշերու մէջնէն. — Գիւղի մէջ մեր գլխաւոր զրոսանքը (ըլլալ) բոյսեր հաւաքել և զանոնք ուսումնասիրելը: Այս երկու օրէ ի վեր նաւով (շրջիլ) Մեծն Յրիտանիոյ ծովեղերքը. — Պէտք չէ որ մենք (նախանձիլ) ուրիշներուն վիճակին վրայ. — Ժամանակնիս հարկ է մեր անձին զարգացման (ծառայեցնել). — Որթատունկերը պատին (յեցնել), որպէս զի աւելի առատ խաղող տայ. — Եթէ սերմերը առաջուց (կրայքել), ճճակեր չեն ըլլար հողին տակ. — Փուռի մէջ (զորցնել) չիրերը. — Եռացած ջուր (յանել) համաձարակ հիւանդութիւններու տեւողութեան միջոցին:

5. Հետեւեալ բայերով խօսքեր կազմեցէք.

Կեցայ, կը մտնենք, որ գտնայի, դարձաւ:

6. Լծորդել չեծնալ և ստանալ բայերը զրաւոր:

Խ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Խոր ձմեռուան մէջ

Օր մը զպրոցէն վերադարձիս, արդէն տանը մեծ գրանը քով հասած էի, երբ անորոշ ոտնաձայն մը լսեցի ճիշի մը հետ խառն։ Ետեւ կը դառնամ և դէմ առ դէմ կը դանեմ զիս աղքատ աղջկան մը հետ, որուն երեսը ցուրտէն դեղնած էր։

Ազնիւ օրիորդ — մրմնջեց ինծի — քիչ մ'ողորմութիւն։ Տես, ի՞նչ վիճակի մէջ եմ։ — Եւ վեր առնելով պատառատուն պարեգօտին մէկ ծայրը՝ ցոյց տուաւ ինծի որ բոկոտն և մերկ է փետրուարի խոր ձմեռուան մէջ։

Ապասէ — ըսի, աստիճանի մը վրայ դնելով պայուսակս և կերակուրի սակառս — շուտով կը դարմանուի։

Հանեցի ասուեայ պարեգօտս, նոյնպէս գուլստաներս և կոշիկս, և ակնթարթի մը մէջ՝ զանոնք հազցուցի խեղճ աղջկան որ տպշած ինծի կը նայէր առանց բառ մ'ըսելու։

Յետոյ կամաց կամաց ելայ վեր տանը երեք յարկերը և զիլը հնչեցուցի իմ բոլոր ուժովս։ Յատակի քարերուն սաստիկ ցրառւթիւնը ստամոքսիս կը դարնէր։

Պիտի յիշեմ միշտ ցորքան ապրիմ, Ախմայի այն երեսը և յուսահատ ազաղակը որ վազցնել տուաւ մօրս։ Ես արդէն նստած էի անկողնոյս վրայ գլխարկը դլուխս և մերկ ոտներս առկախ թողած։

Համառօտիւ պատմեցի դէպքը, խոնարհեցնելով գլուխս յանդիմաննութիւններու վերահստ տարափին տակ, որ անխուսափելի կը կարծէի։ Մօրս լուռւթեան վրայ զարմացած՝ մինչ ոտներս կը ծածկէր վերմակին մէկ ծայրովը, նայեցայ երեսը և տեսայ որ անոր աշքերը արցունքով լեցուած էին։

— Ո՛չ, մայրիկ — ըսի իրեն, ուրեմն խիստ մեծ յանցանք մ'ըրած եմ։

— Եւ նա սեղմելով զիս իր կուրծքին, ըստաւ.

— Լաւ ըրեր ես..., բայց ուրիշ անդամ թոյլ միւտար քեզի որ տարուիս քու սրտիդ բարութենէն... Եւ յետոյ...

— Եւ յետոյ ինչ՝, մայրիկ։
 — Եւ յետոյ... նայէ։ պէտք չէ բնաւ տնօրինել
 բան մը որ բացարձակ կերպով քու աշխատութեանդ ար-
 դիւնքը չէ, ուստի քու զգեստդ ... հայրիկիդ կը վե-
 րաբերի։

Յոկուն - բովիկ ստրով։ Ակնթարթ - աչք բանալ զոցելը։
 Առութ - բրդէ զգեստ։ Մրմնչել - փափսալ։ Վերահաս -
 փրայ հասած, մօտիկցած։ Տարափ - սաստիկ անձրեւ, ձիւն։
 Անխուսափելի - անհրաժեշտ։ Տնօրինել - կարգադրել, սահ-
 մանել։

ԽԱ. ԴԱ. — Երկրորդ լորդութեան
 վերադրեալ բայերու պարզ ժամանակները (շար.)

226. Բոլոր վերազրեալ բայերը որ կը վերջա-
 նան աց-ն-ել և եց-ն-ել մասնիկներով. զոր օրինակ,
 զիւր-աց-ն-ել, ամր-աց-ն-ել, կայն-եց-ն-ել, աճ-
 եց-ն-ել, բարձր-աց-ն-ել, պառկ-եց-ն-ել, եւայլն,
 կը լծորդուկին երլորդ օրինակին (*չոր-ց-ն-ել*) պէս,
 միայն թէ պարզ ժամանակներուն մէջ՝ ց-ուց-ի վեր-
 ջաւորութեան տեղ՝ ունին աց-ուց-ի կամ եց-ուց-ի։
 Օրինակ։

ԿԱՏԱՐԵԱԼ

Ե. դիւր-աց-ուց-ի	աճ-եց-ուց-ի
» դիւր-աց-ուց-իր	աճ-եց-ուց-իր
» դիւր-աց-ուց	աճ-եց-ուց
Ծ. դիւր-աց-ուց-ինք	աճ-եց-ուց-ինք
» դիւր-աց-ուց-իք	աճ-եց-ուց-իք
» դիւր-աց-ուց-ին	աճ-եց-ուց-ին

226. Աց-ն-ել և եց-ն-ել վերադրեալ բայերը որ օրինակին ոկտ
 կը լծորդուկին և ինչ տարբերութեամբ։

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Ե·ր· դէմք դիւր-աց-ուր աճ-եց-ուր
Յ·ր· > դիւր-աց-ուր-էք աճ-եց-ուր-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

ՆԵՐԼԱՄ	դիւր-աց-ուր-ող	աճ-եց-ուր-ող
	կամ	կամ
	դիւր-աց-ն-ող	աճ-եց-ն-ող
ԱԹԳԵՎԱԼ	դիւր-աց-ուր-եր	աճ-եց-ուր-եր
	դիւր-աց-ուր-ած	աճ-եց-ուր-ած

227. Կորս-ն-ել կամ կորց-ն-ել բայը կը լծոր-գուի երկրորդ օրինակին (յեց-ն-ել) պէս. Խակ կորս-ըն-ց-ն-ել ձեւը կը լծորդուի վերադիրով օժտուած սե-ց-ուց-ի, սե-ց-ուց-իր, եւայլն, բային պէս:

228. Պէտք չէ շփոթել և և չ վերադիրները բանի մը պարզ բայերու արմատներուն վերջը գտնուած միեւնոյն տառերուն հետ: Զոր օրինակ, բաժն-ել (արմ. բաժան), յայտն-ել (արմ. յայտնի), յանձն-ել (արմ. յանձն), վատն-ել (արմ. վատին), մթն-ել (արմ. մրին), կանչ-ել (արմ. կանչ), մեղանչ-ել (արմատ մեղանչ), բռն-ել (արմատ բռննի), մեկն-իլ (արմատ մեկին), ևն:

229. Այս տեսակ արմատները դիւրաւ կրնան զանազանուիլ վերադիրներէն թէ որ ուշ զբուի անոնցմէ ձեւացած ածականներուն և կամ բարդ բառերուն, ինչպէս են վերի արմատները հետեւեալ բազազրեալներուն մէջ, ակն-յայտնի, մեղանչ-ական, ան-բաժան, վայրա-վատին, կանչ-իւն, բռն-ակոր, մրի-շաղ, մեկն-ուրինի, եւայլն:

227. Կորս-ն-ել կամ կորց-ն-ել և կորս-ըն-ց-նել բայերը ո՞ր օրինակին կը հետեւին:

228. Ո՞ր վերիբուն հնա կրնան շփոթուիլ մ և չ վերադիրները:

229. Արմատի մը վերջը բնական մ և չ վերիբը՝ նման վերադիրներէն զանազանելու համար ինչ պէտք է ընել:

41. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ արտասանութիւնը և արծակ զրել անոր մինթը:

2. Հետեւեալ բայերէն, ըսել, ո՞ր մէկը սլարդ բայ և ո՞րը վերապրեալ:

Արկնել, զարնել, պարծիլ, հինցնել, բառաչել, անցնել, կանչել, շատցնել, չէնցնել, թռչել, ցանել, լճացնել, բարձրացնել, չնչել, մեռնիլ, դարձնել, լուցնել, ձօնել:

3. Հետեւեալ բայարմատները բայի վերածել:

Գիր, վաղք, վախ, հրդեհ, ծուռ, ջանք, ժպիտ, պարզ, պատիւ, հիմն, ծակ, նետ, հոտ, նեղ, կից:

4. Խօսքիր կազմել նետեւեալ բայերով:

Դնել, տանիլ, ընել, թքնել, վանել:

5. Լծորդիկ նետեւեալ բայերը զրաւոր:

Ամրացնել, բարձրացնել, կայնեցնել:

6. Հետազայ խօսքերում մէջ բայերը՝ ըստ պահանջման իմաստին դնել:

Մարդկութիւնը մեծապէս (տուժել) բնութենէ եկած աղէտներէն. — Արիւնաչեղ պատերազմները սակայն չարագոյն աղէտներ (պատճառել) մարդկութեան. — Այս մարդը շնորհիւ իր ըրած խնայողութեան (հարստանալ). — Ութառն հազարամեղը բարձրութիւն ունի մթնոլորտը որ երկրագունսս (շրջապատել). — (Հասումնեալ) այն խաղողները որոնց վրայ քեզի հետ (խօսիլ). — Տղան որ ծառին վրայ ելած էր (իյնալ) և սրունքը (կոտրել). — Աքաղաղը (արքնցնել) աղարակի մշակները, որոնք կանուխ (եղել). — Ետու հաճոյալի է հանգիստը այն մարդերուն որոնք լաւ (աշխատիլ):

ԽԱ. ԲՆԹԵՐՑՈՒՄ. — ՖՈւլիաները

Խուրձ մը թարմ ֆուլիա ձեռքեր խնամոս բերեր դրեր են հոս սընարիս մօտ.

Ծըռիմ ու ինչպէս նշխարի մը սուրբ՝ Համբուրեմ իրենց տերեւները նուրբ.

Հըրձուանքով ծըծեմ բուրութիւններն անուշ
 Նախանձոտ վարզին պէս չունենար փուշ,
 Այլ ողորկ փափուկ է իրենց ցօղուն,
 Ահ, ինչ, զգլիսիշ հոտ մը զեղուն,
 Ու որչափ չքնաղ է իրենց պատկ՝
 Վեց թերթիկներէ յօրինուած հիւսակ:

Անոնք ծնած են ձորերու եղերք.
 Երբ այդը ծագէր, երբ իրենց յանկերդ
 Կը ճռուաղէին նախշուն թռչնիկներ.
 Հոն կը փթթէին այս խեղճ ծաղիկներ.
 Ու գուրզուրալով մեղմիկ ձորերն ալ
 Գըգուէին իրենց կոհակներ ծալ ծալ:
 Բայց վարձկան ձեռքեր զանոնք փրցուցին.
 Ու գեղձան հիւրերն եկան իմ խուցին
 Պահ մը խնկարկել մըթնոլորտ խոնաւ,
 Իրենց հեշտ բոյրին հողիս էր ծարաւ:
 Ու ծաղկազարզի ծաղիկներ սիրուն,
 Դըրախտին ծոցէն ինձ բերին գարուն,
 Բայց, ափանս իրենց կեանքն անուշահոտ
 Շուտով մարեցաւ, ու ափ մը չոր խոս,
 Յիրուցան եղաւ յիմար հովերուն,
 Ու ես կը խորհիմ արտմութեամբ լեցուն
 Անշուշտ ծաղիկներ թէ ունին հողեակ՝
 Թերեւս ան իրենց բոյրն է անուշակ,
 Ու բոյրը հասնի՝ ցնդի խուսափուկ...
 Արդեօք մեր հողին ալ բոյր մ'է փափուկ:

Մ. ԱՃԵՄԵԱՆ (ճաշակ նոր գրականութեամ):

Ֆուշիս - ծաղիկ մոտով: Անար - զիսուն կողմը: Աղորէ -
 շիտակ: Զգլիսիշ - զինովցնող, յափշտակող: Զեղուլ -
 սիսել, բափել: Զքնաղ - զեղեցիկ: Հեւսակ - հիւսուած բան:
 Այդ - ասաւոտ: Յանկերդ - երդի մը վերջի մասը: Նախշուն
 - զոյնզգոյն: Փթթիլ - ժաղկիլ: Կոհակ - ալիք: Վարձկան
 - վարձու բանուած: Մթնոլորտ - օդ: Հեշտ - ձաձայր պատ-
 ձասող, անյշ: Նուրբ - փափուկ:

ԽԲ. ԴԱՍ. — Երրորդ լծորդութեան
վերադրեալ բայերու պարզ ժամանակները

230. Երրորդ լծորդութեան մէջ եղած վերադիր-
ներն են և, ան, չ, զոր օրինակ. հաս-ն-իլ, շիջ-ան-իլ,
փախ-չ-իլ. սակայն ան վերադիրով օժտուած բայերը,
ինչպէս կանխաւ ըսինք, կը հետեւին իրենց պարզ
ժամանակներուն մէջ, իրենց համապատասխան պարզ
բայերուն Ա. օրինակ (սկս-իլ) լծորդութեան, որով
երկու օրինակ միայն կը դնենք հոս՝ վերադրեալ
բայերու պարզ ժամանակներուն համար:

231. Երրորդ լծորդութեան օրինակներն են և
վերադիրներով, են

1. Հաս-ն-իլ

2. Փախ-չ-իլ

ԿԱՏԱՐԵԱԼ

Եզ.	Հաս-այ	Փախ-այ
»	Հաս-ար	Փախ-ար
»	Հաս-աւ	Փախ-աւ
Յոզ.	Հաս-անք	Փախ-անք
»	Հաս-աք	Փախ-աք
»	Հաս-ան	Փախ-ան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Եզ. բ.	դիմք	Հաս-իր	Փախ-իր
Եզ. բ.	»	Հաս-էք	Փախ-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ներկայ Հաս-ող,	Հաս-ն-ող	Փախ-ող,	Փախ-չ-ող
Անցեալ Հաս-եր,	Հաս-ած	Փախ-եր,	Փախ-ած

230. Երրորդ լծորդութեան մէջ որ վերադիրները կը գտնուին:

231. Երրորդ լծորդութեան օրինակները որո՞նք են և ի՞նչպէս կը լծորդուին:

232. Այս Գ. լծորդութեան տակ զնացող վերա-
դրեալ բայերը՝ որոնք Ա. Ին օրինակին պէս կը լծոր-
դուին՝ են. անց-ն-իլ, բուս-ն-իլ, հագ-ն-իլ, մեռ-
ն-իլ, պրծ-ն-իլ, զրօս-ն-իլ:

233. Բ. օրինակին պէս լծորդուողներն են,
թռ-չ-իլ, փակ-չ-իլ, կպ-չ-իլ, փախ-չ-իլ: Ասոնց
ունին, ինչպէս առաջուց ըսինք, իրենց համապատաս-
խան պարզ ձեւերն ալ թռ-իլ, փակ-իլ, կպ-իլ,
փախ-իլ, փլ-իլ, որոնք հիմայ զրեթէ անզործա-
ծելի են: Այս Բ. օրինակին պէս կը լծորդուի նաև
երդու-իլ բայր (արմ. երդումն, ուսկից ծագած են
սեղմուած ձեւերը երդմն-իլ և երդու-իլ):

42. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ և ըմդօրինակել ըմթերցումը:

2. Գրաւոր լուծումն ըմել ըմթերցումին, զատելով
իրարմէ նախադասութիւնները. զրել ամէն մէկ բային տե-
սակը, պարզ կամ վերադրեալ ըլլալը, որ լծորդութեան
վերաբերիլը, և այլն:

3. Կազմել բարդ բայեր, հետեւեալ բայարմատներով:

Շահ-գործ, սէր-շահ, հիմն-արկ, խումբ-գիր, ցոյց-
գիր, սուրբ-գիր, կազմ-լոյժ, փառք-բան, քնին-դատ,
շուրջ-պատ, վարկ-բեկ, անուն-արկ, սուրբ-բան, սուս-
-իօսք, բան-ստեղծ, խնամ-արկ:

Օրինակ. Շահ-ա-գործ-ել, սիր-ա-շահ-իլ:

4. Մէկ մէկ խօսք շիմել հետազայ բայերով:

Անցնիլ, բուսնիլ, հագնիլ, մեռնիլ:

5. Լծորդել զրաւոր հետեւեալ պրծնիլ և զրօննու-
բայերը:

232. Ա. օրինակին պէս լծորդուող վերադրեալ բայերը որո՞նք են:

233. Բ. օրինակին պէս լծորդուող վերադրեալ բայերը որո՞նք են:

6. Հետհւեալ խօսքերում՝ մէկ մէկ բայ յատկացուցէք։
 Այս չաղացքը ... իմո է. — Անձարակ մարդիկ ...
 սոէպ. — Տզաները յաճախ ... անիրաւ տեղ. — Տորոն
 բայսին արմատները ... երկու տարին անգամ մը . —
 Յորենը ... աշնան կամ գարնան սկիզբը. — Աշխա-
 տութիւնը և մարզանքը, ահա իրեր՝ որ ... մարդուն
 բարի նկարագիր մը. — Ամրութիւնները ... զօրաւոր
 պարփառներով. — Եղբայր և քոյր ... անտառին մէջ.
 — Այս գաշտերն են որոնք ինծի ... այնքան առատ
 խոտ. — Այս գետնախնձորներն են, որոնց լուազոյն-
 ները ...:
 Օրինակ! . Այս չաղացքը զոր կը տեսնես, իմո է:

ԽԲ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Մայրիկին երգը

Սիրեմ ցողին շիթեր բարդ
 Եւ զեփիւռիկն առարւան.
 Սիրեմ վարդէ ամպին վրան
 Տեսնել ծագել օր զըւարթ:
 Բայց զոր սիրեմ կաթոգին,
 Երջանկութեամբ, հաւատով,
 Սուրբ և քաղցրիկ գորովով,
 Դու ես, որդեակ իմ:
 Սիրեմ գիշեր մըթագին՝
 Որ պըսակէ իւր վեհ գեղ
 Ակունքներով իւր թագին,
 Լուսաւորել ամէն տեղ:
 Բայց զոր սիրեմ կաթոգին,
 Երջանկութեամբ, հաւատով,
 Սուրբ և քաղցրիկ գորովով,
 Դու ես, որդեակ իմ:
 Սիրեմ տեսնեմ ովկիան
 Կատղած վազել դէպ յերկին,
 Եւ հետեւիլ լըոելեայն
 Մարգին գողտրիկ առուակին:

Բայց զոր սիրեմ կաթողին
Երջանկութեամբ, հաւատով
Սուրբ և քաղցրիկ դորովով,
Դու ես, որդեակ իմ։
Սիրեմ Հաստշին տուրքն անհուն,
Զըւարթ ժըպիտը գարնան,
Երաղկած ամառն ու աշուն
Եւ սառոյցները ձըմբան։
Բայց զոր սիրեմ կաթողին,
Երջանկութեամբ, հաւատով,
Սուրբ և քաղցրիկ դորովով,
Դու ես, որդեակ իմ։

ԼՈՒԻ ՌԱԴԻԶՊՈՆ (Թրգմ. չ. Ա. Ղազիկ.)

Բարդ - որ պարզ չէ, իրարու վրայ դրուած։ Զեփիւռ -
արեւմտեան քամիւ կաթողին - չառ կարօտով, գուրզու-
րանքով։ Գեղ - գեղեցիկ, գեղեցկուրիւն։ Վեչ - մեծ ու բար-
ձր։ Լոելեայն - լսիկ, ծածռակ, անձայն։ Մարդ - դաշտ,
լոռս տեղ։ Գողարիկ - փափուկ ու անուշ։ Հաստիք - ստեղ-
ծող, արարիչ, Աստուած։ Տուրք - արուած բան, բնձայ,
նուեր, պարզեւ։ Անհուն - անչափ, ճայր, վերջ լունիցող։

ԽԳ. ԴԱՍ. — Գիտելիք

Ընդհաննուր լուրդութիւններուն վրայ

234. Բայերու լծորդութեան հիմը կը կազմէ եւմ
էական բայը (201), որուն ժամանակները կ'աւել-
ցուին որ եւ է բայի մը արմատին վրայ անմիջապէս
և կամ միջանկեալ վանկէ վերջը, որուն և գիրը Ա.
Լծորդութեան մէջ ա-ի կը փոխուի, իսկ Գ-ի. մէջ ի-ի։

234. Բայերուն լծորդութեան հիմը ո՞րն է։

235. Անցողական բայերը (175) կը շինուին
ներգործականներուն վրայ աւելցնելով ցընել վերջա-
ւորութիւնը . զոր օրինակ . մոս-ե-ալ՝ կ'ըլլայ մոս-
ցընել , զոդ-ե-ալ՝ զոդ-ցընել , ձանչ-ե-ալ՝ ձանչ-ցընել ,
եւայլն , բայց շատ անգամ ալ տալ բային օգնու-
թեամբ կը կազմենք ներգործականներուն անցողա-
կանները . զոր օրինակ . օրինակել տալ , մաքրել տալ ,
վճարել տալ , եւայլն :

236. Բայերու անցողական ձեւը կրնայ կազմուիլ
նաեւ տալ բառով , որ լծորդութեան ժամանակ կը
փոփոխուի՝ անփոփոխ թողլով այն բայը՝ որուն քով
զրուած է : Զոր օրինակ . Ըսել տուի Երուանդին .
— Մոոցնել տուաւ իր վրայ ունեցած գաղափարս . —
Կարկատել տուի զգեստներս . — Մաքրել տուի կօշիկ-
ներգ . — Անոնց վճարել պիտի տամ , եւայլն :

237. Եթէ ցընել վերջաւորութիւնը չէզոք բայե-
րուն արմատներուն վրայ դրուի՝ զանոնք ներգործա-
կան կ'ընէ , զորոնք պէտք չէ անցողականներուն
չետ շփոթիլ : Զոր օրինակ . բար-ել՝ կ'ըլլայ բար-ցընել ,
մեռ-ե-իլ՝ մեռ-ցընել , բո-լ-իլ՝ բո-ցընել , երեւ-ե-ալ՝
երեւ-ցընել , հաս-ե-իլ՝ հաս-ցընել , եւայլն :

238. Միեւնոյն բայը վերազրեալ ժամանակնե-
րուն մէջ կրնայ լծորդուիլ իրեն -ել կամ -իլ վերջաւո-
րութեան համաձայն՝ թէ՛ Բ . և թէ՛ Գ . լծորդութեան
պէս . զոր օրինակ . զատ-ել՝ կը լծորդուի կը զատ-
եմ , կը զատ-ես , եւայլն . զատ-իլ՝ կը լծորդուի կը

235. Անցողական բայերը ի՞նչպէս կը շինուին :

236. Ուրիշ ի՞նչ կերպով կրնայ անցողական բայ շինուիլ :

237. Չէզոք բայերը ի՞նչ ընելով ներգործականի կը վերածուին :

238. Միեւնոյն բայը որ ել և իլ վերջաւորութիւններն ունի ո՞ր լծ-
որդութիւններուն պէս կ'ըլլայ :

դատ-իմ, կը դատ-իս, եւայլն։ Այսպէս կ'ըլլան
նաեւ խորհն-ել, խորհն-իլ, կար-ել, կար-իլ, փայլ-ել,
փայլ-իլ, եւայլն։

239. Միեւնոյն կերպով կ'ըլլայ-ալ և կամ-իլ
վերջաւորութիւն ունեցող բայ մը՝ հետեւելով թէ
առաջին և թէ երկրորդ լծորդութեան. զոր օրինակ.
տես-ն-ալ՝ կ'ըլլայ կը տես-ն-ամ, կը տես-ն-աս
եւայլն. իսկ տես-ն-ել՝ կ'ըլլայ կը տես-ն-եմ, կը
տես-ն-ես, եւայլն։

Այսպէս կը լծորդուին նաեւ գտ-ն-ալ կամ գտ-ն-ել,
մտ-ն-ալ կամ մտ-ն-ել, իջ-ն-ալ կամ իջ-ն-ել,
հեծ-ն-ալ կամ հեծ-ն-ել, եւայլն՝ բայերը։

43. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ, օրինակել արտասանութիւնը և արձակ
զրել անոր միւթը։

2. Սերտել օրուան քերականութեան դասը և յետոյ
օրինակել զայն։

3. Առանձին իմաստներ կազմել հետեւեալ մերզործա-
կան բայերով։

Քալցնել, մեռցնել, թոցնել, երեւցնել, հասցնել։

4. Լծորդել զրաւոր մետեւեալ բայերը։

Տեսնալ և տեսնել խորհել և խորհիլ

Գտնալ և գտնել կաթել և կաթիլ

Իջնալ և իջնել փայլել և փայլիլ

5. Հետեւեալ մերզործական և չէզոք բայերն անցողա-
զական շիմել։

Փակչել, գրել, նկարել, նստիլ, տեսնել, հալիլ,
թռչիլ, խմել, վերցնել, բերել, մաքրել, խօսեցնել, աշ-
խատցնել։

239. Միեւնոյն բայը որ ալ կամ ել վերջաւորութիւնը ունի որ
լծորդութեան կը հետեւի։

6. Լրացնել հետեւեալ խմաստները յարմար սեռի խընդիրներով։

Քերականութիւնը կը սորվեցնէ լեզուի մը ... — Դատաւորը խօսեցնել տուաւ ... — Ուսուցիչը վատրել տուաւ չար... — Ապակին կը ցուացնէ արեւուն ... — Լուացարարին լուաւ տուի կեղաստ... — Պատկառոստ տղան ինքզինքը սիրցնել կուտայ ... — Թղթանարը իր տեղը հասցուց զրկուած ... — Այսօր վարպետը մէկ ժամ աւելի աշխատցուց ... — Քահանան վաղը պիտի խստափանցնէ դպրոցին ... — Այսքան շուտ հասցուցիր քեզի տուած ... :

ԽԳ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Արմայիս

«Ոզքեզ վերջապէս տեսնեմ պիտի, մայր։
Կարօտով ըգբեզ՝ զըրկեմ պիտ՝ քոյք իմ։

Ո՞րքան լացեր եմ ես ձեզի համար։

ԱՇ, վայրկեան մ'առաջ ձեր կուրծքին փարիմ» :

Կ'երգէր պատանին՝ ուր կ'երթար յառաջ...

Արցունքը աշքին՝ հայրենիք հասաւ։

Մըտաւ գիւղին մէջ՝ հանելով հառաչ։

— Գիւղին մէջ՝ ուր տեղ նախ լոյսը տեսաւ։

Իւր մայրը, տըկար է թոնրին քով տաք։

Զերմի բարախում կը զգայ մէջ սըրտին։

Կաթիլ մ'է մեացած իր հոգւոյն յատակ։

Ան ալ կը սպառէ՝ զըրկելով որդին։

Սարսափը տիրեց վըրան պատանւոյն։

Երբ մայրը միայն՝ տեսաւ մէջ զըրկին։

Թըռչնիկ՝ որ աւրած կը գըտնայ իր բոյն։

Արմայիս, անշարժ, կու լար գառնագին։

Ի՞նչպէս ըսկըսի հարցումներն անհուն։ —

«Ո՞ւր են ծանօթներ, ո՞ւր է մեր գրացին։

Անշուշտ փոխուած են, գացած տարբեր տուն։

— Զէ, տըղաս, օտար երկիրներ գացին։

Ո՞ւր է մեր Ավօն, անշուշտ արտը գնաց,

Արեւ չը մըտած կու գար անպատճառ։

— զԵ, ըստւ, մայրը մըթագնած
 Գերեզման գնաց, ա՛լ երբեք չի գար»:
 «Վարդանոյշն հասպա, ո՞ւր է իմ քոյրիկ»:
 Մայրն՝ արկղին մէջէն՝ ուր էր ընկողմած
 Ոսկի գանգուրի հանեց մի փընջիկ.
 — Քրոջմէդ ալ, ըստւ լոկ այսշափ մընաց»:

Հ. Դ. Տ. ՍԱՀԱԿԻԱՆ.

Փարիլ - փարրուիլ, պլուշիլ: Թանիր - ու, բանարը:
 Բարտիսում - զարմուշածք: Ապառիլ - լմենալ, վերչանալ:
 Մթագնած - պղտորած, շփորած: Արկղ - սնառուկ: Դան-
 դուր - մազ: Յասակ - տակ, վարի մասը: Ծնկողմած -
 կէս պասկած:

ԽԴ. ԴԱԱ. — Գիտելիք

Ընդհանուր լճորդութեան վրայ (շար.)

240. Վերապիր ունեցող բայերուն լծորդութեան
 մէջ՝ երբ ներկային և կատարեալին արմատները իրար-
 մէ տարբեր չեն, ներկայ դերբայր թէ՛ վերապիրով
 կրնայ ըլլալ, և թէ՛ առանց վերապիրի, զոր օրինակ.

իջ-ն-ալ,	առ-ն-ել,	տա-ն-իլ,	հազ-ն-իլ,
իջ-ն-ող,	առ-ն-ող,	տա-ն-ող,	հազ-ն-ող,
իջ-ող,	առ-ող,	տար-ող,	հազ-ող,
մտ-ն-ալ,	դ-ն-ել,	ծնա-ն-իլ,	թո-չ-իլ,
մտ-ն-ող,	դ-ն-ող,	ծն-ան-ող,	թո-չ-ող,
մտ-ող,	դր-ող,	ծն-ող,	թո-ող,

240. Ո՞ր պարագային մէջ վերադրեալ բայր մը ներկայ դերբայրը
 թէ՛ վերադիրով և թէ՛ առանց վերադիրի կրնայ ըլլալ:

241. Վերադիր ունեցող բայերուն լծորդութեան մէջ (ներգործական թէ՛ չէզո՞ր) երը կատարեալին արմատը մասնիկ մ'ունի (ց, աց, եց, ուց), ներկայ դերբայը մէկ ձեւով միայն կրնայ ըլլալ։ Զոր օրինակ. բարկ-աց-ող, մօտ-եց-ող, վախ-ց-ող, եւայլն։

242. Փէտք չէ շփոթել վերոյիշեալ և նման բայերու ներկայ դերբայի ձեւերը՝ համապատասխան անցողական բայերու՝ ներկայ դերբային ձեւերուն հետինչպէս, բարկ-աց-ն-ող և բարկ-աց-ուց-ող, մօտ-եց-ն-ող և մօտ-եց-ուց-ող, եւայլն, որովհետեւ առաջին ձեւը ներգործական բային և երկրորդը անցողական բային ներկայ դերբայն է։

44. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ արտասահմութիւմը ըմթերցումիմ և արծակգրել ամոր պարումակութիւմը։

2. Իմաստթեր շիմել նետեւեալ բայերով։

Փախչիլ, հաւանիլ, ընել, փլչիլ, բուսնիլ։

3. Լծորդել զրելով նետազայ բայերը։

Գտնալ, կպչիլ, հազնիլ, թոշիլ։

4. Անցեալ գերբայի վերածել նետեւեալ խօսքերը։

Ամէն ինչ որ կ'ըսուի ծշմարիտ չէ. — Դրքին մէջ ինչ որ կարգացիր պատմէ. — Աեղանէն ինչ որ անկցաւ աղքատին տուր. — Երրոր անօրենանը այն ատեն կ'ուշտենք. — Արեւը մտնելին առաջ պէտք է տուն գառնաս։

5. Ներկայ դերբայի դարձմել նետեւեալ խօսքերը։

Վախցիր այն մարդէն որ գետին կը նայի. —

Այն մարդը որ զիսէ խնայել՝ կարօտութեան մէջ չիյնար. —

— Ո՞վ էր որ դուռը քեզի բացաւ. — Այդ անշահ խոր-

չուրդը քեզի ո՞վ է որ կու տայ. — Տեսա՞ր բազմութիւնը

որ կը մտներ և կ'եղեր այս տան մէջ. — Ով ինքզինքը

241. Վերադիր բայերուն ներկայ դերբայը ո՞ր տան մէկ ձեւով միայն կրնայ ըլլալ։

242. Վերադիրով եղած ներկայ դերբայները ինչ բայերու ներկայ դերբային հետ շփոթելու չէ։

կը խոնարհեցնէ, պիտի բարձրանայ. — Աստուած կը
լոէ միշտ արգար բողոքներուն. — Մրցումի մէջ ով
յաղթէ, ան միայն կը վարձատրուի:

ԽԴ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Վարդ և Մանուշակ

«Բոլոր ծաղկանց եմ թագուհին»
 «Բուրաստանիս վայելքն ու զարդ»,
 Ասաց օր մի ինքնապանծ Վարդ.
 Խոնարհ և հեղ Մանիշակին,
 Որ մի անկիւն բուրաստանին
 Քաշուած կ'ապրէր, աչք ՚ի զետին:
 «Տես հասակիս վայելչութիւն.
 «Իմ քաղցրիկ հսու, իմ անոյշ դոյն
 «Կը զըրաւեն սիրտ ամենուն:
 «Մինչ խառն ի մէջ կանաչներուն
 «Քու կարճ հասակ՝ խիստ շատ անդամ
 «Մարդկանց կ'ըլլայ սախց կոխան»:
 — Պատասխանեց, հեղ Մանուշակ.
 «Այդ չափազանց քոյին պարծանք
 «Յայտնի նշան են տըզեղ սըրտի.
 «Թող շըֆանարդ, Վարդ, մէկ դի:
 «Կատարեալ տէ՞սք վայելչութիւն,
 «Միշտ կը սիրեն խիստ պարզութիւն.
 «Եթէ անոնց վրայ աւելցուի
 «Համեստութիւն փառքի, լեզու
 «Ամէն սըրտեր կը զըրաւեն.
 «Թէ սոցանէ մին պակասի՝
 «Գիտացիր շատ վար է նորա դին».
 Մանուշակէս տոէք խըրատ,
 Հայ օրիորդք եղիք ըզդաստ:

ԾԱՇԿ. ՔՈՒՇՆԵՐՆԱՆ:

Խնքնապանծ — ինքն իրեն վատանացած, ինքնազով:
 Գրաւել — իրեն ևետ կապել, սիրտը իրեն քաշել: Շփանալ
 — հպարտութեամբ պարծենալ: Համեստութիւն — պարկեշտու-
 ուրիշն, աղէկ վարք, վարմունք: Բարք — սովորութիւն,
 բնաւորութիւն:

Ենորդութիւն ու վերջացող բայերու

Այս բայերուն (որոնք ունին իրենց համապատասխանները բողնել, առնել, երդուիլ, զրունիլ, աւելցնել, զեղանիլ, յենիլ) գործածութեան մէջ եղած ժամանակները և ձեւերը կ'ըլլան հետեւեալ կերպով:

Թողուլ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ

- | | |
|------|-------------|
| Եղ. | կը թող-ում |
| » | կը թող-ուս |
| » | կը թող-ու |
| Յող. | կը թող-ունք |
| » | կը թող-ուք |
| » | կը թող-ուն |

- | | |
|------|--------------|
| Եղ. | կը թող-ուի |
| » | կը թող-ուիր |
| » | կը թող-ուր |
| Յող. | կը թող-ուինք |
| » | կը թող-ուիք |
| » | կը թող-ուին |

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

թող, թող-ունք. — թող-էք կամ թող-ուց-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ $\left\{ \begin{array}{l} \text{Ամորոշ} \quad \text{թող-ուլ} \\ \text{Ներկայ} \quad \text{թող-ող, } \text{թող-ուց-ող, } \text{թող-ն-ող} \\ \text{Ամցեալ} \quad \text{թող-եր, } \text{թող-ած} \\ \text{Ապառնի} \quad \text{թողլ-ու, } \text{թողլ-իք} \end{array} \right.$

ՈՐ-Ն-ՈՒԼ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՑ

- | | |
|------|-------------|
| Եղ. | կ'առ-ն-ում |
| » | կ'առ-ն-ուս |
| » | կ'առ-ն-ու |
| Յող. | կ'առ-ն-ունք |
| » | կ'առ-ն-ուք |
| » | կ'առ-ն-ուն |

ԿԱՏԱՐԵԱԼ

- | | |
|------|--------|
| Եղ. | առ-ի |
| » | առ-իր |
| » | առ-աւ |
| Յող. | առ-ինք |
| » | առ-իք |
| » | առ-ին |

(առ-ն-ել բային պէս, 201)

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ առ, առ-ն-ունք. — առ-էք

ԴԵՐԲԱՅՆԵՐ	Ամորոշ	առ-ն-ուլ
	Ներկայ	առ-ող, առ-ն-ող
	Անցեալ	առ-եր, առ-ած
	Ապառի	առ-ն-լ-ու, առ-ն-լ-իք

ԵՐՊԻՆ-ՈՒԼ**ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ**

Եղ.	կ'երդն-ում	Յող.	կ'երդն-ունք
»	կ'երդն-ուս	»	կ'երդն-ուք
»	կ'երդն-ու	»	կ'երդն-ուն

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՐԳՈՒ-ԻՔ, ԵՐԴՆ-ՈՒՆՔ, ԵՐԳՈՒ-ԵՔ

Մնացած ձեւերը նոյն են երգու-իլ կամ երգուրմ-ն-ալ բայերուն
թորգութեան հետ:

ԶԲՈՒ-Ն-ՈՒԼ**ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ**

ԿԱՏԱՐԵԱԼ,

Եղ.	կը զրօս-ն-ում	Եղ.	զրօս-այ
»	կը զրօս-ն-ուս	»	զրօս-ար
»	կը զրօս-ն-ու	»	զրօս-աւ
Յող.	կը զրօս-ն-ունք	(ինչպէս զրօսնիլ բայինք)	
»	կը զրօս-ն-ուք		
»	կը զրօս-ն-ուն		

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԶԲՈՒ-ԻՔ, ԶԲՈՒ-Ն-ՈՒՆՔ, ԶԲՈՒ-ԵՔ

ԴԵՐԲԱՅՆԵՐ	Ամորոշ	զրօս-ն-ուլ
	Ներկայ	զրօս-ող, զրօս-ն-ող
	Անցեալ	զրօս-եր, զրօս-ած
	Ապառի	զրօս-ն-լ-ու, զրօս-ն-լ-իք

ՅԱԼԵԼ-ՈՒԼ**ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ**

Եղ.	կը յաւել-ում	Յող.	կը յաւել-ունք
»	կը յաւել-ուս	»	կը յաւել-ուք
»	կը յաւել-ու	»	կը յաւել-ուն

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ յաւել-ունք (*երկրորդ գէմքերը նոյն են
յաւել-ց-ն-ել ձեւի լծորդութեան հետ*):

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Անորոշ	յաւել-ուլ
	Անցեալ	յաւել-ած
	Ապառնի	յաւել-լ-ու, յաւել-լ-իք

ԶԻՂ-ՈՒԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

<i>bq.</i>	կը զեղ-ում	<i>βnq.</i>	կը զեղ-ունք
»	կը զեղ-ուս	»	կը զեղ-ուք
»	կը զեղ-ու	»	կը զեղ-ուն

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ զեղ-ունք, (*երկրորդ գէմքերը նոյն են
զեղ-ան-իլ ձեւին լծորդութեան հետ*):

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Անորոշ	զեղ-ուլ
	Անցեալ	զեղ-եր, զեղ-ած
	Ապառնի	զեղ-լ-ու

ՅԻՒ-Ա-ՈՒԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

ԱՆԿԱՏԱՐ

<i>bq.</i>	կը յե-ն-ում	<i>bq.</i>	կը յե-ն-ուի
»	կը յե-ն-ուս	»	կը յե-ն-ուիր
»	կը յե-ն-ու	»	կը յե-ն-ուր
<i>βnq.</i>	կը յե-ն-ունք	<i>βnq.</i>	կը յե-ն-ուինք
»	կը յե-ն-ուք	»	կը յե-ն-ուիք
»	կը յե-ն-ուն	»	կը յե-ն-ուին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ յեց-իք, յե-ն-ունք, յեց-էք

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Անորոշ	յե-ն-ուլ
	Ներկայ	յեց-ող, յե-ն-ող
	Անցեալ	յեց-եր, յեց-ած
	Ապառնի	յե-ն-լու, յե-ն-լ-իք

ԽԵ. ԴԱՍ. — Լօնրդութիւն ժխտողական բայերու.

243. Ժխտողական բայի մը Ասհմանական ներկան և անկատարը կը կազմուին նոյն բային անորոշ գերբային վերջին ւ զիրը փոխելով նախ բ-ի. (զոր օրինակ, հաւատ-ալ՝ կ'ըլլայ հաւատ-ար) յետոյ անոր առջեւ զնել էտկան կամ —ել բային ժամանակները՝ միացած ժխտողական չ մակրային հետ, այսպէս՝ չեմ հաւատար, չես հաւատար, չի հաւատար... չէի հաւատար, չէինք հաւատար... չեն հաւատար, եւայլն:

244. Ասհմանական և ստորագասական գերակատարն և վարդակատարը կը կազմուին երբ էտկան բային ժխտողական սահմանական ներկային և անկատարին առջեւ զրուի՝ նոյն բային անցեալ զերբայը, այսպէս չեմ հաւատացած, չես հաւատացած, չէր հաւատացած. — չէինք հաւատացած, չէիք հաւատացած, չէին հաւատացած:

245. Ժխտողական կատարեալը, ապասնին, գերապատեին, որամայականին յոցնակի տառչին դեմքը, ստորադասական ներկան և անկատարը, դերբայները կը կազմուին երբ անոնց հաստատական ձեւերուն առջեւ զրուի չ տառը։ Զոր օրինակ. չհաւատացի, պիտի չհաւատայի, պիտի չհաւատաս, պիտի չհաւատանք, որ չհաւատանք, եւայլն։

243. Ի՞նչպէս կը չինուի ժխտական բայի մը սահմանական ներկան և անկատարը։

244. Ստորադասական գերակատարը և անկատարը ի՞նչպէս կը կազմուի ժխտականով։

245. Ժխտական կատարեալ, ապասնի գերապատնի, հրամայական, յոդ. ա. դեմքը, Ստոր. ներկան և անկատարը. ի՞նչպէս կ'ըլլան։

246. Հրամայականին եղակի և յոգնակի երկրորդ դէմքերուն ժխտողական ձեւերը կը կազմուին սահմանական ներկային համապատասխանող դէմքերով, փոխան չ-ի, մի՛ մակրայը զնելով։ Զոր օրինակ. մի՛ հաւատաբ, մի՛ հաւատաբ։

247. Բայերու ժխտողական լծորդութեան մէջ առանձինն —եր վերջացող անցեալ դերբայ չկայ։

248. Բաղադրեալ ժամանակներուն մէջ՝ էական բայը կրնայ նաեւ լծորդուած բային՝ անցեալ դերբայէն վերջը զրուիլ. զոր օրինակ. ըսել հաւատաբապէս չեմ հաւատացած կամ հաւատացած չեմ, չեփ հաւատացած կամ հաւատացած չեի, եւայլն։

45. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը և արձակ զրել ամուր սկարութակութիւմը։

2. Գրել նետեւեալ բայերում լծորդութիւմը ժխտական ձեւով։

Դածկել, դիզել, փութալ, պատժել, վայլել։

3. Հետեւեալ խօսքերում ժխտականը դարձնել նաև տատականի և վերջնամ՝ ժխտականի։

Բաց անօթի խուփը որպէս զի օդ առնէ։

Տեղւոյ ստէպ փոփոխութիւն հաճելի չէ ոմանց։

Ով կը դատէ իր ընկերը պիտի դատուի Աստուծմէ։

Եթէ կարդաս դասդ՝ կը սորվիս զայն։

246. Ժխտական հրամայականին՝ եղակի և յոգնակի երկրորդ դէմքերը բնշղէս կը կազմուին։

247. Ժխտական բայերուն լծորդութեան մէջ առանձինն —եր վերջացող անցեալ դերբայ կայ։

248. Բաղադրեալ ժխտական ժամանակներուն մէջ՝ կարելի է էական բայը լծորդուած բայէն վերջը դրուիլ։

Ոչ խոհեմ մարդ մը գաղտնիքը չի պահեր:

Կայ մարդ որ կը վարժի չարքաշութեան:

Այն բանին վրայ յոյս մի զնէք, որմէ օգուտ չկայ:

Յորենի բերքէն վնասով ելանք, բայց այդիներէն շահեցանք:

Օրինակ. Անօթին խուփը մի բանար, որպէս զի օդ չառնէ:

4. Օրոշել նետեւեալ միտական բայերում եղանակը, ժամանակը, դէմքն ու թիւը:

Զիանդարես, չմոռնանք, մի խզէք, չի յուսար, մի չորթէք, չդիզուած, պիտի չընկճուի, թող չպատժեն, չես կարգար, չընտրեցի, չնշմարէինք, չյարմարելիք, չխածնող, չներեցինք, չեն տուժեր, չըլլանք:

5. Գտնել նետեւեալ բայերում նոմանիշներ:

Հալածել, հաւաքել, աղերսել, ցրուի՛ զրկել, հոգալ, չահիլ, սահնալ, փշրել, վաճառել, փորել, մեծարել, խոնարհել, ժխտել, սահմանել, կրել, ընկղմել, ննջել, կոտրել, նախատել, կերակրել:

6. Հետեւեալ առածներում միտականը նաստատականի դարձնել և վոխադարձաբար:

Հաջան շունը խածան չըլլար. — Խաղ դիտեմ բայց ձայն չունիմ. — Խելքդ թէ հասնի, ձեռքդ չհասնի, մեծ տառապանք է. — Ծերանաս, ծերուն ցաւը կ'ի մանաս. — Կամուրջ կայ՝ ջուր չկայ, ջուր կայ կամուրջ չկայ. — Կայ յաշխարհի, չկայ յանապատի. — Գլուրող քարը հիմնաքար չի ըլլար. — Համրած ոչխարը դայլը չի ուտեր. — Զեռքդ չհասած տեղը մի երկընցներ:

ԽԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԾԱՂԻԿ ԴԱՀՄԱՆԵՐՈՒ

«Պարկեշտին ծաղիկ,
 «Մեր հովիաներուն,
 «Հերկած դաշտերուն,
 «Դու զարդ գեղեցիկ.
 «Ի՞նչ փոփոխութիւն. —
 «Այդ անուշիկ հոտդ,
 «Որ ունիս 'ի ծոցդ,
 «Ուսկից առիր գուն»: —
 — «Օրիորդ թագուկ,
 «Այսօր առաւօտ
 «Քաղեց քաղցրահոտ
 «Զանազան ծաղկունք,
 «Յասմիկ և մեխակ,
 «Վարդ և մանուշակ.
 «Կապեց մի փընջիկ՝
 «Զիս նոցա քովիկ.
 «Հոտաւէտ ծաղկունք
 «Իրենց քաղցր բուրմունք
 «Տըպաւորեցին»
 «Իմին բաժակին».

Սիրասուն տղայք — Ձեզի օրինակ
 Ծաղիկս կապուտակ. — Ընկերք, բարեկամք:
 Ըստրեցէք ձեզի — Միշտ առաքինի:

Կաղաթդէքք չ. Ք. ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Բայերու ժխտողական լուրդիւթեան օրինակներ .

Կարդալ . Ուզել . Եսահլ . Թողուլ

Կարդալ

ՍԱՀՄ . ՆԵՐԿԱՏ

Եղ .	չեմ	կարդար	Եղ .	չէի	կարդար
»	չես	կարդար	»	չէիր	կարդար
»	չի	կարդար	»	չէր	կարդար
Յող .	չենք	կարդար	Յող .	չէինք	կարդար
»	չէք	կարդար	»	չէիք	կարդար
»	չեն	կարդար	»	չէին	կարդար

ԿԱՏԱՐԵԱԼ.

Եղ .	չկարդացի	Յող .	չկարդացինք
»	չկարդացիր	»	չկարդացիք
»	չկարդաց	»	չկարդացին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ .	չեմ	կարդացած	Եղ .	չէի	կարդացած
»	չես	կարդացած	»	չէիր	կարդացած
»	չի	կարդացած	»	չէր	կարդացած
Յող .	չենք	կարդացած	Յող .	չէինք	կարդացած
»	չէք	կարդացած	»	չէիք	կարդացած
»	չեն	կարդացած	»	չէին	կարդացած

ԱՊԱՌՆԻ

Եղ .	պիտի	չկարդամ	Եղ .	պիտի	չկարդայի
»	պիտի	չկարդաս	»	պիտի	չկարդայիր
»	պիտի	չկարդայ	»	պիտի	չկարդար
Յող .	պիտի	չկարդանք	Յող .	պիտի	չկարդայինք
»	պիտի	չկարդաք	»	պիտի	չկարդայիք
»	պիտի	չկարդան	»	պիտի	չկարդային

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չկարդամ
 » որ չկարդաս
 » որ չկարդայ
 Յող. որ չկարդանք
 » որ չկարդաք
 » որ չկարդան

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ չկարդայի
 » որ չկարդայիք
 » որ չկարդար
 Յող. որ չկարդայինք
 » որ չկարդայիք
 » որ չկարդային

ՎԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ կարդացած
 » որ չես կարդացած
 » որ չէ կարդացած
 Յող. որ չենք կարդացած
 » որ չէք կարդացած
 » որ չեն կարդացած

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. որ չէի կարդացած
 » որ չէիր կարդացած
 » որ չէր կարդացած
 Յող. որ չէինք կարդացած
 » որ չէիք կարդացած
 » որ չէին կարդացած

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի կարդար, չկարդաս
 չ կարդանք
 մի կարդաք, չկարդանք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Աթորոշ չկարդալ
 Ներկայ չկարդացող
 Աթցեալ չկարդացած
 Ապառմի չկարդալու

Ուզել.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅ

Եղ. չեմ ուզեր
 » չես ուզեր
 » չ ուզեր
 Յող. չենք ուզեր
 » չէք ուզեր
 » չեն ուզեր

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. չէի ուզեր
 » չէիր ուզեր
 » չէր ուզեր
 Յող. չէինք ուզեր
 » չէիք ուզեր
 » չէին ուզեր

ԿԱՏԱՐԵԱԼ.

Եղ.	չուզեցի	Յոդ.	չուզեցինք
»	չուզեցիր	»	չուզեցիք
»	չուզեց	»	չուզեցին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ.	չեմ	ուզած
»	չես	ուզած
»	չէ	ուզած
Յոդ.	չենք	ուզած
»	չէք	ուզած
»	չեն	ուզած

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	չէի	ուզած
»	չէիր	ուզած
»	չէր	ուզած
Յոդ.	չէինք	ուզած
»	չէիք	ուզած
»	չէին	ուզած

ԱՊԱՌՆԻ

Եղ.	պիտի	չուզեմ
»	պիտի	չուզես
»	պիտի	չուզէ
Յոդ.	պիտի	չուզենք
»	պիտի	չուզէք
»	պիտի	չուզեն

ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ.	պիտի	չուզէի
»	պիտի	չուզէիր
»	պիտի	չուզէր
Յոդ.	պիտի	չուզէնք
»	պիտի	չուզէք
»	պիտի	չուզէն

ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ.	որ	չուզեմ
»	որ	չուզես
»	որ	չուզէ
Յոդ.	որ	չուզենք
»	որ	չուզէք
»	որ	չուզեն

ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	որ	չուզէի
»	որ	չուզէիր
»	որ	չուզէր
Յոդ.	որ	չուզէնք
»	որ	չուզէք
»	որ	չուզէն

ԿԱՏԱՐԵԱԼ.

Եղ.	որ	չեմ	ուզած
»	որ	չես	ուզած
»	որ	չէ	ուզած
Յոդ.	որ	չենք	ուզած
»	որ	չէք	ուզած
»	որ	չեն	ուզած

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	որ	չէի	ուզած
»	որ	չէիր	ուզած
»	որ	չէր	ուզած
Յոդ.	որ	չէինք	ուզած
»	որ	չէիք	ուզած
»	որ	չէին	ուզած

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի ուղեր, չուղե՞ս
չուղե՞նք
մի ուղէք, չուղէք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ չուղել
Ներկայ չուղող
Աթցեալ չուղած
Ապառմի չուղելու

ՆԱՍԻԼ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

Եղ. չեմ նստիր
» չես նստիր
» չի նստիր
Յոդ. չենք նստիր
» չէք նստիր
» չեն նստիր

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. չէի նստեր
» չէիր նստեր
» չէր նստեր
Յոդ. չէինք նստեր
» չէիք նստեր
» չէին նստեր

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չնստայ
» չնստար
» չնստաւ

Յոդ. չնստանք
» չնստաք
» չնստան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. չեմ նստած
» չես նստած
» չէ նստած
Յոդ. չենք նստած
» չէք նստած
» չեն նստած

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. չէի նստած
» չէիր նստած
» չէր նստած
Յոդ. չէինք նստած
» չէիք նստած
» չէին նստած

ԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չնստիմ
» պիտի չնստիս
» պիտի չնստի
Յոդ. պիտի չնստինք
» պիտի չնստիք
» պիտի չնստին

ԳԵՐԱՊԱՌՆԻ

Եղ. պիտի չնստէի
» պիտի չնստէիր
» պիտի չնստէր
Յոդ. պիտի չնստէինք
» պիտի չնստէիք
» պիտի չնստէին

ՍԱՈՐԴ. ՆԵՐԿԱՅ

Եղ. որ չնատիմ
» որ չնատիս
» որ չնատի
Բող. որ չնատինք
» որ չնատիք
» որ չնատին

Եղ. որ չնատէի
» որ չնատէիր
» որ չնատէր
Բող. որ չնատէինք
» որ չնատէիք
» որ չնատէին

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. որ չեմ նստած
» որ չես նստած
» որ չէ նստած
Բող. որ չենք նստած
» որ չէք նստած
» որ չեն նստած

Եղ. որ չէի նստած
» որ չէիր նստած
» որ չէր նստած
Բող. որ չէինք նստած
» որ չէիք նստած
» որ չէին նստած

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի նստիր, չնստիս
չնստինք
մի նստիք, չնստիք,

Ամորոշ չնստիլ
Ներկայ չնստող
Ամցեալ չնստած
Ապառիլ չնստելու

ԹՈՂՈՎԼ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

Եղ. չեմ թողուր
» չես թողուր
» չի թողուր
Բող. չենք թողուր
» չէք թողուր
» չեն թողուր

Եղ. չէի թողուր
» չէիր թողուր
» չէր թողուր
Բող. չէինք թողուր
» չէիք թողուր
» չէին թողուր

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. չթողուցի
» չթողուցիր
» չթողուց

Բող. չթողուցինք
» չթողուցիք
» չթողուցին

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ.	չեմ	թողած
»	չես	թողած
»	չէ	թողած
Յող.	չենք	թողած
»	չէք	թողած
»	չեն	թողած

ԱՊԱՌԵՆԻ

Եղ.	պիտի	չթողում
»	պիտի	չթողուս
»	պիտի	չթողու
Յող.	պիտի	չթողունք
»	պիտի	չթողուք
»	պիտի	չթողուն

ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՑ

Եղ.	որ	չթողում
»	որ	չթողուս
»	որ	չթողու
Յող.	որ	չթողունք
»	որ	չթողուք
»	որ	չթողուն

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ.	որ	չեմ	թողած
»	որ	չես	թողած
»	որ	չէ	թողած
Յող.	որ	չենք	թողած
»	որ	չէք	թողած
»	որ	չեն	թողած

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի թողուր, չթողուս
չթողունք

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	չէի	թողած
»	չէիր	թողած
»	չէր	թողած
Յող.	չէինք	թողած
»	չէիք	թողած
»	չէին	թողած

ԳԵՐԱՊԱՌԵՆԻ

Եղ.	պիտի	չթողուի
»	պիտի	չթողուիր
»	պիտի	չթողուր
Յող.	պիտի	չթողուինք
»	պիտի	չթողուիք
»	պիտի	չթողուին

ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	որ	չթողուի
»	որ	չթողուիր
»	որ	չթողուր
Յող.	որ	չթողուինք
»	որ	չթողուիք
»	որ	չթողուին

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	որ	չէի	թողած
»	որ	չէիր	թողած
»	որ	չէր	թողած
Յող.	որ	չէինք	թողած
»	որ	չէիք	թողած
»	որ	չէին	թողած

ԴԵՐԲԱՑՆԵՐ

Ամորոշ չթողու
Ներկայ չթողող
Անցեալ չթողած
Ապառմի չթողու

ԽԶ. ԴԱՍ. — Կրաւորական բայերու լճորդութիւնը

249. Բոլոր կրաւորական բայերուն անորոշ գերբայները ու-իլ մասնիկներով կը վերջանան, որ անփոփոխ կը մնայ ամէն զէմքին և ժամանակին մէջ:

250. Ներգործական բայ մը կրաւորական ընելու համար, անոր ասմանական ներկային արմատին վրայ կ'աւելցնենք ու-իլ մասնիկը. զոր օրինակ.

Ներգ.	Խար-ել	(Խար)	Կրաւոր.	Խար-ուիլ
»	այլ-ել	(այլ)	»	այլ-ուիլ
»	բան-ալ	(բաց)	»	բաց-ուիլ
»	թող-ուլ	(թող)	»	թող-ուիլ
»	տան-իլ	(տար)	»	տար-ուիլ
»	մանը-ել	(մանը)	»	մանը-ուիլ, ևն:

251. Զէզոր բայ մը կրաւորական ընելու համար՝ անոր կատարեալին արմատին վրայ կ'աւելցնենք ու-իլ մասնիկը. զոր օրինակ. Զէզոր՝ զիր-ն-ալ (զիր-ց-աւ), կրաւորական՝ զիր-ց-ուիլ. — Զէզոր՝ բարկ-ան-ալ (բարկ-աց-աւ), կրաւորական՝ բարկ-աց-ուիլ. — Զէզոր՝ հանգ-չ-իլ (հանգ-չ-եց-աւ), կրաւորական՝ հանգ-չ-եց-ուիլ. — Զէզոր՝ լռ-ել (լռ-եց), կրաւորական՝ լռ-եց-ուիլ, եւայլն:

252. Այս կանոնիս զարտուղութիւնը շատ ցանցառ է, ըստենք բանի մը օրինակներ.

249. Կրաւորական բայերուն յատկորոշիչ նշանը ո՞րն է:

250. Ներգործական բայ մը ի՞նչ կերպով կրաւորական կը դառնայ:

251. Զէզոր բայ մը կրաւորական ընելու համար ի՞նչ պէտք է ընել:

252. Այս կանոններէն զարտուղի բայեր ալ կան. որո՞նք են օրինակները:

Ներգ. կարդ-ալ կ'ըլլայ կը. կարդ-աց-ուիլ և ո՛չ
կարդ-ուիլ.

Ներգ. ճանչ-ն-ալ կ'ըլլայ կը. ճանչ-ց-ուիլ և ո՛չ
ճանչ-ուիլ.

Ներգ. աղ-ալ կ'ըլլայ կը. աղ-աց-ուիլ և ո՛չ աղ-ուիլ

Զէզոք ծռ-իլ կ'ըլլայ կը. ծռ-ուիլ և ո՛չ ծռ-եց-ուիլ
» հաս-ն-իլ կ'ըլլայ կը. հաս-ն-ուիլ և ո՛չ
հաս-ուիլ.

Զէզոք մտ-ն-ել կ'ըլլայ կը. մտ-ն-ուիլ և ո՛չ մտ-ուիլ

253. Անցողական բայերուն կրաւորական ձեւե-
րը քերականօրէն երկու հատ մասնիկ ունեցող բաղա-
դրեալ արմատէ մը կը ծագին. զոր օրինակ. սեւ-ց-
ուց-(ուիլ), աճ-եց-ուց-(ուիլ), ամր-աց-ուց-(ուիլ).
սակայն զժուարահնչիւն ըլլալուն համար՝ զործածու-
թենէ մերժուեր են, և հարկ եղած պարագային խօս-
քին ուրիշ դարձուածք մը կը տրուի: Զոր օրինակ.
փոխանակ ըսելու «Սոկրատին թոյն խմ-ց-ուց-
ուեցաւ իր նախանձորդներէն», կ'ըսենք, «նախան-
ձորդները թոյն խմցնել տուին Սոկրատին»:

46. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը, սերտել զայթ և արձակ
գրել ամոր պարութակութիւնը:

2. Գրել մետեւեալ կրաւորական բայերում լծորդու-
թիւնը:

Դարմանուիլ, տեսնուիլ, գտնուիլ, գրուիլ:

3. Հետեւեալ խօսքերում ներգործականները՝ կրաւո-
րականի, կրաւորականները ներգործական ծեւի վերածել:

Ոմէնքը կը գովեն առաքինի աշակերտը. — Մար-

մինը կը գորանայ յարստեւ մարդանքէ . — Բժիշկները կը դարմանեն իրենց հիւանդները . — Խաւարը կը փարատուի լոյսէն . — Ա . Յակոբ Մծրնացին դրեց Զգօն անունով զիրքը . — Յիսուս մկրտուեցաւ Յորդանանու մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն . — Անթել Հեռագիրը Մարքոնի խաւացին Հնարեց . — Ուրանոս մոլորակը Հերշէլ Գերմանացին գտաւ 1718ին . — Փարաւոն գերի տարաւ Խարայելացիները Եղիպտոս . — Մուկը կատուէն կորացուի . — Արէլ սպաննուեցաւ իր Կայէն եղրօմէն : Օրինակ . Ամէնքէն կը գովուի առաքինի աշակերտը : 4 . Լուծել նետեւեալ բառաձները :

Ուր մարմին կայ, Հոն կը ժողվուին արծիւները . — Ամէն մարդ իր տկնոցովը կը դատէ իրերը . — Մարդարէն իր գոււասին և իր տան մէջ յարդ չունի . — Անփառունակ առաքինութիւնը անշուք պիտի ըլլայ . — Պղատոն ըսած է, թէ կարելի ըլլար որ թագաւորները Փիլիսոփայ ըլլային կամ Փիլիսոփաները թագաւոր, բուրք մարդկութիւնը երջանիկ պիտի ըլլար :

5 . Մէկ մէկ խօսք շիմել նետեւեալ բառերով, զործածութեամբ կրաւորական բայերու :

Կայծակ, զօրավար, նամակ, ոտք, գինի, օրէնսդիր, գլուխ, հիւանդութիւն, գերձակ, քացախ, խնձորողի, ծառ, քաղ, պտուղ :

Օրինակ . Այս տունը վեստուեցաւ կայծակէն :

ԽԶ. ԸՆԹԵՐՑՈՒՄ . — Համբերութիւն

Կամք, աշխատանք ու կորով
Երեք ձիրքեր են, որով
Մարդ, ծովու վրայ թէ հողի,
Անպատճառ կը յաջողի:
Սակայն ձիրք մալ կայ, անի՝
Միւսներուն չափ պիտանի՝
Համբերութիւնն է, որ մեղ
Հարթէ ամէն ասպարէզ:

Համբերողն է իմաստուն,
 Կը ծագկին իր արտն ու տուն.
 Եւ խութք, արգելք, իր ետին
 Կը դիւրանան, կ'անհետին:
 Համբերողին անխափան
 Եւ հեշտ գայ կեանքին ճամբան.
 Որուն ծայրն ալ, անվըրէպ,
 Բախտը ժպտի բարեդէպ:
 Համբերողը, իմաստուն,
 Քաշէ անխոռվ ու խոր քուն,
 Եւ ժիր կայտառ ու ժպտուն
 Կը զարթնու ալ ան առտուն:
 Համբերողն հեզ ու խոնարհ,
 Յուզմունք ու կիրք չունենար.
 Համբերել գիտցող մարդուն
 Վլայ Աստուած հսկէ արթուն:

Ա.ՓԱՍՏԱՆ (Գանձարամ)

Կորով - ոյժ: Զերք - յատկուրիւն: Հարթել - շտկել,
 դիւրացնել: Անխափան - առանց արգելքի: Անվըրէպ - ան-
 պատճառ: Ասպարէզ - գործ, արձեստ: Խուզ - արգելք:
 Հեշտ - դիւրին: Բարեդէպ - աղեկ: Զարթնուլ - արթնենալ:

Խէ. ԴԱՍ. — Կրաւորական բայերու
 Ծորդութիւնը (Հար.)

254. Ներգործական և կամ չէզոք՝ այն վերա-
 ռըրեալ բայերը՝ որոնց կատարեալը զուրկ է մաս-
 նիկէ (203), իրենց կրաւորականները կը շինեն՝ ոչիլ

254. Ներգործական և չէզոք բայեր՝ որոնք զուրկ են մասնիկէ,
 բնշպէս կ'ըստ անոնց կրաւորական ձեւը:

վերջաւորութիւնը դնելով պարզ արմատին հետ միացած վերադիրէն յետոյ. զոր օրինակ.

Եկրգ. բայ առ-ն-ել	(առ)	Կրկն.	առ-ն-ուիլ
» » հազ-ն-իլ	(հազ)	» հազ-ն-ուիլ	
» » ուս-ան-իլ	(ուս)	» ուս-ան-ուիլ	ևն:
Զկորք. բայ հեծ-ն-ել	(հեծ)	» հեծ-ն-ուիլ	
» » հաս-ն-իլ	(հաս)	» հաս-ն-ուիլ	
» » մեռ-ն-ել	(մեռ)	» մեռ-ն-ուիլ	ևն:

255. Ներգործական և չէզոք անցողական բայերուն կրաւորականները կը շինուին կանոնաւորապէս. զոր օրինակ. տես-ց-նել՝ կ'ըլլայ տես-ց-ուիլ. — ան-ց-նել՝ կ'ըլլայ անց-ուիլ. — մեռ-ց-նել՝ կ'ըլլայ մեռ-ց-ուիլ, եւայլն: Աակայն պէտք չէ շփոթիլ ներգործական և չէզոք բայերու կրաւորական ձեւերը՝ իրենց համապատասխանող անցողական բայերու՝ կրաւորականներուն հետ, զոր օրինակ. Անցող. մտ-ց-նել՝ կ'ըլլայ կրաւ. մտ-ց-ուիլ, մինչդեռ չէզոք բայը մտ-ն-ալ՝ կ'ըլլայ կրաւ. մտ-ն-ուիլ, Անց. հեծ-ց-ն-ել՝ կ'ըլլայ հեծ-ց-ուիլ, մինչ չէզոք՝ հեծ-ն-ալ բայը կ'ըլլայ կրաւ. հեծ-ն-ուիլ, եւ այլն:

256. Բւ-լ-ալ, կւ-լ-ել, ել-լ-ել, պլլ-ել, թալլ-ել բայերը և վերադիրին տեղ՝ ունին և վերադիրը, և այդ և վերադիրը կը պահեն նաեւ իրենց կրաւորական լծորդութեան մէջ, այսպէս՝ ըլ-լ-ուիլ, կլ-լ-ուիլ, եւայլն:

255. Ներգործական և չէզոք անցողական բայերուն կրաւորականը բնչպէս կը շինուի.

256. Բւ-լ-ալ, կւ-լ-ել, և այլն, բայերու և վերադիրը ինչ զիրի կը փոխուի կրաւորականներուն մէջ:

257. Երբորդ լծորդութեան մէջ չ վերադիրով օժառած բայերը ինչպէս թո-չ-իլ, փախ-չ-իլ (233) կը կորսնցնեն իրենց և վերադիրը կրաւորական ձեւին մէջ, և կ'ըլլան իրենց համապատասխանող պարզ բայերու ձեւերուն նման, թո-իլ (կը. թո-ուիլ), փախ-իլ (կը. փախ-ուիլ), եւայլն։ Այս բայերուն անցողականներն իրենց կրաւորականները կը կազմեն կանոնաւորապէս, զոր օրինակ, թո-ց-ն-ել կ'ըլլայ թո-ց-ուիլ, փախ-ց-ն-ել կ'ըլլայ փախ-ց-ուիլ, ևն։

258. Ժխտողական կրաւորականներուն (զոր օր. չկարդաց-ուիլ, չուզ-ուիլ, չնստ-ուիլ, չթող-ուիլ) լծորդութիւնը միեւնոյն կանոններով կը կատարուի, ինչպէս միւս բայերունը, ընկերացած սակայն ժըխտական չ և մի՛ մասնիկներուն հետ։

ԱՐ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումը և զրել անոր պարութակութիւնը արձակ։

2. Գրել նետեւեալ բայերում լծորդութիւնները։

Ըլութիւն, կլութիւն, պլութիւն, թալութիւն։

3. Խօսքել կազմել նետեւեալ բայերով։

Ծեփութիւն, լուծութիւն, խօսութիւն, ծանուցութիւն։

4. Բացատրելով լուծել նետեւեալ գեղեցիկ խօսքին իմաստը։

Ընդհանրապէս բախտը նպաստաւոր չէ պարկեշտ մարդոց համար. — Փրփրադէզ ալիք կը բարձրանան մակերեւութին վրայ և մարգարիտները կը մնան խորը։

257. Երբորդ լծորդութեան մէջ չ վերադիրով օժառած բայերը կը պահեն թ վերադիրը կրաւորական եղած ատեն։

258. Ժխտողական կրաւորական, բայերուն լծորդութիւնը ինչ կանոններով կ'ըլլայ։

5. Հետեւեալ պատմակամ խօսրերը կրաւորակամի դարձմել:

Աշոս ողորմած կը հիմնարկէ Անի քաղաքին պարխազները 964-ին. — Եերսէս Լամբրոնացին կը հրատարակէ իր «Պատարագի մեկնութիւն» գիրքը 1175-ին. — Եերսէս Շնորհալի կը հրատարակէ իր «Յիսուս Որդի» տաղաչափութիւնը 1152-ին. — Միսիթար Գոշ կը գրէ «Դատաստանագիրքը» 1184-ին. — Հեթում Առաջին շինեց Ախոփ Ա. Սոփիա մայր եկեղեցին 1227-ին. — Մարկոս Ծիանի գուքաը տուն կը շնորհէ Հայոց Վենետիկի մէջ 1253-ին. — Միսիթար Արքայ կը հրատաէ իր վանքը ի Վենետիկ 1717-ին, Ա. Ղազարու կղզեակին մէջ. — Զամշեան Հ. Միքայէլ կը հրատարակէ իր «Հայոց Պատմութիւն» գիրքը 1784-6-ին. — Խաչակիրները տոին Երուսաղէմը 1099-ին. — Գոլոմազոս գտաւ Ամերիկան 1492-ին. — Գրիգոր Ժ. պապը կը նորոգէ Յուլիեան տոմարը 1584-ին:

ԽԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Յարատեւէ

Երբ ամէն մարդ աշխարհի մէջ
Բախտէն աւար մ'առած քալէ,
Ի՞նչ շահ ունիս, հէք պատանի
Անմիտ լացէ ու սգալէ...

ՏԵս, կարճ են կեանքն ու իր ժամեր
Հեգնոտ՝ բերեն ճակտիդ ալիք.
Մըլլար յիմար ու խաղալիք,
Գնա՛ յառաջ, միշտ դէպի վեր:

Որու ես եղեր, ի՞նչ փոյթ քեզի,
Յիւրաւորներ կան քեզի պէս,
Պահէ ցաւերդ սրատակէդ.
Արցունքն հոգւոյդ մէջ թող հոսի:

Օ՛չ, գարունէ գարուն անցիր,
Ծիծառի պէս կամ զերթ թիթեռ:
Ծաղկէ ծաղիկ, մեխակ վարդեր,
Դու հորիզոնն ունիս անծիր:

Աին, անխմաստ վիշտերը թող,
Կոր եռանդով փարէ կեանքին,
Կ'արտասուեն վատն, վհատն ու սին.
Դիւցակն եղիր բախտին յաղթող:

Ո. ՈՐԲԵՐԵԱՆ

Աւար - բաժին: Հեք - բշուաս, խեղճ: Հեղնոտ - հեղնող, խնդացող: Ալեք - ձերմակ մագեր: Սրտակէզ - սիրտ այրող, ցաւ պատձառող: Զերթ թիթեռ - բիրեսնիկի պէս: Անծիր - ծայր, սանման լունիցող: Աին - պարապ: Կեանքին փարիլ - ապրիլ - վհատ - յուսաձատ:

Կրաւորական բայերու լճորդութիւնը մէկ ձեւ միայն ունի

կրաւորական լծորդութիւնը մէկ ձեւ միայն ունի
բայերուն համար:

վախ-ն-ալ, արմատ վախ-ց օրհն-ել, արմատ օրհն
տես-ն-ել > տես տա-ն-իլ > տար

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Եղ.	կը վախ-ց-ուիմ	Յոդ.	կը վախ-ց-ուիմք
»	կը վախ-ց-ուիս	»	կը վախ-ց-ուիք
»	կը վախ-ց-ուի	»	կը վախ-ց-ուին
»	կ'օրհն-ուիմ	»	կ'օրհն-ուինք
»	կ'օրհն-ուիս	»	կ'օրհն-ուիք
»	կ'օրհն-ուի	»	կ'օրհն-ուին
»	կը տես-ն-ուիմ	»	կը տես-ն-ուինք
»	կը տես-ն-ուիս	»	կը տես-ն-ուիք
»	կը տես-ն-ուի	»	կը տես-ն-ուին
»	կը տար-ուիմ	»	կը տար-ուինք
»	կը տար-ուիս	»	կը տար-ուիք
»	կը տար-ուի	»	կը տար-ուին

ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	կը վախ-ց-ուէի	Յոդ.	կը վախ-ց-ուէինք
»	կը վախ-ց-ուէիր	»	կը վախ-ց-ուէիք
»	կը վախ-ց-ուէր	»	կը վախ-ց-ուէին
»	կ'օրհն-ուէի	»	կ'օրհն-ուէինք
»	կ'օրհն-ուէիր	»	կ'օրհն-ուէիք
»	կ'օրհն-ուէր	»	կ'օրհն-ուէին
»	կը տես-ն-ուէի	»	կը տես-ն-ուէինք
»	կը տես-ն-ուէիր	»	կը տես-ն-ուէիք
»	կը տես-ն-ուէր	»	կը տես-ն-ուէին
»	կը տար-ուէի	»	կը տար-ուէինք
»	կը տար-ուէիր	»	կը տար-ուէիք
»	կը տար-ուէր	»	կը տար-ուէին

ԿԱՏԱՐԵԱԼ

ԵՊ.	վախ-ց-ուեցայ	ՑՈԳ.	վախ-ց-ուեցանք
»	վախ-ց-ուեցար	»	վախ-ց-ուեցաք
»	վախ-ց-ուեցաւ	»	վախ-ց-ուեցան
»	օրհն-ուեցայ	»	օրհն-ուեցանք
»	օրհն-ուեցար	»	օրհն-ուեցաք
»	օրհն-ուեցաւ	»	օրհն-ուեցան
»	տես-ն-ուեցայ	»	տես-ն-ուեցանք
»	տես-ն-ուեցար	»	տես-ն-ուեցաք
»	տես-ն-ուեցաւ	»	տես-ն-ուեցան
»	տար-ուեցայ	»	տար-ուեցանք
»	տար-ուեցար	»	տար-ուեցաք
»	տար-ուեցաւ	»	տար-ուեցան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ե.	վախ-ց-ուի՛	Ց.	վախ-ց-ուի՞նք	վախ-ց-ուեցէ՛ք
»	օրհն-ուի՛	»	օրհն-ուի՞նք	օրհն-ուեցէ՛ք
»	տես-ն-ուի՛	»	տես-ն-ուի՞նք	տես-ն-ուեցէ՛ք
»	տար-ուի՛	»	տար-ուի՞նք	տար-ուեցէ՛ք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի՛	վախ-ց-ուիր	կամ	չվախ-ց-ուիս . - չվախ-ց-ուի՞նք
մի՛	վախ-ց-ուիք	»	չվախ-ց-ուիք
մի՛	օրհն-ուիր	կամ	չօրհն-ուիս . - չօրհն-ուի՞նք
մի՛	օրհն-ուիք	»	չօրհն-ուիք
մի՛	տես-ն-ուիր	կամ	չտես-ն-ուիս . - չտես-ն-ուի՞նք
մի՛	տես-ն-ուիք	»	չտես-ն-ուիք
մի՛	տար-ուիր	կամ	չտար-ուիս . - չտար-ուի՞նք
մի՛	տար-ուիք	»	չտար-ուիք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

վախ-ց-ուիլ	տես-ն-ուիլ
վախ-ց-ուող	տես-ն-ուող
վախ-ց-ուած	տես-ն-ուած
վախ-ց-ուեր	տես-ն-ուեր
վախ-ց-ուելու	տես-ն-ուելու
օրհն-ուիլ	տար-ուիլ
օրհն-ուող	տար-ուող
օրհն-ուած	տար-ուած
օրհն-ուեր	տար-ուեր
օրհն-ուելու	տար-ուելու

ԽԸ. ԴԱՍ. — Անկանոն կամ պակասաւոր բայեր

259. Հայերէնի մէջ իսկապէս անկանոն բայ չկայ, այլ քանի մը պակասաւոր բայեր կան, ինչպէս զալ, երրալ, ուտել, որոնց իւրաքանչիւրը իր պակասաւոր ժամանակները կը լրացնէ ուրիշ պակասաւոր բայերով։

260. Վերը յիշուած երեք բայերուն անկանոնութիւնը կը կայանայ անոնց ներկայի և կատարեալի արմատներուն տարբերութեան մէջ, առաջինին արմատը կը կառավարէ բային վերադրեալ ժամանակները, իսկ երկրորդը՝ պարզ ժամանակները։

259. Անկանոն կամ պակասաւոր բայ ըսկով Բնչ կ'իմանաս։

260. Յիշուած երեք բայերուն անկանոնութիւնը Բնչ քանի մէջ կը կայանայ։

261. Գալ բային լծորդութիւնը՝ վերազրեալ ժամանակներուն մէջ կը կատարուի զ արմատով, մինչդեռ պարզ ժամանակները կը կազմուին ևի արմատով։

Երբալ բայը իր վերազրեալ ժամանակներուն մէջ կը լծորդուի երբ արմատով, իսկ պարզ ժամանակներուն մէջ զեաց արմատով։

Ուտել բայը իր վերազրեալ ժամանակներուն մէջ կը լծորդուի ուտ արմատով, իսկ պարզ ժամանակներուն մէջ կեր արմատով։

262. Յիշուած երեք բայերէն իւրաքանչիւրը կազմուած է երկու տարրեր պակասաւոր բայերէ, որ կանոնաւորապէս կը լծորդուին և իրարու պակասը կը լիցնեն։

263. Պակասաւոր բայերու խմբին վրայ, ևմ ծանօթ բայէն զատ, կրնանը աւելցնել նաեւ կալ բայը որ կը նշանակէ աշխարհաբարի մէջ՝ ըլլալ, զտնուիլ տեղ մը, որ միայն հետեւեալ ժամանակները ունի։ Արմատ կ կամ կաց (զբարարի մէջ)։

Կալ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՑ

կամ, կաս, կայ,
կանք, կաք կան։

ԱՆԿԱՏԱՐ

կայի, կայիր, կար,
կայինք, կայիք, կային։

Պէտք չէ շփոթել այս բայը կեն-ալ բային լծորդութեան հետ։

261. Գալ, երթալ և ուտել բայերուն փափոխական արմատներն որո՞նք են։

262. Այս բայերէն իւրաքանչիւրը քանի՛ մասերէ կազմուած է, և բնշպէս կը լծորդուին։

263. Պակասաւոր բայերուն մէջ եմ բայէն զատ ուրիշ բնշ բայ կայ։

264. Աշխարհաբարի մէջ կան շատ գործածական ուրիշ երկու պակասաւոր բայեր ալ, որ միայն սահմանական ներկայ և անկատար ժամանակները ունին այս բայերը են ունենալ և դիտել:

Ունենալ

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

ունիմ,	ունիս,	ունի,	ունէի,	ունէիր,	ունէր,
ունինք,	ունիք,	ունին:	ունէինք,	ունէիք,	ունէին:

Դիտել

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

դիտեմ,	դիտես,	դիտէ,	դիտէի,	դիտէիր,	դիտէր,
դիտենք,	դիտէք,	դիտեն:	դիտէինք,	դիտէիք,	դիտէին:

ԱՆԿԱՏԱՐ

ԱՆԿԱՏԱՐ

48. — ՀՐԱՀԱՆՔՆԵՐ

1. Կարդալ ընթերցումը և ոտանաւորին նիւթը արձակ զբել:

2. Լծորդել՝ զրաւոր նետեւեալ բայերը ամբողջովիմ:

Գալ, երթալ, ուտել, բանալ, գառնալ:

3. Խօսքեր շիմել նետեւեալ բայերով:

Կատիլ, տանիլ, սկսիլ, գնել, տալ:

4. Հետեւեալ խօսքերը լրացնել յարմար բայեր դմելով:

Ամէն բոյս իր նմանը առաջ ... — Թէմիստոսկղէս ըստ Երփաղիադէս ծովակալին... բայց մաիկ ըրէ. — Յիսուս... Յուգայի, ընելիքդ ... շուտով. — Անլուսին և պայծառ գիշերները անթիւ աստղներ ... երկինքին վրայ. — Մովսէսի աթոռին վրայ ... փարիսեցիները և դպիրները. — Ամէն ճամբայ Հռովմ ... — Մոլութիւն-

265. Աշխարհաբարի մէջ ուրիշ երկու պակասաւոր բայեր ալ կան շատ գործածական, որոնք են և ի՞նչպէս կը չծորդուին:

ները եթէ շաանձուին, ժամանակէն առաջ զմարդիկ գերեզման... — Ամէն մարդ իր մեռելին վրայ... — Յիսուս ի ծնէ կոյրին աչքը... — Պետրոս առաքեալին հրաման... որ ծովուն վրայ քալէ:

5. Լուծել նետեւեալ ըսուածքները:
Երկաթը տաք եղած ատեն կը ծեծեն. — Բեր այն աջն որ բռնէ այն խաչը. — Այսօր ինծի վաղը քեզի. — Արուեստը երկայն է, կեանքը կարճ է. — Ճաշակի և գոյներու վրայ չի վիճուիր. — Երկինք կը պատմեն Աստուծոյ փառքը:

ԽԸ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Օրօրոցը

Խարտիչահեր ու վարդագեղ
Կը քընանայ մանկիկն այն տեղ,
Իր պըտըտիկ բարձին վըրայ.
Օրրող մայրիկն ալ հոն է ժիր
Փոքրիկ շունչի մ'իսկ ուշագիր.
Լուռ, մանկիկը չարթըննայ:
Ինչո՞ւ շատխօս խօ՛լ ծիծեռնակ,
Վերնայարկի տանիքին տակ
Կանուխ կ'երգես գուն գործունեայ.
Կ'ոսկեզօծի գեռ այգն հաղիւ.
Ուշանայիր ժամ մ'ալ իցիւ.
Լուռ, մանկիկը չարթըննայ:
Դուն բզզացող թափա՛ռ ճանձիկ,
Որ ապակւոյն վրայ թափանցիկ
Կը շարժաըկիս զերդ մեքենայ,
Դադրեցուր շուտ աղմուկդ իսկոյն.
Մի շարժեր թեւդ, ու լըռութիւն.
Լուռ, մանկիկը չարթըննայ:

Խարախշահեր ու վարդագեղ
Կը քընանայ մանկիկն այնտեղ,
Իր պըտըտիկ բարձին վըրայ:
Լուս: Բայց թողէք որ իր մօրիան
Համբոյրներամին առաւօտեան
Մանկիկն անո՞ւշ արթըննայ:

ԴՈՒԻ ԹՈՒԾՆԻՒ: (Թարգ. չ. Ա.)

Խարախշահեր - զեղեցիկ, շեկ մազերավ: Ժեր - կարիճ, բանի ի բուն զործող: Խօլ - անխելք, խենդուկ: Խցէւ - ուշր էր րէ, երանիք րէ: Թափառ - պարապ պարասղ: Մօրկան - (մայր բասին սեսականիք) մօրիք:

Եցորդութիւն պակասաւոր բայերու

Գալ, Երթալ, ուտել

Ա. - Գալ

Արմատ ներկայի դ Արմատ կատարեալի ել

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅ		ԱՆԿԱՏԱՐ
Եղ.	կու գամ'	Եղ. կու գայի
»	կու գաս	» կու գայիք
»	կու գայ	» կու գար
Ցող.	կու գանք	Ցող. կու գայինք
»	կու գաք	» կու գայիք
»	կու գան	» կու գային

ԿԱՏԱՐԵԱԼ

Եղ. եկայ
» եկար
» եկաւ
Յոդ. եկանք
» եկաք
» եկան

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ. եկած կամ եկեր եմ
» եկած կամ եկեր ես
» եկած կամ եկեր է
Յոդ. եկած կամ եկեր ենք
» եկած կամ եկեր էք
» եկած կամ եկեր են

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ. եկած կամ եկեր էի
» եկած կամ եկեր էիր
» եկած կամ եկեր էր
Յոդ. եկած կամ եկեր էինք
» եկած կամ եկեր էիք
» եկած կամ եկեր էին

ԱՊԱՌԵՒ

Եղ. պիտի գամ
» պիտի գաս
» պիտի գայ
Յոդ. պիտի գանք
» պիտի գաք
» պիտի գան

ԳԵՐԱՊԱՌԵՒ

Եղ. պիտի գայի
» պիտի գայիր
» պիտի գար
Յոդ. պիտի գայինք
» պիտի գայիք
» պիտի գային

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅ

Եղ. որ գամ
» որ գաս
» որ գայ
Յոդ. որ գանք
» որ գաք
» որ գան

ԱՆԿԱՏԱՐ

Եղ. որ գայի
» որ գայիր
» որ գար
Յոդ. որ գայինք
» որ գայիք
» որ գային

ԿԱՏԱՐԵԱԼ

- | | |
|-------------|----------------------|
| Եղ. | որ եկած կամ եկեր եմ |
| » | որ եկած կամ եկեր ես |
| » | որ եկած կամ եկեր է |
| Յոդ. | որ եկած կամ եկեր ենք |
| » | որ եկած կամ եկեր էք |
| » | որ եկած կամ եկեր են |

ՎԱՂԱԿԱՏԱՐ

- | | |
|-------------|-----------------------|
| Եղ. | որ եկած կամ եկեր էի |
| » | որ եկած կամ եկեր էիր |
| » | որ եկած կամ եկեր էր |
| Յոդ. | որ եկած կամ եկեր էինք |
| » | որ եկած կամ եկեր էիք |
| » | որ եկած կամ եկեր էին |

ՀՐԱՄԱԹԱԿԱՆ

Եկ կամ եկուր
զանք
եկէք

մի գար կամ չգամ
չզանք
մի գար կամ չզաք

ԴԵՐԲԱՑՆԵՐ

ԴԵՐԲԱՑՆԵՐ	Ամորոշ գալ
	Ներկայ եկող
	Ամցեալ եկած կամ եկեր
	Ապառի գալու, գալիք

Բ. — ԵՐԹԱԼ

Արմատ ներկայի երբ Արմատ կատարեալի զնաց

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

- | | |
|-------------|----------|
| Եղ. | կ'երթամ |
| » | կ'երթաս |
| » | կ'երթայ |
| Յոդ. | կ'երթանք |
| » | կ'երթաք |
| » | կ'երթան |

- | | |
|-------------|------------|
| Եղ. | կ'երթայի |
| » | կ'երթայիր |
| » | կ'երթար |
| Յոդ. | կ'երթայինք |
| » | կ'երթայիք |
| » | կ'երթային |

ԱՆԿԱՏԱՐ

ԿԱՏԱՐԵԱԼ

<i>Եղ.</i>	<i>գնացի</i>	<i>Յոդ.</i>	<i>գնացինք</i>
»	<i>գնացիր</i>	»	<i>գնացիք</i>
»	<i>գնաց</i>	»	<i>գնացին</i>

ԳԵՐԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>գնացած կամ գնացեր եմ</i>
»	<i>գնացած կամ գնացեր ես</i>
»	<i>գնացած կամ գնացեր է</i>
<i>Յոդ.</i>	<i>գնացած կամ գնացեր ենք</i>
»	<i>գնացած կամ գնացեր էք</i>
»	<i>գնացած կամ գնացեր են</i>

ՎԱՂԱԿԱՏԱՐ

<i>Եղ.</i>	<i>գնացած կամ գնացեր էի</i>
»	<i>գնացած կամ գնացեր էիր</i>
»	<i>գնացած կամ գնացեր էր</i>
<i>Յոդ.</i>	<i>գնացած կամ գնացեր էինք</i>
»	<i>գնացած կամ գնացեր էք</i>
»	<i>գնացած կամ գնացեր էին</i>

ԱՊԱՌՆԻ

<i>Եղ.</i>	<i>պիտի երթամ</i>	<i>Եղ.</i>	<i>պիտի երթայի</i>
»	<i>պիտի երթաս</i>	»	<i>պիտի երթայիր</i>
»	<i>պիտի երթայ</i>	»	<i>պիտի երթար</i>
<i>Յոդ.</i>	<i>պիտի երթանք</i>	<i>Յոդ.</i>	<i>պիտի երթայինք</i>
»	<i>պիտի երթաք</i>	»	<i>պիտի երթայիք</i>
»	<i>պիտի երթան</i>	»	<i>պիտի երթային</i>

ՍՏՈՐԴ. ՆԵՐԿԱՑ

<i>Եղ.</i>	<i>որ երթամ</i>	<i>Եղ.</i>	<i>որ երթայի</i>
»	<i>որ երթաս</i>	»	<i>որ երթայիր</i>
»	<i>որ երթայ</i>	»	<i>որ երթար</i>
<i>Յոդ.</i>	<i>որ երթանք</i>	<i>Յոդ.</i>	<i>որ երթայինք</i>
»	<i>որ երթաք</i>	»	<i>որ երթայիք</i>
»	<i>որ երթան</i>	»	<i>որ երթային</i>

ԿԱՏԱՐԵԱԼ

- bq.* որ զնացած կամ զնացեր եմ
 » որ զնացած կամ զնացեր ես
 » որ զնացած կամ զնացեր է
Ծոգ. որ զնացած կամ զնացեր ենք
 » որ զնացած կամ զնացեր էք
 » որ զնացած կամ զնացեր են

ՎԱՂԱԿԱՏԱՐ

- bq.* որ զնացած կամ զնացեր էի
 » որ զնացած կամ զնացեր էիր
 » որ զնացած կամ զնացեր էր
Ծոգ. որ զնացած կամ զնացեր էինք
 » որ զնացած կամ զնացեր էիր
 » որ զնացած կամ զնացեր էին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

ԱՐԳԵԼԱԿԱՆ

զնացած	մի երթար կամ չերթառ				
երթանք	չերթանք				
զնացէք	մի երթաք կամ չերթաք				
ԴԵՐԲԱՑՆԵՐ	<table border="0"> <tbody> <tr> <td>Ամորոշ երթալ</td> </tr> <tr> <td>Ներկայ զնացող, երթցող</td> </tr> <tr> <td>Ամցեալ զնացեր, զնացած</td> </tr> <tr> <td>Ապառնի զնալու, -լիք, երթալու, -լիք</td> </tr> </tbody> </table>	Ամորոշ երթալ	Ներկայ զնացող, երթցող	Ամցեալ զնացեր, զնացած	Ապառնի զնալու, -լիք, երթալու, -լիք
Ամորոշ երթալ					
Ներկայ զնացող, երթցող					
Ամցեալ զնացեր, զնացած					
Ապառնի զնալու, -լիք, երթալու, -լիք					

Պ. — Ուտել

Արմատ ներկայի ուստ Արմատ կատարեալի իեր

ՍԱՀՄ. ՆԵՐԿԱՅ

ԱՆԿԱՏԱՐ

- bq.* կ'ուտեմ
 » կ'ուտես
 » կ'ուտէ
Ծոգ. կ'ուտենք
 » կ'ուտէք
 » կ'ուտեն
- bq.* կ'ուտէի
 » կ'ուտէիր
 » կ'ուտէր
Ծոգ. կ'ուտէինք
 » կ'ուտէիք
 » կ'ուտէին

ԿԱՏԱՐԵԱԼ

ԳԵՐԱԿԱՏԱՐ

Եղ.	կերայ	Եղ.	կերած կամ կերեր եմ
»	կերար	»	կերած կամ կերեր ես
»	կերաւ	»	կերած կամ կերեր է
Յող.	կերանք	Յող.	կերած կամ կերեր ենք
»	կերաք	»	կերած կամ կերեր էք
»	կերան	»	կերած կամ կերեր են

ՎԱՂԱԿԱՏԱՐ

Եղ.	կերած կամ կերեր էի
»	կերած կամ կերեր էիր
»	կերած կամ կերեր էր
Յող.	կերած կամ կերեր էինք
»	կերած կամ կերեր էիք
»	կերած կամ կերեր էին

ԱՊԱՌԵՆԻ

ԳԵՐԱՊԱՌԵՆԻ

Եղ.	պիտի ուտեմ	Եղ.	պիտի ուտէի
»	պիտի ուտես	»	պիտի ուտէիր
»	պիտի ուտէ	»	պիտի ուտէր
Յող.	պիտի ուտենք	Յող.	պիտի ուտէինք
»	պիտի ուտէք	»	պիտի ուտէիք
»	պիտի ուտեն	»	պիտի ուտէին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

ՆԵՐԿԱՑ

ԱՆԿԱՏԱՐ

Եղ.	որ ուտեմ	Եղ.	որ ուտէի
»	որ ուտես	»	որ ուտէիր
»	որ ուտէ	»	որ ուտէր
Յող.	որ ուտենք	Յող.	որ ուտէինք
»	որ ուտէք	»	որ ուտէիք
»	որ ուտեն	»	որ ուտէին

ԿԱՏԱՐԵԱԼ

- | | |
|-------------|------------------------|
| Եղ. | որ կերած կամ կերեր եմ |
| » | որ կերած կամ կերեր ես |
| » | որ կերած կամ կերեր է |
| Ցող. | որ կերած կամ կերեր ենք |
| » | որ կերած կամ կերեր էք |
| » | որ կերած կամ կերեր են |

ՎԱՂԱԿԱՏԱՐ

- | | |
|-------------|-------------------------|
| Եղ. | որ կերած կամ կերեր էի |
| » | որ կերած կամ կերեր էիր |
| » | որ կերած կամ կերեր էր |
| Ցող. | որ կերած կամ կերեր էինք |
| » | որ կերած կամ կերեր էիք |
| » | որ կերած կամ կերեր էին |

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ԱՐԳԵԼԱԿԱՆ

- | | |
|---------------|---------------------|
| Կեր | մի ուտեր կամ չուտեն |
| ուտենք | չուտենք |
| կերէք | մի ուտէք կամ չուտէք |

- | | | | | | | | | | |
|------------------|--|--------|-------|--------|--------------|--------|--------------|--------|------------------|
| ԴԵՐԲԱՑՆԵՐ | <table border="0"> <tr> <td>Ամորոշ</td> <td>ուտել</td> </tr> <tr> <td>Ներկայ</td> <td>ուտող, կերող</td> </tr> <tr> <td>Ամցեալ</td> <td>կերած, կերեր</td> </tr> <tr> <td>Ապառթի</td> <td>ուտելու, ուտելիք</td> </tr> </table> | Ամորոշ | ուտել | Ներկայ | ուտող, կերող | Ամցեալ | կերած, կերեր | Ապառթի | ուտելու, ուտելիք |
| Ամորոշ | ուտել | | | | | | | | |
| Ներկայ | ուտող, կերող | | | | | | | | |
| Ամցեալ | կերած, կերեր | | | | | | | | |
| Ապառթի | ուտելու, ուտելիք | | | | | | | | |

ԽԹ. ԴԱՍ. — Միադէմ բայեր

265. Միադէմ բայ կ'ըսուին երրորդ դէմքով
միայն գործածուած բայերը, որոնց ենթական և
խնդիրը յայտնուած չեն, բայց կը գուշակուին։ Զոր
օրինակ, երբ կ'ըսենք կ'որոտայ, կը ձիւնէ, կ'ահճրեւէ,
կ'իմանանք որ երկինքը կամ ամպերն կ'անձրեւեն
(խնդ.) անձրեւ, ձիւն, որոտում։

266. Ամէնէն աւելի գործածուած միադէմ բա-
յերէն մէկն է պէտք ըլլալ որ բաղադրեալ ժամանակ-
ներուն մէջ կը լծորդուի նաեւ առաջին և երկրորդ
դէմքով, այսպէս — պէտք եմ ընել, պէտք ես երթալ,
պէտք է գայ, պէտք են հաւատալ, պէտք էր զիտ-
նալ, պէտք են տալ։ Նոյնպէս նաեւ Անկատարը՝
պէտք էի, պէտք էիր, պէտք էր, պէտք էինք գուշա-
կել, պէտք էիր պահանջել, պէտք էին յուսալ։

267. Ուրիշ միադէմ բայեր հետեւեալներն են.
հարկ ըլլալ՝ որ կը լծորդուի երրորդ դէմքով — հարկ է,
հարկ էր, հարկ պիտի ըլլայ, հարկ պիտի ըլլար,
հարկ որ ըլլայ կամ ըլլար, եւայլն։ Ասկէ զատ կան
կ'ըսուի, կը յսուի, կը խօսուի, կը բուի, կարելի է,
կը հանդիպի որ, կը պատահի որ... եւայլն։

40. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումը և զրել ամոր պարումակու-
թիմը արծակ։

2. Ընթերցումին մէջ եղած բոլոր բայերում գրաւոր
լուծումն ընթել։

265. Ո՞ր անսակ բայերը միադէմ կ'ըսուին։

266. Ամէնէն շատ գործածուած միադէմ բայը ո՞րն է։

267. Դեռ ուրիշ միադէմ բայեր ալ կան։

3. Հետեւեալ անդիմ բայերով մէկ մէկ խօսքեր կազմել:

Պէտք էիք, հարկ պիտի ըլլայ, կ'ըսուի թէ, բոււածէ, կը խօսուէր երբեմն, կարելի է, կը հանդիպի որ, չի թուիր, կ'որոսայ, կ'երեւայ թէ:

4. Հետեւեալ խօսքերը ամրողջացնել անդիմ բայերով:

Աշակերտու... զիմագարձութիւնն ընէ ուսուցչին աղղութարութեանը. — Հակառակաւ ... համեստօրէն լսող ըլլայ անոր տուած խրատին՝ իր օգտին համար. — Այսօր ... պիտի անձրեւէ, որով ... պիտի ըլլայ մեր որսի գնալը. — Անոր պէս առողջ մարդու մը ... մուշրուլը. — Ամբողջ դիշերը լոյս ... երկինքը. —

5. Հետեւեալ խօսքերում մէջի բայերը փոխանակել ու վերջացնդ բայերով:

Աշակերտները կը խաղային պարտէզին մէջ. — Դասուն և խոր վիշտերու ատեն՝ ոմանց աշքերէն կը թափի արցունքը, ոմանց ալ սրտերէն. — Զին ընդհանարապէս կը ցատքէ կ'անցնի ամէն արգելք արշաւած ժամանակ՝ ինչ որ առջեւն ելէ առուակի գետակի եւայլն. — Պէտք չէ կոթնիլ եղէզի վրայ որ դիւրարեկ է. — Անառակ որդւոյն հայրը պարարակ եղը մորթել տուաւ, անոր գարձին կամ մեղային որը:

Օրինակ. Աշակերտները կը դրօննուին պարտէզին մէջ:

6. Լուծել հետեւեալ առակները:

Ամառուան փուշը ձմեռուան նուշն է. — Ամէն գարիվեր ունի իր գարուվարը. — Ամէն նման իր նմանը կը սիրէ. — Արծիւը չի դրօննուր ճանձեր որսալով:

Խթ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Գալինան վերջալըս

Գարնան աղուոր վերջալոյս մը կ'երկարի
Ծիրան, ոսկի՝ նշոյլներու մէջ փայլուն,
Եւ երազոտ երիզով մը երերուն
Կը հրդեհուի եղերքը լուրթ ամպերուն,
Հեռուն, հեռուն, հեռուն.

Վերջալոյսին ցրուած վարսերը ոսկի՝
 Դաշտին դաւար կանանչներուն գեռածիւ
 Թաւեիշ քնքուշ զորդին վըրայ
 Կու զան թեթեւ մը յածիլ։
 Վերջալոյսի օսկի համբոյր մ'ալ թեթեւ
 Ճակախ վըրայ կը թառի,
 Տժգոյն վանկ մ'ալ, — նիշար չեշտ մը կիթառի
 Աղուանըշոյլ յիշատակի մը ետեւ։
 Կ'առնէ թեւ։
 Ըզմայրանքի վայրկեանն է լուռ։
 Տատանումի ու ծփանքի
 Այս տարսամին մէջ խաղաղ։
 Վերջալոյսը նրբամազ
 Կու զայ ցանել, ցրուել րուռ րուռ
 Հոյլն երազոց օսկեհուռ։
 Ու կը փարի, կը յարի
 Սիրտս խոցոտ, լրքուած կարին,
 Վերջալոյսին՝ որ կը մարի
 Երկայնքովը հորիզոնին կամար։

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆՆԱՆ

Երիզ - չերիտ։ Լուրե՛ - բաց կապոյտ, երկնազոյն։
 Վարս - զիխու մազ երկնցած։ Թաւեշ - բրդոտ կերպաս (բատիֆի)։ Քնքուշ - փափուկ, փափկատուն։ Յածիլ -
 ասդիս անդին շարժիլ։ Յարել - միանալ, կպչիլ։ Թառիլ -
 բազունին տեղ մը նստիլը, կենալը։ Կիթառ - բնար։
 Աղուանըշոյլ - անուշ ցարած լոյս։ Ծփանք - ծփիլը, աղեկոծու-
 րինը, տակենուփրայ բլալը։ Նրբամազ - բարակ մաղուած։
 Ոսկեհուռ - ոսկիով կուած շինած։ Փարել - փարբուիլ,
 պղուիլ սիրով։ յարիլ միանալ։

Ծ. ԴԱՍ. — Բայերու խնդիրները

268. Երկու տեսակ խնդիր կայ (176-8) այս-
ինքն ուղղակի խնդիր՝ որ սեսի խնդիր կ'ըսուի, և
անուղղակի խնդիր՝ որ բնուրեան խնդիր կ'ըսուի:

269. Ամէն հոլովով կրնայ ըլլալ խնդիրը երբ
բայերու ամբողջ տեսակ մը միեւնոյն հոլովով խնդիր
պահանջէ, անիկայ կ'ըսուի սեսի խնդիր։ Բոլոր ներ-
գործական և անցողական բայերը իրենց խնդիրը հայ-
ցական հորովով կը պահանջեն։ Կրաւորական բայերն
իրենց սեսի խնդիրը բացասական հոլովով կը պահան-
ջեն։

270. Զէզոք բայերը որոշեալ հոլովով մը խըն-
դիր չունին, այլ զանազան հոլովներով, ինչպէս
որ բային իմաստը կը պահանջէ, ահա այս տեսակը
խնդիրները կ'ըսուին բնուրեան խնդիր։ զոր օրինակ.
պտոյտի գնաց, գետին չոքեցաւ, զուրս ելաւ, եւայլն։

271. Հայցական հոլովով զրուած սեսի խնդիրը՝
կրնայ որոշեալ հայցական և կամ անորոշ հայցական
ըլլալ. երբ ըսենք մարդ մը տեսայ, ձայն մը լսեցի,
եւայլն. չի յայտնուիր թէ ի՞նչ ձայն է լսածս, ո՞ր
մարդն է տեսածս, հետեւարար մարդ և ձայն բա-
ռերը անորոշ հայցական կամ անորոշ սեսի խնդիր
կ'ըսուին։ Հակառակաւ երբ նոյն խօսքերը ըսեմ
որոշելով՝ երեկուան մարդը տեսայ, խօսերու ձայնի
լսեցի, այն ատեն խնդիրը որոշեալ հայցական կամ
որոշ սեսի խնդիր կ'ըսուի։

268. Քանի՞ տեսակ է խնդիրը և ի՞նչպէս կ'ըսուին։

269. Խնդիրը ի՞նչ հոլովով կ'ըլլայ. ներդորժական և կրաւորական
բայերը ի՞նչ հոլովով խնդիր կ'ունենան։

270. Զէզոք բայերուն խնդիրը ի՞նչ հոլովով կ'ըլլայ։

271. Սեսի խնդիրը երբ որոշ և երբ անորոշ հայցական կ'ըլլայ։

272. Բացառական և ուղղական հոլովով խնդիրներն ալ նոյնպէս կրնան որոշ կամ անորոշ ըլլալ։ Զոր օրինակ, երբ ըսեմ «հիւանդութենէ վարակուեցաւ», ի՞նչ հիւանդութիւն ըլլալը յայտնի չէ. — բայց երբ ըսեմ «ցու հիւանդութենէդ վարակուեցաւ ինքն ալ, և կամ այս ի՞նչ անուն հիւանդութենէն», որոշ կ'ըլլայ բացառական խնդիրը։ Նոյնպէս էական բային խնդիրին համար, երբ ըսեմ «մեռնողը ծեր մը պիտի ըլլայ», անորոշ կը մնայ խնդիրը. բայց երբոր ըսեմ «մեռնողը մեր զրացի ծերը պիտի ըլլայ», որոշ կ'ըլլայ ուղղական խնդիրը։

50. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումին ոտամաւորը և յետոյ արձակ գրել ամոր իմաստը։

2. Հետեւեալ բառերը իբրեւ սեռի խնդիրներ գործածելով մէկ մէկ խօսք շիմել։

Թուղթ, ասեղ, աշտարակ, ճրագ, սակառ։

Օրինակ. Գնեցի ձեռք մը խաղի թուղթ։

3. Միեւմոյն բառերը իբրեւ բնութեան խնդիր գործածել խօսքին մէջ։

Օրինակ. Այս աշակերտը թուղթերով կը խաղայ օրն ի բուն։

4. Հետեւեալ խօսքերուն մէջ դմել մէկ մէկ սեռի խընդիրներ։

Լուսինը արեւէն կ'առնէ իր... — Արեգակը կը լուսաւորէ հաւասարապէս բարիներն ե... — Նահանջտարին ունի... — Վրէժինդրութիւնը միշտ իր չար... կ'ունենայ. — Ամէն վիճակ ունի իր... և իր նեղութիւնները. — Յակոր նահապէտ տասներկու . . . ունեցաւ։

272. Բացառական և ուղղական հոլովով խնդիրներն ալ որոշ և անորոշ կ'ըլլան և ի՞նչպէս։

չայ. Քերկ. 2

5. Հետեւեալ խօսքերուն մէջ եղած չեզոք բայերը թերգործականի դարձնել, իմաստը թոյն պահելով:

Այսօր առաջին անգամ հաւաքուեցաւ Ռւսումնական խորհուրդը. — **Վազը հրապարակին մէջ վերափի գեղեցիկ կտորներէն Այիտան պիտի նուագուի.** — **Նորընտիր թագաւորը նատաւ իր գահին վրայ.** — **Քաղաքիս մէջ երկրագործական դրամատուն մը պիտի հաստատուի.** — **Հանգիտավայրին մէջ յանկարծ ելեքտրական րոյսերը մարեցան:**

Օրիմակ. **Այսօր առաջին անգամ հաւաքեց ռուսումնական խորհուրդը:**

Արարշին առևր ինչ որ իրեն լոկ վայել է,
Մի ձեռք զարներ զործի կանխու զեռ չխորհած.
Լաւերուն հետ միշտ կենակցէ,
Հետ մի պարծիր թէ հանճարով ես օժտուած:

ՖԻՆԵՐԸՆ

Ե. ԲՆԹԵՐՑՈՒՄ. — Ծիծառնիկ

Ծիծառնիկ, ծիծառնիկ,
Փառկդ էր, ուրեմն անտէրունջ այն բունիկ՝
Զոր, այս երդին խորչն առաջին մտնելուս,
Տեսայ թափուր, և լեցուեցաւ տչքս անլոյս
Դառն արցունքով, զի յիշեցի ես արխուր
Թէ պանդուխտիս ալ բոյն այսպէս է թափուր:
Ծիծառնիկ, Ծիծառնիկ,
Ո՛չ ինձմէ մի հարթչիր, փութաքու բունիկ.
Փեղ բարեկամ պիտի ըլլամ և ընկեր.
Փեղի նման պանդուխտ եմ ես, չ՞ս տեսներ.
Պանդուխտ, զիտեմ թէ ինչ կը զգայ սիրտ ցաւուս,
Պանդուխտ, կըրած եմ անոր վիշտն ու կարօս:
Ծիծառնիկ, Ծիծառնիկ,
Երանի քեզ ահա զըտար քու բունիկ՝
Պանդուխտ քու ժամանակդ անցաւ կարճ.
Մոոցիր վիշտերդ ու ճռուողէ նորադուարճ:
Ինձ թող վիշտաը, որ չեմ զիտեր, ոչ ընաւ.
Թէ ե՞րբ արդեօք պանդխտութեանս է զըրաւ:

Ծիծառնիկ, Ծիծառնիկ,
 Յոյսըդ գարունն էր որ գտնես քու բունիկ.
 Իսկ ինձ՝ ձրմեռն է յարատեւ ու ձրմեռ...
 Յոյսերուս հետ շիջաւ գարունս այգարեր:
 Վահ, պանդուխտին, մութ կ'երեւայ լոյս օտար,
 Օդն անախորժ, ջուրը՝ լեզի, հացը՝ քար...
 Ծիծառնիկ, Ծիծառնիկ,
 Ո,խ երբ դառնաս նորէն անուշ այս բունիկ,
 Պիտի լրակ իմ բարեւիս գողգոջ ձայն՝
 Թէ խրդիթս հէք պիտի գտնես լուս, ունայն...
 Թըսիր յայնժամ գերեզմանիս իմ հողիկ,
 Հէք պանդուխտիս բեր հայրենի մի ցողիկ...
 Ծիծառնիկ, Ծիծառնիկ:

ԽՈՐԵՆ ԱՐՔ. ՆԱՐ-ՊԵՏ

ԽԱ. ԴԱՍ. — Դերբայներ

273. Դերբայները բայի մը մաս կը կազմեն,
 բայց որովհետեւ միեւնոյն ատեն գոյականի և ածաւ-
 կանի իմաստներ ալ ունին, ուստի անոնց պէս կը
 հոլովուին:

274. Անորոշ և ապառնի դերբայները բայցոյական
 կամ բայանուն կ'ըսուին, իսկ ներկայ և անցեալ դեր-
 բայները բայածական կ'ըսուին:

275. Անորոշ դերբայը կը հոլովուի միայն եզա-
 կի թուով Գ. հոլովման պէս. զոր օրինակ. բանալ,
 բանալու, բանալէ, բանալով. — զրել, զրելու, զրելէ,
 զրելով. — թողուլ, թողլու, թողլէ, թողլով:

276. Դերբայները ինչի մասը կը կազմեն, կը հոլովուին:

274. Ո՞ր դերբայները կ'ըսուին բայցոյական և որո՞նք բայածական,

275. Անորոշ դերբայը ինչպէս կը հոլովուի:

276. Ներկայ գերբայները կը հոլովուին թէ
եզակի և թէ յոզնակի Ա. հոլովման պէս, զոր օրինակ.
եզակի, բացող, բացողի, բացողէ, բացողով. —
յոզնակի. բացողներ, բացողներու, բացողներէ, բացողներով:

277. Անցեալ գերբայներուն մեր վերջացած
ձեւերն անհոլով են, իսկ ած վերջաւորածները կը
հոլովուին թէ եզակի և թէ յոզնակի, Ա. հոլովման
պէս, զոր օրինակ. եզակի, զրկած, զրկածի, զրկածէ,
զրկածով. — յոզնակի. զրկածներ, զրկածներու, զրկածներէ,
զրկածներով:

278. Գրաբարէն փոխ առնուած եալ վերջացող
անցեալ գերբայն ալ երբեմն կը զործածուի աշխարհաբարի
մէջ, զոր օրինակ. անցեալ տարի. — անցեալները. — սիրեցեալ որդիս:

279. Ապառնի րու վերջաւորած գերբայները
անհոլով են. իսկ թիք վերջաւորածները կը հոլովուին Ա. հոլովման պէս՝ եզակի և յոզնակի. զոր օրինակ. եզակի. ընելիքը շահաւէտ է մեզի. — ընելիքին հաւան եմ. — ընելիքին պիտի դատեմ զի՞նըը. — յոզնակի. ընելիքները շատ գեղեցիկ են. — ընելիքներուն ոչ ոք կը հակառակի. — ընելիքներէն որ մէկը կատարուեցաւ. — ընելիքներով՝ շատերը յուսախար եղան:

276. Ներկայ գերբայը ո՞ր հոլովման առակ կ'երթայ:

277. Անցեալ գերբային ո՞ր ձեւը անհոլով է և ո՞րը կը հոլովուի,
և բնչողէս:

278. Եալ վերջացող գրաբար գերբային ձեւն ալ կը զործածուի
աշխարհաբարի մէջ:

279. Ապառնի գերբային ո՞ր ձեւը կը հոլովուի և բնչողէս:

280. Լու վերջացող ապառնի դերբայը պէտք չէ շփոթել՝ անորոշ դերբային սեռական հոլովին հետ. այս վերջինս հետը գոյական մը կ'ուզէ իրը յատկացեալ (97), զոր օրինակ. — կարելու մերենայ, խաղալու զործ, լուծելու խնդիր, եւայլն. իսկ ապառնի դերբայը բաղադրեալ ժամանակ կը կազմէ. զոր օրինակ. ըսելու եմ, ըսելու էի... ասկէ զատ իրընեւ ածական ալ կը զործածուի. զոր օրինակ. խնտալու բաներ (այսինքն ծիծաղելի), կախելու մարդ (այսինքն կախաղանի արժանի, զատապարտելի մարդ), եւայլն:

51. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ոտանաւոր ընթերցումը և արծակ զրել անոր պարումակութիւնը:
2. Հետեւեալ երեք զոյգ բայերում անորոշ, ներկայ և անցեալ դերբայները նոլովել՝ գրաւոր:
3. Մէկ մէկ խօսք շիմել հետեւեալ դերբայներով:
Կերած, փորձելու, աշխատող, օրինակելիք, սիրեցեալ:
4. Հետեւեալ խօսքերում մէջ եղած անցեալ դերբայները՝ ապառնի դերբայի վերածել:
- Կերած հացիդ համար՝ փառք տուր Առտուծոյ. — Մօր մը ըրած հոգածութիւնը բնաւ չի փոխարինուիր. — Փու ըսածներդ չեմ գիտեր թէ որքան արժէք կըրնան ունենալ. — Գրագետի մը ունեցած հաճոյքը՝ իր երկին յաջողութեան մէջ՝ ուրիշ գրադէտ մը միայն կրնայ իմանալ. — Հերկուած հողին մէջ կ'ըլուին ցանքը. — Այս մարդուն ծախած ապրանքը ընտիր տեսակէ չէ. — Փաղաքին մէջ անցած դարձածին վրայ բան

280. Ապառնի լու վերջացող դերբայը ի՞նչ բանի հետ շփոթելու չէ. բացատրէ օրինակներով:

մը լսեցիր. — **Զքաւոր կը համարուի այս մարդը,**
սրովհետեւ իր շահածին մէկ կիսավը պիտի ասպիրի, իսկ
միւս կէսը կը բռնուի իր պարագի հաշուին:

Օրինակ. **Ուտելիք հացիդ համար փառք առւր Առ-**
տուծոյ:

5. Հետազայ խօսքերում մէջ եղած անուն կամ բայ-
անուն բառերը անորոշ զերրայի փոխեցէք:

Զափէն աւելի աշխատանքը պատճառ կ'ըլլայ վա-
զահաս ծերութեան. — **Ամէն գետին վարուցանի և**
հերկի յարմար չէ. — **Երդ,** նկարչութիւն, արձանա-
զործութիւն խաղխացիներուն տրուած է յատկապէս.
— **Ծովուն յուղումը,** հովին սաստկութիւնը և ալիք-
ներուն գոռ ու գոչիւնը զիջան Յիսուսի մէկ սաստին
վրայ. — **Անօգուտ է հաւատքը երբ հետեւանք չի**
արուիր անոր. —

Օրինակ. **Զափէն աւելի աշխատիլը պատճառ կ'ըլլայ**
վաղ ծերութեան:

6. Հետեւեալ անորոշ զերրայթերը իրեւ ածական
զործածելով խօսքեր կազմեցէք, օրինակիս նման. —
Վախճախու պատմութիւններ լսել չեմ ախորժիր:

Կարդալ, վատնել, թոչել, որոշել, նետեւել:

ԵԱ. ԲՆԹԵՐՑՈՒՄ. — Աղուէս եւ խաղող

Սոված ազուէս մը չդիտեմ ուր
կ'երթար որբառում ու որխուր,
Մէկ մ'ալ յանկարծ դէմն ելաւ,
— **Հիանալի՞ բան իրաւ,** —
Պատի մը տակ՝ դէպի վեր
Խաղողնիքի շէն ճիւղեր:
— **Ի՞նչ կ'ուզէ սիրտ,** — հա՛ շարք ու շարք
Խաղողներու ամէն տեսակը.
Հարսնամատունք, այծըստինք
Եւ այլ խաղողք թանկադինք.
Որը դեղին ոսկեփայլ,

Որը կարմիր՝ սեւացեալ
 Ամենք հասուն և թափանց
 Մէկ քանըզմէկ գերազանց:
 Խեղճ աղուէսին հարուաւ ակռան,
 Բերնէն շողիքըն վազեցան.
 Ախ, ինչ կ'ըլլար որ մէկ ողկոյզ
 Մէկը կըարէր տար Ազուեսուս,
 Որ կարծես փորըն դեւ մըտած,
 Երկու թաթից վըրայ ելած,
 Յատքեց վազեց, խածաւ փըրցուց.
 Հազար հընարք՝ խելք բանեցուց.
 Բայց հասնելու չեղաւ ճար,
 Կուզերը վեր, ինքն վար:
 Այն ատեն սիրտը տըկռած,
 «Թիւ, ես անխելք եմ, ասաց,
 «Որ ազոխին ետեւէն
 «Կ'անցընեմ իմ թանկ ատեն»:
 «Միշտ այզպիսի փուճ բաներ՝
 «Մարդիկներուն կ'ըլլան կեր»:

Տ. Ք. ՋՈՒՇՆԵՐԵԱՆ:

ԵԲ. ԴԱՍ. — Նախդիր եւ Յետադիր

281. Նախդիր կամ յետադիր կ'ըսուփն այն բառեր՝ որոնք հոլովերէն առաջ կամ վերջը դրուելով անոնց ունեցած նշանակութիւնը կը փոխեն, այսինքն անոնց այլեւայլ պարագաները ցոյց կու տան: Ասոնցմէ անոնք որ հոլովուած բառերէն առաջ կը դրուին նախդիր անունը կ'առնեն, իսկ անոնք որ հոլովուած բառերէ վերջը կը դրուին՝ յետադիր կ'անուանին, և կամ ընդհանուր անունով նոյովառու բառեր կը կոչուին:

281. Ո՞ր բառերը նախդիր կ'ըսուփն և որոնք յետադիր:

282. Աշխարհաբարին մէջ մի միակ նախզիր տառ մը կայ՝ զբարարէ փոխ առնուած որ է զ տառն, որ կը շինէ բառերուն հայցական հոլովը և կը զործածուի այն պարագային՝ երբ հաւանականութիւն կայ շփոթելու ք վերջացող հայցականը ք վերջացող ուղղականին հետ. զոր օրինակ. երբ ըսենք, փեսան կը սիրէ հարսը, — կրնայ շփոթուիլ թէ ո՞վ է սիրովը, և ո՞վ սիրուողը, քանի որ երկուքն ալ սիրող կրնան ըլլալ. արդ այսպիսի պարագայի մէջ կ'ըսենք — փեսան կը սիրէ զհարսը, և կամ հակառակաւ — հարսը կը սիրէ զփեսան։ — Այս նախզիրը աւելի կը զործածուի զերանուններուն մէջ։

283. Հոլովառու այս բառերը կրնանք երեք դասակարգի վերածել. Ա. հոլովառուներ՝ որ միշտ իրենց խնդիրէն առաջ կը զրուին. Բ. հոլովառուներ՝ որ միշտ իրենց խնդիրէն վերջ կը զրուին. Գ. հոլովառուներ՝ որ անխտիր կրնան առաջ և ետեւ ալ զրուիլ։

284. Այն հոլովառուները որ միշտ իրենց խընդիրէն առաջ կը զրուին են. առանց, բաց ի, դեպ ի, բատ, իբրեւ, ինչպէս, նախ բան, բան րէ, եւայլն։

285. Հոլովառուներն որ միշտ իրենց խնդիրէն վերջը կը զրուին են. վրայ, կողմանեւ, ի դիմաց, առաջ, կանուխ, առջեւ, դիմաց, ատեն, ժամանակ, դեմ, դուրս, զատ, իբրեւ, ետքը, յետոյ, վերջը, կից, համար, հետ, —ը, ձեռքով, միջոցաւ, մէջ, —ը, մօտ, բով, —ը, ներս, —ը, պէս, շորջ, —ը, քափ, չափով, պատճառաւ,

282. Աշխարհաբարին մէջ ո՞ր տառը փոխ առնուած կը զործածուի երբեւ նախզիր։

283. Քանի գասակարգի կրնան բաժնուիլ հոլովառու բառերը.

284. Խնդիրէն առաջ գրուած հոլովառու բառերը որոնք են.

285. Խնդիրէն վերջը գրուած հոլովառու բառերը որոնք են.

ատոր, վար,—ը, ցած, վեր, բարձր, վերեւ, վեր, ի
վեր, վրայեօք, տեղ, եւայլն:

286. Հոլովառուներ որ անխտիր կրնան առաջ
և ետեւ ալ զրուիլ են. հանդերձ, հակասակ, փոխա-
նակ, փոխարէն, հեռու, հեռի, բացակայ, եւայլն:

287. Այս հոլովառու բառերէն իւրաքանչիւրը
յատուկ հոլովով մը կը պահանջեն իրենց խնդիրը.
զոր օրենակ. — Առանց անձագրի չեմ կրնար մեկ-
նիլ (տրական հոլով): — Բաց ի Առաքեարենրէն
(բացառական հոլով). — Իմձմե զատ ո՛չ ոք զիտէր
(բացառական հոլով). — Նախ քան զիրիսոս (հայ-
ցական հոլով). — Ասով հանդերձ յանցանց մը չէ
ըրածդ (զործիական հոլով):

52. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումիթ ոտամաւորը և յետոյ արծակ
զրել ամոր խմաստը:

2. Հետեւեալ խօսքերում մէջ ոլոշել թէ որո՞մք ստոյզ
նախդիրներ եմ և որո՞մք մակրայաբար զործածուած:

Ստոյգ հաւասարութիւնը գերեզմանին մէջ միայն
դոյութիւն ունի. — Դովտայ կինը ետեւ դարձաւ և
աղի արձան եղաւ. — Որ և է զործի ձեռք մի զարներ
առանց խորապէս վրան մտածելու. — Ոստիկաններ՝
ոճրագործ մը առջեւ ձգած բանտ կը տանէին. —
Յիսուս՝ Հերովդէսի դիմաց տարուեցաւ, և իր լոռւ-
թեամբը յանդիմանեց անոր չարասրտութիւնը. — Մով-
սէսէն ետքը Յեսու եղաւ Խարայելացիներուն առաջ-
նորդ. — Քաղաքէն դուրս հանելով՝ կը քարկոծէին
Ստեփանոս Նախավկան. — Աստուծոյ կողմանէ խօսե-

286. Խնդիրէն անխտիր ետեւ առաջ գրուած հոլովառուները որո՞նք
են:

287. Ի՞նչ հոլովով խնդիրներ կ'ուզեն հոլովառու բառերը.

ցան մարդարէներն խրատ և յանդիմանութիւն ժողովը բանական։ — Առակ է որ կ'ըսուի. Չէթի պէս միշտ ջուրի վրայ կ'ելլէ. — Քարի տակ կը մնայ խօսքի տակ չի մնար։

3. Հետեւեալ խօսքերում պակասամերը լրացնել իմաստիմ պահամչած նախդիրներով։

Առաքեալներն Յուգայէն ..., ամէնքը հաւատարիմ մնացին Յիսուսի. — ... մրցանքի վարձատրութիւն չի ըլլար. — Պարապորդ մարդիկ ... ժուռ կուզան. — Զրային կենդանիները կ'ապրին ծովերու և գետերու ... — Կատուն ձմեռ եղանակին կրակարանին ... կը քնանայ. — Ճագարը և իր ցեղի կենդանիները վազելով կ'ելլեն լեռն ... — Հրատ մոլորակը աւելի մեծ է ... Երկիրս. — Հոսվմի հիմնագիրները քաղաքին ... խրամ բանալ առուին անոր պաշտպանութեան ...

4. Հետեւեալ խօսքերում մէջ զրեք նախդիրներում պակսած խնդիրները։

Օդէն ծանր մարմինները դէպի ... կը ձգուին. — Մահու չափ ... զժոխք կը տանի. — ... շնորհիւ առողջութիւնս դտայ. — Սաւառնակը իր շարժական ... միջոցաւ կրնայ օգին մէջ բարձրանալ, ցածնալ ըստ կամս. — Մեր բնակութիւնը ... անդին է. — Մաղթանքի քարտեր ստացայ ... առթիւ. — Ամառ ատեն ախսրժելի է ծառի մը ... տակ նատիլը. — Գաղղիոյ մեծ ... ի վեր 140 տարի անցած է։

5. Հետազայ նոլովառու բառերով խօսքեր շիմել։

Օքն ի բուն, հակառակ փոթորիկին, չարի փոխարէն, երկրիս շուրջը, ուսուցչին առջեւ, նուազ վնասով, ի սէր Աստուծոյ, մեկնելէս առաջ, այսու հանդերձ։

ԵԲ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Լերան զաւակը

Հովիւն եմ ես, լերան տըղան

Ու պորմերն են ոտքիս ներքեւ.

Ես կը տեսնեմ այդն օրուան,

Եւ իր վերջին կ'առնեմ բարեւ։

Առոյգ զաւակն եմ ես լերան:
 Օրբանին մէջ լուրթ սահանքին
 Կ'ըմպեմ ժայռէն իր չուրն յատակ,
 Եւ կը հոսի երբ զայրագին՝
 Զայն կը սեղմեմ զրկիս մէջ տաք:
 Առոյգ զաւակն եմ ես լերան:
 Ամուր տընակս է այս անձաւ,
 Մըրիկն աւրել զայն կարող չէ.
 Երբոր կ'ոռնայ հիւսիս՝ հարաւ,
 Երդս աւելի սուր կը հնչէ:
 Առոյգ զաւակն եմ ես լերան:
 Դոսավարը, ամպ բոցակէզ.
 Ես երկինքն եմ կեցած կանգուն.
 Շըշէ, մըրիկ, ինձ անձանօթ ես.
 Հանգիստ թող զիս, և անցիր դուն:
 Առոյգ զաւակն եմ ես լերան:
 Խոկ երբ մարտի շեփորն՝ անվերջ
 Իր կոչն հընչէ մահու զուժկան,
 Պիտի թըռչիմ բանակին մէջ
 Շարժել սուսերս՝ երգ ի բերան:
 Առոյգ զաւակն եմ ես լերան:

ՈՒՀԱԱՆՏ. Թրզ. Զ. Ա.

Պորժ - բերդի աշտարակ: Լուրջ - բաց կապոյտ, երկ-
 նազոյմ: Աահանք - սաստիկ վազուածք չուրի: Անձաւ - այս,
 (ա, մա զարս): Բոցակէզ - բոցի պէս վասուող: Շէլ - սու-
 յելու պէս ձայն ձանել: Մարտ - պատերազմ, կոհի: Շեփոր
 - փող: Գուժկան - բօրարեր, չար, գէշ լուր բերող:

ԵԳ. ԴԱՍ. — Մակրայ

288. Մակրայ կ'ըսուին այն բառերը որոնք բայցրուն վրայ կամ կից զրուելով՝ անոնց գործողութեան կերպը, տեղը, ժամանակը, շափը, հաստատութիւնը կամ ժխտումը կը ցուցնեն։ Մակրայը կը զրուի նաեւ ածականի մը և կամ ուրիշ մակրայի մը քով, անոնց իմաստը սաստկացնելու համար։ Զոր օրինակ. Շատ համեղ օշարակ մըն է. — Խիստ ծանր խօսք մը. — Սաստիկ լեզի դեղ մը, եւայլն։

289. Կերպ ցուցնող մակրայները կը պատասխանեն ի՞նչպէս, ի՞նչ կերպով հարցումին, եւ են. այսպէս, յառ, գէշ, սաստիկ, խստիւ, մեղմ, կամաց, զատ, իրացնէ, ի զոր, յայտնի, զաղտնի, ծածուկ, պիրուզ, հազիւ, կամաց, ի հարկէ, բոլոր, խկոյն, վերիվերոյ, դարձեալ, ենյապէս, իբրեւ, զրերէ, եւայլն։

290. Տեղ ցուցնող մակրայները կը պատասխանեն ո՞ր, ո՞ւսիից հարցումին, եւ են. նոս, հոն, տայիս, տեղին, շուրջ, ո՞ր, մօտը, քովը, հեռու, վերջ, տակը, տուշերը, դիմացը, ետեղը, յետոյ, դէմը, մէջուկը, մէջը, դորսը, ներսը, տակից..., ուսկից, վարը, դեպի, մինչեւ, եւայլն։

291. Ժամանակ ցուցնող մակրայները կը պատասխանեն ե՞րբ հարցումին, եւ են, հիմա, արդէն, այն առեն, դեռ, ցարդ, երբոր, ե՞րբ, տուազոց, հախ,

288. Ո՞ր բառերը մակրայ կ'ըսուին և ի՞նչ պաշտօն ունին։

289. Կերպ ցուցնող մակրայները ի՞նչ հարցումի կը պատասխանեն, և որո՞նք են։

290. Տեղ ցուցնող մակրայները որո՞նք են և ի՞նչ հարցումի կը պատասխանեն։

291. Ժամանակ ցուցնող մակրայները որո՞նք են և ի՞նչ հարցումի կը պատասխանեն։

կանխաւ, շատ, փուրով, ետքը, երբեք, ամենեւին, նորկն, մինչեւ, երբեմն, մօտերս, արդի, հազիր թէ, զեռ նոր, ի վեր, ստեղ, գրերէ, առ այժմ, եւայլն:

292. Չափ կամ բանակուրին ցուցնող մակրայները կը պատասխանեն ո՞րչափ, քանի՞, քանի՞ անզամ հարցումներուն, եւ են, աւելի, մանաւանդ, զոնկ, զէր, զեռ, ա՛լ, հետզինետէ, բազում, շատ, խել մը, շատ քիչ, երկարօրէն, աւելօք, շատ շատ, բորբ, ամրողչ, առէն, այսչափ, յոյժ, լիուզի, գրերէ, ստեղ, յաձախ, միշտ, դարձեալ, յաւետ, եւայլն:

293. Հարցում, հաստատուրին կամ ժխտում ցուցնող մակրայներն են. — մի՞րէ, իրա՞ւ, արդեօք, քերես, զուցէ, երբեք, մի՞ զուցէ, ահա, այն՝ սոսոզիւ, անտարակոյս, անձրածեցտ, արդարեւ, հարկաւ, բեռն, մանաւանդ թէ, ընդհակառակն, մի՞, չէ՞, ո՞չ երբեք, ա՛լ, քա՛շ լիցի, լըլրայ թէ, այլ եւս, եւայլն:

294. Ասոնցմէ զատ կան բադադրեալ մակրայներ. զոր օրինակ. ակն յայտեի, ընդհանուր, նոյնքան, ևն: Եւան դարձեալ ածանցեալ մակրայներ՝ որոնք կը շինուին զլխաւոր չորս յետազաս մասնիկներով. արար, օրէն, ապէս, ակի, որոնք գոյական եւ ածական բառերուն ծայրը դրուելով կերպ, պէս, ցուցնող մակրայներ կը ձեւանան. զոր օրինակ. գաղտնաբար, որդիաբար, մարդկօրէն, բրտօրէն, պարզապէս, դրամապէս, փոփոխակի, եւայլն: Ան ժխտական մասնիկով ալ կը շինուին շատ մը մակրայներ. զոր օրինակ. անբար, անձամար, անհատ, անմոլար, եւայլն:

292. Չափ ցուցնող մակրայները որո՞նք են և ինչ հարցումի կը պատասխանեն:

293. Հարցում, հաստատութիւն կամ ժխտում ցուցնող մակրայները որո՞նք են:

294. Որո՞նք են ըալադրեալ և ածանցեալ մակրայները: Ան մասնիկով ալ մակրայներ կը շինուին:

ԵՅ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըմթերցումը, ըմղօրիմակել և զոց սորվիլ զայթ:

2. Հետեւեալ խօսքերում մէջ եղած մակրայներում իմչ տեսակ ըլլալը որոշեցէք.

Իբաւունք պիտի տաս անշուշտ իմ ըրած արգար պահանջիս. — Բոլորովին անգէտ եմ ձեր երկուքին մէջ պատահած անցուղարձէն. — Ո՞ւր կ'ուզես ժամադիր ըլլալ՝ կարծիքի փախանակութեան համար. — Պիտի չմոռնամ յաւիտեան ինծի ըրած բարիքդ. — Ասկէ յետոյ կրնանք տեսէպ տեսնել զիրար:

3. Հետեւեալ խօսքերը լրացուցէք իմաստիմ յարմար մակրայներով.

Օղիի և ծուխի գործածութիւնը . . . վեասակար է մարդուս առողջութեան. — Մարդարէները Աստուծմէներշնչուած . . . ըսին ինչ որ վերջը պատահէցաւ. — Ուսւասաւանի մէջ սուրճի գործածութիւնը համեմատարար . . . է քան թէյինը. — Այս մանուկը այնքան չար է որ չի հնազանդիր իր ծնողքին. — Որպէս զի բուրգասին կրակը վառ մնայ, զայն . . . կը շարժեն:

4. Հետեւեալ խօսքերում մէջ պարզ մակրայները զատեցէք բարդերին:

Այս զիրքը ծայրէ ծայր կարդացի. — Կեանքիս մէջ բնաւ երբեք սուտ չեմ խօսած. — Հազիւ կրցայ օձիքս աղատել. — Կերանք արգեօք արգիլուած պատողէն. — Տեղ տեղ սով և սրածութիւններ պիտի ըլլան. — Միթէ օրէնքը կը զատէ զմարդ առանց հարցվորձի. — Որէ որ մարդոց բարքերը և սովորութիւնները կը փոխուին. — Ուշ թէ կանուխ՝ ամենուն վերջը մահ է. — Դիտուած է որ երբ անձրեւ գայ՝ ծովը կը խաղաղի. — Հապճեպով գործողը շատ անգամ կը սիսալի. — Կայծակը ուղղակի չ'իջներ, այլ ծամածուռ գծով. — Բնդէհանրապէս խուլերը ցած կը խօսին. — Ուրացող վասակը շարաչար պատժուեցաւ. — Մարդիկ հնուց քարայրներու մէջ կը բնակէին. — Կախ Աղամ ստեղծուեցաւ և ապա Եւան:

5. Հետեւեալ պարզ և բարդ մակրայները զործածնկով՝
խօսքեր կազմեցէք.

Ուշ, միայն, առաջ, մեծապէս, գրեթէ, սաստիկ,
սաէպ, ուր, բնաւ, նոյն խոկ, կամաց կամաց, քովէ քով,
ամէն անդամ, առ նուազն:

6. Ութ նատ ածանցիալ մակրայներ շիմեցէք - ոբար,
օրէն, ապէս, ակի մասմիկներով:

Օրիմակ. Ծածկաբար, ուժգնօրէն, վերջապէս, են:

7. Գտէք ութ մակրայ բառեր ան ժխտական մասմիկով ձևացած.

Օրիմակ. Անտեղի, ամփոփ, անփոփոխ, եւայլն:

ԵԳ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Աղջնակս

Դուն քերթուած մըն ես չողէ յանդերով,

Ուրիկէ կը բըխին մէր խանդ ու գորով,

Ամէն մէկ վանկըդ երգ մ'է մեզմօրօր.

Ամէն մէկ տառըդ՝ եղանակ մ'աղուոր:

Բնութեան դիւթիչ մէկ ժպիան ես դուն.

Լութիւնդ համակ՝ համբոյր մը թրթուուն,

Զգըլիսիչ բոյրն ես ծաղկի մը՝ վարդի,

Պսպըզուն բոցը աստղի մ'որ կ'այրի:

Կեանքիս սեւ ճամբուն ճըրազն ես անշէջ.

Ծիծաղ մ'անուշակ դալուկ սրտիս մէջ.

Մինչ իմ չորս կողմըս՝ ամէն բան մութ է,

Դէմքիդ չուրիլը լոյս կը ճառագայթէ:

Երկնից աղքիւրին դուն կաթիլն ես ջինչ.

Կեանքի մեծ զրքի մէկ էջը անջինջ:

Խնկաւէտ միրգն ես, մեղմ շունչը գարնան,

Առուած շրթունքներս քեզմով կը տաքնան:

Համակ ոսկեհիւս հեշտին քընար մ'ես,
Քնքուշ հրեշտակներ լարած են ըզքեզ.
Գագուղ մատներով, հոգւոյդ մէջ անհուն
Գթութեան գանձեր պահելով թաքուն:

ՆԻՓԻՄԷ. ԱԽԵՏԻՍԵԱՆ.

Վերթուած – տաղայափուրիւն, բանատեղժուրիւն: **Յանդ** – վերջաւորսորիւն: **Շող** – ձասագայր, նշոյլ, ցարած լոյս: **Խանդ** – սրտի վատումը, խանճիլը: **Դիւթիչ** – կախարդող, (տ. պիւյշիւնի): **Համակ** – բոլոր, բոլորովին: **Զգլեխչ** – զրուխը զարենդ, զինովցենդ: **Պազզուն** – փայրուն, փայրփուն: **Անշեջ** – չմարուող, առանց մարելու: **Ջինջ** – մաքուր՝ յատակ փայրուն: **Խնկաւէտ** – խունիկի ձոտով անուշանոտ: **Միրդ** – պառուդ: **Ոսկեհիւս** – ոսկին ձիւսուած: **Քնքուշ** – փափուկ, փափկասուն: **Թաքուն** – ծածուկ:

ԾԴ. ԳԱՅ. — Շաղկատ

295. Երկու բառեր կամ իմաստներ իրարու հետ կապող բառը շաղկաց կ'ըսուի: Ասոնց մէջ աւելի զործածուածները են. եւ, ալ, նաև, կամ, արդ, րէ, որինմն, երէ, իսկ, նոյն իսկ, իբրեւ, իբր րէ, րէ եւ, րէսկոտ, ուստի, երէ ոչ, ասա րէ ոչ, այլապէս, առանց, բայց երէ, ինչնչ, ինչնչ համար, ասոր համար, զի, որպէս զի, վասն զի, որովհետեւ, (ասկէ) զատ, (անկէ) դուրս, բաց ի, այսինքն, բան րէ, զոր օրինակ, բայց, զրերէ, ինչպէս, նաև, սակայն, այսու հանդերձ, երբ որ, մինչդեռ, մինչեւ, զոնկ, զուցէ, մանաւանդ րէ, ընդհակառակն, եւայլն:

295. Ո՞ր բառերը շաղկառ կ'ըսուին: Գլխաւոր շաղկապները որո՞նց են:

296. Եւ շաղկապը երբեմն մակրայաբար կը գործածուի երբոր ալ, նաև բառերուն իմաստն ունենայ խօսքին մէջ. զոր օրինակ. — Եւ ես նոյնը կը հաստեմ. — Եւ սա անոնց խումբէն էր, եւայլն:

297. Ապա բառն երբոր ուրեմն նշանակէ շաղկապ է, բայց երբոր ետքը նշանակէ մակրայ է: Զոր օրինակ. — Ապա ինչ ըսել կ'ուզես. — Գնա՛ նախ հաշտուէ ընկերիդ հետ ապա զալով մատո՛ պատարագդ, եւայլն:

298. Որ բառը դերանուն է, երբ խօսքին մէջ գոյական բառի մը յաջորդէ. զոր օրինակ. — Ահաւսովիկ թզենին որ անիծեցիր՝ չորցեր է. — Ազը որ անհամայ, ինչո՞վ պիտի համեմուի ան: Շաղկապ է երբ բայի մը յաջորդէ, որով երկու բայեր կամ խօսքեր իրարու հետ կը կապէ. զոր օրինակ. — Կը յուսամ որ երես պիտի ճերմկցնես. — Պիտի տեսնես որ ըսածներս ճշմարիտ են, եւայլն:

54. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ընթերցումը և բերանացի սորվիլ զայն:
2. Հետեւալ խօսքերում մէջ ըսել թէ և-ը ո՞ւր շաղկապ է և ո՞ւր մակրայ:

Եւ ես ձեզի կ'ըսեմ, Յովհաննու մկրտութիւնը ուսուկից էր. — Սագը և բաղը ջրայոյդ կենդանիներ են. — Մետաղներուն կարգէն է և սնդիկը. — Երկիրս և լուսինը և միւս մոլորակները արեւուն վրայ կը չըջին. — Պատժոյ արժանի են և այս և այն. — Օրօրոց և

296. Եւ շաղկապը ուրիշ ինչ իմաստով կը գործածուի:
297. Ապա բառը քանի՛ կերպով կրնայ զործածուիլ և ինչպէս:
298. Որ բառը երբ դերանուն և երբ իրեւու շաղկապ կը գործածուի: Հայ. Քերկ. 2

գերեզման՝ մարդուս կեանքին երկու ծայրերն են. — Օշարակը նոյնպէս և թորեալ ըմպելիները վեաստկար են մարդուս առօղջութեան:

3. Հետեւեալ խօսքերում մէջ ըսել թէ, ապա բառը ո՞ւր շաղկապ է, և ո՞ւր մակրայ:

Նախ լոյն և ապա գտաէ. — Եւ ապա թոյլ տուառ անոր. — Նախ Հրէին և ապա հեթանոսին է (փրկութիւնը). — Ապա այն օրէն սկսեալ խորհուրդ ըրին Հրեայք որպէս զի սպաննեն զի խուռա: Ըստ Յիսուս իր մօրը՝ Յովհաննէս Աւետարանչին համար. Ահա քու որդիդ. ապա ըստու աշակերտին. Ահա քու մայրդ. — Գիտցիր որ պիտի զզլաս ապա ըրածիդ վրայ. — Եստ զրաղած եմ հիմա, գնա, ապա կու գաս. — Ամպերը սկսեր են գիզուիլ, ապս նշան է որ անձրեւ պիտի գայ. — Ի՞նչ կ'ուզես ապա որ ընեմ. — Բոյուերը ծիլ արձակեցին, ապա ուրեմն գարուն է. — Եթէ զարար փայտին հետ այսպէս կ'ընեն ապա ի՞նչ պիտի ըլլայ չորին հետ. — Եթէ աշքովդ չես տեսեր ապա ինչով կ'ապացուցնես զայն. — Ապա ... Երուսաղէմ եւայ Պետրոսը տեսնելու համար. — Քանի որ իմ փաստու կ'ընդունիս՝ ապա սխալ է քու կարծիքդ. — Սորվէ դասդ, ապա թէ ոչ կը պատժուիս:

4. Հետեւեալ խօսքերում մէջ ըսել թէ որ բառը ո՞ւր շաղկապ է, և ո՞ւր ղերամում:

Ուր որ ծուխ կայ՝ հոն կրակ կայ. — Խնդրէ՛ որ արուի քեզի. — Ով որ կը խնդրէ անոր կը տրուի. — Գարունն որ դառնայ կրկին զիւզ պիտի ելլենք. — Ապասէ՛ որ ես ալ գամ. — Ինչպէս որ զու ըսիր այնպէս ըրէ՛. — Այդ զիրքը զոր կը կարդաս իմս է. — Անկողին մտիր քանի որ չերմ ունիս. — Աեր պարտիզին մէջ՝ շուք ընող ծառն որ տեսար հերուն, չորցաւ. — Ով որ գիտէ տեղը՝ թող զուրցէ:

5. Հետեւեալ խօսքերում պակասները լրացնել իմաստիմ պահանջած շաղկապմերով:

Գործառը պէտք է աշխատի ... կարենայ ապրիլ. — Մանուկը կու լսյ ... անօթի է. — Շոգեկառքը կը սուրայ ... յապաղում ունի. — Ասիս աւելի մեծ է ... Եւրոպա. — Գիւզ պիտի երթանք ... ողը լսու

ըստոյ. — Մարդու ... մարմնաւոր է, այլ նաեւ հոգեւոր. — Այսօր ուրախութեան օր է ... զուարձացէք. — Նուը ... կրցաւ նաւահանգիստ հասնիլ, փոթորիկը սկըսաւ. — Կիրթ եղիքը ... բարկութեանդ առեն. — Երկիրս ... ինքիր վրայ կը դառնայ ամէն օր ... արեւուն շուրջը մէկ անդամ՝ տարուան մէջ:

6. Հետեւեալ շաղկապթերով խմաստթեր կազմեցէք՝ գրաւոր:

Գոնէ, մանաւանդ, որպէս զի, թէպէտ, կամ, բայց
եթէ, ասոր համար, սակայն:

ԾԴ. ԲնԹԵՐՑՈՒՄ. — Բիւրեղին մէջէն

Ի՞նչ չեշտ է զիտել վառ պըրիսմակին
Սառերուն միջէն՝ արեւն հըրավառ,
Ուր հըրաշքներու աշխարհ մը անդին,
Խօլ ելեւէջներ կ'ասնէ օդապար:
Քըմայքի թեւով կայծեր, սարսուռներ,
Կու զան թըռչըրախի բիւրեղին ետեւ,
Ու սակեփոշի մթնոլորտն ի վեր՝
Բոց թիթեռներու բոյլեր լուսաթեւ:
Վառ պըրիսմակին բիւր սառնեակներուն
Դիւթութեան մէջէն ի՞նչ չեշտ են բոլոր
Գիւղանըկարներն ու լեռներն հեռուն,
Ու վեհ կապոյտին գմբէթը կըլոր:
Ու երբ աշքերէս բիւրեղը կախարդ
Յուզուած շարժումով կը բաժնեմ յուշիկ
Կեանքն ալ ես անով զիտերու հանդարտ
Ունենալ կ'ուզեմ պատրանքն անուշիկ:

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆՆԱՆ

Պրիսմակ - ճատուածակողմ ապակի: Ելեւէջ - եղալը
ու իջնալը: Օդապար - օդին մէջ մուռ եկող, բալող: Քմայք
- իր զիսկն, ուզուծին պէս բաններ: Բիւրեղ - զուտ ապակի,
յրած ապակի: Բայլ - խումբ: Դիւթութիւն - սատանու
րիւն: Կախարդ - կախարդ (տ. ֆալաք): Պատրանք - խարեւ
ուրիշն:

ԾԵ. ԴԱՍ. — Զայնարկութիւն

299. Զայնարկութիւն կ'ըսուին մարդուս այլեւայլ զզացումները յայտնող վանկերն և կամ բառերը, որոնք կընան ըլլալ — ուրախուրեան, տրտմուրեան, ցաւի, վախի, զարմանքի, հիացումի, խրախոյսի, զրգուանքի, բարկուրեան, տրհամարնուրեան, վրէժի, կարեկցուրեան, բաղձանքի, երդումի, աղաջանքի, բողոքի, մերժումի, զովասանքի, ուրախակցուրեան, հեղիանքի, ձանձրոյքի, տարակուսի, վարանումի, բներու պարտաւորիչ, կոչականի, հարցականի, զղչումի, տեխերու, արտայատութիւններ:

300. Ուրախուրիւն յայտնող ձայնարկութիւններն են — ո՛հ, ա՛հ, օ՛խ, վաշ: — Տրտմուրիւն յայտնողներն են — վահ, աւազ, ափսոս: — Յաւ յայտնողներն են — այ, վայ, օ՛ֆ, ո՛ւֆ: — Վախ յայտնողները՝ — ո՛հ, ո՛հ, ողորմէ, զթաւ: — Զարմանք յայտնողները՝ — համարէ, հապա, ո՛, ո՛վ: — Հիացում յայտնողները՝ — ո՛հ, է, ինչ: — Խրախոյս յայտնողները՝ — հա՛, հա՛պա, աղէ, օ՛ն, հապօ՞ն: — Զզուանք յայտնողներն՝ — ո՛ւհ, էհ, էհ, զարչ: — Բարկուրիւն յայտնողներն՝ — այ, վայ: — Արհամարնուրիւն յայտնողներն՝ — ո՛ւհ, փուհ, իհ, ըհ, վահ:

301. Վրէժիսեղրուրիւն յայտնող ձայնարկութիւններն են — օ՛խ, օ՛խօխ, օխ որ...,: — Կարեկցուրիւն:

299. Ինչ է ձայնարկութիւնը և որո՞նք են:

300. Ուրախութիւն, տրտմութիւն, վախ, ցաւ, զարմանք, հիացում, զովասանք, բարկութիւն, տրհամարնութիւն, յայտնող ձայնարկութիւնները որո՞նք են:

301. Որո՞նք են վրէժ, կարեկցութիւն, բաղձանք, երդում, աղաջանք, մերժում, բողոք, զովասանք, ուրախակցութիւն յայտնող ձայնարկութիւնները:

յայտնողներն են — վախ, վայ, այ, եղուկ, մեղք, աւաղ: — Բաղձանքը յայտնողները՝ — ախ, երանիթէ, ուր էր թէ, իցիւ, Աստուած տայ: — Երդում յայտնող՝ օ՞ն և օ՞ն: — Եղաջանքը յայտնող՝ հոգիդ սիրես, Աստուած սիրես, հոգւոյդ մատաղ: — Մերժում յայտնողներ՝ — բաւ լիցի, օ՞ն անդր: — Բաղրք յայտնող՝ — ով երկինք: — Գավասանքը յայտնողները՝ — ապրիս, կեցցէ, ազնիւ: — Ուրախուրիւն յայտնողներ՝ — երանի, երնէկ:

302. Հեղնուրիւն յայտնող ձայնարկութիւններն են — հօ՛, հօհօ՛, հահա՛, օրհնած, վախ վախ: — Ջանձրոյր յայտնողներ՝ — օֆ, ոհ, ուֆ: — Ճարակոյր յայտնող՝ — հուհոււ, փէհ, ուհ, էհ: — Վարակում յայտնող՝ — փէհ, ուհ: — Լուցուցիչ՝ — սըս, ըշ, լուռ: — Լուշական՝ — ա, այ, է, օ, հէյ, ով: — Հարցականները՝ — ինչ, հը, հէ: — Զդշում յայտնողները՝ — վախ, ախ, աւաղ, մեղայ, վայ ինձ: — Անեծք յայտնողներն են — վայ, վայ վայ, եւայլն:

55. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կարդալ ըթթերցումը և ամփոփելով զրել անոր իմաստը:

2. Լուծել ըթթերցումը քերականօրէն՝ զրաւոր կերպով:

3. Հետեւեալ ձայնարկութիւմները զործածելով խօսքեր կազմել:

Ո՛հ, ափսոս, ուֆ, ինչ, ուհ, վայ, իհ, օխ, մեղք, ախ, ապրիս, վախ:

302. Որո՞նք են հեղնութիւն, ձանձրոյթ, տարակոյս, վարանում, լուցուցիչ, կոչական, հարցական, դղջում, անէծք յայտնող ձայնարկութիւնները:

4. Հետեւեալ խօսքերում մէջ եղած ձայնարկութիւններում ի՞նչ բանի արտայայտութիւնը ըլլալը որոշեցէք:

Ահ, շատ ուրախ եմ, բախսոս բանուեկ է. — Աւազի ինձի, օտարութեան մէջ դռնէ գուռ կը մուրամ. — Այ թշուառական, ո՞վ կը գուշակէր որ կեղծ էր անոր ցոյց տուած բարեկամութիւնը. — Ո՞չ, ինչ սոսկալի երազ, զեռ կը բարախէ սիրսո. — Հէ՛, ի՞նչ կ'ըսես, սոսոյդ է արդեօք տուած լուրդ. — Միծի Աստուած, մղջ է ուրեմն որդիս, պիտի տեսնեմ զինքը. — Ի՞նչ Հիանալի զործ, ո՞վ է Հեղինակը. — Օ՞ն ուրեմն, սիրս առ, ոչ մէկու վեստ չկայ. — Ե՞ս, թաղ մէկդի, Հեռացնուր աչքէս. — Վայ թէ դիմացս ելլէ. — Վայ անոր սպասնալիքներուն. — Օ՞խ եղաւ, ըրած չարութեան պատիմը գտաւ. — Եղո՞ւկ զու Նինուէ քաղաք մեծ. — Աստուած տայ որ յաջողի բաղձանքդ. — Օ՞ն, եկէք, երթանք ասկից. — Հոգինդ սիրես հանդարտէ. — Քառ միցի քեզի Տէր, այդ բանը թող քեզմէ հեռու ըլլայ. — Ո՞վ Երկինք յայտնի ըրէ արդարութիւնը. — Կեցցէ ազգութիւնը. — Երանի անոր որ աղքատներուն կ'ուզորմի. — Օրչնած, շըսնս թէ ամէն բան զիտես. — Ո՞փ, երբ պիտի արձակուրդ ըլլայ. — Ե՞ս, կրնայ ըլլաւ և շըսաւ. — Լուր, ոտնածայն կը լուրի. — Հէյ, տականջ դիր խօսքիս. — Հէ՛, ի՞նչ է ըստծդ, աւելի պարզէ զայն. — Մեղայ Աստուծոյ. — Վայ վայ անոր զլիսուն:

5. Յարմար ձայնարկութիւններ դրէք նետեւեալ խօսքերում մէջ՝ կէտերում տեղ:

Թէ դիտնայիր . . . որքան կը սիրեմ զքեզ մայրիկ ջան. — Եթէ ստոյդ է բօթարեր լուրը որ կը շրջի . . . մարդուն. — . . . զեղեցիկ յոյսեր ի դերեւ ելան անոր մահովը. — Այդ որքան տգեղութիւն . . . զզուանք

կ'ազդէ տեսնողին . — Եթէ համարձակիս լեզուիդ տալ
... քեզի . — Ան ալ ... ինքզինքը մարդու տեղ դրեր
է . — Այդ քու ըստածդ ...

թէ ես ընեմ . — Լսեցի որ
վաղարչ , ինձմէ յափշտակածը գողցուցեր է ... ըլլայ .
— ... չես լսեր որ մարդ կու գայ . — ... այս որչափ
ժամ սպասելիք ունիմ :

6. Լուծել նետեւեալ առակմերուն իմաստմերը .

Հայրերը ազօխ կերան և որդիներուն ակռաները
տան . — Ողի ի բոխն դրած՝ կ'աշխատի . — Հոգիս
յօժար է բայց մարմինս տկար . — Վշտացած սիրտը
խօսուն կ'ըլլայ . — Հեղեղին բերածը դարձեալ հեղեղը
կը տանի . — Լու է աչքով կոյր ըլլալ քան միտքով . —
Հեռաւոր սուրբը զօրաւոր կ'ըլլայ . — Լեզուի նման անուշ
րան չկայ , լեզուի նման դառն թոյն չկայ :

ԵԵ. ԸՆԹԵՐՑՈՒՄ . — Դաստիարակութիւն

Եւ գիտութիւն

Դաստիարակուրեան ենթակայ են բարոյական կարո-
ղութիւնները , գիտուրեան մտաւորականները : Առաջինը
կը զարգացնէ մարդուն մէջ իր պարտքի գիտակցու-
թիւնը , երկրորդը կու տայ մարդուն բաւականութիւն
կատարելու այդ պարտքերը : Առանց գիտուրեան՝ դաս-
տիարակուրիւնը յաճախ ապարդիւն կը մնայ . առանց
դաստիարակուրեան՝ գիտուրիւնը պիտի ըլլայ լծակ մը
որ յենակէտ շունի : Դուն կարդալ գիտես , ի՞նչ բանի
կու գայ եթէ չես գիտեր թէ մոլութիւնը ո՞ր գրքերուն
մէջն է , և ճշմարտութիւնը ո՞ր գրքերուն մէջ : Դուն կը-
նաս գրելով գաղափարներդ հաղորդել եղբայրներուդ .
ի՞նչ օգուտ եթէ քու գաղափարներդ եսութիւն միայն


կը ներշնչեն։ Գիտութիւնը ինչպէս հարստութիւնը, կը բնայ բարւոյ կամ չարի աղբիւր ըլլալ ըստ դիտառութեանց՝ որոնց համեմատ կը գործածուի։ Եթէ կը գործածուի ի յառաջդիմութիւն ամէնուն, քաղաքականացման և ազատութեան միջոց մ'է։ Եթէ անձնական օգուտը միայն ունի նպատակ, կ'ըլլայ միջոց մը բարբարոսութեան և բարքի ապականութեան։

Յ. ՄԱԾՆԻՆԻ.

Լծակ - կշիռի ձողը, երկայն ձող։ Յենակէտ - կորհերու կետ, յենարան։ Մոլութիւն - ժուռ վարդափետուրիւն, խարեւուրիւն։ Եսութիւն - ինքնասիրուրիւն, աճանապաշտուրիւն։ Քաղաքականացում - զարգացում, յառաջդիմութիւն։ Գիտակցութիւն - տեղեկուրիւն, ձանչնալլ։

ՈՒՂՂԵԼԻՑ

ԼՂ	ՈՒՂՂԵԼ	ՈՒՂՂԵԼ
32	բասկը բայերուն	բասկը որոնք բայերուն
62	ճրագոյ	ճրագով
116	մի՛ շակեր	մի՛ ճաշակեր
149	լ.մ. դաս	լ.մ. դաս
155	ազոտել	ազոտուել
170	փառքի	բարքի
»	լեզու	լեզուի
»	կը զբաւեն	կը զբաւեին



ԴԱՍԵՐՈՒԵՆ ՑԱՆԿԸ

12

Ա-Ղ.	ԴԱՍԸ	Գիր կամ տառ	7-14
Ե-Զ.	»	Վանկ և բառ	17,20
Լ.	»	Կետ և կէտադրութիւն	24
Ը.	»	Գրանիչ	27
Թ.	»	Բառերու քերականական բաժանումը	31
Ժ.	»	Գոյական անուն	34
ԺԱ.	»	Փոփոխական և անփոփոխ բառեր Զայնափոխութիւն	38
ԺԲ.	»	Զեղչումն ձայնաւորներու և բաղաձայն-ներու	41
ԺԳ.	»	Բառերու հոլովումը	44
ԺԳ-ԺԶ.	»	Կանոնաւոր հոլովումներ	47-54
ԺՀ.	»	Անկանոն հոլովումներ	57
ԺԸ.	»	Յատկացուցիչ և բացայայտիչ	60
ԺԹ-Խ.	»	Ածական անուն և աեսակները	63,66
ԽԱ.	»	Որակական ածականին աստիճանները	70
ԽԲ.	»	Դերանուն իր աեսակները	73
ԽԳ.	»	Փոխադարձ և անդրադարձ դերանուն	77
ԽԴ.	»	Ցուցական դերանուն	80
ԽԵ.	»	Ստացական դերանուն	83
ԽԶ.	»	Յարաբերական դերանուն	86
ԽԸ.	»	Երկատեսակ բառեր	90
ԽԾ.	»	Տրամարանական լուծում. — Նախադա-սութիւն	93
ԽԹ.	»	Նախադասութիւն — Առաջ խնդիր, բա-ցայայտիչ, եւայն	98
Լ.	»	Նախադաս, տհսակները — Պարբերութիւն	103
ԼԱ.	»	Բայ (խօսքին կազմութիւնը)	107
ԼԲ.	»	Բայ (կազմութիւն և ժամանակը)	111
ԼԳ.	»	Բային հղանակները	115


Լ.Դ.	ԳԱԱ	Գևրեայ	.	.	.	118
Լ.Ե.	»	Բայերու լծորդութիւնը	.	.	.	121
—	-	Լծորդութիւն օժանդակ ըլլալ բայեն	.	.	.	124
Լ.Զ.	»	Ա. լծորդութիւն (արմատները)	.	.	.	126
—	-	Ա. լծորդութիւն պարզ բայերու	.	.	.	129
Լ.Ե.	»	Բ. և Գ. լծորդութիւն պարզ բայերու	.	.	.	132
—	-	Բ. լծորդութիւն պարզ բայերու	.	.	.	135
—	-	Գ. » » »	.	.	.	139
Լ.Պ.	»	Լծորդութիւն վերագրեալ բայերու	.	.	.	142
—	-	Ա. Բ. Գ. լծորդութեան օրինակներ վե- րագրեալ բայերու	.	.	.	146-148
Լ.Թ.	»	Ա. լծորդ. վերագրեալ բայերու պարզ ժա- մանակները	.	.	.	149
Խ-ԽՈՒ.	»	Բ. լծորդ. վերագրեալ բայերու պարզ ժա- մանակները	.	.	.	153,157
ԽԸ.	»	Գ. լծորդ. վերագրեալ բայերու պարզ ժա- մանակները	.	.	.	161
ԽԳ-ԽԴ.	»	Գիտելիք ընդհանուր լծորդութիւններուն վրայ	.	.	.	164,168
—	»	Լծորդութիւնը ու վերջացող բայերու	.	.	.	171
ԽԵ.	»	Լծորդութիւնը ժխտական բայերու	.	.	.	174
—	-	Ժխտագրական բայերու լծորդ. օրինակներ	.	.	.	178
ԽԶ-ԽԵ.	»	Կրաւորական բայերու լծորդութիւնը	.	.	.	184,187
—	-	Կրաւորական բայերու լծորդութեան օրի- նակներ	.	.	.	192
ԽԸ.	»	Անկանոն կամ պակասաւոր բայեր	.	.	.	194
—	-	Պակասաւոր բայերու լծորդութեան օրի- նակներ	.	.	.	198
ԽԹ.	»	Միագէմ բայեր	.	.	.	205
Ծ.	»	Բայերու խնդիրներ	.	.	.	208
ԾԱ.	»	Գերբայներ	.	.	.	211
ԾԲ.	»	Նախոդիր և յետագիր	.	.	.	215
ԾԳ.	»	Մակրայ	.	.	.	220
ԾԴ.	»	Շաղկապ	.	.	.	224
ԾԵ.	»	Զայնարկութիւն	.	.	.	228


ԱՆԹԵՐՅՈՒՄՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ


էջ


Աղջուն և Օրիորդը (ստանաւոր)	9
Երկու արձաններ	12
Խնչու համար (ստանաւոր)	14
Արժալիճէ մկրտարը.	16
Աղուէս և վառեալ (ստանաւոր)	19
Մեծ մայր (ստանաւոր).	23
Ազրիլի ձուկը	26
Եթաքարեր (ստանաւոր)	30
Արամուսիթիւն	34
Ազերախանները (ստանաւոր)	38
Բարեխօսը	40
Եսխախնամութիւն	43
Փախստական (ստանաւոր)	46
Վեհանձն բութիւն	50
Փառք տանք Աստուծոյ.	53
Ալազերու ճամբան (ստանաւոր)	56
Ետա ևն Աստուծոյ զործերը	58
Իմ աստղը (ստանաւոր)	62
Փողոցին մէջ (ստանաւոր)	65
Ի վեր	69
Այդեկութք	72
Դպրոցը	76
» (շարունակութիւն)	79
Գիշերի աշխատութիւնը	82
Ժամը քանի՛ է	85
Ժամը քանի՛ է (շաբ.)	89
Մեղու և մանկիլ (ստանաւոր)	93
Հնարադիւտ սարեալը (ստանաւոր).	97
Աղանք (ստանաւոր)	102


Առաջասա (ստանաւոր)	106
Մեղու և մանկիկ (շար.) (ստանաւոր)	110
Զիմը (ստանաւոր)	114
Արեւելքէն կու զաս (ստանաւոր)	117
Բարի տղաքներ (ստանաւոր)	120
Փետրաւոր գերձակուհի մը	123
Ազօթք և ողորմութիւն (ստանաւոր)	128
Ծնամնեկան մանրանկար	134
Զինէ զաէ	144
Հիւանդ մայրը (ստանաւոր)	152
Խոր ձմեռուան մէջ	156
Ֆուլիաները (ստանաւոր)	159
Ամյրիկին երզը	163
Արմայիս (ստանաւոր)	167
Վարդ և մանուշակ (ստանաւոր)	170
Դաղիկ գաշտերու (ստանաւոր)	177
Համբերութիւն (ստանաւոր)	186
Յարսանւէ՛ (ստանաւոր)	190
Օրորոցը (ստանաւոր)	197
Գարնան վերջուրոյ (ստանաւոր)	206
Երժանանիկ (ստանաւոր)	210
Ազուէս և խաղող (ստանաւոր)	214
Էկրան զաւակը (ստանաւոր)	218
Ազնակս (ստանաւոր)	223
Բիւրեղին մէջէն (ստանաւոր).	227
Դաստիարակութիւն և զիտութիւն	231











[724]

500

ԿԱՐԱՎ
1013

ԳԱԱ Ֆիզնարար Գիտ. Գրադ.



901001013